



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

6885



ԿՐԹԱԿԱՆ

# ՔՐԵՍՈՒՆԵԱԿԱՆ

ԷՍ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ Ս. ԵԿԵՂԵՑԻՈՅ

Խ ՊԵՏՍ ԶԱՐԳՈՑԵԱԼ, ԴԱՍՈՒՅ

ԱԶԳՈՑԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԱՅ

Յօրինեաց

Տ. ԽՈՐԵՎ ԱՐՔԵՊԵԿԱԿՈՊՈՍ ՆԱՐ ՊԵՅ

Առաջարկութեամբ և Վաւերացմամբ

ԱԶԳԱՅԻՆ ԿՐԾՆԱԿԱՆ ՃՈՂՎՈՅՆ.

Ի Քրիստոս Յիսուս ամենայն  
զանձր խմանաւթեան և  
զիտութեան ճաճկեալ կանչ  
(ՅՈՒՂ. Յ. Յ.)

680  
2512-ՆԱ


Կ. ՊՈՒԲՈ


ՊԱԴՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

1877

28 (075)

G - 42





88(725)  
Հ-45  
Մ

| 2 NOV 2009

ԲՆԹԱՑՔ ԿՐՈՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ

Բ.

ԿՐԹԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ



Դործոյս Երկրորդ տպագրութեան իրաւունքը Մ. Ճ. Արամ-  
եանին կպատկանի:  
ԽՈՐԵ ԱՐԲԵՊԻՍԿՈՎՈՎ

Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

## Տ. Տ. ԳԵՂՈՐԴԱՅ Դ.

ՄՐԲԱՉԱՆԱՏԱՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ԵՒ Ի ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ Ս. ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

## Տ. ԵԽՈՅԵՍԸ Ս. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

ԵՒ Ի ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ Կ. ՊՈԼՍՈՑ

## Տ. ԵԵՐՍԻՄ Ս. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

ԱՐԱՄԵԾԱՆ ՏՊԱՐԱՆ

Զագմազբյար Էօգուշտ, Յակոբեան խան, թիւ 43.

Ա. Ա ՍԻՐԱՍՈՒՆ ԵՒ ԴԵՌԱՓԹԻԹ

Ս Ա Զ Ա Խ Ա Մ

ՊԵՏՐՈՍԻԿ, ՄԻՀՐԱՅ ԵՒ ՌՈՒԲԵԿ

Հ Ա Լ Ա Ճ Ա Ս Կ

Ն Ո Ւ Ի Ր Ե Մ

ԶԿՐԹԱԿԱՆ ԶԱՅՍ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ

Տ Ա Ռ Ա Զ Ա Ռ Դ

ՆՈՐԱԶԱՐԹ ՄՏԱՅՆ ԵՒ ՄՐՏԻՅ

Ի ՍԿՋԱՎՈՒՆ ՈՒՂԱՓԱԱՐ ԿՐՈՆԵՅ

Ե Կ

Ի ՀՐԱՀԱՆԴԱ ԱՍՏՈՒԱԺՊԱՇՏՈՒԹԵԱՆ

Խ. ԱՐԵԽԵՐԺԻԿՈՎԱ

ԿՐԹԱԿԱՆ

## ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ

ՀԱՅ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅ Ս. ԵԿԵՂԵՑԻՈՅ

280  
2512-ԱԿ Ի ՊԼՍ ԶԱՐԴԱՑԵԱ, ԴԱՍՈՒՅ  
Ա.ԶԳ.Ա.ՑԻՆ ՎԱՐԺԱՐԱՀԱՆԱՅ

Berechnung


Տ. ԽՈՐԵՎԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԱՐ ՊԵՏ

Առաջարկութեամբ եւ Վաւերացմամբ

**ԱԶԳԱՅԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԸՆ.**

Տպագրեալ Հրամանաւ

#### Տ. ՆԵՐՍԻՍԻ Ա. ՊԱՏՐԻԱՐՔԻ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԾՈՅ



Ա ԿՈՍՏԱՆԱՏԱՐԻ  
ՏԱՐԱԾՈՒՅՑԻ ԳՐԱԴՐՈՒՅԹ  
ՏՊԱԿԵՐԱԾՈՒՅՑԻ ԳՐԱԴՐՈՒՅԹ  
ՎՐԱ ԱՅԱ ԲՈԼՈՒԹԵԱ  
ՀԱՅԱ 1877 / II - 1922  
Ա. ԱՅԱՍՏԵՎԱԿԻ ԱԿԱԴ  
ИМЕНИА. МЯСНИКИЗНА

10.07.2013

6885

## ՅԱՌԱՋԱՐԱՆ

Մարդոյ ամենէն մեծ շահը՝ ճշմարիս Կրօնը ճանաչենէ,  
և ամենէն մեծ պարտքը՝ զայն ուսանիին է: (**Ա. Տիմ. Զ. 6:**)  
Ճշմարիս Կրօնը՝ կպարզեւէ առ մարդն իմաստութեան և  
արդարութեան մեծ կանոնները, եւ զարարածն՝ իւր Արար-  
ջին մերժեցունելով՝ աստուածային շնորհաց անսպառ զան-  
ծերը կրանայ նորա առջեւ:

Առանց Կրօնի՝ ոչ Հաւատ կայ եւ ոչ Բարոյական:  
Հետեւաբա՞ Կրօն, Հաւատ եւ Բարոյական՝ ա'յնպէս ի-  
րարու նես շաղփապաւած են՝ որ իրարէ ոչ կրնան բաժա-  
նուիլ, եւ ոչ առանց իրարու կենալ: Սյա Երեքին վերաց  
խաւսինալ են մարդոյ խաղաղութիւնը, երշանկութիւնը  
և հանդերձելոյն ակնկալութիւնը:

Այն մարդը՝ որ Կրօն չունի՝ խաղալիկ է իւր կրից մեռքը.  
վնասակար Թէ՛ իւր անձին եւ Թէ՛ իւր նմաննեցը: Նա աշ-  
խարհի վշաց ու ծախորդութեանցը մէջ՝ չգտնելով Կրօնի  
ոչ խախտյար, ոչ յոսոր եւ ոչ նեցուկը՝ կիսորանուվի յան-  
դունդո յուսանատութեան: « Թէ՛ արքայական սակեծեղուն  
պալատին մէջ՝ և Թէ՛ յազրատին խոնիթ՝ մարդս պէտք  
ունի Կրօնի. Նա աշխարհին թշուառագյն արարածը կինի՝  
եթէ մուսանայ իւր Արարիչը կգրէ իմաստուն Փէսթալօցի:

Կրօնն է որ սանծ կրնէ չար յօժառութեանցն բնութեան  
մարդոյ, կպահպանէ զնա ի խորխորաւէ մոլութեանց,  
եւ կզգուշացունէ աննոց հետևանք եղրդ հիւանդութեանց  
տառապանքներէն: Իսկ եւ նորա սիրտը՝ Կրօնն ամրապն-  
դելով՝ ակնկալութեամբ հանդիրձելոյն, վշաց փոխորկ-  
ներուն մէջ՝ նորա յուսալից աչերը կպարձունէ այն մշտն-

շենական խաղաղութեան ափանց վերայ՝ ուր յափտենականն Արգարութիւն կապասէ առ ի վարժարել զնա անկորուս եւ անզրաւ երշանկութեամբ :

Ուրեմն Կրօնի գիտութիւնը՝ ամենէն կարեւոր ուսումն է մարդոյն. քանզի նովաս պիտի իմանայ ոչ միայն թէ ի՞նչ նպատակաւ աշխարհ եղած է, եւ ի՞նչ հաստատուն հիման վերայ խարսխալ են իւր ապագայ յոյսերը, այլ նաև՝ Կրօնէն պիտի հասկանայ իւր իրաւանց եւ պարտեաց սահմանը, եւ անիէ պիտի ուսանի սրտի խաղաղութեան եւ երշանկութեան զաղսնիքը. «Ամենէն վսեմ ծշմարտութիւնները՝ միայն կրօնական ծշմարտութեանց լուսավը կրնան պարզութիւ».

Կրօնի ուսումը թէ եւ ամեն ատեն հարկաւոր զոլ ճանաչուած է յօրէնսդրաց եւ յուղադաս փիլսոփայից առհասարակ, բայց այս վսեմ եւ բարոյացուցիչ ուսման հարկը՝ ե՛ւս առաւել զգալի եղած է ներկայ ժամանակիս մէջ, որովհետեւ մոլորութեան հրապոյնները շատցած են այսօր, թերահաւատաւութիւնն ու անտարերութիւնը՝ նետքնետէ կածին, իմաստակութիւնը՝ կզայթակղեցունէ պարզամիշները, եւ չար օրինակը՝ կազիէ զինաւորապէս պատմանաց վերայ, քանի որ Կրօնի եւ Բարոյականի վսեմ սկզբունքներն գրեթէ անձանօթ մնացած են նոցա :

Մեր Ազգային վարժարանաց մէջ՝ թէեւ միշտ աւանդուած է Քրիստոնէական Կրօնի ուսումը, բայց մնաւանդ նուիրական սովորութեան Ազգիս, եւ Սահմանադրութիւնը՝ պատառորիչ օրէնք ըրած է զայն, բայց Ազգային Կեղրոնական Վարչութեան Կրօնական ժողովը նկատելով որ Կրօնից ուսումը միօրինակ դասարդովք չաւանդուիր, ուստի առաջարկեց մեզ որ Կրօնի գիտութեան ընթացք մի պարասեմ ի պէտք Ազգային Վարժարանաց :

Ապաստանեալ ի շնորհ Հոգեղյն Աստուծոյ՝ բուռն հարար խմբագրել մեզ առաջարկեալ Կրօնագիտութեան ընթացքը, ուր եւ երեք Երջանի տրոնիկ պատշաճ կատեցինք, Ա. Մանկանց, Թ. Զարգայելոց, Գ. Բարձրագոյն դասուց:

Առաջին Երջանը ՆԱԽԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԷԿԱԿԱՆ է, որ երեսուն եւ հինգ մանր դասերու մէջ կամփոփէ Քրիստոնէական Կրօնին եւ Բարոյականին հիմնական սկզբունքները, ըստ կարելոյն տղայց յարմար դիւրուսոյ ոճով, եւ կարճ բացարութեամբք :

Խմբաւացիկայս, որ ԵՐԿՐՈՐԴ ԵՐՋԱԸՆ է, վաթուն եւ երեք դասերով կաւանդէ պատանեաց Քրիստոնէական Կրօնին եւ Բարոյագիտութեան կարեւոր սկզբունքները, ուշ նպատակի ունելով որ ուսուցիչը սոյն Դասագրով կարենայ ուսանողաց միտքն ու սիրը կրթել, ու սպաւորել ի նուա աստուածսիրութեան, առաջնութեան, աշխասիրութեան եւ եղայրութեան օգուտները, ինչպէս նաև անկրօնութեան, մոլութեան, ծուլութեան, եղայրաւտեցութեան, եւայն՝ վնասները:

Մեր փափարն այն եղաւ՝ որ մեր պատմիք ուսանին զայն ամենայն՝ որ ինչ անհրաժեշտն է ի գիտել, առ ի լուսաւորիլ մօօր, եւ առ ի կրթիլ մտիւ :

Այս պատճառաւ անուանեցինք զներկայս Դասագիրք ԿՐԹԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԷԿԱԿԱՆ :

Յուսով եմք որ եւ չափահաս ժողովրդականը՝ արք եւ կանայք՝ — որոց կրօնական եւ բարոյական ուսումը պէտս ունի կրթութեան, — կարենան օգուտ բաղել այս պարզախօս Դասագրէն, եւ հաստատուիլ իրենց ուղղափառ Կրօնին մէջ, ու միանզաման Բարոյականի վճի սկզբունքներովք արտենին զօրացունենել՝ զիրենք Երջանի պատշաճող թերահաւատութեան, կրօնատեցութեան եւ անբարյականութեան ալիքներուն եւ փորձութեանցը դէմ :

Խմկ որոնք որ Կրօնից եւ Բարոյից դալարազարդ մարզագետներուն մէջ բաւական սնունդ առած են, եւ Հոգոյն

Մրոյ հանգստեան ջուրերով ծարաւնին յափեցոցած (ՍՊԲ. ԷՐ. 3), այնունեմու կարող են հաստա բայլերով վերեկալի ի բարձունս Կրօնից, ուր ընդունին՝ ըստ զարգացման մաց իւրեանց՝ Հաւատոյ և Բարոյից առաւել բարձր դասերը:

Այս է նապատակ Երրորդ Շրջանին, որոյ ուսումնագիրը կոչեցինք ԳԱՍՏԱԿԱՆ ԿՐԾՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ :

Եթէ մեր տոյն Երկասիրութիւնը ազգին ազնիւ պատանեաց և ժողովրդայնոց սրբին մէշ Կրօնի սէրն արծարծելոյ, եւ Բարոյականի սկզբունքները սերմանելոյ փորք ի շատէ օգնութիւն մի յաջողին գործել, մեր աշխատութիւնը պրակ ու ածած պիտի համարիմք ի շնորհացն Աստուծոյ :

Բայց եւ մեր վարժարանաց զասիարակներէն եւ ուսուցիչներէն կինողեմք ու մեր մանկացոյն սրբին մէշ ջանան ներշնչն այն եւ անդամուն եւ անդրդուելի հաւատըր՝ որ մեր պանձալի նախնեաց սրբին ազգեց Երկնալիա աստուծութիւն, անվկան բաշութիւն, եւ կեանքերնին զոհելոյ չափ՝ հիմնալի հայրենասիրութիւն։ Միայն Քրիստոնէական Կրօնն է որ մտալոյ Ցշմարտութեամբըն եւ սրասանն ու սիրախաւա Բարոյականաւը կրնայ ազգ մի կանգնեցունել, զարգացունել զօրացունել եւ փրկել։

Դարուս բայնահնճար աշխարհական եւ օրէնսդիր, Մեծն նափոյն կգրէր. « Ո՛ եւ է ազգ չէ կարող յոտին կամ՝ առանց Բարոյականի, եւ ուր Կրօն չկա՞ հոն Բարոյական եւս չկայ։ Միայն Կրօնն է կարող ազգ մի բարձրացունել եւ տալ իրեն ներուել ու համատութիւն։ Մնկրօն ազգը՝ է միշտ շարժուն, ծիփեալ ի մուրեաց մոլեգին կրից. եւ այնպէս՝ նա աներկրայապէս ուր կլինի կատառութեանց առանին կուիւներու եւ Երկառակութեանց, որ կիսարզաւանեն զնա ի խորս չարհաց, եւ վաղ կամ անազան՝ այն ազգը պիտի մաքնուի անորամեշտարա ի կորուս » :

Եւ էմէ Մարթէն՝ դարուս անուանի իմաստասէրներէն մին՝ զարոցաց մէշ առանց Կրօնի ուսման աւանդեալ կրթութիւնը դատապարտելով, կեղրակացունէ. « Այն ամենայն՝ որ զիրտն կնանզեցունէ, այն ամենայն՝ որ կմեծացուցանէ զմարդկութիւն, ի վերուս կրտզայ առ մեզ: Բարեբաստութիւնը կուգէք, կարողութիւնը կփնտուք, զասոնք ալ Աստուծ հոն՝ ի վեր դրած է: Ամենէն աւելի ուսեալ ժողովուրդը՝ եթէ ամենէն աւելի կրօնասէր ժողովուրդը չէ՝ նա երբէք չկրնար թագաւոր—ժողովուրդը լինել » :

Արդ Օրհնելով հայրաբար զուսանողս եւ զընթեցողս առհասարակ, կյանձննեմք ի խնամս Հոգւոյն Մրոյ, որպէսզի նա ինքն՝ մեր թերին լցուցանելով, լուսաւորէ նոցա միքը ի ծանօթութիւն Աստուծոյ եւ օրինացն նորա սրոց, բորբոքէ նոցա սիրը ի սէր Արարէն, եւ զօրացունէ նոցա կամքը՝ որպէսզի ջանան զործադրել որ ինչ բարին է, որ ինչ համայն, եւ որ ինչ կատարեալն. (ՀԱՅԱ. ԺԱ. 2):

ԽՈՐԵՆ ԱՐՔԵԳԻՍԿՈՊՈՍ ՆԱՐ ՊԵՏ

Ի Պէշիքթաշ Կոստանդնուպոլսոյ

2 Փետրվար 1877.

Տ. ԽՈՐԵՆ Ս. ԱՐՔԵՊԻՄԿՈՊՈՍ ՆԱՐ ՊէՅ

Գերապատիւ Մրբազան Եղբայր,

Զաշխատասիրեալսն առ ի Զէնչ ընթերցեալ  
զնաննական և զկրթվական Քրիստոնէականսդ, որպէս և  
զընդարձակիդ ԴԱՍԱԿԱՆ ԿՐԾՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ, աւելորդ  
վարկանիմ ներբողս յերիւրել աստանօր. քանզի  
քաջայալ իսկ է թէ երեքին ևս արժանի  
ծնունդը են երկանց քաջուսումն Հեղինակին,  
և տպագրութիւնն նոցա՝ օգտակար յոյժ ի փառս  
Հայաստան Եկեղեցեաց, և յուտումն ուխտի  
մանկանց Վարժարանաց Ազգիս :

Մնամ Գերապատիւ և Մրբազան  
Եղբայրութեանդ

Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒՄ  
Ի Պատրիարքարանի Հայոց

Աղօրակից

Պ. Կ. ՆԵՐՍԻՆ ԱՐՔԵՊԻՄԿՈՊՈՍ

ՏԵՂԵԿԱԳԻՐ ՔՆՆԻՉ ՑԱՆՉՆԱԽՄԲԻ

Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն Ժ Ո Ղ Ո Վ Ո Յ Ն

Հստ առաջարկութեան Ամենապատիւ Պատրիարքի Կ. Պօլսոյ, Տեառն Ներսիսի Սրբազան Արքեպիսկոպոսի Վարժապետեան, քըննեալ զայս ԿրթԱկԱՆ ՔՐԻՍՏՈՆԷԿԱԿԱՆ՝ զյօրինեալն ի Գերապատիւ Տ. ԽՈՐԾՆ ԱՐԹԵՊԻՍԿՈՊՈԽԵՆԱՐ ՊէՅ, առաջարկութեամբ և հաստատութեամբ նախորդ Կրօնական Ժողովոյ Ազգային Կեղրոնական Վարչութեան 1875-1876 ամաց, զտաք ամենեիմբ համաձայն վարդապետութեան և աւանդից Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ :

Վասն որոյ և առաջարկեմբ տպագրութեամբ ի լոյս տալ զսա, իբրև օգտակար յոյժ յուտումն Վարժարանաց Ազգիս ի պէտս զարգացելոց :

Ի Կ. Պողիս. 14 հոկ. 1876

ՄԱՍԹԵՈՍ ԵՊԻՍԿՈՊ. ԽԶՄԻՒԼԵԱՆ  
Քարոզիչ Ս. Կարագես Եկեղեցւոյ  
Նոր-Խաղի յԽակիստար

ԱՄԲՐՈՍԻՈՆ Վ. ԽՈՒԲԻՆԵԱՆ  
Քարոզիչ Ս. Խուսաւորիչ Եկեղեցւոյ  
Ղալամիոյ

ՊՕՂՈՍ Վ. ԽՈԼՏԱՄԵԱՆ  
Քարոզիչ Ս. Ստեղ. Եկեղ. ի Խազախոյ

Տ. ՅՈՒՆ. ՔԱՀԱՆԱՅ ՀԻՒՆՔԵԱՐՊԵՔԵՆՏԵԱՆ


ՅՈՎՀ. ՊՐ. Տ. Կ. ՏԵՐՈՅԵՆՅ

ԽՈՐԾՆ ԵՊԻՍԿՈՊ. ԱՇԾԵՑԱՆ  
Հայր Ա. անացն Արմաշու

ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ՓԱՓԱԶԵԱՆ  
Քարոզիչ Ս. Խաչ Եկեղեցւոյ  
Սէլամիչի յԽակիստար

Տ. ԱԱՀԱԿ Ք. Տ. ԱԱՐԴ-ՍԵԱՆ  
Քարոզիչ Ս. Միեղ. Եկեղ. ի Միազգիոյ





«Ես Ասուծոյ կեցից, եւ ընդ Քրիստոսի ի խաչ ելից»:  
(ԳԱՂԱԾ. Բ. 49.)

Կ Ր Թ Ա Կ Ա Ն

# ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ

ՄԱՍՆ Ա.

## ՀԱԻԱՏԱԼԻՔ

ԴԱՍ Ա.

ՆԵՐԱՇՊԱԽԻՒՆ. — ՎԱԽՋԱՆ ՄԱՐԴՈՅՑ.

- 1.** Մարդկանց ընդհանուր փափաքը մըն է.  
— Երջանիկ լինել.
- 2.** Կհասնին իրենց այս փափաքին.  
— Ընդհակառակն մեծ մասամբ տժդո՛հ են ի-  
րենց վիճակէն եւ ինքզինքնին թշուառ կհամարին.
- 3.** Ինչու մարդիկ երջանիկ չեն.  
— Վասնդի դժբաղդաբար երջանկութիւնը կը  
վնառեն հոն՝ ուր չկայ եւ չկրնար գտնուիլ.
- 4.** Ո՞ւր կիմառեն.  
— Աշխարհային բարեաց ու վայելքներու մէջ.

**5.** Աշխարհային բարիք երջանիկ չեն առներ. — Ոչ, գլխաւոր չորս պատճառաւուաւ. — Նախ, վասնղի մարդս ասլահով չէ թէ այն բարիքները կրնայ ձեռք բերել, թէեւ սաստիկ աշխատի:

**6.** Ո՞րն է երկրորդ պատճառը.

— 2) Վասնղի այն բարիքները թէեւ ձեռք ալ ձգեմք, բայց որովհետեւ հաստատուն չեն, կրնամք միշտ կորուսանել, գողցունելով, հըրդեհով, նաւարեկութեամբ, սնանկութեամբ. Եւն:

**7.** Ո՞րն է երրորդ պատճառը.

— 3) Ենթագրելով եւս՝ որ մարդս այդ բարիքները ձեռք բերէ ու չկորուսանէ, բայց առողջութիւնը պահելուն վերայ երրէք ասլահովութիւն մի չունի. — Առանց առողջութեան ալ այդ բարիքները բնաւ մարդուս օգուտ չունին.

**8.** Ամէն մարդ ենթակամյ է հիւանդութեանց.

— Այս, ոչ միայն աղքատք այլ եւ մեծատունք եւ թագաւորք ամեն օր տեսակ տեսակ հիւանդութեամբք կչարչարուին:

**9.** Ո՞րն է չորրորդ պատճառը.

— Չորրորդ. Աշխարհային բարիքները՝ թէ եւ տան մեզ զնիւթական համաստութիւն, բայց երբէք չեն կրնար ազատել զմեզ մահուան ձեռքէն. Ամենէն հեշտալից կեանքը՝ որ վայրկենի մէջ կըրնայ վերջանալ, արժանի չէ երջանիկ կոչուելու:

**10.** Կրնայ մարդս մեծագոյն ու տեսական երջանկութիւն գտնել.

— Այս, միայն ճշմարիտ կրօնի ձեռքով կրնայ մարդս մեծագոյն եւ անկորուստ երջանկութիւն դանել, սասամբ էտք աստ, իսկ ի հանդերձելումն՝ խառարելսպէս :

## ԴԱՍ Բ.

ԿՐՕՆ. — ՕԳՈՒՏՔ ԿՐՕՆԻ.

**1.** Ի՞նչ է կրօնը.

— Կրօնն է այն վսեմ յարաբերութիւնը՝ որ մեր Ստեղծողին հետ ներքնապէս կզօրէ զմեղ.

**2.** Ի՞նչ կոովրեցաւնէ մեղ կրօնը.

— Ճանաչել զԱստուած, սիրել զՆա, պաշտել զինքը, եւ արժանի լինել սիրոյ նորա :

**3.** Ի՞նչպէս կարժանանամք սիրոյն Աստուածոյ.

— Նմանելով ըստ կարի բարութեան եւ սրբութեան նորա, եւ կատարելով իւր Աստուածային պատուէրները: Մարդոց ալ սիրելի լինելոց համար արդէն այս ընթացքը կրտնեմք :

**4.** Կրօնը կրնայ զմեղ կատարելապէս երջանիկ առնել յաշխարհի .

— Ոչ, վասն զի չկրնար զմեզ պահպանել չարերու անիրաւութիւններէ, մարմնոյ հիւանդութիւններէ, ձախորդութիւններէ եւ ի մահուանէ. Սակայն կրօնը՝ մեր տառապանաց թիւը կնուա-

զեցունէ եւ անախտ հաճոյից թիւը կաւելցունէ :

**5.** Ի՞նչ կերպով կրօնը մեր տառապանաց թիւը կրնայ պակսեցունել .

— Նախ, զմեղ աշխատասէր առնելով՝ մենէ կը հեռացունէ ձանձրութիւնն ու թշուառութիւնը, 2) Զմեղ ժուժկալ առնելով, կազատէ այն աղէտներէ՝ որ անժուժկալութեան հետեւանքներն են, 3) Լաւագոյն կեանք մի խոստանալով ի հանդերձելուն, զմեղ կբաջացունէ մահուանէ չվախելու:

**6.** Ի՞նչպէս կրնայ կրօնը այս աշխարհիս վերայ աւելցունել մեր մաքուր հաճոյից թիւը.

— Կրօնը զմեղ արդար, գթած, ողսրմած եւ ընկերասէր առնելովք, Նախ՝ մեր խղճին մէջ քաջցը անդորրութիւն մի կծաւալէ, 2) Բարի մարդոց զմեղ սիրելի կընծայէ, ու չարերուն առջեւ զմեղ պատկառելի կանէ, 3) Մեր սրտին մէջ կսփռէ մի անուշ յսս թէ այս կենաց կարձատեւ վրշտերէն ետքը՝ յափտենական կենաց երջանկութիւնը պիտի վայելեմք :

**7.** Կրօնի մատակարարած երջանկութիւնը ինչով աշխարհի երջանկութենէն գերագոյն է .

— Գլխաւորապէս չորս պատճառով :

**8.** Առաջինը մրն է.

— Մինչդեռ աշխարհային բարիքներն ստանալոյ համար մեր ըրած աշխատութիւնքը մեծաւ մասսամբ անօգուտ են, ընդհակառակն՝ հանդերձեալ կենաց երջանկութիւնը ձեռք բերելոյ

համար մեր ըրածն ու կրտծը՝ ապահովապէս գիտեմք թէ լիուլի հատուցումն պիտի ընդունին:

**9.** Ի՞նչ բանի վերայ է մեր ապահովութիւնը:

— Աստուծոյ խոստմանը վերայ: Զի Աստուծ խոստացածը պէտք է որ կատարէ անտարակրյու:

**10.** Ապագայ երջանկութեան աշխարհային բարեաց վերայ ունեցած երկրորդ առաւելութիւնը մրն է:

— Աշխարհիս բարիքները մարդս կրնայ կերպ կերպ կորուսանել, բայց Աստուծոյ պարգենենքը երբէք չեն կորսուիր եւ ոչ ալ կդողցուին կամ կյահշտակուին մեր ձեռքէն :

**11.** Երրորդ առաւելութիւնը մրն է:

— Հանդերձեալ կենաց մէջ պիտի ազատ լինիմք այն ամեն հիւանդութիւններէ ու տառապանքներէ՝ որ հոս մեր հաճոյքները ստէպ ստէպ կթունաւորեն :

**12.** Որն է չորրորդ առաւելութիւնն:

— Այս աշխարհիս վերայ ոչ մի օր, եւ ոչ մի ժամ ապահով եմք ասլրենուս վերայ, վասն զի կրնամք յանկարծ մեռնիլ: Բայց անդիի աշխարհը՝ միշտ պիտի ապրիմք, ու հոն վայելած հաճոյքնիս պիտի անհամեմատ քաղցր լինին մեղ, գիտելով որ երբէք չափտի պակսին եւ ոչ կորսուին:

## Դ Ա Ս Գ .

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ԿՐՈՆԻ. — ՀԱՆԳԱՆԱԿ ՀԱԽԱՏՈՅ

**1.** Ճշմարիտ կրօնից ուսումը մէր կդտնուի.  
— Յիսուսի Քրիստոսի վարդապետութեանը  
մէջ, զոր Եկեղեցին մեզ կսովորեցունէ, ըստ ա-  
ւանդելոյ Սուաքելոցն :

**2.** Քրիստոսի վարդապետութիւնը քանի բան  
կտարունակէ.

— Քրիստոսի վարդապետութիւնը երեք բան  
կտարունակէ : 1) Հաւատալի ճշմարտութիւնք :

2) Պարտիք : 3) Միջոցք :

**3.** Ի՞նչ են այն Հաւատալիք.

— Կրօնական Ճշմարտութիւններ, որոց պար-  
տիմք հաւատալ՝ որպէսզի հասնիմք փրկութեան,  
այսինքն երջանկութեան :

**4.** Ի՞նչ են այն Պարտիք.

— Այն Պարտիքը կսովորեցունեն մեզ թէ ի՞նչ  
պէտք է գործեմք, որպէսզի փրկութեան՝ այսինքն  
երջանկութեան կարենամք հասնիլ :

**5.** Ի՞նչ են այն Միջոցք.

— Այն Միջոցները՝ զորս Քրիստոս Տէրն մեր  
դրաւ որ սրբութեան ու Աստուածային շնորհաց  
արժանանալով, հասնիմք յերջանկութիւն :

**6.** Ուր պիտի ուսանիմք այդ երեքը.

— Այս Քրիստոնէականիս մէջ պիտի սովորիմք.

1) Մեր Հաւատալիք. 2) Մեր Պարտիք. 3) Մեր  
սրբացման Միջոցները :

**3.** Մեր հաւատալիք ճշմարտութեանց համա-  
ռոտութիւնը մէր կդտնուի.

— Ի հանդանակ Հաւատոց, այսինքն Հաւատածին  
մէջ, զոր ամեն Քրիստոնեայ պարտի գիտել :

**8.** Ի՞նչ է Հանդանակն հաւատոց.

— Դաւանութիւն հաւատոց, զոր ի Քրիստոսի  
ուսեալ՝ ուսուցին Սուաքեալք, եւ զոր Նիկիոյ  
եւ Կոստանդնուպոլսոյ տիեզերական ժողովները  
հրատարակեցին, անփոփոխ մնալոյ հրամանաւ :

**9.** Քանի յօդուածէ կրաղկանայ Հանդանակը.

— Հանդանակը կրաղկանայ տասուերկու  
յօդուածներէ, եւ մէկ յաւելուածէ :

**10.** Ո՞րն է Հանդանակն հաւատոց մերս :

— Ա. «Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն  
ամենակալ, յարարիչն երկնի եւ երկրի, երե-  
ւելեաց եւ աներեւութից :

Բ. Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս, յՈրդին  
Աստուածոյ, ծնեալն յԱստուածոյ Հօրէ միածին,  
այսինքն յէութենէ Հօր. Աստուած յԱստուածոյ,  
լցո ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուածոյ ճըշ-  
մարտէ, ծնունդ եւ ոչ արարած : Նոյն ինքն ի  
բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յեր-  
կինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւութիք :

Գ. Ուր յաղագս մեր մարդկան եւ վասն մերս  
փրկութեան իջեալ յերկնից, մարմնացաւ, մար-

դացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամոյ Սրբոյ կուսէն՝ Հոգւովը Սրբով. Որով էառ մարմին, հոգի եւ միտք եւ զամենացն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք:

**Պ.** Զարչարեալ, խաչեալ, թաղեալ.

**Ե.** Յերրորդ աւուր յարուցեալ.

**Զ.** Ելեալ ի յերկինս նովին մարմնով, նոտաւ ընդ աջմէ Հօր:

**Է.** Գալոց է նովին մարմնով եւ փառօք Հօր, ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թաղաւորութեանն ոչ գոյ վախճան:

**Ը.** Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի Մարդարէս եւ յԱւետարանս. Որ էջն ի Յորդանան, քարոզեաց զԱռաքեալն եւ բնակեցաւ ի սուրբան:

**Թ.** Հաւատամք եւ ի Մի միայն, Կաթողիկէ եւ Առաքելական Եկեղեցի:

**Ժ.** Ի մի մկրտութիւն, յասլաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց:

**Ժ.Ա.** Ի յարութիւն մեռելց:

**Ժ.Բ.** Ի դատաստանն յաւիտենից Հոգւոց եւ մարմնոց, յարքայութիւն երկնից, եւ ի կեսանն յաւիտենականս»:

**Ա.Ա.** Ո՞րն է յաւելուածը.

— «Իսկ որք ասենն էր Երբեմ, յորժամ ոչ էր Որդի. կամ էր Երբեմ, յորժամ ոչ էր Սուրբ Հոգի, կամ թէ յոշէից ելն, կամ յայլէ էստինէ ասեն»

լինել զՈրդին Աստուծոյ եւ կամ զՍուրբ Հոգին. եւ թէ՝ Քո ի կամ այլունէլէտ, զայնպիսիսն նզովէ կաթուղիկէ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի»:

**12.** Ս. Լուսաւորիչ Հայրն մեր բնչպէս համառուեց զՀանդանակ Ս. Ժողովյն Նիկիոյ.

— Նիկիական Հանդանակը Ս. Լուսաւորիչ հետեւեալ կերպով գեղեցիկ համառուտագրեց.

«Իսկ մեք փառաւորեցուք՝ որ յառաջ քան զյաւիտեանս, երկիրագանելով Սրբոյ Երրորդութեանն՝ եւ միոյ Աստուածութեանն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»»

**1.** Հանդանակին Ա. յօդուածը մըն է.

— «Հաւատամք է մի Աստուած, է Հայրն աւենակալ, յարաբեն երինէ և երիք, երեսելքաց և աներեւութիւն»:

**2.** Ինչու այս յօդուածը առաջին է.

— Վասնդի մեր սուրբ Կրօնը այս սկզբունքէն կախեալ է թէ Աստուած մի կայ, որոյ վերայ կը զնեմք մեր բոլոր հաւատն, յոյսն ու սէրը:

**Յ. Աստուած մղ է.**

— Ոգի անհուն եւ ամենակատարեալ :

**4. Ի՞նչ է Ոգին.**

— Ոգին է էակ աննիւթ, այսինքն անմարմին, խոհուն եւ բանական, ինչպէս է, օրինակի համար՝ մեր հոգին :

**5. Ի՞նչ է անհուն ոգի.**

— Էակ մի որոյ խոհունութիւնն ու իմացականութիւնը չափ ու սահման չունի. այսինքն՝ որ ամեն բանի վերայ կխորհի, ամեն բան կը թափանցէ միանդամացն, առանց դոյզն ճգան :

**6. Ամենակատարեալ ոգի ինչ ասել է.**

— Էակ մի՝ որ յինքն կատարունակէ վեհագոյն աստիճանաւ այն ամէն գերագոյն յատկութիւններն որ Կատարելունիւն+ կամ Սորոնիւն+ կասուին :

**7. Որո՞նք են այն կատարելութիւններ.**

— Աստուած է Յաւիտենական, — Ամենակարող, — Մի, — Անմահ, — Ամենուրեք, — Ամենագէտ, — Ամենաբարի, — Ամենիմաստուն, — Ամենասուրբ, — Ամենարդար :

**8. Ասոնցմէ դուրս կատարելութիւններ չունի Աստուած.**

— Աստուածոյ կատարելութիւնքը անբաւ են եւ անթիւ, բայց ամենն աւ վերսիշեալներուն մէջ կրնան բովանդակիլ :

**9. Ի՞նչն գիտեմք թէ Աստուած ամենակատարեալ է.**

— Ինչպէս որ գործաւորը կհասկացուի, այսպէս եւս տիեզերքը՝ Ստեղծողին կատարելութեանց վկայ է մշտաբարբառ, որպէս Առաքեալն կիմաստասիրէ. (Հռոմ. Ա. 20):

**10. Ի՞նչ ասել է յառիտէնակն.**

— Ասել է թէ Աստուած միշտ կար ու միշտ պիտի լինի, ոչ ոկիզք ունեցած է, եւ ոչ աւ վախճան պիտի ունենայ :

**11. Ի՞նչն գիտես թէ Աստուած մշտագոյ է.**

— Եթէ կար ժամանակ մի՝ յորում չկայր եւ ոչ մի ինչ այսօր եւս եւ ոչ մի ինչ պիտի գոյացած լինէր, վասն զի ոչինչը՝ չկրնար ինչ մի գոյացունել Արդ որովհետեւ խիստ շատ արարածներ կտեսնեմք մեր առջեւ, որ թէեւ ժամանակ մի չկայրին՝ բայց այժմ կան, ինչպէս են տունկք, կենդանիք, մարդ, աստղներ, եւայն. ասել է թէ կայ մշտագոյ էակ մի՝ որ զայս ամենայն ստեղծեր է յոչընչէ, առանց ինքը ստեղծուած լինելու. Այս գերագոյն էակն է Աստուած :

**12. Բայց աշխարհ եւ մարդ մշտագոյ չին.**

— Ոչ եթէ աշխարհ եւ մարդ մշտագոյ լինէին՝ գիտութիւնք եւ արուեստք այսօր անհամեմատ աւելի յառաջ գնացած պիտի լինէին, եւ մարդկային պատմութիւնը՝ բազմաբիւր միլիոն տարիներու պատմութիւն պէտք էր լինէր :

**13. Երկրաբանութիւնն ու պատմութիւնը ինչ կցուցանեն այս մասին.**

— Երկրաբանութիւնը եւ պատմութիւնը կը ցուցանեն յայտնապէս՝ թէ աշխարհս եւ մարդկային սեռը թէպէտ եւ բազմադարեան հնութիւն ունին, բայց այս հնութիւնն եւս համեմատաբար չափաւոր է։ Ուրեմն աշխարհս ժամանակաւոր է եւ ոչ յաւիտենական։

**14.** ԶԲՐ կրնար աշխարհս գոյանալ առանց Արարչի, լոկ դիպուածի զօրութեամբ։

Դիպուածը բառ մի է, եւ ոչ եթէ զօրութիւն։ Ուրեմն անգոյ դիպուածը երբէք չկրնար ի գոյ ածել եւ ոչ մի ինչ եթէ անտեղի կլինէր ասելը՝ թէ ժամացոյց մի կամ տուն մի կրնան շինուած լինիլինքիրեննին, կամ դիպուածով, եւս առաւել մեծագոյն անտեղութիւն է ասելը՝ թէ այս հիանալի տիեզերքը դիպուածով ի գոյ եկած է։

**15.** Ինչու համար։

Վասն դի եթէ մի փոքր բան դիպուածով կամ ինքիրեն չկրնար գոյութիւն առնուլ, որչափ եւս առաւել այսպիսի ընդորձակածաւալ տիեզերքը, ուր ամեն բան լի է ներդաշնակութեամբ, եւ ուր ամենայն ինչ ապացոյց է ամենիմաստ մոտաց Արարչին։

**16.** Արարչին զօրութիւնը կտեսնութիւն յարաբածս։

Այս, երկինք, երկիր, մարդս լի են անժըստելի նշաններով թէ մի ամենակարող, ամենիմաստուն եւ ամենարդար էակի գեղեցկաշէն ձեռագործներն են։

**17.** Ինչու կան մարդիկ որ կժխտեն զայդ։  
— Վասն զի չեն ուզեր տեսնել, չեն ուզեր խորհիլ եւ խմանալ։ Ամենէն ընտիր գիրքը օգուտ մի չունի անոր որ չուզեր կամ չգիտեր ընթեռնուլ։ միթէ անով այն գիրքը մի խմաստուն մոքի ծնունդը չէ հասկացողին համար։



**1.** Երկինք բնչպէս Աստուծոյ զօրութիւնը կարտայայտէ։

« Երինւ պապէն դժուառ Աստուծոյ » կասէ Մարգարէն. (Սալմ. Ժ. 2.): Եւ արդարեւ, եթէ երկինից մէջ թաւալող անհամար աստեղը՝ ամենակարող եւ ամենաբարի Արարչի մի ձեռագործը չինէին, ըստ բազդիտատանելով՝ իրարու կզարնուէին, զիրար կծախջախէին, ու տիեզերաց մէջ կտիրէր խաւարն ու շփոթութիւնը։

**2.** Ասոր հակառակ ինչ կտեսնեմք։

Կտեսնեմք որ Արարիչը ամեն մէկ աստղի տեղը եւ պաշտօնը նշանակեր է, նորա մեծութեանն ու զօրութեանը համեմատ. որով կանոնաւոր ընթացիւքն նոցա՝ ընդհանուր հիանալի

մի ներդաշնակութիւն կփայլի տիեզերաց մէջ :

**Յ.** Արեգական վերայ Բնչպէս կերեւի Աստուծուծոյ իմաստութիւնը .

— Աստուած՝ մեր մոլորակային դրութեան կեղրոնն ու հոգին արած է արեգակը, եւ անոր ամեն մէկ մոլորակէ ունեցած հեռաւորութիւնը՝ այնքան ճշդիւ չափած է, որ անկէ աւելի հեռու կամ մօտ եթէ գտնուէր՝ վնասակար կլինէր:

**Ա.** Օրինակով մի բացատրէ.

— Օրինակ, եթէ արեւը մեր երկրագնատին քիչ մ'աւելի մօտ եղած լինէր՝ տաքութենէն կայրուէր ամեն տունկ, ջուրը կդոլոշանար ու մարդս չէր կարող ասլրիլ իսկ եթէ նա քչիկ մի աւելի հեռու լինէր՝ ջուրը կսառէր, տնկերը չէին աճեր ու մարդս ցրտէն չէր կարող ասլրիլ. Ասլա ուրեմն ամենիմաստ միտք մի է արեգական ու երկրիս իրարմէ հարկ եղած հեռաւորութեան ճիշդ կէտը գտնողն ու հաստատողը, որով ոչ կառիմք եւ ոչ ալ կայրիմք :

**Յ.** Երկրիս վերայ եւս Աստուծոյ իմաստութիւնը կրնամա ապացուցանել.

— Երկրիս վերայ եւս առաւել աչքերնուս կը զարնէ եւ ըմբռնելի կլինի Աստուծոյ իմաստութիւնը: Բիւրաւոր ապացոյցներէն յիշեմ, Նախ՝ կենդանեաց բազմատեսակութիւնը, որոց մէկ մասը՝ զմեղ կկերակրէ, մէկ մասը կհագուեցունէ, ուրիշ չատեր ալ մեղ կծառայեն ու կօդնեն :

**Շ.** Ուրիշ օրինամկ.

— Երկրիս վերայ այնչափ տեսակ ծառեր, ծաղիկներ ու կանաչեղիններ կտեսնեմք, որոց մեծագոյն մասը կամ մեր մասնակին համար են, կամ մեզի դեղ կլինին, եւ կամ զմեղ կզուարձացունեն իրենց տեսքովն ու հոտովը :

**Զ.** Ուրիշ օրինամկ.

— Մեր դաշտերուն վերայ սկսուած կանաչութիւնն ալ, նոյնպէս նաեւ մթնոլորտին եւ ծովուն գոյնը՝ Աստուծոյ մասնաւոր հեռաւորութեամբն է. զի եթէ ուրիշ գոյն ունենային՝ մեր աչերը պիտի յոգնեցունէին ու խայթէին :

**Ց.** Ուրիշ օրինակ տուր.

— Ամեն կլիմայի համեմատ՝ մարդուս պէտքերն ալ փոփոխուելուն պատճառաւ, Աստուծուաք երկիրներու համար զատ՝ ցուրտ երկիրներու համար ալ զատ կերպով մեր պէտքերը հոգացած է, տեսակ տեսակ կենդանիներով, բոյսերով ու պտուղներով. Զոր օրինակ՝ բամակը, շերամը՝ տաք երկիրներ ստեղծելով, ուր թեթեւ հաղուստ պէտք է մարդուս. իսկ ցուրտ կլիմաներուն՝ տալով մեղ ի հագուստ՝ կենդանեաց բուրդն ու մորթը :

**Պ.** Մարդուս վերայ ալ կապացուցանես Աստուծոյ կատարելութիւնը.

— Մարդս կոյր լինելց է որ Աստուծոյ կատարելութիւնը չտեսնէ իւր վերայ, բազմազան

ապացոյցներով, մասնաւորապէս տեսողական, խօսողական, լսողական կարողութեանցը, ու խղճին վերայ :

**10.** Տեսողական կարողութիւննիս բնչպէս կցուցանէ Աստուծոյ կատարելութիւնը .

— Մարդուս աշերը՝ երկու հաւատարիմ հայելիներ են, յորս կնկարուին բոլոր տիեզերք, եւ արտաքին երեւոյթները մեզ տեսանելի առնելով, աչքը՝ աղբիւր է մեզ բիւր օգտից եւ զուարձութեան. Աշերնիս՝ իրբեւ տէր յաշտարակի՝ գլուխնուս մէջ ուղեղին մօտ զետեղեր է Աստուած. եթէ մարմնոյն ուրիշ մէկ կողմը դրուած լինէին, չինք կրնար նոյն օգուտները քաղել անոնցմէ. Միայն աշերնուս հրաշտի եւ բազմախնամ կազմուածքը՝ բաւական ապացոյց մի է Աստուծոյ հիանալի իմաստութեանն ու մարդասիրութեանը :

**11.** Մեր լսելեաց վերաց բնչ դիտողութիւն կրնաս առնել այս մասին.

— Մեր ականջին գոդաւոր ձեւն ու մէջի պտոյտները՝ գրսի ճայները կհաւաքեն, եւ լսողական ջիկերու ձեռքով որոշակի մեր հոգւոյն հաղորդեն զարմանալի կերպով :

**12.** Ուրիշ բնչ դիտողութիւն կայ այս մասին.

— Դիտելու արժանի բան մ'ալ աչաց եւ ականջաց (բնչպէս նաեւ ձեռաց եւ ոտից) զցք լինելն է, որ ամենակարեւոր գործարաններ լինեն

լով, եթէ իրենց փափկութեան համար մին տկարանայ՝ միւսն անոր տեղը լցունէ. Այս ու ասոր նման բժշկական դիտողներինք կամացուցանեն թէ այս գործարանք ամենազնիւ ու ամենահնակար Արարչի մի ձեռագործքն էն :

7/11. 1922



**13.** Մեր լեզուն եւս կրնայ ապացոյց համարուիլ Աստուծոյ կատարելութեանը .

— Մարդկացին լեզուն գեղեցիկ գործ մի է Ա.յ խնամոցն ու կարողութեանը. Անով ոչ միայն մեր սննդեանը կարեւոր եղած կերակրոյն համը կառնումք ու ախործ կիմանամք, այլ եւ վասակար ուղելիքներէ եւ ընթելիքներէ կդանիմք ու կզգուշանամք :

**14.** Մեր լեզուէն բնչ ուրիշ օգուտ կքաղեմք.

— Ասկէ զատ, լեզուն այս կերպ կամ այն կերպ շարժելով՝ եւ օդը բաղխելով, այլեւայլ ճայներ կհանեն մարդիկ, որով իրենց կամքն, իղձերն ու գաղափարները իրարու կհազորդեն. Գաղափարաց հալորդութենէն ալ մարդկացին ընկերութիւնը կքաղցրանայ ու կյառաջադադիմէ :

**15.** Մեր խօսողական յօրինուածութիւնը կարելի է դիպուածի արդիւնք համարել.

— Շատ անմիտ լինելու է մէկը որ կարենայ կարծել թէ՝ մեր լվզուն, ակռաները, շրժունքը, կոկորդը, թռքերը, դիպուածով այնպէս իրարու յարմարեր են, որով կարենայ մարդս խօսակցութիւնն արտադրել, որ իւր բնութեանը ամենէն մեծ պէտքերէն մէկն է :

**16.** Մարմնոյն կազմուածքը բնչ կցուցանէ.

— Դարձեալ, մեր ջլային գրութիւնը, ուղեղը, սիրտը, ստամոքսն, աղիքները, ձեռներն, ոտները եւ բոլոր անդամները, Աստուծոյ թէ մարդասիրութեան եւ թէ հրաշալի իմաստութեանը զարմանագործ արգասիներն են, ամեն խորհուց առջեւ, բաւական է որ խոճի դէմ չխօսին :

**17.** Խիզն բնչ է.

— Խիզը՝ այն ներքին զգացումն է որ զմեղ կուրսիացունէ իւր գոհաւակութեամբը, երբ զրարին գործեմք, եւ ընդհակառակն՝ զմեղ կդատապարտէ իւր խայթերովը, երբ զշարն գործեմք:

**18.** Խղճի գոյութենէն բնչպէս կապացուցուի թէ Աստուած մի կայ.

— Դիպուածը՝ որ իմացականութիւն չունի՝ չէր կրնար չնորհել մեղ այս կենդանի ու փափուկ զգացումը, որ մեր բարի կամ չար գործոց ներքին վկայ ու դատաւոր հանդիսանայ Հարկ է որ ամենաբարի, ամենասուրբ եւ ամենաբար

իակ մի լինի այս չնորհն մեղ պարգեւողը, որպէսզի մի այսպիսի զօրաւոր միջոցով՝ չարէն զգուշանամբ ու բարին գործելու խրախուսումք:

**19.** Խիզն կիլայք գոյութեանն Աստուծոյ.

— Մեր խիզն յայտնապէս կիլայէ թէ Աստուած մի կայ, որ զմեղ պիտի վարձատրէ՝ եթէ բարի գործեմք, ու պատժէ՝ եթէ չար գործեմք:

**20.** Աստուծոյ գոյութեան ապացոյցները մարդիկ միշտ տեսած ու ըմբռնած են.

— Աշխարհիս սկիզբէն ի վեր չէ եղած եւ ոչ մի ազգ որ Աստուած մի ճանաչած ու զայն պաշտած չինի թէ ուամիկն եւ թէ իմաստունք միաբան են այս մասին: Միայն «Ասաց անդառն է սրբ չերուա» նէ «Հայ Աստուած»: (Սաղմ. ՃԳ. 1.)

## ՍՈՐՈԳԵԼԻՔ ԱՍՏՈՒԵՈՅ

**1.** Ի՞նչու Աստուած ամնակարող կասուի.

— Ամենակարող կասուի Աստուած, վասնզի ինչ որ ուզէ՝ կարողէ կատարել առանց ամենագոյզն գժուարութեան: Նա՝ միայն կամելովն է որ կգործէ զամենայն հրաշալիս:

**2.** Այ ամենակարողութիւնն ինչն կյայտնուի.

— Աստուծոյ ամենակարողութիւնը կյայտնուի գլխաւորապէս տիեզերաց մէջի արարածոց յանհունս շատութենէն, նոցա ահադին մեծութենէն, ու նոյն իսկ ամենափոքր քանակէն, եւ նոցա իրենց սեռին մէջ ունեցած կատարելութենէն.

### Յ. Պարզաբաննէ զայդ.

— Աստուծոյ ամենակարողութիւնը ոչ միայն տիեզերաց զրեթէ անսահման տարածութեանը վերաց կտեսնուի, այլ եւ երկրիս վերաց, որ տիեզերաց անհունութեանն առջեւ համեմատաբար աւագի փոշիէն փոքր է: — Աստուծոյ կարողութիւնը՝ ոչ միայն փղի պէս վիթիարի կենդանւոյ մի վերաց զարմանալի է, այլ եւ մանրադէտով տեսնուած ամենափոքր ճճին վերաց:

### Դ. Ինչո՞ւ.

— Վասնդի այն որդիկն եւս, որ առանց մանրադէտի անտեսանելիէ, իրեն ամեն սլէտք եղած գործարաններն ունի ապրելոց, սնանելոց եւ բաղմանալոց համար: Այս ամենափոքրիկ եւ ամենաձարտար կազմուածքն յօրինող կակը՝ պէտք է անհասանելի կարողութիւն մի լինի:

### Ե. Աստուծոյ Քո-Ռէնը ինչո՞ւ գիտեմք.

— Եթէ ամենակարող Աստուած մի ստեղծեց զարարածս, անկարելի է որ ուրիշ ամենակարող էակ մ'ալ գտնուի Անոր հաւասարազօր:

### Զ. Ինչո՞ւ անկարելի է երկու ամենակարող էակներ ենթադրել.

— Վասնդի այս երկու էակները կամ իրարուանհաւասար պիտի լինէին, եւ կամ իրարու հաւասար: Եթէ անհաւասար են՝ ապա զօրաւորապայնը միայն է ամենակարող եւ գերագոյն էակը:

### Ց. Իսկ եթէ հաւասար լինէին.

— Իսկ եթէ հաւասար ենթադրեմք, երկուքն ալ մի եւ նոյն կարողութիւնն ունենալով՝ զիրար ոչնչացունել չեն կրնար, ուրեմն երկուսն եւս անկարող պիտի լինէին, հետեւաբար՝ եւ ոչ մէկը ամենակարող, եւ ոչ մէկը Աստուած:

### Տ. Աստուած անան է ասելով ինչ կիմացուի.

— Աստուած անմահ է ասելով կհասկանամք թէ՝ Նա որ սկիզբ ունեցած չէ՝ եւ ոչ վերջ կրնաց ունենալ Նա էր միշտ, եւ է, եւ եղչի յաւիտեանը յաւիտենից (Ա. Տիմ. Զ. 16.):

### Ց. Ի՞նչ ասել է Աստուած ամենուրեժ է.

— Ամենուրեք ասելով կհասկանամք թէ Աստուած տիեզերաց անբաւ տարածութեանը մէջ ամեն տեղ մի եւ նոյն ժամանակ ներկայ է, ամեն բան կտեսնէ, իրեն համար բնաւ գաղտնիք մի չկայ, եւ ամեն տեղ՝ ի մի եւ ի նոյն վայրկենի կրնայ հրաշալիքներ գործել:

### Ժ. Սուրբ Գիրք ինչ կասեն Աստուծոյ ամենուրեքութեան վերաց:

— Երեմիա մարգարէին ձեռքովկ կասէ Աստուած. «Սէնէ վէրէինս և վէրէիր ես ո՞ւ լուսացում»: (Երեմ. Իգ. 24): Առաքեալն եւս կասէ. «Նա և

ու հետէ իսկ է յիշրատանվեր ռամերէ է մինչ. զի նոշանիւսն, շարժէց և էց»։ (Գործ. Իլ. 28)։

**11.** Աստուծոյ ամենուրեքութիւնը ինչ պէտք է աղդէ մեր վերայ։

— Աստուծոյ ամենուրեքութեան գաղափարը պէտք է մեր հոգւոյն վերայ աղդէ մի փրկարար պատկառանք մեր Արարչէն։ այնպէս որ՝ ուր եւ գտնուիմք պարտիմք յիշել թէ Աստուած հոն է, եւ մարդիկ թէ եւ չտեսնեն՝ այլ նա կը տեսնէ մեր ծածուկ գործերը, ուստի եւ զգուշանամք ի մեղաց. (Խալմ. ձլ. 1—16)։

**12.** Ի՞նչ ասել է թէ Աստուած ամենաբեր է։

— Ասել է թէ 1) Աստուած ունի անսահման եւ գերակատար գիտութիւն. (Հռոմ. ԺԱ. 51), 2) Թէ՛ Աստուած իւր արարածոց ամենն ալ գիտէ, նախ քան զլինելն նոցա (Դան. ԺԳ. 45) միանգամայն գիտէ նոցա գոյութեան եղանակը, յատկութիւնքը, ամենագաղտնի մտածութիւնքն ու գործերը, եւ անոնցմէ յառաջ գալիք իրերը՝ բոլը յաւիտենից մէջ. (Ա. Կոր. Բ. 11—Եր. Գ. 13.)։

**13.** Ա.յ ամենագիտութեան ապացոյց մի տուր.

— Եթէ կար բան մի զոր Աստուած չգիտէր ի յաւիտենից, ապա կարելի պիտի լինէր յԱստուած յաւելուլ գիտութիւն ինչ. ուրեմն յԱստուած փոփոխութիւն պիտի լինէր, ապա ուրեմն նա ամենակատարեալ եւ անսահման չպիտի լինէր, — որ է անկարելի. վասնզի այն որ ամե-

նակատարեալ, անսահման եւ ամենագէտ չէ չկրնար Աստուած լինել։

**14.** Ա.յ ամենագիտութեան օրինակ մի տուր. — Եթէ գործառը իւր գործածները կճանաչէ, նրափ եւս առաւել Աստուած, որ իւր ստեղծուածոց ոչ միայն ձեւը տուած է (ինչպէս որ մարդս կամէ) այլ եւ նոցա նիւթը ինքն է յոշընչութենէ ի լցո բերողը, զոր մարդ չկրնար բնաւ երբէք։

## ԴԱՍ Է.

ՏԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ ՆԱԽՈՐԴ ԴԱՍՈՒՆ

**1.** Ինչու Աստուած ամենաբեր է կասուի.

— Վասնզի Աստուած իւր բոլոր արարածոցը անհուն կերպով բարին կկամենայ միշտ։

**2.** Ա.յ ամենաբարութեանը ապացոյց տուր.

— Աստուծոյ ամենաբարի լինելոյն ապացոյց են՝ մարդուս նկատմամբ՝ մեզի չնորհած գոյութիւնը, մեր վայելած բարիքն ու հաճոյքը, մեր մեղաց փոխարէն՝ իւր ցուցած անհուն համբերութիւնը, ու հանդերձեալ կենաց մէջ՝ մեր առաքինութեանց ի վարձ խոստացած ու պատրաստած յաւիտենական երջանկութիւնը։

**3.** Բայց եթէ Աստուած ամենաբարի է եւ ամենակարող լինչու մարդիկ ենթակայ են այն-չափ հիւանդութեանց, աղետից, սովու, եւն.

— Այդ ամենայն՝ Աստուածոյ ամենաբարութեանն, ամենակարողութեանը եւ ամենաբարութեանը դէմ ապացոյցներ չեն ամենեւին :

#### 4. Ինչու .

— Վասնզի 1) Եթէ մարդիկ աշխատասէր, ժուգեկալ եւ զգուշաւոր լինէին՝ իրենց քաշած հիւանդութեանց մեծ մասէն սզատ պիտի լինէին :

#### 5. Երկրորդ .

— Վասնզի 2) Աստուած իւր անհուն բարութեամբը երբեմն երբեմն զմեզ կպատճէ աշխարհիս վերայ, որպէսզի մեր հապատութիւնը կոտրէ, ու մեր մոլութիւններէն զմեզ ետ կեցունէ : Այս պէս կվարուի եւ հայր մի իւր զաւակաց հետ:

#### 6. Երրորդ պատճմուը .

— Վասնզի 3) Մարդս յաջողութեան մէջ ընդհանրապէս կմոււանայ զլստուած, ուստի ձախորդութիւնն հարկաւոր է որ զԱստուած չմոռանամբ ու իրեն դիմեմք, միանդամայն այս աշխարհէ զգուելով, յաւիտենական կենաց փափաքիմք:

#### 7. Ա. Ե. ամենի մասունքն է ասելն ինչ կնշանակէ.

— Կնշանակէ թէ «Խաւագանթէան նորո ու գոյքա» : (Սալմ. ՃԽԶ. 5): Մարդկային բանը՝ Աստուածոյ անհուն իմաստութեանը բաղդատմամբ, Ովկիանոսի առջեւ՝ կաթիլ մի ջրոյ կնմանի: Մեք

կտեսնեմք Աստուածոյ իմաստութեան գործերը, ինչպէս ելեքտրականութիւն, մագնիսական, ձլ-գողական զօրութիւնք, եւն, բայց չեմք կրնար անոնց իսկը իմանալ: Նա միայն գիտէ զայն՝ որ անբաւ իմաստութեամբն արտադրեց :

**8. Տիեզերաց չէնքը ինչ կապացուցանէ.**

— Տիեզերաց սքանչելակրաշ յօրինուածութիւնը՝ հզօր ապացոյց է Աստուածոյ անհասանելի իմաստութեանը: Որչափ առաւել խոր զննեմք Աստուածոյ ձեռադործները՝ այնքան առաւել հիացմամբ կապչիմք, ամենէն մանր պարագայից մէջ անգամ նորա ամենիմաստ զօրութեան կնիքը տեսնելով յայտնապէս :

**9. Աստուած ինչու ամենասուրբ կասուի.**

— Վասնզի Նա կատէ զմեզ եւ զմոլութիւն, եւ անհուն կերպով կակիրէ զառաքինութիւն :

**10. Ինչին գիտես թէ Աստուած ամենասուրբ է.**

— Վասնզի այն ամենայն պատճառք որ զմեզ կհրապուրեն ի մեղս, Աստուածոյ վերայ դոյզն աղդեցութիւն մի անգամ չեն կրնար ունենալ:

**11. Մեր մեղաց պատճառները որմնք են.**

— Մեք երբեմն կմեղանչեմք սիալմանք, զչարն բարի կարծելով: Բայց խիստ շատ անգամ կը մեղանչեմք չէրութեամբ ու կամա:

**12. Ինչու գիտութեամբ կմեղանչեմք.**

— Վասնզի երբ բարի եւ օրինաւոր միջոցներով չեմք կրնար փափաքնուս հասնիլ, առ

սյն կդիմեմք մոլութեան եւ ոճիրի ձեռքով :

**13. Աստուած ամենարդար է ասելն ինչ է .**

— Ասել է թէ 1) Աստուած է գերագոյն կերպով արդար, ուստի ինչ որ կանէ՝ արդար դատաստանաւ է; 2) Աստուած մենէ ինչ որ կապահանջէ՝ ամենն ալ խիստ իրաւացի են, ու մեր կարողութեանը համեմատ: Երբէք Աստուած մենէ չպահանջէր մի անիրաւ բան, եւ ոչ խիլ մեր կարողութենէն վեր հրաման մի կուտայ, ստիպելով զմեզ կատարել զայն բանութեամբ :

**14. Ինչն գիտեմք զայդ .**

— Վասնզի 1) Ինքն է որ զմեզ ստեղծած է, ուստի եւ բնաւ չփառիր մեր կարողութեանը չափին վերայ, զոր մենէ աւելի լաւ գիտէ :

**15. Երկրորդ .**

— 2) Վասնզի Աստուծոյ պատուիրանն է «Սէրւ զինու և մէր ընկեր»: այս ալ ոչ միայն անկարելի չէ, այլ եւ ամեն մարդ կիսստովանի որ խիստ քաղցր եւ օգտակար պատուիրան մի է :



**ԴԱՍ Ը.**



ՆԱԽԱԽԵՆԱՄՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒՄՈՅ



**1. Արարածք իրենք զիրենք կրնան պահպանել .**

— Ոչ, այլ կպահէ զանոնք Աստուծոյ հայրական տեսչութիւնը, որ կկոչուի Նախախենամութիւն:

**2. Ի՞նչպէս .**

— Այն գերագոյն էակը որ զաշխարհ յոչընչէ ստեղծեց՝ վայրկեան մի զայն անխնամ չժողուր, ոյլ միշտ կհսկէ նորա վերայ, այնպէս որ՝ աշխարհիս վերայ երբէք բան մի չպատահիր առանց Աստուծոյ կամացն կամ թոյլուռութեանը:

**3. Ի՞նչ ապացոյցք կան Նախախենամութեան .**

— Երեք գլխաւոր ապացոյցներ կրնան տրուիլ: 1) Եթէ մարդիկ անգամ իրենց զաւակներն ու ձեռագործները երեսի վերայ չեն ճգեր, որչափ եւս առաւել Աստուած: Սնկարելի բան է որ մարդիկ Աստուծմէ աւելի բարի լինին. Եւ առաւել եւս անկարելի՝ որ Նա՝ որ մեզ զգալու սիրտ մի տուաւ, ինքն անզգայ կարենայ լինել:

**4. Դժումը է Աստուծոյ մեր պէտքը հոգալ .**

— Հայր մի իւր որդւոցը պէտքերն հոգալու համար՝ կկարօտի աշխատանաց եւ բաղմադիմի անձկութեանց, մինչդեռ Աստուած՝ մեր պէտքերը մատակարարելու համար՝ բնաւ եւ ոչ դայղն դժուարութիւն մի ունի. Նորա ամենակարող կամքը բաւական է առ ամենայն :

**5. Նախախենամութեան ԲՐԱ ապացոյցը մրն է .**

— 2) Մեր փորձառութիւնը. վասնզի ամեն օրուան մեր տեսածները՝ բաւական են ի համոզել զմեզ առ այդ, անժիմտելի եղանակաւ :

**6. Բացատրեալ զայդ փաստ .**

— Արեւուն, երկրիս եւ աստեղաց կանոնա-

որ ընթացքը, եղանակաց փոխիմունքը, ցորեկուան ու գիշերուան իրարու յաջորդութիւնը, մարդոց ու կենդանեաց անընդհատ ու կանոնաւորեալ աճումը, ամեն տարի հնձոց ու պատղոց վերադարձը, ըստ իւրաքանչիւր կլիմայից չորսւթեան ու անձրեւներու զուգախառնութիւնը, եւ տաքութեան ու ցրտութեան բարեխառնումը, եւն, յայտնի կերպով կվկայեն որ Ած անընդհատ կամէկ յերջանկութիւն մեր եւ ամենայն արարածոց։

**Յ.** Նախախնամութեան Գորդ ապացոյցը մրն է.

— Յ) կենդանեաց եւ այլ ստեղծուածոց ըլուորհած բնազդումը, եւ պահպանութեան միջոցները, — ու մարդուս՝ ընորհած բանականութիւնն ու յայտնութիւնները, որպէսզի անոնցմով ապրի, աժի, բարդաւաճի եւ երջանիկ լինի։

**Ց.** Եթէ առանց կամացն Աստուծոյ բան մի չինիր, ինչու թոյլ կուտայ որ մարդս մեղք գործէ.

— Վասնդի Աստուած զմարդն առա ստեղծած է, այսինքն՝ կարող զառաքինութիւնը մալութենէ վեր դասելց, եւ զծմարտութիւնը ստութենէն առաւել սիրելց։

**Թ.** Եթէ ազատութիւնն է մեր մեղացը պատճառ՝ ապա լաւ եւս էր որ Աստուած զմեղ ազատ ստեղծած չինէր.

— Ոչ երբէք, վասնդի Եթէ ազատ չինէինք՝ չպիտի կարենայինք վարձատրուիլ յԱստուծոյ ըստ արժանաւորութեան գործոց մերոց։

**10.** Ի՞նչ պատճառաւ.

— Վասնդի կարելի չէ վարձատրել զոք այն բանին համար՝ զոր ուղիչ չուղի պիտի գործէ, եւ կամ այն բանէն ետ կեցած լինելուն համար, զոր ազատ չլինելով՝ անկարելի էր որ գործէր։

**11.** Բացատրէ զայդ օրինակով.

— Եթէ մի մարդու ոտներն ու ձեռները կապուած լինին, չեմք գովեր զինքը որ մարդասապանութիւն չգործեց. վասնդի հարկաւ այդ վիճակին մէջ չէր կրնար սպանանել Բայց երբ ձեռներն ու ոտները ազատ լինին, ու նա՝ ի սէր Աստուծոյ եւ ընկերին՝ ոչ միայն չպանանէ զոք, այլ եւ վաս մի անդամ անոր չտայ, ու մանաւանդ թէ՝ ձեռքէն եկած աղէկութիւնն ընկերոջն անէ, այն մարդը՝ առաքինի կամարուի, եւ արժանի վարձուց։

**12.** Ասկէ ինչ կհետեւի.

— Այս՝ թէ 1) Մարդուս ձմարիտ ազնուածկանութիւնը՝ իւր առաջարկութիւնն է; 2) Գանդատիլ թէ ինչու Աստուած զմարդս աղատ ստեղծեր է, գանդատիլ է թէ ինչու Աստուած զմարդ արձան մի կամ մեքենայ մի չէ ստեղծած։

**13.** Երբ մարդիկ այս աղատութիւնը ի չարն գործածեն, իրաւունք ունին Այդ գէմ խօսելց։

— Ոչ բնաւ. վասնդի Աստուած ընորհած լինելով մարդուս բանական միտք՝ ի ճանաչումն բարւոյ եւ չարի, նորա ձեռքն է ընտրել զրարին եւ չգործել զչորն, անապով ձայնի խղձին,

որով արժանանայ այն երջանկութեան զոր խոստացած է Աստուած: Եթէ մարդս իւր ազատութիւնը ի չարն գործածէ՝ յանցանքը իւրն է, ուստի եւ իրաւունքը չունի Աստուծոյ դէմ խօսելոյ:

**14.** Օրինակով մի բացատրէ ասածդ.

— Եթէ թագաւորը սուր մի տայ ինձ որ անով փառք ստանամ, բայց ես՝ ինքզինքս սպանանեմ այն սրով, միթէ իրաւունք կունենամ յանցանքը թագաւորին վերայ ձգել, ու նորա դէմ գանդատիլ. — Յայտնի է թէ ոչ:

### ԴԱՍ Թ.

ՃԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ ԿԸՆՈՐԴ ԴԱՍՈՒՆ

**1.** Եթէ Նախախնամութիւն մի կայ, ինչքն է որ չարերը շատ անդամ երջանիկ են յաշխարհի, եւ բարի մարդիկ՝ դժբաղդ.

— Թէ մեր վերայ հսկող Նախախնամութիւն մի կայ՝ ոչ միայն կցուցանէ մեզ մարդկային բանը, այլ եւ չեմք կրնար տարակուսիլ, քանի որ Ա. Գիրքը կիարդասկետէ մեզ զայդ, (Խմաս. 9. 8. Ը. 1), եւ ինքն իսկ Քրիստոս Տէրն մեր բացայատ զնոյն քարոզեց առ ի միսիթարել եւ ի քաջալերել զմարդկութիւն. (Մատք. Զ. 25—54). Յիրաւի մեր տկար խելքովը չեմք կրնար աշ-

խարհի վերայ տեսնուած ամեն անհաւասարութեանց մեկնութիւնը գտնել, «Զէ ՞ չէրաց զի՞ր Տէառն» կասէ Առաքեալը (Հռոմ. Ժ. 54): Բայց քանի մի գլխաւոր փաստեր կան, որով կարող եմք խելամուտ լինել Աստուծոյ տնօրինութեանց արդարութեանը:

**2.** Ո՞րն է առաջին ապացոյցը.

— 1) Աստուած երբեմն կթողու որ չարիք եւ



ձախորդութիւնք պատահին, որովէսպի մեծադյն բարիքներ հանէ անոնցմէ: Այսպէս, թաղաւոր որ վաճառուի Յավսէփ, եւ յետոյ առանց յանցանքի բանտը դրուի, որավէսպի բանտին մեջն սկսի անմեղին ապագայ փառաւորութիւնը: Առաքեալք եւ Սուրբք չարչարուեցան եւ մեռան, ոյլ մահ նոցա անմահացոյց զնոսու:

**3. Երկրո՞րդ ապացոյց .**

— 2) Աստուած շատ անգամ կթողու որ չարերը յաջողին, բայց այդ յաջողութիւնը՝ ժամանակաւոր է. վասնզի ապօրինաւոր միջոցներով նոքս ձեռք ձգած լինելով զայն՝ հարկաւ օր մի պիտի կրուսանեն զայն: Փորձն ու պատմութիւնը կցուցանեն թէ՝ գրեթէ ոչ ոք ի բռնաւորաց յաջող վախճան ունեցաւ, վասնզի «Անէծ+Տէսաւ ի ոռւնս ամբարշտաց . . . ու յաջողէցի ճարդոյ յանէրաւունէնէ» կամէ իմաստունը: (Առակ. Գ. 53):

**4. Երրո՞րդ ապացոյց .**

— 3) Թէ եւ երբեմն չարերը յաջողութեան մէջ տեսնելով՝ երջանիկ կհամարիմք, բայց պէտք չէ խարուիլ արտաքին երեւութէն: Նոցա սիրտը կկեղեքն շահասիրութիւն, փառասիրութիւն, երկիւղ, նախանձ, եւ մանաւանդ խղճի չարատանջ խայթեր, որով ներքին հանգստութիւն չունին: Մինչդեռ առաքինին՝ աղատ է այդ ինայդերէն եւ կրից տագնապներէն :

**5. Զորրո՞րդ .**

— 4) Եթէ անաչառ կերպով քննեմք, մեր ձախորդութեանց մեծագոյն մասը՝ հետեւանք են մեր ծուլութեան, փոքրոգութեան, աննախատեսութեան, ընչափացութեան եւ մոլութեանցը: Ուրեմն բնաւ իրաւունք չունիմք գանգատելց Աստուծոյ դէմ, երբ մեք եմք պատճառ մեր ձախորդութեանցը: Աստուած պարտական չէ

օգնել անոնց որ չեն աշխատիր, կամ մոլի են:

**6. Հինգերո՞րդ .**

— 5) Արդարեւ երբեմն մեր կամքէն անկախ վտանգներ, կորուստք, վիշտք, հիւանդութիւնք ու մահուան ցաւեր ալ կուգան մեղի: Բայց ասոնք մեր բնութեան հանգամանաց հետեւանքներն են, որոց ենթակայ են թէ բարի եւ թէ չար մարդիկ: Արարիչը սարտական չէ արարածոյն իւր անհասանելի տնօրինութեանց համարը տալ:

**7. Վեցերո՞րդ .**

— 6) Աշխարհի վերայ տեսնուած անհաւասարութիւնը հարկաւոր են եւ նախախնամական՝ ընդհանուր բարեկարգութեան համար, զոր կը դիտէ Նախախնամութիւնն Աստուծոյ: Նաեւ օգտակար են մեզ, վասնզի խթան կինին մեզ յաշխատութիւն, ի խոնարհութիւն եւ ի համակերպութիւն ընդ կամս Աստուծոյ :

**8. Ետքներո՞րդ .**

— 7) Զարերն ալ լինելով որդիք Աստուծոյ, Նա երբեմն կընորհէ նոցա զյաջողութիւն՝ որպէսզի դառնան, եւ երբեմն ալ այն յաջողութիւնը կուտայ ի վարձատրել յաշխարհի՝ նոցա գործած մէկ բարի գործը, որ գուցէ մեզ անձանօթ է, բայց ոչ եւ Աստուծոյ :

**9. Ութերո՞րդ .**

— 8) Եթէ աշխարհի վայելքները միշտ բարի մարդոց չնորհէր Աստուած ի փոխարէն, մարդիկ

զառաքինութիւն պիտի գործէին ոչ վասն սիրոյն Աստուծոյ, այլ որպէսզի ձեռք բերեն երկրաւոր վայելքները :

### 10. Իներժրդ.

— 9) Եթէ մարդս միշտ յաջողութեան մէջ ապրի՝ կմոռանայ զԱստուած. ուրեմն յաջողութիւնք եւ վիշտ մեզ շահաւոր են, որովհետեւ զգուելի կանեն զաշխարհ, եւ զմեզ առ Աստուած կմերձեցուցանեն :

### 11. Տասներժրդ.

— 10) Անյաջողութիւնք շատ անդամ ի պատիժ են մեր մեղաց, կրնար Աստուած՝ մեր մէկ մեղքին ի պատիժ՝ զրկել զմեզ ի կենաց. այլն ահայրաբար կղրկէ միայն ի բարեաց աշխարհի: «Խրատելզ խրատեաց զն Տէր և ի ճան ու ճանեաց» կվայէր Սաղմոներդուն :

### 12. Մետասաներժրդ.

— 11) Մեր անյաջողութիւնք՝ շատ անդամ նշանք են սիրոյն Աստուծոյ, որ վշտաց ձեռքով կրաքրէ մեր սիրտը, կազնուացունէ մեր հոգին եւ երկրաբարը կրքերէ կրարձրացունէ. «Զէ ո՞ւ ո՞ւ Տէր իրադէ, առաջն զանայն որդի ո՞ւ ընդունէ» կասէ Առաքեալը. (Եբր. ԺԲ. 6.) :

### 13. Երկոտասասաներժրդ.

— 12) Այս աշխարհի կեանքը՝ մարդուս համար փորձի ժամանակ մի է, պէտք է նախ յաղթել՝ յետոյ պսակուիլ. ինչպէս որ նախ պէտք

է մարդ սերմանէ՝ որ յետոյ կարենայ հնձել:

### 14. Երեքտասասաներժրդ.

— 13) Մարդուս կեանքը կարճ լինելովը, սակաւ ժամանակի քաշած նեղութիւնը՝ պէտք է որ աչքին մեծ բան մի չերեւի, երբ միտքը բերէ՝ թէ սոյդ տարած վշտաց փոխարին ինչ անվերջանալի վարձատրութիւն եւ երջանկութիւն կրսպասէ իրեն, հանդերձեալ կենաց մէջ :

— 15. Նախախնամութեան վերայ ունեցած ապահովութիւննիս ինչ կրնայ մեզ ազդել.

— Այս ապահովութիւնը կիրախուսէ զմեզ նախ, չնորհակալ լինել Ա. յայն ամենբարեաց համար զոր իրմէց ընդունած եմք եւ կվայելեմք :

### 16. Երկրժրդ.

— 2) Զմեզ կորտապնդէ որ համբերեմք մեր վշտաց, ու արժանի լինիմք ընդունիլ զպաշտառութիւնն Ա.յ, ջանալով միշտ ապրիլ այնու համոզմամբ՝ թէ Նորա ամենատես աչքը միշտ մեր վերայ կհսկէ, ու կտեսնէ մեր քաշածներն ի սէր Նորա, ուստի եւ զմեզ պիտի վարձատրէ :



## Դ Ա. Ա Փ .

—  
Ա.ՄԵՇԱՍՈՒՐԻ ԽՐԱՐԴԱԿԹԻՒՆ

**1.** Աստուած ինչ յայտնած է մեզ իւր անքնին էութեանը վերաց.

— Աստուած մեզ յայտնած է թէ ինքը ՞ է, բայց երեւ անչին ունի, որ իրարմէ կառարելապէս պահպանեալ էն :

**2.** Ինչ ասել է երեք անձինք կատարելապէս զանազանեալը .

— Ասել է թէ երեք Անձինքն իրարմէ այնպէս տարրեր են, որ մին միւսը չէ :

**3.** Այդ երեք Անձինքը ո՞յք են .

— Հայր Ա.Ծ., Որդին Ա.Ծ., Հոգին Սուրբ Ա.Ծ .

**4.** Ուրեմն երեք Աստուած կայ.

— Քան լիցի. այլ երեք Անձինքն եւս մի եւ նոյն անբաժանելի էութիւնն ունենալով, մի եւ նոյն անբաժան Աստուածութիւնն ունին :

**5.** Այս անձառ խորհրդոյն խելուընիս կհասնի.

— Ոչ կատարելապէս, թէ եւ մեր վերայ եւս այս անհասանելի խորհրդոյն մէկ նշոյը կտեսնեմք: Զի ունիմք ի՞ր կամ կարողութիւն, բայ կամ միտք, եւ կա՞տ, որ այլեւայլ զօրութիւնք են մեր միակ եւ անբաժանելի հոգւոյն :

**6.** Բնութեան մէջ եւս օրինակներ կմն .

— Այն, բնութեան մէջ եւս կտեսնեմք օրինակներ մրութեան յերեքութիւն, որ ընդ աղօտ ըմբունելի կանեն մեզ զանձառելի Խորհուրդ ամենասուրբ երրորդութեան: — Ա. Հայրն մեր Գր. Լուսաւորիչ կամէ: «Զի որպէս արև և լոյս և ջեր՝ մոյ արեգակն ասէ և ո՞ւ այլոց, և որպէս աղբեր և ջուր և ջեր՝ և մոյ է բնութեան լոյն, այսողիս և մորդ և բան և հոգի է հման և մարդուած նոյնողիս և ասու մոյ բնութեանն և Աստուածութեանն է իմանալ հօդ և Որդու և Հոգեւոյն Սբոյ»: (Յանախ. Ա.) :

**7.** Քանի որ խելուընիս կատարելապէս չհասնիր այս Խորհրդոյն, պարտիմք հաւատալ .

— Այն, պարտիմք հաւատալ՝ քանի որ Ինքն իսկ Աստուած յայտնած է մեզ զայս անթափանցելի ճշմարտութիւն: — Մեք տղէտ ու տկար արարածներ եմք, որ նույնուու անդամ, այսինքն՝ մեր հոգւոյն ու մարմնոյն ինչպէս միաւորած վնելցյն չէն իսրու իւլու հասցանել. միթէ կրնամք ըմբոնել կատարելապէս զէութիւնն Աստուածոյ :

**8.** Կարելի՞ էր ըմբոնել զէութիւնն Աստուածոյ.

— Ոչ. վասնզի Աստուածոյ անհուն էութիւնն ըմբոնելցյ համար պէտք էր որ արարածը խոր Արարչին, այսինքն Աստուածոյ անհուն կատարելութիւնն ու գիտութիւնն ունենար, որ է անկարելի: Նա խոր բնութեամբն եւ վառոք բարձրացեալ է գեր ի վերոյ քան զգիտութիւն բոլոր

արարածոց խրոց; Եւ այս այսպէս պէտք էր լինել, վասնզի ինքն է նոցա Աստուածը :

**9.** Ինչո՞ւ Հայր Աստուած է առաջին Անձն :

— Վասնզի Հայր է անձին, ոչ յումեքէ ելանէ, իսկ Որդին եւ Հոգին՝ ի Հօրէ ելանեն :

**10.** Ինչո՞ւ Նա Հայր կկոչուի .

— Վասնզի Նա ծնաւ զմիրդին Ա. Ե ի յաւլտենից :

**11.** Ո՞վ է երկրորդ Անձը :

— Բանն Ա. Ծ, որ ի յաւլտենից անձառարար ծնած լինելով ի Հօրէ, կկոչուի Որդէ Աստուածոյ :

**12.** Որդին Ա. Ե ինչո՞ւ կկոչուի եւ Որդէ Տարբայ :

— Վասնզի «Յաղագս մեր մարդկան եւ վասն մերս վրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամաց Սրբոյ կուսէն՝ Հոգւովն Սրբով. որով էառ մարդին, հոգի եւ միտք եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք:» (Հանգ.) :

**13.** Որդին Աստուածոյ մարմնանալովը Աստուածութեանը վերայ փոխուսութիւն կրեց .

— Ո՞չ երբէք. Նա առանց փոխուսելոյ, առանց դադարելոյ յԱստուածութենէ՝ մարդ եղաւ, եւ կոչեցաւ Քրիստոս :

**14.** Ի՞նչ ասել է Տարբ Եղաւ, կամ Տարբայաւ .

— Ասել է թէ Որդին Աստուածոյ որ ի յաւլտենից ունէր զԱստուածոյին բնութիւն, ի ժամանակի առաւ զմեր Տարբիային բնութիւն վասն մերս փրկութեան : Ուստի Յիսուս Քրիստոս թէ

կարարեալ Աստուածութիւն ունի եւ թէ կարարեալ Տարբիութիւն, լինելով Աստուած եւ Տարբ կարարեալ

**15.** Աստուածութիւն եւ մարդկութիւն ինչպէս միացեալ են ի Քրիստոս :

— Անչփոթ, անայլայլելի եւ անբաժանելի կերպով միաւորեալ են ի միում անձնաւորութեան, այսինքն՝ ի միում անձին Որդւոյն Ա. Ե :



**16.** Քիսուս Քրիստոս մէկ անձնաւորութիւն միայն ունի.

— Ա. Ե, մի միայն, վասնզի նոյն ինքն Որդին Աստուածոյ՝ է եւ Որդի կուսին Մարիամու, անմայր ի Հօրէ՝ իրեւ Աստուած, եւ անհայր ի մօրէ՝ իրեւ մարդ :

**17.** Ո՞վ է երրորդ Անձն Ա. Երրորդութեան :

— Հոգին Սուրբ Աստուած, որ ի Հօրէ ելանէ,

Եւ յմրդւց առնու յաւիտենականաբար (\*) :

**18.** Երեք Անձանց մէջ կատարելագոյնը ո՞րն է .

— Երեք Անձինքն եւս մի եւ նոյն կատարելութիւնն ու մեծութիւնն ունին. վասնզի նոյն են էութեամբ, ու հաւասար են յաւիտենականութեամբ, զօրութեամբ եւ փառօք : Եւ այս երեքը՝ Քէ Ասպառած են :

**19.** Ի՞նչ պարտիմք մտածել Ս. Երրորդութեան վերայ .

— Պարտիմք մտածել որ յերկինս ամենակալ Հայր մի ունիմք որ զմեղ ստեղծեր է, եւ խնամք ու գութ ունի մեր վերաց : — Ամենակարող Փրկիչ մի ունիմք, որ մեր սիրոցն համար հաճեցաւ ոչ միայն մեղնման մարդ լինել, այլ եւ չարչարուիլ եւ մեռանիլ, որպէսզի զմեղ յաւիտենից երջանկութեան հասցունէ : — Կենդանաբար Ս. Հոգի մի ունիմք, որ զմեղ կմաքրէ ի մեղաց, կլեցունէ շնորհօք, ու կենաց տագնապներուն մէջ կզօրացունէ, կմսիթարէ, ու երկնային փառքին զմեղ կպատրաստէ :

(\*) «Հոյր յանձնէ, Որդի ի Հօրէ, Հոգին Սուրբ ի նոցանց, ի նոսին» : (Սուրբ Լուսաւորիչ)

«Հոգին Սուրբ բնի ի Հօրէ, և առնու յմրդւց անձառաբար» : (Ենորհալին)

«Ի Հօրէ բխումն Հոգւցդ ոչ քննեցաւ, Հոգման Որդւց առումն ոչ պատմեցաւ» : (Ենորհալին)

**20.** Ի՞նչոքս օրհնելու եմք զԱ. Երրորդութիւն .

— Մեր Ս. Եկեղեցւոյն հետ պարտիմք ամեն օր այս համառօտ օրհնաբանութիւնն վերառաքել . «Օքնէալ համարդոյ և մասնակն անբաժանելլ Ս. Երրորդութիւնն, Հոյր և Որդէ և Հոգին Սուրբ, այդու և մշտ և յաւիտեան յաւիտենից. ամէն» :

## ԴԱՍ ԺԱ.

ՍՏԵՂՆՈՒՄՆ ԱՇԽԱՐՀՆ . — ՀՐԵՇՏԱԿԲ ԵՒ ՄԱՐԴԻԿ

**1.** Ո՞վ սկզբնաւորեց զաշխարհ .

— Անսկիզբն եւ անժամանակն ԱՃ, ստեղծելով զերկին եւ զերկիր. Ուստի Հանդանակին մէջ կասեմք. «Հաւատառամք ի մի Աստուած ի Հայրն ամենակալ, յԱրարէն Երին և Երին» :

**2.** Երկնքի մէջ Աստուած Բնչ ստեղծեց .

— Բաց ի նիւթական արարածոց՝ որ են աստեղք, ստեղծեց նաև Հրեշտակները, որ հագեցն էտիւեր են անթիւ բազմութեամբ :

**3.** Ի՞նչ պաշտօն ունին հրեշտակք .

— Պաշտել ու փառարանել զԱ. Աստուած, եւ Նորա սուրբ կամքն ու հրամանները կատարել. մարդոց համար բարեխօսել, ու բարեպաշտից ա-

ԴՐՅԱԿԱՐԾ ԱՍՏՈՒՃՈյ առջեւ մատուցանել (\*) :

**4.** ՀՐԵՇՄԱԿՔ մարմին ունին .

— Ոչ. Նոքա պարզ հոգիք են, մարմին չունին : Բայց երբ Աստուած իւր սիրելեցը զայնս կուղարկէ, մարմնաւոր կերպարան կընդայէ նոցա, որ տեսանելի եւ դդալի լինին :

**5.** Ո՞ր հրեշտակք առաքեցան պաշտօնով առ մարդիկ .



— Շատ հրեշտակներ երբեմն երբեմն առաքեց Աստուած այլ եւ այլ պաշտօնով առ մարդիկ : Սոցա մէջ գլխաւորապէս գիտեմք, 1) Գաբրիէլ հրեշտակապէտը, զոր առաքեց Հայոն ամենակալ առ Կոյսն Մարիամ, որ աւետէ զընտրիլն

(\*) «Սորա բարեխօսք, հանդերձիչք, սցլ և ենամնկալք, որ դեգերին հանապազ առ մեղ՝ ընդ մերում կրից կարեկցելով, բարեմնանութեանն մեր սպասեն, և յաւիտենական կենդանութեամբ փրկութեանն մեր աղօթեն՝ զայս բան ասելով . Զժորչան մէսաց + ու դ անդեւ առնելու»: (Խարեկ. ԶԱ. թ.) »:

Նորա ի լինել Մայր Միածին Որդւոյն Աստուճոյ.

2) Մէայէլ հրեշտակապէտը, զոր պաշտօնան կարգեց Աստուած հաւատացեալ ժողովրդեան, ինչպէս կիմանամք ի Ա. Գրոց :

**6.** Հրեշտակներէն ամենքը պահեցին իրենց հոգւոյն սրբութիւնը.

— Ոչ. շատ հրեշտակներ Սադայէլի առաջնորդութեամբը ճշարպանիւնն մէջ չկնառվ մեղանչեցին (Յովին. Լ. 44), ու կոչեցան դւ, սարաւայ, եւնու Աստուած ալ զանոնք երկնքէն մերժեց, որ դժոխքի կամ հոգւոց բանտին մէջ յափտեանս չարչարուին :

**7.** Քանի օրուան մէջ Ա. Ստեղծեց զաիեզերա.

— Վեց օրուան (կամ ժամանակամիջոցի) մէջ եւ եօթներորդ օրը հանգեաւ :

**8.** Զէր կրնար Ա. մէկ վայրկենի մէջ ստեղծել.

— Այս անտարակոյս, բայց Աստուած ուզեց ցուցանել մեզ թէ ինչպէս մեր գործոց մէջ պէտք է կարգով կանոնով չարժիմք, եւ վեց օր աշխատիմք, ու եօթներորդ օրը գործելէ հանգչելով՝ իրեն ծառայութեանը նուիրեմք :

**9.** Ի՞նչպէս ստեղծեց Ա. զերկին եւ զերկիր .

— Մէկ խօսքով, այսինքն իւր ամենազօր կամքին մէկ ներգործութեամբը, «Ասաց Լ եւն, հրայեաց Լ հասարաւեցան». (Սաղմ. ԼԳ. 9.) :

**10.** Ե՞րբ ստեղծեց զմարդ .

— Վեցերորդ օրը, նախ ստեղծելով զԱ. դամ

ի հողոյ երկրի, յետոյ Ադամոյ կողէն ստեղծեց  
զԵւա, մեր նախամայրը. (Ծննդ. Բ. 7. 21. 22):

**11.** Ադամ ու Եւա ինչով կզանազանուէին  
կենդանիներէն.

— Իրենց մարմնոյն կատարելութեամբը, բայց  
գլխաւորապէս գերազանցութեամբն իրենց հոգ-  
ոյն, զոր Աստուած Խեր նմանութեամբն ստեղծեց.  
(Ծննդ. Բ. 7. — Ժող. ԺԲ.) :

**12.** Ինչով մարդուս հոգին կնմանի Աստուծոյ.


— 1) Ազնուութեամբն, վասնզի բանական է.  
2) Ազատութեամբն, յընտրութիւն բարւոյ եւ չարի.  
3) Անմահութեամբն, որ երբէք չկրնար մեռնիլ.  
4) Տիրական ու կարողութեամբն, որով կիշխէ  
կենդանեաց տնկոց ու տարերաց վերայ.


**13.** Մարդս կենդանեաց վերայ իշխելով ի-  
րաւունք ունի զանոնք չարչարելոյ.

— Ոչ. վասնզի այն ատեն չէ թէ նոցա թա-  
գաւորն եղած կլինի, այլ բռնաւորը. Մինչդեռ  
Աստուած ուրիշ բանի համար մեր իշխանու-  
թեանը տակ չդրաւ զկենդանիս՝ բայց եթէ ա-  
նոնցմէ օգուտ ու ծառայութիւն ընդունելոյ, եւ  
ի փոխարէն՝ զանոնք խնամելոյ համար :

**14.** Աստուած ուր դրաւ զԱդամ եւ զԵւա.

— Եղեմայ դրախտին մէջ, որ սքանչելի գե-  
ղեցկութեամբ լի պարտէզ մի էր, քաղցրակար-  
կաջ ջրերով ոռոգեալ, եւ տեսակ տեսակ ծաղ-  
կամբք եւ պտղատու ծառերով զարդարեալ.





**15.** Ի՞նչ էին այն մասնաւոր երկու ծառերը զոր դրախտին մէջ դրած էր Աստուած։

— Առաջինը կոչեց ծառ կնոսոյ, ու երկրորդը՝ ծառ էլքունիւան բարոյ և արէ։

**16.** Ի՞նչ հրաման տուաւ Աստուած։

— Աստուած հրամայեց որ կենաց ծառին պտղէն ուտեն, վասնզի օգտակար էր Բայց արդիւեց որ չուտեն միւս ծառէն, ասելով. «Եթէ այն պտղէն ուտէք՝ պիտի մեռանիք»։

**17.** Ի՞նչ էր դիտաւորութիւնն Աստուածոյ։

— Այս պատուէրով ուղեց վարժեցունել զանոնք ի ճնազանդութիւն, յորոյ փոխարէն պիտի երջանիկ լինէին։

## ԴԱՍ ԺԲ.

### ԱՆԿՈՒՄՆ ՄԱՐԴՈՅ

**1.** Աղամ ու Եւա Աստուածոյ հրամանին հստարիմ մնացին։

— Ոչ. վասնզի սատանայն մի օձի կերպարանով խարեց զԵւա։ Աղամ ալ կնոջը խօսքին անսալով՝ արդիւեալ ծառոյն սլտղէն կերան։ (Ծննդ. 1-6, = Յովհ. Ք. 44)։

**2.** Սատանայն ինչով խարեց զԵւա։

— Հրապուրեց Եւայի հպարտութիւնը, խոստանալով՝ որ եթէ այն պտղէն ուռէ՝ պիտի Աստուծոյ նմանի :

**Յ.** Աստուած ինչ պատիժ տուաւ Ադամայ անհնազանդութեանը.

— Զինքը կնոջը հետ գրախտէն դուրս հանեց, եւ այս վճիռն արձակեց. «Քրտա՞մբ+ Երեսաց +ոց կերէցես շնոց +ո, մնալ դաբչես յերէիք ուսուրէ առար. զի հող էիր և է հող դաբչես»։ (Ծննդ. Գ. 19).:

**Ա.** Ադամ մեղանչելէն ետքը ինչ եղաւ.

— Աստուծոյ դէմ անհնազանդելուն համար՝ հոգեկան արդարութիւնն ու անմեղութիւնը կորսնցուց՝ թէ ինք եւ թէ իւր կինք. Սրտերնին՝ որ ուղիղ էր՝ մեղաց հակամիտեցաւ, ու Աստուծոյ առջեւ մեղաւոր եղան :

**Յ.** Այս յանցանքով միայն Ադամի թշուառացաւ.

— Ոչ, այլ նաեւ իրեն որդիքն, ու հետեւաբար բոլոր մարդկութիւնը թշուառ ու մեղաւոր եղաւ, ինչպէս որ Պօղոս Առաքելը կհաստատէ. (Հո. Ե. 12. = Ա. Կոր. Ժ. 22.).

**Յ.** Ինչո՞ւ մեր հոգին Ադամայ սկզբնական անմեղութիւնը չունի մեր ծննդեան ժամանակը.

— Վասնզի Ադամ մեղանչելէն եղքն էր որ զաւակ ունեցաւ «իւր նմանութեամբ» (Ծննդ. Ե. 5.) այսինքն՝ մեղաւոր հոգւով ու ցաւազին մարմնով, ինչպէս էր այն ժամանակ ինքն Ադամ :

**Պ.** Ինչո՞ւ մեր սիրտը չարութեան հակամէտ է.

— Ադամայ այս մեղքն է պատճառ որ ամենքս ալ ծնած ատենննէս չարութեան հակամէտ սիրտ մի կունենամք ու խանգարեալ բնութիւն, որուն հետեւելով՝ Աստուծոյ բարկութիւնը վրանիս կհրաւիրեմք, ու հիւանդութեանց, ախտից, ցաւոց ու մահուան ենթակայ կինիմք. (Հո. Գ. 12-19)։

**Ց.** Մեր վերայ անցած այս մեղքն ինչ կասուի.

— Ադամային կամ Սկզբանին մեղքը Այս մեղքը կործանեց մարդկային սերունդը, որ նախաստեղծին տրուած սկզբնական չնորհքէն զրկուելով, անկարասղ եղաւ Աստուծոյ կամացը համաձայն կեանք վարելց, առանց աստուգածային չնորհաց եւ օգնութեան. Ուստի եւ ամեն օր մարդս տեսակ մեղքեր կգործէ, անսաւով իւր չար յօժարութեան :

**Զ.** Եթէ Ադամ չմեղանչէր՝ իւր սերունդը ինչ պիտի լինէր.

— Բոլոր մարդկային ցեղը սուրբ եւ երջանիկ պիտի լինէր, եւ երկիրս՝ օրջնութեան եւ կենաց դրախտ մի պիտի հանդիսանացր: Մինչդեռ այժմ՝ ընդհակառակն, մարդկութիւնը մեղաւոր է եւ թշուառ, եւ երկիր՝ անիծեալ է ու խաւարով եւ մահուամբ ծածկուած :

**Դ.** Մարդս իւր մեղաւոր լինելը կզգա՞յ.

— Այո, մարդուս խիզճը կզգաց թէ մեղապարտ է Աստուծոյ արդարութեան առջեւ: Սուրբ

Դիրքն աւ դդոյն կվկայէ, ասելով. «Ա. Ձնեւեան իսորբեցան և անղիտանացան, «Ն ո՞ւ է ո՞ր առնէ զւազը բարին, և չէ ո՞ւ՝ Գնվէ է մ»» (Սալմ. ԺԴ. 4):

### 11. Մեղքի վերայ ինչ մտածելու եմք.

— Ա.սկէ կիմանամք թէ որչափ պարտիմք վախնալ մեղք գործելէ, որքան եւ փոքր ու թեթեւ երեւի այն մեր աչքին. վասնզի այն մեղքին հետեւանքները կրնան շատ ծանր լինել մեզի համար: Մէկ մեղքը ուրիշ մեղքի կառաջնորդէ, ու զմեզ կորստեան ճանապարհը կտանի:

### 12. Ապականեալ բնութիւնը ինչո՞ւ կփոխուի.

— Աստուծոյ չնորհքովը, որ վերստին ծնընդեամբ Աւազանին Մկրտութեան՝ աղամային մեղքը ջնջելով մեր հոգւոյն վերայէն, անոր հետեւանքներուն դէմ զմեզ կզօրացունէ, եւ որդէս բարձր նեան կլինիմք որդէս Աստուծոյ:

### 13. Նախածնողաց մեղանչելէն յետոյ զինչ արար Աստուծած.

— Մեր նախածնողաց մեղանչելէն ետքը Ա.ծ չժողուց որ նոցա որդիքը յաւիտեան կորսուին իրենց մեղքերովը, վասնզի ինքն իսկ Աստուծածասաց թէ «Ու համ շահ մշաւորին, այլ շրանաւնոր է առ ճանապարհն, և զիւած» (Եղեկ. ԺԼ. 25-52):

### 14. Առաքեալն ինչ կգրէ այս մասին.

— Առաքեալն ալ կասէ թէ «Ա.սուուած համ չէ ամենայն մորդէի կեցցեն և է քիուունիւն ճշարտունիւն էկեցցեն» (Ա. Տիմ. Բ. 4):

**15. Ինչպէս Աստուծած եցոյց Աղամայ իւր գթութիւնն ու ողորմութիւնը.**

— Աղամայ անկնաղանդութիւնը պատժելուն ժամանակ՝ հայրաբար միմիթարեց զնա Աստուծած, նորա զաւակներէն խոստանալով մի Փրկիջ, որ զմարդկութիւնը փրկէ օձին, այսինքն սատանային կամ խաւարին իշխանութենէն. (Ծննդ. Գ. 15):

### 16. Ո՞վ էր այս Փրկիչը.

— Հօր Աստուծոյ Միածին Որդին ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՒ: «Ա. յակէս սէբեաց Ա.սուուած զաշնարհ՝ պնձ Ռուբին իւր Միածին ետ, զի անեայն որ հաստատոյ է նա՝ ք’ իրիցէ, այլ ընկալով զիւանն յաւիտեւականն», վրկայեց ինքն իսկ Որդին Ա.Յ. (Ցոլի. Գ. 16):

### 17. Մեր սրաերը ինչպէս կնորոգէ Աստուծած.


— Իւր Ս. Հոգին կուղարկէ՝ որ մեր սրաերը նորոգէ, ու առաջնորդէ մեզ առ Քն Փրկիչ մեր, եւ պատրաստէ զմեզ յերկնայինն արքայութիւն:

### 18. Աստուծած պարտաւոր էր մեզ այս չնորհքներն առնելոյ.

— Ոչ Աստուծած պարտական չէր իւր Որդին տալոյ որ զմեզ փրկէ, եւ Ս. Հոգին առաքելոյ՝ որ մեր սրաերը փոխէ ու երկնքի համար զմեզ պատրաստէ: Մեր փրկութիւնը Աստուծոյ ձրի չնորհն է:

### 19. Ուրեմն ինչ պարտիմք զգալ առ Ա.ծ.

— Պարտիմք անբաւ չնորհակալութիւն. մատուցանել Աստուծոյ, եւ օրհնել զնա մեր բոլոր



կենացը մէջ, որ մեր թշուառ վիճակին վերայ ո-  
զորմեցաւ, ու չուզեց յաւիտեան կորուսանել  
դեւերուն պէս :

---

## ԴԱՍ ԺԳ.

---

ՄՈՒՐՈՒԹԻՒՆ ՄԱՐԴՈՅ. — ԵԱՅՑՈՒԹԻՒՆ. — Ա.ԳԻՐՔ

---

1. Աղամայ պատիժն իւր որդւոց խրատ եղմւ.

— Ոչ, այլ նոյն իսկ Աղամայ անդրանիկ որ-  
դին կային՝ նախանձով իւր Սբէլ եղբայրն ըս-  
պաննեց, եւ իւր սերունդն ալ հետզհետէ այլ  
եւ այլ մոլութեանց մէջ թաւալեցան :

2. Ի՞նչ արար Աստուած .

— Աստուած տեսանելով՝ որ մարդիկ մեծա-  
գոյն մասամբ մարմնոյ եւ աշխարհի ետեւէ գը-  
նալով, մոռացան իրենց Ստեղծողը, ջրհեղեղով  
զանոնք կորոյս, ազատելով միայն զարդարն նոյ,  
եւ զերիս որդիս նորա, որ են Սեմ, Քամ ու  
Յարէթ, եւ նոցա կանայքը : (Յամի աշխարհի  
1656, Քրիստոսէ 2482 տարի առաջ)

3. Ո՞ւր ոկաան մարդիկ բազմանալ.

— Նոյի տապանը Արարատ կամ Մասիս լե-  
րանը վերայ կենալով, Նոյ իջաւ որդւովըն, որք  
Հայաստանի մէջ բազմանալով, հետզհետէ տա-  
րածուեցան ընդ բոլոր աշխարհ :

**4.** Ջրհեղեղէն ետքը մարդիկ մնացին հաւատարիմ Աստուծոյ:

— Ոչ, պատմութիւնը կսովորեցունէ թէ մարդիկ մեծագոյն մասամբ մոլորեցան ի կռապաշտութիւն, ինչպէս ցայսօր եւս կտեսնեմք :

**5.** Ի՞նչ է կռապաշտութիւնը:

— Կռապաշտութիւնն է մի Աստուծոյ տեղ բազում աստուածներ դաւանիլ, եւ նոցա արձանները՝ որ կուր+ կասուին, պաշտել իբրեւ ԱՃ:

**6.** Ի՞նչպէս սկսաւ բազմաստուածութիւնը:

— Մարդիկ մոլորելով՝ սկսան նախ պաշտել զարեգակն, ապա զլուսին, զաստեղս եւ զկրակ, կարծելով թէ նոքա աստուածային զօրութիւննին: Այսպէս էին մեր ազգին հեթանոս նախնիքը :

**7.** Ի՞նչպէս սկսան պաշտել զկուռս:

— Բռնաւորներէ վախնալով՝ սկսան զանոնք ալ պաշտել, եւ նոցա մահուանէն յետոյ՝ նոցա արձաններն եւս պաշտել: Մարդիկ այն աստիճան յիմարեցան, որ կենդանեաց, ծառոց ու բռւսոց ալ աստուածային պաշտօն կընծայէին :

**8.** ԱՃ թողմաց զմարդ յայս անարդ վիճակ:

— Ո՞չ, այլ որպէսզի առ նախամարդն տուած Փրկչին խոստումը չկորսուի մարդոց մէջ, Սեմայ ցեղէն ընտրեց զԱբրահամ, որ լինի հայր հաւատացելսց: (Քրիստոսէ 2055 տարի առաջ):

**9.** Աբրահամու հաւատն ինչպէս փորձուեցաւ:

— Աբրահամ այն աստիճան մեծ հաւատ ու



Հնազանդութիւն ունեցաւ Աստուծոյ հրամանաց,  
մինչեւ սիրով յանձն առնուլ իւր սիրելի որդին  
իսահակը զոհ մատուցանել Աստուծոյ. Ա. յլ Ա. ծ  
չթողուց, որովհետեւ իսահակ օրինակ էր Յի-  
սուսի Քրիստոսի Որդույն Աստուծոյ, որ պիտի  
լինէր ճշմարիտ զոհն փրկութեան :



#### 10. Ի՞նչ նպատակաւ ընտրեց Ս. ծ զԱրքահամ.

— Աստուած ընտրեց զԱրքահամ եւ նորա սե-  
րունդն, որ կոյն Աստուծոյ հաւատը եւ հանդերձեալ  
Փրկչին աւետիւը յորդուց որդի աւանդեն :


#### 11. Ս. ծ ուրիշ ինչ միջոց գործածեց առ այս.

— Որպէսզի վերոյիշեալ երկու ճշմարտու-  
թիւնքն անկորուստ մնան այնուհետեւ մարդ-  
կութեան մէջ, ուզեց գրով զայնս աւանդել իւր

ընտրեալ ժողովրդեան, որ էին Խորայէլացիք  
կամ Հրէայք, Արքահամու որդիքը :

**12.** Աստուած այն յայտնութիւնը որոյ ճեռ-  
քով գրել տուաւ.

— Մովսէս մարդարէին, զոր նախապէս կըր-  
թել տուած էր յԵգիպտոս, եւ որոյ ճեռքով  
իւր ընտրեալ ժողովուրդն ազատեց իգերութենէն



Եգիպտոսի, հրաշալի կերպով անցունելով զայն  
ընդ ծով կարմիր (Քրիստոսէ 1625 տարի առաջ)։

**13.** Ո՞ւր կդտնուին Մովսէսի ճեռքով հա-  
զորդուած աստուածային յայտնութիւնք.

— Մովսէսի ճեռքով հազորդուած յայտնու-  
թիւնք եւ օրէնք կաղարունակուին նախամար-

գարէին գրած հնդամատենին մէջ, որ Աստուածաշունը առաջին հինգ գրքերը կկազմեն :



#### 14. Աստուածաշունչն ի՞նչ է .

— Աստուածաշունչ կկոչուի այն սքանչելի մատեանը, որ ի ձեռն այլեւայլ մարդարէից եւ առաքելց՝ չողւոյն Սրբոյ ներշնչութեամբը հետզետէ գրուեցաւ, եւ ամբողջը մէկէն կասուի նաեւ Սուրբ Գիրք ու բան Աստուածոյ :

#### 15. Ինչն Սուրբ Գիրք կկոչուի .

— Վասնզի 1) Կոլարունակէ զյայտնութիւնս

եւ զօրէնս Աստուածոյ, որ է Սրբութիւն սրբութեանց. 2) Վասնզի ամեն մարդկային գրքերէ անհամեմատ կերպով սրբագոյն է եւ վեհագոյն:

**16. Աստուածոյ յայտնութիւնքը Ս. Գրքին մէջ միայն կոլարունակին .**

— Գրաւոր յայտնութիւնքն Ս. Գրքին մէջ կը պարունակին, իսկ անգէր յայտնութիւնք՝ առաքելական առաջնորդութեան մէջ :

#### 17. Ի՞նչ է աւանդութիւնը .

— Աստուածոյ խօսքն է, որ յԱռաքելոց բերանացի հաղորդուած է իւրեանց աշակերտացը, եւ անոնցմէ հասած է առ մեզ անփոփոխ :

#### 18. Աստուածաշունչը քանի մաս կբաժնուի .

— Երկու. 1) Հին Կոտակարան, որ Քրիստոսի աշխարհ գալէն առաջ գրուած է, եւ 2) Նոր Կոտակարան, որ Քրիստոսէ ետքը գրուած է :

#### 19. Քանի գիրք կայ Հին Կոտակարանին մէջ .

— Քառասուն եւ ութ, զոր քառասունէն աւելի սրբակրօն արանց ձեռօք Եբրայեցերէն լեզուաւ գրել տուաւ Հոգին Սուրբ :

#### 20. Քանի գիրք կայ Նոր Կոտակարանին մէջ .

— Քսան եւ եօթն, զոր ութ Առաքելոց ձեռօք յունարէն գրել տուաւ Հոգին Սուրբ :

#### 21. Հին Կոտակին բաժանման կարգն ի՞նչ է .

— Երեքի բաժնուած է. 1) Պատմական գրքեր, որ 25 են. 2) Բարոյական կամ խրատական գրքեր, որ 7 են. 3) Սուրբէնութեան, որ 18 կառը են :

**20. Նոր Կտակարանին բաժանման կարգն ինչէ.**

— Երեքի բաժնութեած է. 1) Պատմական. 2) Բարոյական, կամ Առաջելսկան Թուողն. 3) Մարդարեկան(\*).

(\*) Հին Կտակարանը կապահովանակէ հետևեալ գրքերը.

**Պատմականն**

Ա. Սնունդը  
Բ. Ելք  
Գ. Նետական  
Դ. Փեքը  
Ե. Երկորդ Օքնը  
Զ. Յանու  
Է. Հատաւորը  
Ը. Հոռոմ  
Թ. Ճ. Ք. Թաշաւորութ. Ա. Բ. Գ. Գ.  
Ժ. Գ. Ե. Մնացորդաց Ա. Բ.  
Ժ. Ճ. Ճ. Եզ. Եզ. Ա. Բ.  
Ժ. Նետիկ  
Ժ. Նաներ  
Ժ. Ռուղիք  
Խ. Տոյբեհ  
Խ. Ա. Ի. Վակարայցուց Ա. Բ. Գ.

**Բարոյականն**

Կ. Սաղմասը Գաւութի  
Խ. Ա. Անակը  
Հ. Ֆ. Ֆորմոլոց  
Խ. Ե. Երկորդ  
Խ. Ի. Խասունիքն  
Խ. Փ. Սիրաք  
Խ. Յովով

**Մարզականն**

Ա. Խանչի  
Բ. Շահէէ  
Վ. Ամոնս  
Լ. Ք. Քրիէտ  
Լ. Յ. Յովէլ  
Ղ. Ա. Արդիու  
Լ. Ե. Եղիսան  
Լ. Ո. Կառում  
Մ. Արագիւմ  
Խ. Ա. Անգուստական  
Խ. Ջ. Ջարարիա  
Խ. Ա. Արարիա  
Խ. Ա. Երեմիա, Ողբեր Եւ Բարուր  
Խ. Ե. Գանիէլ  
Խ. Եղիկիէլ

**Պատմականն**

Ա. Սնունդան Հատ Մասնէոսի  
Բ. » » Մարկոսի  
Գ. » » Պոկասու  
Դ. » » Ցողիաննու  
Ե. Գործը Առաքելոց

**Բարոյականն**

Զ. Թուղթ Կաթողիկեաց Ցակորայ  
Ժ. Լ. » » Պետրոսի Ա. Բ.  
Ժ. Ժ. Ժ. Ա. Բ. Ա. Բ. Գ.  
Ժ. Թուղթ Յոզսի առ Հովումէցին  
Ժ. Ե. Ժ. Ե. Ա. Կորննացին Ա. Բ.  
Ժ. Չ. » » առ Գաւատացին  
Ժ. Ե. » » առ Հիսոսացին  
Ժ. Ժ. » » առ Փիլիպիցին  
Ժ. Ա. » » առ Թեսաղնիկեցին Ա. Բ.  
Խ. » » առ Երայցին  
Խ. Ե. Ե. » » առ Տիրոնէու Ա. Բ.  
Խ. Ե. » » առ Տիրոնէու Ա. Բ.  
Խ. Ե. » » առ Փիլիմոն

**Մարզականն**

Խ. Յայտնութիւն Ցողիաննու

**Գիտենիք**

Աստուածառունի Հայերէն Թարգմանու. Թիւնո, որ խիստ ընդուն եւ փափ ոնդ եղած է ի ձեռն Սրբոցն Սահակաց եւ Սներուայ եւ երանէի աշակերտաց նոցա, ի Ե. դարու, կարունակ հշար Անյայտից (պօցրիքն) հետեւեալը.

Ի Հին Կտակարանի Աղօմք Սանասէի Թա-  
գաւորն  
Փուղթ Երեմիայ Թուղթ Կորննացւոց առ  
Պոլոս  
Ի Նոր Կտակարանի Թուղթ Պոլոսի առ  
Կորնն. Գ.  
Հանգստ Ցողիաննու  
Առաքելոց

**21. Ի՞նչ նպատակաւ գրուեցաւ Ս. Գիրքը.**

— Երկու նպատակաւ. 1) Մեզ սալրեցունելց ճշմարիտ հաւատքը առ Աստուած եւ առ Փրկիչն մեր. 2) Մեզ ուսուցանելոյ Աստուծոյ կամքը եւ մեր պարտիքը.

**22. Ս. Գիրքը մեզ պարտաւորիչ է.**

— Այս, սպարամք հաւատաւ ինչ որ Ս. Գիրքը մեզ կսովորեցունէ, վասնզի նա կանոն է ուղիղ հաւատոց. Պարսիմք գործադրել նաեւ ինչ որ այն մեզ կպատուիրէ, վասնզի Աստուծոյ հրամանները կպարտանակէ նա.

**23. Ս. Գրքին մէջ մեր հետ ովկ կլսօսի.**

— Սուրբ Հոգին, որ Ս. Գրոց միջոցաւ կուսուցանէ մեզ ովկաւորապէս (թէ՝ 1) Մի է Աստուած. 2) թէ մեք մեղաւոր եմք. 3) թէ՝ Որդին Աստուծոյ մարդացաւ, մեռաւ եւ յարեւաւ մեր փրկութեանն համար. 4) թէ՝ հանդերձեալ կեանք մի կայ, յորում պիտի ընդունիմք զհատուցումն բարի կամ չար գործոց մերոց. 5) թէ ինչ պարտիմք առնել որ կարենամք Աստուծոյ սիրելի լինել եւ փրկութեան հասանել:

**24. Ս. Գիրքը ինչ օգուտ բերած է մարդոց.**

— Ս. Գիրքը մարդկութեան մէջ ծաւալեց սրբութիւն, խաղաղութիւն, լցո եւ գիտութիւն. Այն ազգերն որ Աստուածաշունչն զուրկ են, նոքա մոլութեան, տգիտութեան ու խաւարի մէջ ընկղմած են ընդհանրապէս :

**25.** Ի՞նչպէս կարդալու եմք Ս. Գիրքը.

— Ս. Գիրքը պարտիմք կարդալ խորին պատկառանօք, վասնզի Աստուծոյ բանն, այսինքն իօսոյն է այն. Ս. Հոգին անով մեր սրտին կթելադրէ իւր հոգենորոգ խրատներն ու շնորհքները. Ուստի պարտիմք խոնարհութեամբ լսել նորա հրամանները, եւ գործադրել զայնո սրտի մտօք.

**26.** Ուրիշ Բնէ միջոց սահմանած է Աստուած որ մարդիկ սովորին Յ. Գրոց վարդապետութիւնը.

— Ս. Գրոց վարդապետութիւններն եւ վլրկութեան ճանապարհը մարդոց ուսուցանելոց համար Աստուած ուրիշ միջոց մ'ալ սահմանած է, այսինքն Աւետարանին քարոզութիւնը, զոր Ս. Հոգին կյանձնէ մասնաւոր մարդոց, կոչելով զնոսա առ այդ պրազան պաշտօն :

### ԴԱՍԱ ԺԴ.



ԵՐԿՐՈՐԴ ՅՈՒՌԻԱՆ ՀԱՆԳԱԿԻՆ

ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՈՒԱԾ. — ՄԵԽԱԿԱՆ ՄԱՐԳԱՐԵՇՆՈՒԹԻՒՆ



**1.** Հաւատամքին երկրորդ յօդուածը մըն է.

— Հաւատամք եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս, յԹրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ Միածին, այսինքն յէտթենէ Հօր, Աստուած

յԱստուծոյ, Լոյս՝ ի լուսոյ, Ս. Ճշմարիմ՝ յԱ. Ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած: Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք:

**2.** Այս յօդուածին միտքն Բնէ է.

— 1) Թէ՛ Յիսուս Քրիստոս է գերբնականապէս Միածին Որդի Ա. յ, եւ Ս. Ճատարեալ. 2) Հետեւաբար՝ թէ առ ի ստանալ վերկինայինն երջանկութի՝ պէտք է հաւատալ նորա սովորեցուցաներուն, եւ գործադրել նորա հրամանները:

**3.** Ս. Գիրքն զԲրիստոս Աստուծոյ կկոչչ.

— Այս, Սուրբ Գիրքը Ա.Ս.ՈՒ.Ա.Ծ կկոչչ զԲրիստոս: Պողոս Առաքեալը կասէ. «Քիչորու ի վէրա ամենայնէ Աստուծոյ, օրէնեւալ յաւելուան»: (Հ. Ո. Թ. Յ.): Եւ Ս. Յովհաննէս կկոչչ զԲրիստոս Էանն Աստուծոյ (Յովին. Ա. 1):

**4.** Քրիստոս յաւելուան է իրը Աստուած.

— Այս, Դաւիթ կասէ Քանի վերայ. «Դու նոյն ինչն էս, այսինքն անփոխմեելի ես, և ան ու ու անշանց»: (Սալմ. ձԱ. 27 = Եր. Ա. 42.): Եւ ինքն իսկ ասաց. «Յաւած ուն վլիւն Աբրահամու էմ ես»: (Յովին. Բ. 58): Եւ Յովհաննէս կասէ. «Ի սկզբանէ էր Բան. և Բան էր առ Աստուծոյ»: (Յովին. Ա. 1):

**5.** Քրիստոս ամենութէ+ է իրը Աստուած.

— Ա. Յ. ինքն իսկ ասաց. «Ուր Երկու կամ Երեւ ժողվաւ էցն յանուան էմ, անո՞ւ եմ եմ է մէջ նոյս»: Դարձեալ. «Ես ընդ Յեղ եմ պահանջն առողջ ո՞ւն-

է հաստիքած աշխարհնե» . (Մասր. ԺԼ. 20 = ԽԼ. 18-20) .

**6.** Քրիստոս աշխարհէու է իբր Աստուած .

— Այս, ինչպէս որ Պետրոս առաքեալ կլսուավանէր . «Տէ՛ր, Դու զամանայն գիտես, և զամանայն ճանաւու և երեւ սիրեալ զբէւ» . (Յովի. ԽԱ. 17 = ԺԶ. 50) .

**7.** Քրիստոս արտէ՞ւ է իբր Աստուած .

— Այս, ինչպէս Ս. Յովհաննէս կցրէ . «Ա. Հայուն ինչ նովակ եղւ, և առանց նորա եղւ և ոչ ին որ ինչ եղեւ . . . աշխարհ նովակ եղւ» . (Յովի. Ա. 3. 10. Տես և Կող. Ա. 15-17) :

**8.** Քրիստոս կընած պատրուել իբրեւ Աստուած .

— Այս, զի ինքն իսկ ասաց, թէ՝ «Ա. Գնացէան պատրուեցէն վլրտէ, որդէս պատրուեն զնայր» (Յովի. Ե. 25) : Եւ Սոաքեալլ . «Յանուան Յէսուսէ Քրիստոսէ ինչնեցէ ամենայն ժողովը յերկուակտունիւն էրինաւոց, էրիստուոց և աստրաբակտուանոց» . (Փլպ. Բ. 1) :

**9.** Ա. յս ցուցումներէդ ինչ կհետեւի .

— Կհետեւի թէ 1) Քրիստոս ճշարդու և կարարէալ Աստուածէ, և թէ 2) Միայն նովաւ եւ նորա անունով կընամք փրկութիւն գտանել եւ երջանկութեան հասանել :

**10.** Ով որ չհաւատար Քրիստոսի՝ կփրկուի .

— Որոնք որ լոեցին Քրիստոսի վարդապետութիւնը ու չհաւատացին՝ չպիտի փրկուին — Սակայն որոց որ քարոզուած չէ Ս. Աւետարանը՝ նոցա հետ գթութեամբ պիտի վարուի Աստուած, եթէ երկիւղիւն Աստուեցու եւ արդարութեան օրի-

նաց համեմատ կենցաղավարին . (Գործ. Ժ. 55) :

**11.** Աստուած պիտի պատժէ զայնս որ կմերժեն Քրիստոսու :

— Ա. պիտի պատժէ զանոնք որ կմերժեն զի՞ն անտարբերութեամբ, ու ճշմարտութիւնը չսիրելով . 2) Զանոնք որ կմերժեն զվարդապետութիւնն Քրիստոսի, որպէսզի ազատութեամբ իւրեանց չար կրիցն ետեւէ երթան . 5) Զանոնք որ զի՞ն կուրանան, այսինքն ճշմարտութիւնը կփոխանաւեն ստութեան հետ :

**12.** Ի՞նչ ապացոյց կայ թէ Քն Որդի է Ա. յ.

— Ինն գլխաւոր ապացոյցք կան թէ Քրիստոս է Որդին Աստուեցու եւ Աստուած կատարեալ :

**13.** Որոնք են առաջին երեք ապացոյցները .

— 1) Կատարումն մարգարէութեանց յանձին Քրիստոսի . 2) Սրբութիւն կինաց նորա . 3) Գերազանցութիւն վարդապետութեան նորա :

**14.** Որոնք են միւս ապացոյցները .

— 4) Հրաշագործութիւնք Քրիստոսի . 5) Մարգարէութիւնք նորա . 6) Մահ նորա . 7) Յարութիւն նորա եւ Համբարձումն . 8) Հաստատութիւն եւ տարածումն կրօնի նորա ի վերայ երկրի . 9) Կործանումն երուսաղեմի եւ ցրուումն Հրէից ընդ աշխարհ :

**15.** Ի՞նչ կհասկանաս ասելով « Կատարումն մարգարէութեանց յանձին Քրիստոսի » .

— Զայս կհասկանամ թէ Քրիստոսի վերայ

կատարուեցան այն ամենայն գուշակութիւնք զորս մարդարէք բազում դարերով առաջ դրած էին Հոգևով Սրբով, կոչելով զնա Մեսիա :

**16.** Ի՞նչ կնշանակեն Մէսիա, Քը իսպան բառերը.

— Մէսիա երրայեցերէն, եւ Քը իսպան յունարէն կնշանակեն Օձեալ: Այս անունը տուին մարդարէք այն երկնային Օրէնսդրին զոր խոստացեր էր Աստուած առաքել յաշխարհ, ի փրկութիւն անկեալ մարդկութեան :



**17.** Մեսիային վերայ ինչ կանխաճայնած էին մարդարէք .

— Ոչ միայն գուշակած էին Մեսիային կամ Քրիստոսի հրաշալի փրկագործութիւնը, այլ նաև ճշդիւ մարդարէացած էին նորա ծննդեան

տարին, տեղն ու եղանակը, ինչպէս նաև որ ցեղէ եւ բնչպիսի մօրէ ծնանիլը :

**18.** Ո՞ր մարդարէն մասնաւորապէս Մեսիային ծննդեան ժամանակը յայտնած էր.

— Դանիէլ մարդարէն, որ յայտնութեամբն Աստուծոյ ծանուցած էր Հրէից թէ Մեսիայն պիտի գար եօթանառուն եօթներորդ ամաց վերջերը, որ կընէ 490 տարի: Ճիշդ նոյնչափ ժամանակէն յետոյ ծնաւ Քրիստոս: (Դան. Թ. 24-27):

**19.** Հրէայք հասկացած էին այս հաշիւը.

— Այս, Հրէից մէջ եօթը տարին կկոչուէր Եօթներորդ կամ շաբան տարի: Ուստի Դանիելի հաշուը ճիշդ ըմբռնած էին Հրէայք :

**20.** Ինչին յայտնի է.

— Վասնդի Քրիստոսի աշխարհ եկած ժամանակը՝ բոլոր Հրէայք կսլամէին մարդարէութեանց կատարմանը: Այս համոզումը այնքան սաստիկ էր որ քանի մի խարեւայք՝ անկէ օգուտ քաղելով, յաջողեցան հաւատացնուցանել պարզամտաց թէ իրենք են ակնկալեալ Մեսիայն:



## ԴԱՍ ԺԵ.

ԵՐՐՈՐԴ ՅՈՒԹԻԱԾ ՀԱՆԳԱՆԱԿԻՆ

ԾՆՈՒՆԴ ՔՐԻՍՏՈՆ ԵՒ ՄԿՐՏՈՒԹԻՒՆ

**1.** Ինչքն գիտեմք թէ Բանն Ա.՞ մարդ եղաւ.  
— Ի յայտնութենէն Աստուծոյ, վասնզի Ա.  
Աւետարանը կամէ. « Բանն մարդն եղեւ, և բնակե-  
ցաւ է մեջ » (Յովին. Ա. 14): Ասով կիմացունէ մեղ  
թէ Աստուծոյ Որդին երկնքէն իջաւ, Աստուածա-  
յին բնութիւնը մարդկային բնութեան հետ միա-  
սորեց, այնպէս որ ինք թէ Աստուած է կատար-  
եալ եւ թէ մարդ կատարեալ: (Տես Դաս Ժ.):

**2.** Ո՞ւր ծնաւ Քրիստոս .

— Ի բէթլէհէմ Հրէաստունի, ինչպէս որ յայտ-  
նապէս գուշակած էր Միքիէ մարգարէն, Քրիս-  
տոսէ ինն դար առաջ: (Մին. Ե. 2) :

**3.** Ո՞վ եղաւ Մայրն Քրիստոսի.

— Սուրբ Կոյսն Մարիամ, — որ նշանուած էր  
Ցովսէփ անուն արդար հիւսան (Պէտէլը) մի հետ:

**4.** Ո՞վ գուշակած էր զայդ.

— Մեսիային ի Կոյս մօրէ գերագոյն հրաշիւք  
ծնանիլը յայտնած էր Աստուած ի ձեռն իսայ-

եայ մարգարէի, Քրիստոսէ Եօթն հարիւր տարի  
առաջ. (Ես. Ե. 14):

**5.** Ի՞նչ ցեղէ եւ որ ընտանիքէ էին Մարիամ  
եւ Ցովսէփ.

— Յակոբ նահապետին որդւոցմէ Յուդայի  
ցեղէն, ու Դաւիթ թագաւորին տունէն կամ



սերնդէն: Զայս եւս մարգարէացած էր նսային  
(Ես. ԺԲ. 1. 2.):

**6.** Քրիստոսի ծնունդը ինչպէս յայտնեց Ա.՝

— Երեք երեւելի բաներով յայտնեց Աստուած-  
առ մարդիկ զնունդ Միածին Որդւոյ իւրոց:

**7.** Ո՞րն է առաջինը.

— Հրեշտակ մի երեւեցաւ ի գիշերի առ հո-  
վիւսն բէթլէհէմի, որ իրենց հօտը, այսինքն ոչ-  
խարները կպահպանէին. ու ասաց. «Մի՛ երիշչէ, չէ

ահաւասիկ առելորդնեմ՝ յեղ ուրբախութիւն մէծ որ եղէց  
ամենայն ժողովրդուան. զի ձնաւ յեղ այսօք Փրկիւ որ է  
Օքեան Տէր, է +առաջի Դաստի» : (Ղուկ. Բ. 8—11):

### 8. Հրեշտակը ինչ կերպէին.

— Հովիւք լսեցին որ բազմութիւն հրեշտա-  
կաց կերպէին. «Փառ+ է բացառան Աստուծոյ, է յերկու  
բառաց-թիւն, է մարդիկ հաճութիւն» (Ղուկ. Բ. 15):

### 9. Հովիւք զինչ արարին.

— Հրեշտակին տուած նշանին համեմատ զը-  
նացին, ու մի մոտաւոր այրի (Տառար) մէջ գտին  
զմանուկն Յիսուս ի մասուր, ու երկրագելով  
դարձան պատմեցին ամենուն :

**10.** Քրիստոսի ծննդեամբ ժամանակ աեզի  
ունեցած երկրորդ մեծ դիպուածը որն է.

— Արեւելքի կողմերէն, — հաւանականաբար  
Հայաստանի Մոլաց գաւառէն, — իշխան մոգեր,  
զարմանալի մի աստղի առաջնորդութեամբն եկան  
երկրագին մանուկ Աստուածորդւոյն, ու նուի-  
րեցին ոսկի, կնդրուկ եւ զմուռու: (Մաքր. Բ. 4—12.):

### 11. Այս նույն ներավ ինչ կսոստովանէին.

— Զմանուկն Յիսուս կընդունէին իրենց թա-  
գաւոր եւ Աստուած. վասնի այն երեք ընծա-  
ներն այն ժամանակները թագաւորաց ու աս-  
տուածոց միայն կնուիրուէին :

### 12. Ո՞րն է երրորդ նշանաւոր դիպուածը.

— Երբ մանուկն Յիսուս քառասուն օրուան  
եղաւ, նորա Մայրը ըստ օրինաց առաւ, ու տա-

րաւ ի տաճարն Տեառն յընծայումն: Հոն ծերու-  
նին Սիմէոն գիրկն առաւ զնա եւ գոչեց. «Արդ  
ազգակեա՞ զըաւայս ո՞», Տէ՛ր, է իսուլութիւն, զի ուեմն  
աշ+ իմ զիրկութիւն ո՞», ըստ է յայտնութիւն հենակուց,  
և դաւ+ ժողովրդուան ուում իսրայէլէ» (Ղուկ. Բ. 25—32):



### 13. Ինչո՞ւ այսպէս կգոչէր Սիմէոն.

— Վասնզի ինքը թէեւ շատ ծեր ու մահուան  
դուռը հասած էր, բայց յԱստուծոյ իննդրած  
էր եւ հրաման առած՝ որ աշերը չփակէ մինչեւ  
որ չտեսնէ զօծեալն, այսինքն զՄեսիա: Այս  
չնորհն ընդունելէն յետոյ՝ ուրախութեամբ կու-  
գէր մեռանել երանելին Սիմէոն :

### 14. Ի՞նչ գուշակեց ծերունին Սիմէոն.

— Գուշակեց թէ Քրիստոս պիտի լինի ի գը-  
լրումն եւ ի կանգնումն բազմաց ի մէջ իսրա-  
յէլի եւ առ կոյսն Մարիամ՝ դառնալով ասաց.

«Եւ ընդ ո՞ իսկ անցն անցցէ «ուոր»։ այս խօսքովս իմացունելով այն դառնաղէտ ցաւը զոր Տիրամայրը սիւտի կրէր, իւր Միաձնին սոսկալի չարչարանաց ու մահուանն ականատես լինելովը։

**15. Ո՞րն է չորբորդ նշանաւոր գիպուածը.**

— Աննա անունով մարդարէ կին մի կար, որ տաճարին մէջ գիշեր ցորենկ պահօք եւ աղօթիւք կանցունէր։ նա եւս Աստուծոյ փառք տալով կը գոչէր, եւ ամենուն հետ կիսուէր թէ Աստուծոյ ժողովրդեան փրկութեան օրերն հասած են ի ձեռն Քրիստոսի։



**16. Քրիստոսի մանկութենէն ինչ գիտեմք.**


— Այսափ միայն՝ որ իւր ծնողացը հնազանդէր, ու կամէր չնորհօքն Ա.Յ. (Ղուկ. Բ. 41—52)։

**17. Ի՞նչ ուզեց այդու ցուցանել Քրիստոս։**

— Կամեցաւ ինքվնքը մանկանց օրինակ ցու-

ցանել, որպէսզի Աստուծոյ չնորհացը մէջ աճին, հնազանդութիւն ընծայելով իրենց ծնողաց, ու պատուելով զանոնք ամեն բանի մէջ։

**18. Քնի պատանեկութեան վերայ ինչ գիտեմք.**



— Քրիստոս, տասուերկու տարեկան եղած ժամանակ, զատկի տօնին ծնողացը հետ երուսաղէմ տաճարը գնաց։ Հոն Նա օրինաց վարդապետցն հետ նստած կիսուէր, ու զամենքը կզարմացունէր իւր Աստուծային խմասու-

թեանը վերայ: Եւ երբ կոյս Մայրը փնտռելով  
գտաւ զնա, եւ որդեգորով սրտին անձկութիւնը  
իրեն կյայտնէր, պատասխանեց Յիսուս. «Ի դան  
Հօր իշոյ պարոք է ինչ լինէլ»: (Ղուկ. Բ. 49):

**19. Այս խօսքը բնչ խրատ է տղայոց.**

— Քրիստոսի այս խօսքը տղայոց համար գե-  
ղեցիկ դաս մի է աստուածսիրութեան եւ աղօ-  
թասիրութեան, որ միշտ փափաքին Աստուծոյ



առանը մէջ գտնուիլ, որ է եկեղեցին, որ օրէնք  
ու գիտութիւն ուսուցանող վարդապետաց քով  
միշտ երթան, ու նոցա խրատները լրեն ու սովորին:

**20. Քանի առջի ինքզինք ծածկեց Քրիստոս.**

— Իւր մօրն ու Արբոյն Յովսեփայ հետ ապ-  
րեցաւ խոնարհ կեանքի մէջ, ճեռագործով աշ-  
խատելով, մինչև որ երեսուն տարեկան եղաւ:

**21. Աստուած նոր մարդարէ մի չհանեց զՄե-  
միայն ծանուցանելու.**

— Այն, այս մարդարէն էր Յովհաննէս Մկրտ-  
ափէջ կամ Կարսապետ, որ մօրը կողմէն ազգական  
էր Քսի, եւ վեց ամիս առաջ ծնած էր ըստ կանխա-  
ձայնութեան հրեշտակին: (Ղուկ. Ա. Ծ-24. 57-80.)

**22. Ինչպէս մկրտուեցաւ Քրիստոս.**



— Ապաշխարող մեղաւորք կերթային ու  
կմկրտուէին ի Յովհաննէս Մկրտչ: Քրիստոս ալ  
խոնարհարար եկաւ մկրտուելու: Յովհաննէս չհա-  
մարձակելով, գոչեց. «Ինչ պէտք է առ չէն Թրտէլ,  
և դու առ ի՞ս հոս»: Բայց Յիսուս ստիպեց զնա  
պատասխանելով. «Պարոք է ինչ լուս-լ շամենայն ար-

Դարձութիւն»: — Տէրն մեր ուզեց մեղաւորաց նման  
մկրտուի, վասնզի բոլոր մարդոց մեղքը իւր վե-  
րայ բարձեր էր, որպէսզի զանոնք քաւէ :

**23.** Քրիստոսի մկրտութեան ժամանակ Բնչ  
յայտնեց Աստուած :

— Հոգին Սուրբ աղաւնակերպ իջաւ Քրիս-  
տոսի վերայ, ուր Հայրն Աստուած երկնքէն վկա-  
յեց թէ այն խոնարհ մկրտուղը՝ Մեսիայն էր,  
իւր սիրելի Որդին. «Դա է Որդի էտ ուրելէ, ըստ որ  
էս համեցայ»: (Մատ. Գ. 15—17.) :

### ԴԱՍ ԺԶ.

#### ՄՐՅՈՒԹԻՒՆ ԵՒ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ

**1.** Քրիստոսի Աստուածային պաշտօնին երկ-  
րորդ ապացոյցը մըրն է.

— Նորա անհամեմատ սրբութիւնը :

**2.** Ինչպէս :

— Քրիստոս իւր երկրաւոր կենացը մէջ այն-  
պիսի վսեմ ու անման առաքինութիւններ գոր-  
ծեց որ մարդ մի երբէք ցուցած չէ, եւ չէ կա-  
րող բնաւ ցուցանել յանձնին :

**3.** Ասկէ Բնչ կհետեւի .

— Ուրեմն այդ գերմարդկային սրբութիւնն

իւր վերայ վայլեցունողը՝ ոչ եթէ խարեւայ մէկն  
էր, այլ ծշարդիւ Մէտիսն էր, ինչպէս որ Մկրտիչն  
Յովհաննէս, եւ ինքն իսկ Քրիստոս կհաստատէր:

**4.** Քրիստոսի կենացը մէջ վայլած գլխաւոր  
առաքինութիւնըն ոյը են.

— Դլխաւորներն են 1) Մեծ եռանդ ու նա-  
խանձ վասն վառացն Աստուածոյ. 2) Անօրինակ



մարդասիրութիւն, հեղութիւն ու խոնարհու-  
թիւն, եւ 3) կատարեալ արհամարհութիւն աշ-  
խարհի եւ բարեաց նորա եւ վայելից :

**5.** Քրիստոս ինչպէս եցոյց Աստուածոյ վասաց  
համար ունեցած նախանձը.

— Ցերեկները Աստուածոյ վերայ անխոնջ կը  
քարոզէր, գիշերները՝ անապատները, լեռները  
քաշուած կազօթէր, տաճարէն զայն պղծողները  
կվոնտէր, ու բնաւ կերակրի հոգ շտանելով կա-  
սէր թէ «Խօս կերպուր այն է ոչ որպէից դիան Այնորէն»

Դ. առաջեցն զիս»: (Մատր. ԺԹ. 25: =Մարկ. Ա. 55: =Յովին. Բ. 14-17. Գ. 54):

### ❸. Մարդասիրութիւնն ինչպէս եցոյց.

— Բոլոր իւր աստուածառաք ընթացիցը մէջ հրաշալի մարդասիրութիւն եցոյց Քն, ու միշտ դսէր կբարովէր, եւ բարիք կդորձէր ամենուն Եւ թէպէտ կհալածառէր, բայց լացաւ զինքն հալածող հայրենիքին վերայ, նախատեսելով նորա կործանումը: (Գործ. Փ. 58: =Մատր. Բ. 55: =Ղուկ. ԺԹ. 44-44):

### ❹. Թշնամեաց սիրոյն վերայ Բնչ կսովուեցունէր.

— Իւր հետեւողաց Նա կալատուիրէր. «Օ՛Շնէցէն շնէցէն յէր, բորէ արորէն առելուց յերաց, և առնես արորէն է վերայ այսոցին որ Ալիւնն յնէշ և հալոծէն»: (Մատր. Ե. 44):

### ❺. Բնկերսիրութեան վերայ Բնչ կվարդապետէր.

— Բնկերին սէրը այնքան մեծ կրանէր Քն որ զայն տուաւ ի նշան իւր աշակերտացը. «Յայս ժիշտացնեն ամենէշնան նէ իշ աշկերդուն էտ, ենէ սէրէն շնէցան»: (Յովին. ԺԹ. 55):

### ❻. Քն իւր հեղութիւնն ինչպէս եցոյց.

— 1) Ամեն իրեն դիմողները քաղցրութեամբ ընդունելով առանց խարսւթեան, եւ 2) Ներելով իւր թշնամեաց նախատանացը, հիանալի անյիշաշարութեամբ: (Ա. Պիտր. Բ. 24-25):

❻❶. Խոնարհութիւնն ու աշխարհատեցութիւնն ինչպէս եցոյց Քրիստոս:

— 1) Գործած բարեացն ու հրտալի բժըշկութեանց փոխարէն՝ կալատուիրէր որ մարդու չասեն. 2) Երբ ուզեցին զինքը թագաւոր առնել, ժողովրդեան ձեռքէն փախաւ: (Յին. Զ. 10-15):

### ❻❷. Անընչասիրութիւնն ինչպէս փայլեցոյց.

— Սովորելով բոլորովին արքատ վիճակի մէջ, ու չունենալով տեղ մի՛ ուր գլուխը կարենայ հանգչեցունել, (Մատր. Բ. 20):

### ❻❸. Ինչո՞ւ այնքան անընչասիրութիւն եցոյց.

— Որպէսզի Նա մեղ հասկացունէ թէ ամեն մարդկային ախտից սլատճառը՝ աշխարհասիրութիւնն ու երկրաւոր բարիքներու կապուիլն է: Տէրն մեր ուզեց իւր օրինակաւը զիեղ համոզել թէ պարտիմք աշխարհի բարեաց սէր չունենալ:

### ❻❹. Քի Ածութեան երրորդ ասկացոյցն որն է:

— Նորա վարդապետութեան անհամեմատ գերազանցութիւնն է:

### ❻❺. Ինչպէս.

— Քրիստոս Տէրն մեր միայն է որ ուսոյց մարդոց այն ամեն ճշմարտութիւններն՝ որոց պարափին հաւատաւ սրպէսզի փրկուին, եւ այն ամեն առաքինութիւնները՝ զորս պարտին կատարել, որպէսզի երջանիկ լինին:

❻❻. Քրիստոսի վարդապետութիւնը մարդկայինէն Բնչ տարբերութիւն ունի:

— Զկայ փիլիսոփայ մի որ ճշմարտութեանց հետ խառն չվարդապետէ նաեւ մոլորութիւններ:

Միայն Տէրն մեր Յիսուս Քրիստոս է որ ինչ որ  
վարդապետեց՝ բոլորն ալ ճշմարտութիւն է, եւ  
բնական օրինաց համաձայն :

**ԱՅ. Քրիստոսի սովորեցուցած կրօնը Մովի-  
սականէն գերազանց է.**

— Այս, խիստ գերազանց է, գլուխուրապէս  
երկու բանով՝ Նախ, Մովիվի կրօնը միայն Հրէից  
ժողովրդեան կյարմարէր, եւ առժամանակեաց  
էր. իսկ Քրիստոսինը՝ բոլոր մարդկութեան հա-  
մար, ամեն տեղուց եւ ամեն ժամանակի համար:

**ԱՅ. Ո՞րն է երկրորդ գերազանցութիւնը.**

— Մովիսի կրօնը՝ երկրաւոր վարձեր կիսու-  
ատանայ. իսկ Քրիստոսինը՝ երկնաւոր եւ աստ-  
ուածաշնորհ վարձեր. Տէրն մեր կեանքն ու ան-  
մահութիւնը լուսաւոր արար։ (Բ. Տիմ. Ա. 10):

## ԴԱՍ ԺԵ.

ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԻ ՎՐԵՄԱԿԱՆ

1. Ո՞րն է Պատապացոյց Աստուածութեանն Քնի.
- Նորա գործած հիանալի հրաշքները:
2. Ի՞նչ հրաշքներ գործեց Քրիստոս Տէրն մեր.
- Ամեն կերպ հիւանդութիւններ բժշկեց,  
մղղիներ հանդարտեցոյց, ծովու վերայ քայլեց,

զնուրն ի գինի վոյխարկեց, հացերն օրհնելով՝ շատ-  
ցուց, եւ մինչեւ անդամներն եր կենդանացոյց:

**Յ. Քրիստոսի մէկ քանի հրաշքները պատմէ.**


— Փարփսեցիք, որ նախանձով եւ ատելու-  
թեամբ վառուած էին Քնի գէմ, պատճառ կիրն-  
տընէին Նորա վերայ չարախոսելոյ: Անգամ մի  
անդամացց մի բերին մահճովը, որ տեսանեն ինչ



պիտի ասէ Քն. Նա գիտելովոր այն թշուառին հի-  
ւանդութիւնը գործած մեղացն արդասիքն է, ա-  
սաց. «Ո՛չեակ, նուզաւ լէցին ուշադրութ ու»: Փարփսե-  
ցիք իրրու թէ գայթեակղելով, կքրթմացէին թէ  
ովէ աս որ թողու զմեղս: Պատասխանեց նոցա  
Քն. Ո՞րը աւելի դիւրին է, քո մեղքերդ թողուած  
են ասել, թէ՝ ոտք ելիր ու շրջէ: Բայց որպէսզի  
իմանաք որ ես իշխանութիւն ունիմ մեղաց թո-  
ղութիւն տալ ահա կասեմ. «Ե՛լ, մահճադ առ, ու

գնա տունդ»։ Այս հրամանաւ անդամալցծը  
իսկոյն բժշկուեցաւ հոգւով եւ մարմնով։

**4.** Հինգ հացն բնչալէս շատցուց Քրիստոս։  
— Քրիստոսի քարոզութիւնը այնքան քաղցր  
էր՝ որ ունկնդիրք չէին կշանար Անդամ մի երբ



Նա կվարդապետէր բազմախուռն ժողովրդեան  
առջեւ, երեկոյն վերայ հասաւ, տեղը անասլատ  
էր, նոքա ուտելոյ բան չունէին։ Հինգ հաց միայն  
կար եւ երկու ձուկ. Քն օրհնեց եւ հրամայեց  
որ բաժանեն այն 5000 մարդոց։ Կերան ամեն-  
քը ու կշացան, եւ դեռ հացէն 42 սակառի  
(+ի-ֆէ) հաց աւելացաւ։ Ժողովուրդը հիանալով

կգոչէր. «Աս է ճշմարիտ Մարգարէն, Մեսիայն»։  
**5.** Տեռատես կինն ինչպէս բժշկուեցաւ։

— Քնի հրաշագործ զօրութեանն ու աստուա-  
ծութեանը վերայ ժողովրդեան հաւատը այնքան  
մեծ էր, որ տեռատես կին մի՛ որ անյօյսի բժը-  
կաց շատ տարիէ ի վեր կշարչարուէր, մօտեցաւ  
Բնի զգեստու ծայրին, եւ իսկոյն բժշկեցաւ։  
Տէրն մեր գորովվելով Ասաց. «Քաջալէրէաց, դո՛ւռը,  
հաւատու + ու կեցոցին վեւ, երի և խաղաղութիւն»։


**6.** Ի՞նչ մեռեալներ յարոյց Տէրն մեր.

— Քրիստոսի յարուցած մեռեալներուն մէջ  
Գլուխուրքն են Յայրոս իշխանին աղջիկը, Նա-  
յլինցի այրի կնկան միամօր որդին, եւ մանաւանդ  
Ղաղաբոս, Տեառն մերոյ բարեկամը, որ չորս օրէ  
ի վեր թաղուած էր եւ արդէն մարմինն սկսած էր  
նեխիլ, երբ նորա տունն եկաւ Բն։ Ղաղաբու քրյոն  
Մարթա կիմնդրէր որ իւր եղբայրը կենդանացունէ։  
Նա պատասխանեց. «Ես եմ յարս-ինեւ և կեան,  
որ հաւատոյ յի՞ն նեխիլու մեռանէ կեցցէ։ հաւատուն  
այսին»։ Այն ատեն գոչեց Մարթա. «Այս, Տէր,  
ես հաւատացի թէ դու և Քըստուն որ յաշխարհ  
ժալց էիր»։ Այսպէս ամեն անդամ հաւատը կար-  
հանջէր Քրիստոս որպէսպի բժշկութիւն շնորհէ։

**7.** Ի՞նչպէս յարոյց Քրիստոս զՂաղաբոս.

— Բազմութեան հետ գերեզմանին քով եկաւ  
Քրիստոս, հրամայեց որ քարը վերցունեն ուր  
մեռեալը դրուած էր ձեռներն ու ստները կապ-


կպուած ու երեսը լամփով պատած : Յիսուս ա-  
զօթեց առ Հայր, յետոյ գոչեց բարձր ձայնիւ .  
«Ղա՛ղթէ, Ե՛կ արքա՛»: Այս աստուածային ձայնը  
կենդանացցց զմեռեալն, եւ սքանչացցց այն  
բազմաթիւ Հրէաները՝ որ ներկայ էին, եւ հաւա-  
տացին ի Նա: Խակ Փարիսեցիք այս մեծ հրաշքին



համբաւը լսելով մյնքան ցիսթեցան եւ կա-  
տաղեցան՝ որ խորհուրդ արարին մեռուցանել  
զիսուս եւ զՊազար :

**Տ.** Քսի պայծառակերպութիւնն ինչուիս եղաւ,  
— Քրիստոսի ամենէն մեծ հրաշքներէն մին  
ալ թափոր լերան վերայ կատարուեցաւ: Հռն  
Տէրն մեր իւր աստուածային փառաց եւ լու-  
սոյն մի նշան եցոյց Պետրոս, Յակոբոս եւ Յով-

նելով իրենց երկնաւոր Վարդապետին յանկարծ  
աստուածահրաշ փառաւորուիլը, եւ Նորա ոսից  
ներքեւ զՄովսէս եւ զԵղիա մեծ մարգարէնե-



ըլ: Զայն մ'ալ լսեցին ի յերկնից. «Դա է ուրէ  
էմ սերէտէ, Դա լուսուր՝ ու»:

**Պ.** Ինչըն յայտ է թէ Քրիստոս յիրաւի հը-  
րաշք գործեց .

— Քնի հրաշքներն անտարակուսելի են. 1) Ա.  
Հոգւոյն, եւ 2) Առաքելոց վկայութեամբը :

**10.** Առաքելոց վկայութիւնը արժանահաւատմտէ.  
— Այս, վասնզի Առաքեալք այն երկու որոշչէ<sup>յատիկութիւնքն ունէին որովք ականատես վկայ մի արժանահաւատ կհամարուի յիմաստասիրաց :</sup>

### 11. Ինչպէս.

— 1) Առաքեալք չէին կրնար խարուիլ այն  
մեծամեծ հրաշից վերայ զորս իրենք կպատմեն.  
2) Չէին կրնար ուղել որ զմեղ խարեն :

**12.** Առաքեալք ինչու չէին կրնար խարուիլ.  
— Վասնզի 1) իրենց աչքովը տեսած էին այն  
հրաշքները. 2) Ոչ եթէ մի անդամ, կամ մէկ  
հրաշք մի միայն տեսած էին՝ այլ բազմաթիւ  
հրաշքներ, որով անկարելի խոկ էր որ խարուէին.  
3) Մէջերնէն ամենն ալ վկայ էին այն հրաշից մե-  
ծագոյն մասին, որով եթէ մէկը խարուէր՝ միւ-  
սերն ալ չէին կրնար խարուիլ. Անմտութիւն է  
ենթադրեն որ 12 առաքեալք, եւ 72 աշակերտք  
միանդամայն խարուած լինին Քրիստոսի հրաշիցը  
վերսց. (Բ. ՊԵՏՐ. Ա. 6 : = Ա. Յովի. Ա. 1) :

**13.** Ինչու Առաքեալք չպիտի կարենային  
ուղել որ չինծու հրաշքներ պատմելով խարեն.

— Վասնզի իրենց ժամանակակից մարդիկնե-  
րուն էր որ կատամէին, կլիւցունէին ու կքա-  
րովէին Քրիստոսի հրաշքները. Անկարելի է  
կարծել որ Հրէայք, թշնամիքն Քրիստոսի, չխայ-

տառակէին զԱռաքեալս, եթէ սուտ էին Քրիս-  
տոսի հրաշքները :

**14.** Հրէայք ինչ կասէին Քնի հրաշից համար .

— Այնքան անտարակուսելի էր Քրիստոսի  
հրաշից ճշմարտութիւնը, որ Հրէայք մանր քըն-  
նութեամբ վերահասու լինելնէն յետոյ, (ինչպէս  
ի ծնէ կուրին բժշկութեան մէջ, Յովի. Թ. 1-55)  
չկարելով եղելութիւնը ուրանալ, կբարուրէին թէ  
«իշխանակ դէտայ հանէ դա զիւլա» . (Մատք. Թ. 54):

**15.** Առաքելոց անկեղծութեան աղացոյց կայ .

— Առաքելոց վկայութիւնը աւելի ծանրակը-  
շիու կինի իրենց անկեղծութենէն, որ կիայլի բո-  
լոր իրենց պատմութեանը մէջ: Որովհետեւ նոքա  
ամենեւին չեն ծածկեր իրենց պակասութիւննե-  
րը, անուս եւ թերահաւատ լինելին, մէջնալին  
ուրացող եւ մատնիչ դանուիլը, եւն: (Ճես Մատք.  
Ժ. 28. 50. Ժ. 8. 9. 21-25. Ժ. 1. 14-17.  
և. 20-24. Խ. 47-56. 69-75. եւն) :

**16.** Առաքելոց խարել չուղելուն որիւ ինչ  
աղացոյց կայ .

— Մարդիկ եթէ խարել կուղեն՝ անկէ իրենց  
շահ մի հանելու համար է: Առաքեալները՝ Քնի  
թշնամեաց դէմ իրենց երկնաւոր Վարդապետին  
հրաշքները քարոզելովը՝ ոչ եթէ շահ մի ունէին,  
այլ ընդհակառակն Հրէից թշնամութիւնը կզըրդ-  
ուէին իրենց դէմ:

**17.** Առաքեալք իրենց վկայութեանը ինչ փո-

իսարէն ընդունեցան ի Հրէից եւ ի Հեթանոսաց .

— Զարչարուեցան, ու շատերը մահուամի վը-ձարեցին իրենց կեանքը ի՞նչ աւելի արծանա-հաւատ ու անկեղծ վկայ քան զայնոսիկ որ ի-րենց պատմածին ու գրածին ձշմարտութիւնը իրենց արեամբը կնքեցին քաջութեամբ :

**18.** Ուրիշ ի՞նչ ապացոյց կայ Քրիստոսի Հը-րաշից ստուգութեանը .

— Սւետարանիչը այն հրաշքները պատմած ատեննին՝ լոկ «Հրաշքներ գործեց» ասելով չեն բաւականանար, այլ տեղն ի տեղ կդրեն նաեւ ժա-մանակը, տեղը, պարագաները, և՛ւ, որով ոչ միայն ներքին հաւասարիքներ կելնեն պատմուածներուն ստուգութեանը, այլ եւ՝ եթէ սոււա լինէին, Հը-րէայք կարով էին զիրենք նշաւակել լիսովի :

**19.** Հըրէայք հիմա ի՞նչ կամեն Քրիստոսի Հը-րաշից մեկնութիւն տալոյ համար .

— Իրենց նախնեացը պէս կանգեն թէ Քրիս-տոս կախարդութեամբ, այսինքն սատանայի զօ-րութեամբը կգործէր այն հրաշքները :

**20.** Ի՞նչ կպատասխանեմք առ այս :

— Կպագասխանեմք առ այս գլխաւորապէս, թէ 1) Հրաշքը բնութեան օրինաց դէմ գործ մի լինելով, Նա միայն կարողէ ըստ կամաց փոփո-խել՝ այն հաստատուն օրէնքները որ զանոնք իմաստութեամբ դրաւ . ուրեմն սատանայն ինք իւր զօրութեամբը հրաշք չկրնար գործել :

### 21. Երկրո՞րդ .

— 2) Եթէ սատանայն կարենար ալ հրաշք գործել ոչ երբէք պիտի յանդն առնոյր գործել ի հաստատութիւն աստուածութեան Մեսիային, որ եկած էր նորա իշխանութիւնը քակտելու, եւ դատապարտելու զատութիւնն ու մեղքը, որ սա-տանային գլխաւոր որոգայթքն են :

ՄԱՐԴԱՐԵՌԻԹԻԿԱՅ, ԶԱՐՉԱՐԱԿ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ՄԱՀ

**1.** Ո՞րն է Քրիստոսի Աստուածութեան հին-դերորդ ապացոյցը .

— Նորա մարգարէութիւնները, որոց մէջ գլխաւորքն են Հըրէից գերութիւնը, Երուսաղեմի եւ Տաճարին կործանումը, Յուդայի մատնու-թիւնը, Խոր չարչարանաց, մահուան եւ երրորդ-օրը յարութիւն առնուլը, ի հաստատութիւն կան-խաձայնութեանց մարգարէից, որ զայս ամենայն դարերով առաջ Մեսիային վերայ գրած էին, եւ ամենն ալ ձշիւ կատարեցան :

**2.** Հըրէայք հաւատացին Մեսիային, Քրիստոսի .

— Թէ եւ այնքան հրաշից եւ սքանչելի գոր-ծոց եւ վարդապետութեան առջեւ՝ պէտք էր Հըրէայք հիացեալ հաւատային եւ ընդունէին աղ-

գովիմբ թէ նա է Մեսիայն, գուշակեալն ի մարդարէից իւրեանց, սակայն բաց ի սակաւուց, Հրէից խիստ մեծագոյն մասը մերժեց զնա, մանաւանդ քահանայք, փարիսեցիք, եւ դպիրք:

### Յ. ինչու.

— Վասնզի Քրիստոսի վարդապետութիւնը իրենց մոլութեանց դատավարութիւնն էր: Երբ մարդուս գործքերը չար են՝ լցուը չփրեր այլ զմաւարը, ինչպէս վճռեց Տէրն մեր: (Յովհ. Փ. 19):

### Ա. Ռւրիչ պատճառ ալ կա՞ր.

— Այս, Հրէայք կհամարէին թէ Մեսիայն պիտի գար որ զիրենք Հռոմայցւոց գերութենէն ազատէ, ու աշխարհային թագաւորութիւննին նորոգելով՝ զիրենք ամենէն հզօր աղջն անէ: Երբ տեսան որ Քրիստոս ոչ թէ երկրաւոր՝ այլ երկնաւոր թագաւորութիւն կուղէ հաստատել, տաեցին զինքը, շատերն ալ թերեհաւասեցան:

### Յ. ի՞նչ կասէր նոցա Քրիստոս այս մասին:


— Նոցա կալատասիանէր. «Խ աբույսնիւն չէ յայաւ աշխարհէ» (Յովհ. Ֆ. 56): Եւ գարձեալ զանոնք կյորդորէր ի հնազանդութիւն երկրաւոր թագաւորին ասելով. «Տու+ զիայնէրն իայսէր, և շլաքուծոյն՝ Ասուծոյ» (Պուկ. Ի. 22-25):

Յ. Հրէայք Քրիստոսի դէմ ունեցած նախանձն ու ատելութիւնը մինչեւ մւր հասուցին:

— Այն աստիճանի հասուցին որ զՔրիստոս մատնեցին առ Պիլատոս կուսակալ Հռոմայեցի,

այս ամենասուտ ամբաստանութեամբ թէ «Գոտա+ շա չի նկ-ընէր (կմոլորեցունէր) պահու Եր, և արքէ- լոր է բառը հարիս կայսէր» (Պուկ. Ի. 2):


Շ. Պիլատոս հաւատաց այս չարախօսութեան.



— Ոչ, նա յետ քննութեան ըմբռնելով չարախօսաց ստութիւնը՝ պատասխանեց քահանայապետացն թէ «Անաւասէի առաջէ յեր դատեցայ, և վաս ինչ ու չորէ յառան յայսին շրջ ու+ շրջանուէ+դ զիմննէ, այլ և ու Հերուէտէ»: (Պուկ.

ի՞ր. 14.) «Քառեալ էմ ես յարջնեւ Արքաբարյութ» (Մատք. Իշ. 24): Զայս ասելով ձեռները լցւաց :


**Տ.** Հրէայք ինչ պատասխանեցին Պիղատասի .  
— Սկսան գոչել թէ «Արքան դուք է վերայ մէր



և է վերայ «բռնոց Թբոց» (Մատք. Իշ. 25): Եւ զՊիղատասոս վախցուցին աղաղակելով կեղծ տիրասիրութեամբ, «Ենք դուք արքեկես՝ վես բարեկամ կայսեր».

**Պ.** Պիղատասոս եւ Հերովդէս ինչ արին Յիսուսի.  
— Զինուորաց ձեռքով ծեծել տուին, ու ծալ-


րելոյ համար թագաւորական ծիրանի հազցունել տալով, ոլուին ալ փշղէն պսակ մի դնել տուին: Հրէայք կհայհոյէին ու սարսափելի յանդգնութեամբ Քնի ամենասուրբ երեսը կթքնէին,



ու ապտուկ կզարնէին, ինչպէս նաեւ յառաջագոյն յատենի Քահանայապետին ապտակեց զնա ըստապատոր մի, որ կկարծուի թէ ի Քսէ բժշկուած ապերախտ անդամալոյծն էր: Բայց Տէրն մեր, անմռունչ կհամբերէր ամենայն նախատանաց,

ըստ մարգարէութեանն կսայեաց. (Եսայ. ՇՊ. 7):

**10.** Պիղատոս ինչպէս կատարէց Հրէից կամքը.  
— Վերջապէս Պիղատոս շատ տատարնելն  
յետոյ՝ քաջութիւն չունեցաւ ազատել դիրիստոս,



որոյ անմեղութիւնը, ինչպէս նաեւ Հրէից ամբաստանութեանց ստութիւնը՝ յայտնապէս կը տեսանէր. զիջաւ նոցա բողոքալից կատարութեանն առջեւ, եւ յանձնեց դիրիստոս ի ձեռս նոցա որ զինուորներով տանին զնա ի խաչ

հանել, երկու մահապարտ աւազակաց հետ' :

**11.** Քրիստոսի Աստուածութեան վեցերորդ ապացոյցն որն է.

— Նորա աստուածահրաշ մահը, յորում այնպիսի հոգւոյ մեծութիւն մի փայլեցոյց՝ զոր միայն Աստուածոյ Որդին կարող էր ցուցանել, եւ ոչ բնաւ մի մարդ, թողթէ մի սուտ մարդարէ :

**12.** Իւր աստուածութեանը վկայեց Քրիստոս.

— Տէրն մեր մահուան դիմաց ոչ միայն անյողողող մնաց իւր վարդապետութեանը մէջ, այլ եւ քսհանայապետին եւ ծերակուտին առջեւ յայտնապէս ասաց թէ ինքն է Քրիստոսն, որ օր մի Հօր Աստուածոյ աջ կողմը բազմած պիտի գոյ ամպոց վերայ ի գատել : (Մաքր. ԻԶ. 65.) :

**13.** Իւր թագաւորութեանը համար ինչ ասաց.

— Պիղատոսին նա ասաց թէ՝ ինքը թագաւոր է, եւ թէ՝ եկած է յաշխարհ ճշմարտութիւն ուսուցանելց համար, եւ թէ՝ ով ըզ ճշմարտութիւն կսիրէ՝ իւր ճայնին կլսէ. (Յովի. ԺԲ. 37.) :

**14.** Ուրիշ ինչ նշանաւոր բաներ գործեց.

— Իւր վերայ արտասուող կանայքը միսիթարեց, եւ առանց գանգատելց համբերեց շարչարանաց խաչի: Ինքն որ կարող էր մէկ բոպէի մէջ իւր թշնամիքն ի գժուխտ իջեցունել, ներեց մահաւանդ թէ՝ նոցա համար աղօթեց եւս. «Հայր, ի՞նչ դոցա, ով ու ժիրտեն զնն ժորժէն»: (Պուկ. ԻԳ. 27-45):

**15.** Քնի չարչարանքներէն ինչ կսովորիմք :

— Տէրն մեր չարչարեցաւ անօրէն մարդոց ձեռօք, մեր սիրոյն համար ընդունելով նախատինք, թոււք, ծեծ ու սոսկալի մահ : Մեք եւս իւր սիրոյն համար պարտիմք չարտնջել մեր քաշած տառապանաց ու վշտացը մէջ : Պարտիմք հաւատալ որ երբ համբերեմք՝ Աստուած մեր սրտին մէջ կափոէ անդորրութիւն եւ զօրութիւն: Իսկ եթէ չհամբերեմք՝ մեր կեանքը աւելի դառն ու անաանելի կընեմք :

**16.** Ինքինքն աղատել չէր կրնար Քրիստոս .

— Այս, անտարակոյս բայց նա չկամեցաւ, վասնդի գիտելով որ իւր աշակերտը յաճախ պիտի չարչարուին վասն ճշմարտութեան, ուզեց որ նոցա օրինակ լինի, իւր աստուածային կրօնին առաջին մարտիրոսն հանդիսանալով :

**17.** Ո՞րն է երկրորդ սրտուածու .

— Աստուծոյ արդարութիւնը մարդոց բիւրաւոր մեղքերէն թշնամանեալ, քաւութիւն կալահանջէր: Քրիստոս կամեցաւ որ ինքն լինի մաքուր եւ անարատ զոհը, որ բոլոր մարդկութեան մեղաց պատիմքը իւր վերայ բառնայ :

**18.** Մարտիկ չէին կրնար քաւել զմեզս .

— Ոչ, վասնդի ամենքն եւս մեղաւոր լինելով, եւ ոչ մի ոք ի նոցանէ կարող էր իւր մահուամբն աստուածային արդարութիւնը գոհուցունել ի քաւութիւն մեղաց այլոց: Քրիստոսի

արինեն զատ ուրիշ արիւն մի չէր կարող մարդկութեան մեղքերը սրբել:

**19.** Ո՞րն է երրորդ սրտուածու .

— Քրիստոս չուզեց ինքինքն աղատելի մահ-



ւանէ նաեւ այն պատուաւ՝ որ գիտէր թէ յարաթիւն պիտի առնու, որով եւ փառաւոր ապացոյց մի եւս պիտի տայ թէ ինքն է Որդին Աստուծոյ, խոստացեալ Փրկիչն մարդկութեան :

**20.** Քրիստոսի մահուանը ժամանակ ինչ հըրաշքներ պատահեցան:

— Երբ Տէրն մեր Հօր Աստուծոյ ձեռքն աւանդեց իւր հոգին՝ արեգակն խաւարեցաւ, երկիր շարժեցաւ, Տաճարին վարագոյրը վերուստ ի վայր սրատառեցաւ, ու բազում մեռեալը գերեզմաններէն յարեան, ու շատերուն երեւեցան:

**21.** Ի՞նչ արդիւնք ունեցան այս հրաշքները.

— Բազումք ի տեսազաց սարսափեցան, կուրծքերնին ծեծելով ետ դարձան, ու Հռոմայեցի պահապանաց հարիւրապետն Լուկիանոս գոչեց հիացմամբ. «Արդար այս այս Որդի Աստուծոյ էր»: (Մաքր. Իէ. 54 = Պուլ. ԽՊ. 48.):

**22.** Մեղքի վերայ ինչ պէտք է մտածեմք.


— Պարտիմք մտածել թէ մեղքը նրչափ առելի է Աստուծոյ, որ բաւն իւր սիրելի եւ անմեղ Արդւոյն չխնայեց, տեսանելով զնա որ մեր մեղքերը կրառնայ, զանոնք քաւելոյ համար: — Բւստի պէտք է եւ մեք ատեմք զմեղս, զղամք մեր անօրինութեանց վերայ ու ապաշխարեմք, բալը ջանքով փախչելով մեղքէն, իւրեւ առենէն ստակալի բանէն, վասնզի Ջուլէ՛ Աստուծոյ սէրյն դէմ իւստ ծանը առերախոսութիւն է:

**23.** Քրիստոսի մահը ինչ բանի առացցց է.

— Քրիստոսի մահը՝ ամենամեծ ապացոյց է անբառ սիրոյն Աստուծոյ առ մարդիկ: Մեր Փրկիչը պարտաւոր չէր մեղի համար մեռանիւ,

այլ իւր անձառելի սիրոյն համար յանձնառու եղաւ: Եւ Հայոն երկնաւոր այնքան սիրեց զմեղ՝ որ զմրդին Միածին թողաւց որ այսպիսի դառն մահուամբ մեռանի ի քաւութիւն մեղաց մերոց:

**24.** Այս սէրը ինչ պէտք է մեղ ազդէ.



— Հօր Աստուծոյ եւ Արդւոյն Նորա Միածնի, մեր ամենողորմ Փրկչին այս անհուն սէրը՝ պէտք է մեր քարացեալ սրտերը շարժէ ի սէր, ու զիեզ բանագատէ որ զամայն ինչ նուիրեմք Աստուծոյ, ու դայն Ասրա համար առընք:

## Դ Ա Ս Փ Թ.

ԵԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՏԱՌՄ ԵՒ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ

**1.** Քրիստոս իւր յարութիւնը ծանուցած էր .  
— Այս, թէ իւր չարչարանքն ու մահը, եւ  
թէ աստուածապէս յարութիւն առնուլը՝ յա-  
ռաջնորդ ծանուցած էր աշակերտաց իւրոց,  
որպէսզի չյուսահատին, այլ միախթարուին:

**2.** Հրէից մեծերը գիտէին զայդ.

— Այս, ուստի որպէսզի սուտ հանեն Քրիս-  
տոսի մարգարէութիւնը, նորա գերեզմանը կըն-  
քեցին, ու Պիղատոսին հրաման առնելով՝ խումբ  
մի Հռոմոյեցի զինուորներ դրին որ պահպանեն:

**3.** Ի՞նչու յարեաւ Քրիստոս.

— Քսի մտհուան երրորդ օրը միաշարաթին  
ժագելոյ ժամանակ՝ երկիր չարժեցաւ, երկնքէն  
հրեշտակ մի իջաւ, գերեզմանին կափարիչը  
թաւալեց, զինուորները սոլոսավոմամբ փախան,  
ու Տէրն մեր յարեաւ վառօքք (Մատթ. Խ. 1-8):

**4.** Պէտք էր որ Քն յարութիւն առնայր.

— Անտարակայս, ասլա թէ ոչ սուտի կար-  
ծուէր թէ՝ 1) Հրէացը իրաւունք ունէին զեամեռ-  
ցընելու իրբեւ ինքզինք սոտութեամբ Մէտք եւ  
Որդէ Աստուծոյ անուանող: 2) Վասնզի նորա  
աստուածախառն մարմինը չէր կրնար տեսանել  
զալականութիւն. (Գործ. Բ. 27, 51):

**5.** Ինչու զիտեմը թէ Քրիստոս յարեաւ.

— Ի վկայութենէ Առաքելց Նորա, որ յարու-  
թիւնէն յետոյ շատ անգամ զինքը տեսան, հետը  
խօսեցան, ճաշեցին, ու ձեռքովնին չօշափեցին  
Նորա վերքերը, որով բնաւ տարակոյս չունենա-  
լով Քրիստոսի յարութեան ստուգութեանը վե-  
րաց, ամեն տեղ քարոզեցին զայն ճշմարտութիւն:

**6.** Ի՞նչ օգուտ շահեցան այս վկայութենէն.

— Հրէից ու հեթանոսաց թշնամուիլը գրդռե-  
ցին իրենց դէմ, բայց նոքա մահուան առջեւ  
եւս բարձրաբարբառ, աներկիւղ եւ միաձայն  
վկայեցին զգոյն անաւարակուսելի ճշմարտուի:

**7.** Պահապան դինուորքն ինչ վկայեցին.

— Նոքա Քսի յարութիւնը փութացան պատ-  
մել ճշգութեամբ քահանացալետիցն ու իշխանաց-  
բայց կաշառուելովի նոցանէ սկսան սուտ համբաւ  
հանել, իրա թէ՝ իրենց քնացած առեն աշակերտքն  
Քսի եկան ու մարմինը գողացան ի գերեզմանէ:

**8.** Խելքի մօտ է այս վկայութիւնը.

— Բնաւ ամենեւին. վամզի նախ, քնացող  
մարդը ինչու կրնաց գիտել թէ ինչ է պատահէր  
իւր ննջած ժամանակը: Ուրեմն սուտէ նոցա առե-  
լը թէ աշակերտքն եկան ու մարմինը գողացան:

**9.** Ո՞րն է երկրորդ պատճառը.

— Այն աշակերտք որ իրենց վարդապետին  
գեռ կենդանութեանը ժամանակ թողին զնա եւ  
վախեան առ երկիւղի Հրէից, ու մինչեւ ան-

գամ մէջերնէն ամենէն եռանդուտ համարուածը՝ Պետրոս՝ զիա ուրացաւ աղախնէ մի վախնալով, բնչպէս կարելի է հաւատալ որ Նորա մահուանէն յետոյ՝ այն աստիճան քաջացած լինին՝ որ Հռոմայեցւոց զինուորաց ձեռքէն Քրիստոսի մարմնը գողանալ մտաբերեն :

#### 10. Ո՞րն է երրորդ պատճառը.

— Անկարելի է որ Հռոմայեցի կարգասղահ զօրաց ամբողջ ջոկուտ մի, որում յանձնուած էր խնամով սրահանել այն գերեզմանը, բոլորն ալ քնացած լինին, եւ յայնքան խոր քուն ընկլին՝ որ մէջերնէն եւ ոչ մէկն արթննայ Առաքելոց ոտնաձայնէն, ու մանաւանդ՝ գերեզմանին ծանր կտիարիչը թաւալելոյ դզրդումէն :

Ա ։ Հաւանակմն է որ Առաքեալք մտաբերած լինին Քնի մարմնը գողանալի գերեզմանէ.


— Անկարելի բան է կարծել զայդ՝ Վասնզի Առաջին, Եթէ Առաքեալք կհաւատային որ Քրիստոս Անտուած է, ուրեմն ապահով էին՝ որ ըստ գուշակութեան Իւրոյ եւ Մարգարէից՝ Նա պիտի յանէր ի մեռելոց, ի նչ հարկ էր ուրեմն որ Երթային մարմնը գողանալոյ, զոր ամբարշութիւն մի սկիտի համարէին նոքա :

#### 12. Ո՞րն է երկրորդ պատճառը.

— Իսկ եթէ Քրիստոսի եւ Մարգարէից այս մասին արած գուշակութեանցը վերայ կթերահաւատէին, կարելի բան էր որ մեռելոյ մի հա-

մար անձերնին անօդուտ տեղայնքան վտանգայ՝ մանաւանդ թէ՝ մահուան ենթարկէին :

13. Քրիստոս յետ յարութեան միայն իւր Առաքելոց երեւեցաւ .



— Ոչ, այլ բաղմաց այլոց բարեպաշտից։ Սուրբն Պօղոս կվկայէ թէ միայն մէկ անգամուն՝ երեւեցաւ 500է աւելի անձանց։ (Ա. Կոռ. Ճ. 6)։ Սակայն ամենէն առաջ Քա Տէրն մեր երեւեցաւ Մարիամու Մագդաղենացւոյն, երբ նա գերեզ-

մանին քով կուլսյր ջերմ սիրով, իւր երկնաւոր  
Վարդապետը հոն չգտնելցյն համար :

**14.** Քրիստոսի հրաշափառ յարութիւնը ինչ  
արդիւնքներ ունեցաւ .

— Նախ, յաղթական կերպով հաստատեց թէ  
Նա է Որդին Աստուծոյ, վասնզի Աստուծո՞ս որ  
ձմարտութեան եւ մարդկութեան է սիրով, չէր  
կլնար խարեբայի միոյ յարութիւն տալ, ի հաս-  
տատութիւն խարէութեանց նորա :

**15.** Երկրո՞րդ .

— Երկրորդ, Քրիստոսի յարութիւնը մեր սրբ-  
տերը լցոյց վսահութեամբ թէ Նա Աստուծոյ  
սահմանած օրը պիտի չնորհէ եւ մեր մեռեալ  
մարմեոց յարութիւն, որոց Երաշխաւորութիւննէ  
իւր աստուծափառ յարութիւնը, ինչպէս  
Աստուքեալը կուսուցանէ : (Ա. Կոր. Ժ. 20-22):


**16.** Ե՞րբ համբարձաւ Քրիստոս .

— Տէրն մեր յետ յարութեան քառասուն օր  
կեցաւ երկրիս վերաց, որպէսզի զի՞ռափեալսն կա-  
տարելապէս հրահանգէ իւր Եկեղեցւոյն կազմո-  
կրպութեանը վերաց : Յետոց բերաւ զանոնք  
իւրան Զիթենեաց, մօտ յերասավէմ, եւ իւր  
վերջին խրատները խօսելէն յետոց, մինչ կօրհ-  
նէր զնոսա, ամպ մի ծածկեց զի՞ս, որ համբար-  
ձաւ փառօք յերկինս եւ նասուա ընդ աջմէ Հօր:

**17.** Ի՞նչ տաել է «Նսոսա ընդ աջմէ Հօր» .

— Ս. Գրոց այս ու ասոր նման բացատրուիք

հասկացողութեանն համեմատ գրուած են: Ըստ  
աջմէ Հօր ասելով՝ պէտք է խմանամք թէ Քն ըն-  
կալաւ յԱստուծոյ Հօրէ զամենագերագոյն աստի-  
ճան փառաց եւ սիրոց, եւ լիտկատար իշխանու-



թիւն ի՞վերաց ամենացն ստեղծուածոց Ա. յսոլէս  
ուսոյց ինքն իսկ Քն ասելով. « Տուած ինչ աժենայն  
էնթառնէն յերկնու և յերէրէ » . (Մատք. Ի. 18):

**18.** Ի՞նչ կգրէ այս մասին Պօղոս Առաքեալ .

— Առաքեալն Պօղոս կգրէ. « Աստուած շնա

(զբիստոս) առաջել բարյրացոց, և շարժեաց նուանուն որ է վեց և առ շմբնայն անունն Զէ յանուն Յէ-սուսէ Քրիստոսէ ամենայն ծովար կրիստոցի, Երինառողուց և Երիտառորդաց և անդառամբակահանաց, և ամենայն լըստիսորդան լիցէ, նե Տէր է Յասոս Քրիստոս է դասաւ Աստուծոյ Հօր»: (Փիլիպ. Բ. 9-11):

**Ա. Զինչ պարտիմք մտածել Փրկչին վերայ.**  
 — Յիսուս Քրիստոս բարձրացեալ Տէր եւ Փրկիչ է, որ կարող է փրկել զայն ամենը որ իրամով կուգան առ Աստուած: Նա միշտ երկինք կրնակի ի ծոց Հօր իւրայ, թագաւորելալ, տիրելով, յաղթելով իւր թշնամեացը, եւ հովուելով եւ պահպանելով միշտ՝ իւր արեամբ գնեալ եկեղեցին: (Մաքր. Ի. 20. = Եփես. Ա. 18—25): Երջանիկ են նորա որ իւր պատուական արեամբ քաւութենէն բաժին տնին:



## Դ. Ա. Ա. Ի.



ՈՒԹԵՐՈՐԴ ՅՈՒՌՈՒԱԾ ՀԱՆԳԱՆԱԿԻՆ

ԳԱԼՈՒՍ ՀՈԳԻՆՈՅՆ ՄՐԲՈՅ



**1. Քն զնիվ առաքել խոստացաւ առ Առաքեալս.**  
 — Խոստացաւ առաքել նոցա զՀոգին Սուրբ որպէսպի միմիթարէ, զօրացունէ, եւ նոցա հետ

ինչպէս նաեւ բոլոր քրիստոնէից հետ բնակի յափեան: (Յովին. ԺՊ. 46, 47):

**2. Ո՞վ է Հոգին Սուրբ.**

— Հոգին Սուրբ է երրորդ Անձն ամենասուրբ երրորդութեան, համագոյակից Հօր եւ Որդւս, ճշարիտ Աստուած: (Տես Դաս Ժ.):

**3. Ինչո՞ւ Հոգին Ա. կկոչուի «անշն և կարաբեալ».**

— Հաւատամիքին մէջ Հոգին Սուրբ կկոչուի անեղ եւ կատարեալ, վասն զի իբրեւ զՀայր եւ զՈրդի՝ Նա անոկիվրն է եւ անժամանակ, սուելծուած չէ, այլ ինքնագոյ Աստուած է:

**4. Ի՞նչ է հաւատալն ի Հոգին Սուրբ.**

— Է հաւատալ թէ Հոգին Սուրբ Աստուած է, որ մեզ պիտի չնորհէ այն նպաստները՝ որ հարկաւոր են ի փրկութիւն մեր բաւական է որ խնդրեմք զայն աներիբայ հաւատավլ:

**5. Հոգւոյն Սրբայ չնորհքները քանի տեսակ են.**


— Հոգւոյն Սրբայ չնորհքները կամ պարզեւները երկու տեսակ են 1) Սովորական չնորհք, եւ 2) Արտաքոյ կարգի չնորհք:

**6. Սովորական չնորհքները ո՞յք են.**

— Հոգւոյն Սրբայ սովորական՝ բայց փրկարար չնորհքներն, զորս Աստուած կպարզեւէ հաւատացելոց՝ զվարապէս այսոքիկ են. Հաւատք, Յոյս, Տէր, Համբերութիւն, Զօրութիւն, իմաստութիւն եւ Աստուածական եռանդ:

**7. Արտաքոյ կարգի չնորհքներն ո՞յք են.**

— Արտաքոյ կարդի չնորհքներն են մարդարէութիւնն եւ հրաշագործութիւնն, զոր Հին Ռւխտին ժամանակ չնորհեց Մարդարէից, իսկ Նոր Ռւխտին մէջ՝ չնորհեց Առաքելոց եւ հոգեկիր Արբոց ունանց :



❸. Առաքեալք Բրբ ընդունեցին այս չնորհները.

— Քրիստոսի համբարձմանէն տասն օր, ետքը Հրէից Պենտէկոստէ կոչուած տօնին օրը, յերուսաղէմ, վերնատան մի մէջ, ուր Աստուածածնայ Արբոց կուսին հետ ժողովեալ կաղօթէին :

❹. Ի՞նչ եղանակաւ իջաւ Հոգին Սուրբ,

— Յանկարծ սաստիկ հնչում մի եղաւ, որուման գոռալուն նման, ու բոցելէն լեզուներ իջան Առաքելոց գլուխը վերայ, որք անմիջապէս լցան Հոգւով Սրբով, եւ ի հիացումն շարժեցին բոլոր տեսողները :

**10.** Հոգին Սուրբ Ի՞նչ չնորհքներ հաղորդեց Առաքելոց .

— Հոգին Սուրբ չնորհեց Առաքելոց կարողութիւն օտար լեզուներ խօսելոյ, եւ հրաշքներ գործելոյ: Միանդամայն նոցա ուսուց զամենայն կրօնական ճշմարտութիւն, եւ լցոյց նոցա սիրտը անընկճելի արխութեամբ ի քարոզել՝ թէ մի է Աստուած, եւ թէ՝ Որդին նորա Միածին՝ Փրկիչ է ամենայն մարդկան :

**11.** Ի՞նչն գիտեմք թէ Հոգին Սուրբ Ա. է.

— Վասնզի Ա. Գիրքը զնա Աստուած կկոչէ (Գործ. Ե. 3, 4 = Բ. Տիմ. Դ. 16), եւ ըստ այնմ իրեն կընծայէ զամենայն աստուածային կատարելութիւնս, զորօրինակ Ամենագիտութիւն, (Ա. Կոր. Բ. 10) Ամենուրեցութիւն (Սալմ. Ճ. Ը. 7-10) Ամենակարողութիւն. (Ա. Կոր. Բ. 8-14) և .

**12.** Ի՞նչ է Հոգւոյն Սրբոց գործը .

— Ս. Հոգւոյն գործն է մարդոց սրտերը փոխել ու սրբել, Մեր սրտերու փոփոխութեան գործը չեմք կարող ի գլուխ հանել առանց չնորհաց Հոգւոյն Սրբոյ. Վասնզի մեր սիրտը միշտ տկար է ի բնէ, եւ ի չարն հակամէտ :

**13.** Ի՞նչ պարտիմք աղօթել առ Ս. Հոգին .

— Զգալով մեր սրտին տկարութիւնն ու չառութիւնը , պարտիմք դիմել առ Հոգին Սուրբ աղօթելով միշտ . «Ովքո առաք հասփեա՝ յէս, Աստուած, և հոգի ոռղջո նորոքեա է քրի իմաս .» (Սալմ . Ծ . 42):

**14.** Ի՞նչ կերպով կարժանանամք չնորհաց .

— Հոգւոյն Սրբոյ չնորհքն ընդունել կարենալոյ համար պէտք է փախչիմք ի մեղաց , ու սանձեմք սրտին ամստաւոր յօժարութիւնները , որպէսզի գայ եւ հոն բնակի նա՝ որ է գերագոյն Սրբութիւն . Պարտիմք սիրել եւ պաշտել զՀոգին Աստուածոյ , բայց միանդամայն՝ դողալ նորա մենակարութ գորութենին :

**15.** Ս. Հոգւոյն կամքը մէր յայտնուած է մեզ .

— Հոգւոյն Սրբոյ կամքը կիմանամք ի Ս. Գրոց , որ նորա ներնչութիւնն է . ուստի եւ պարտիմք խոնարհ պատկառանօք եւ ջերմ փափաքանօք Աստուածաշունչը կարդալ ստէպ ստէպ , հաւատալ անոր մէջի ճշմարտութեանցը , ու կատարել ինչ որ կհրամայէ ի փրկութիւն մեր :

**16.** Ս. Գիրքն ինչու ճշմարիտ է .

— Աստուածաշունչը ծայրէ ի ծայր ճշմարիտ է եւ սուրբ . վասնզի անոր հեղինակը ոչ եթէ մարդիկ են , այլ Հոգին Սուրբ : Ուստի եւ չկայ գիրք մի որ կարենայ բաղդատուիլ Աստուածաշունչին գեղեցկութեան , պարզութեան , քաղցրութեան , վսեմութեան եւ սրբութեանն հետ :

**17.** Հոգին Սուրբ կներք մեր յանցամնաց .

— Հոգին Ս. բարեգութ է եւ երկայնամիտ , ուստի եւ մեզ ժամանակ կշնորհէ որ զգաստանամք ու դառնամք առ նա , որպէսզի ալբերացունէ մեր սրտին մէջ իւր շնորհաց հոսանքը :

**18.** Եթէ նա խստիւ վարուեր , ինչ կլինէինք .

— Եթէ Հոգին Սուրբ խստութեամք վարուեր մեր հետ , եւ ոչ վայրկեան մի անգամ պէտք էր ողջ թողուր զմեղ , մեր ծանր ծանր ալբերախտութեանց փոխարէն . Որչափ ուրեմն երախտագէտ սէր պարտիմք մատուցանել առ Ս. Հոգին մեզի պարզեւած այնքան շնորհաց ու բարեգութերկայնմտութեանն համար :

**19.** Սնզեղջ մեղաւորքն եւս կընդունին զգ-լրմութիւն Հոգւոյն Սրբոյ .

— Անզեղջ մեղաւորք բնաւ իրաւոնք չունին Հոգւոյն Սրբոյ ողորմութեանը : Նոքա ամեն օր մեղքերու մէջ թաւալելով՝ կարհամարհեն զնա , եւ սրտերնին կփակեն սրբարար շնորհաց նորա : Ուստի եւ պիտի չըւնենան մասն եւ բաժին այն մեծ փրկութենէն՝ զոր ապաշխարու հաւատացելոց նախապատրաստած է Աստուած :



## ԴԱՍ ԻՈ.

ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ  
ՎԵՐՋԻՆ ԱՊԱՅՈՅՑ ԱՍՏՈՒԱԾՈՒԹԵԱՆ ՔՐԻՍՏՈՆԵ

Ա. Ինչին յայտ է թէ Առաքեալք լցան չնոր-  
հօք Հոգւոյն Սրբոյ.

— Քաջացայտ է այդ ի հաստատութենէ եւ ի  
տարածմանէ Քրիստոնէութեան ընդ աշխարհ։

Զ. Մոլար կրօն մի եւս չէ կարող տարածուիլ։

— Ա.յն, մոլար կրօն մի եւս կրնայ տարած-  
ուիլ, երբ նա գգուէ մարդուս վատթար կրքերը.  
եւ եթէ բռնութիւնն ու սուրբ գործածէ իւր  
վարդապետութիւնն ընդունել տալոյ համար։

Յ. Կան այսախի մոլար կրօններ.

— Ա.յն, գժրազդաբար պակաս չեն այսպիսի  
մոլար կրօններ որ մարդուս սրտին հեշտութիւն-  
ներու յարմար գալով, ու սրով եւ բռնութեամբ  
ու մարդկացին միջոցներով տարածուած են.  
բայց տեւական չեն կրնար վնել, վասնզի զուտ  
ճշմարտութեան վերայ հիմնեալ չեն։

Ա. Քրիստոնէութիւնն ալ մարդկացին միջոց-  
ներով տարածուած է։

— Քրիստոնէութիւնը ոչ միայն մարդկացին  
միջոցներով տարածուած չէ, այլ ընդհակառակն՝  
անեն տեսակ արգելներ ունեցաւ, որ իրեն դէմ

ալատերազմեցան, բայց նա յաղթեց ամենուն  
զորութեամբն Աստուծոյ։

Ֆ. Այս արգելներուն գլխաւորներն ոյք էին.

— Քրիստոնէութեան դէմ պատերազմող ար-  
գելներուն գլխաւորքն էին 1) Մանկութեան  
ժամանակ մտքերու մէջ տոգորուած նախապա-  
շարմունք. 2) Մարդկութեան ընդհանուր ասպա-  
կանութիւնք. 3) Քրիմերու շահասիրութիւնք.  
4) Կայսերաց եւ թագաւորաց գոռողութիւնք։

Ե. Մանկութեան ատեն մտքերու մէջ տոգոր-  
եալ նախալաշարումն ինչ արգելք կհանէր.

— Ա.յն ժամանակները ժողովուրդն ի մանկու-  
թենէ սովորած լինելով կուռքերը պաշտելիրքւ  
աստուածու, շատ դժուարին էր նոցա հաւատա-  
ցունել թէ ճշմարիտ Աստուածը մէկ է, եւ թէ՝  
կոոյ պաշտօն մասուցանելը ամբարձութիւն է։

Զ. Բոլոր մարդիկ կուռպաշտ էին.

— Թէ եւ այն ժամանակները կային շատ մար-  
դիկ՝ որ սկսած էին կուապաշտութեան հաւատ  
չընծայել, բայց սոքա եւս անաստուածութեան  
եւ ամբարձութեան մէջ զլրած էին։

Տ. Փելիփոսից եւ ուսեալ անձինք ինչ կընէին.

— Փելիփոսից եւ ուսեալ անձինք ալ կային,  
որ թէ եւ հասկացած էին թէ կուռք պաշտելը  
որչափ դէմ էր ուղիղ բանին, բայց նոքա եւս  
հասարակաց կարծիքէն վախճախով, ժողովրդեան  
սնապաշտութեանը կհետեւէին։

**9.** Հասարակաց ապականութիւնն ինչ արգելք կհանէր քրիստոնէութեան դէմ.

— Մարդիկ քրիստոնէութենէ առաջ այն ասիձան մոլորութեանց եւ զզուելի ապականութեան մէջ թաւալած էին, որ Քրիստոսի սուբր եւ կատարեալ բարոյականը՝ զանոնք կիսրաեցունէր, ու աւելի լաւ կհամուէին իրենց ախտիցը ծառայել քան թէ Փրկչին աշխարհատեաց վարդապետութեանը հետեւիլ:

**10.** Ինտանիքը ինչ վիճակի մէջ էր.

— Ինտանեաց մէջ այն աստիճան գարզութիւն ու անբարոյականութիւնն տիրած էր, որ ամեն տեսակ զզուելի մեղքեր կդործուէին առանց բնաւ գայթակլութիւն ազդելոց:

**11.** Հեթանոսական կրօնը չը կրնար այն մեղքերը սանձել.

— Բնաւ ամենեւին, վասնզի ժողովուրդը՝ այն սոսկալի ոճիրներու օրինակը՝ պաշտած աստուածներուն վերայ կտեսանէր, ու առանց խղձի նոցա կհետեւէր, իրեւ օրինաւոր օրինակներու:

**12.** Քուրմերն ինչո՞ւ Աւետարանի դէմ էին.

— Վասնզի կոսպաշտութեան կարծանումը՝ իրենց շահուն դռները կփակէր, ու ժողովը եան առջեւ իրենց ունեցած վարկն ու իշխանութիւնը կոչչացունէր :

**13.** Կայսերք ու թագաւորք ինչո՞ւ Քրիստոնէութեան դէմ էին.

— Վասնզի կեղծաւորութիւնն ու ցածութիւնը այն աստիճան հասած էին՝ որ մարդիկ զիայսերս եւ զթագաւորս կտաշակէին իրեւ աստուածաւ: Քրիստոնէայք թէ եւ ըստ հրամանի Փրկչին կատառուէին զօրինաւոր իշխանս՝ բայց չէն պաշտեր, ուստի եւ ատելի լինելով՝ կհաւածուէին ի նոցանէ:

**14.** Առաքեալք մարդկօրէն կարմղ էին այսպի արգելներու յաղթել.

— Մարդկօրէն անկարելի էր յաղթել: Վասնզի Առաքեալք՝ հասարակ ժողովրդէ, աղքատ եւ անուս մարդիկ լինելով, ոչ միայն չչին կրնար բոնադատել զոք որ իրենց վարդապետութիւնն ընդունին, այլ մանաւանդ՝ թէ իրենք եւ թէ աշակերտք նոցա՝ ամեն տեսակ զրկանք եւ հաւածանք կընդունէին ի Հրէից եւ ի հեթանոսաց:

**15.** Հալածանքը կրցաւ յաղթել Աւետարանի.

— Ոչ, այլ ընդհակառակն աւելի օգնեց որ Քրիստոնէութիւնը տարածուի ընդ բոլոր աշխարհ, հիանալի արագաւթեամբ: — Քրիստոնէից երեք հարիւր տարուան մէջ թափած արիւնը՝ ուսողեց զաստուածատունի ծառն Քրիստոնէութեան, եւ նորա քաղցր հովանին տարածեց ընդհանուր մարդկութեան վերայ:

**16.** Ի՞նչպէս դադարեցան հալածանքները.

— Քրիստոնէութիւնը՝ իւր սրբութեամբն, հըրացիւքն ու հեղութեամբը վերջապէս յաղթեց

նաեւ մեր Տրդատ թագաւորին, եւ Հռոմայեցւոց կոստանդիանոս կայսեր, եւ նոցա պաշտպանութեամբը գտաւ իւր կատարեալ խաղաղութիւնը:

**17.** Քրիստոնէութիւնը ինչ օգուտներ բերաւ.

— Քրիստոսի երկնարեր կրօնը՝ ամենէն մեծ բարիքն է շնորհեալ յԱստուծոյ՝ առ մարդկութիւն, վասնզի անով սուրբ բարոյական մի տիրեց մարդկացին ընկերութեան մէջ, առաքինութիւնը ծաւալեցաւ, ընտանիքը սրբուեցաւ, “կինը գերութենէ ազատեցաւ, մարդոց մէջ հաւասարութիւն, եղբայրութիւն ու սէր տիրեցին, ստրկուիը չնջուեցաւ, մնապաշտութիւնն ու նախապաշտմունք հալածուեցան, բարբարոս ժողովորդք կրթուեցան, եւ Քրիստոնէութիւնը՝ լուսաւորեալ ազգաց կրօնն եղաւ եւ պիտի լինի միշտ:

**18.** Քրիստոսի Աստուածութեան վերջին ապացոյցը ո՞րն է.


— Քրիստոսի աստուածութեան վերջին ապացոյցը՝ այն ահաւոր պատիմն է զոր արդարութիւնն Աստուծոյ տուաւ Հրէից ի պատուհաս ամբարձութեան խաչականուացն, որ թէ իրենց եւ թէ զաւակացը վերայ հրաւիրեցին Քրիստոսի անպարտ արեան վրէժը. (Մատք. Իէ. 25):

**19.** Քրիստոս գուշակած էր զայդ.

— Այս, Տէրն մեր յայտնապէս ծանուցած էր Տաճարին կործանումը եւ Հրէից գերութիւնը, մարդարէութի՝ որ թէ եւ անհաւատալի կերեւէր,

բայց այն ժամանակ ապրողներէն շատերը պիտի տեսանէին այդ ահաւոր կանխասացութեան կատարումը (Մատք. ԻՒ. 42-54. = Ղուկ. ԻԱ. 24):

**20.** Ի՞նչպէս կատարուեցաւ Քրիստոսի մարդարէութիւնը.



— Քրիստոսի յարութենէ 37 տարի ետքը Հրէայք տպատամբեցան յիշխանութենէն Հռոմայեցւոց: Եկաւ Տիտոս, Վեսպանիանոսի որդին, երաւաղէ մի առաւ, քաղաքը կործանեցաւ ու Սովոմոնեան տաճարը այրեցաւ: Թէպէտ Տիտոս շատ աշխատեցաւ որ ազատէ զայն, բայց Քրիստոսի

դատակնիքը պէտք էր կատարուէր թէ. «Ու հասացե այդր ուր է ուրէ վէրայ» (Մատք. ի՞՞ 2).

### 21. Հրէայք ինչ եղան .

— Երուսաղեմի սլաշարման ժամանակ մէկ միլիոն հարիւր հազար Հրէայ կորեան, հարիւր հազար առ գերի վարեցան, ու ցրուեցան ընդ-



ամենայն աշխարհ, որք եւ մինչեւ ցայսօր նոյն ցրուեալ վիճակի մէջ կդանուին 1807 տարիէ ի վեր:

### 22. Ինչի ապացոյց է այս .

— Հրէից Աստուծոյ երեսէն ընկած լինելուն յացտնի ապացոյցն է այս. վասնզի Հրէայք թէ եւ այժմ ի կուալաշտութիւն մոլորած չեն, բայց եր-

թէք այսպիսի մեծ երկարատեւ գերութեամբ պատժուած չէին: Բարիլոնի գերութիւնը Ած խոստացեր էր վերջացունել յետ 70 ամաց, ինչ-պէս որ եւ վերջացոյց: Իսկ այս գերութեան՝ վերջ եւ կատարած չկայ խոստացեալ ի բարձանց. այլ վճռուած է յԱստուծոյ՝ որ այսպէս ցրուեալ ու գերի մնան, մինչեւ որ դառնան առ Քրիստոս եւ փրկուին: (Հռոմ. ԺԱ. 26):

### Դ Ա Ս Ի Բ .

ԽԵՆԵՐՈՐԴ ԵՒ ՏԱՄԵՐՈՐԴ ՅՈՐՈՒԱՆԴ ՀԱՆԴԱՆԱԿԻՆ

#### ԵԿԵՂԵՑԻ

##### 1. Ի՞նչ է ԵԿԵՂԵՑԻՆ .

— Եկեղեցին է ժողով ուղղափառ Քրիստոնէից, որ թէեւ բոլոր աշխարհ տարածուած էն, բայց մի եւ նոյն ընկերութիւնն ու Եղբայրութիւնը կլաղմեն, իրենց օրինաւոր Եպիսկոպոսաց կառավարութեանը ներքեւ:

##### 2. Ո՞վ հաստատեց ԵԿԵՂԵՑԻ .

— Քրիստոս Տէրն մեր հաստատեց, ուստի եւ ինքն է Գլուխն եւ Վէմ եւ Հիմն ԵԿԵՂԵՑԻ :

##### 3. Քրիստոս որժուն յանձնեց ԵԿԵՂԵՑԻ կառավարութիւնը .

— Առաքելոց եւ նոցա յաջորդաց, այսինքն

Եպիսկոպոսաց յանձնեց Քրիստոս որ հովուեն զԵկեղեցի, ընդ հովուապետութեամբն Խւրով:

**Ա.** Ի՞նչ է Եպիսկոպոսաց հովուելոյ պաշտօնը.

— Ուսուցանել եւ կառավարել զԵաւատացեալս, աւանդելով նոցա այն կրօնական ճշմարտութիւնները զորս ինքն Քրիստոս վարդապետեց եւ պատուիրեց Առաքելոց, որով եւ յաջորդաց նոցա, որ վնյոնս անդո՞ւի քարողեն:

**Յ.** Հայաստանեաց Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց դասուն նախագահն ինչ կրոչուի.

— Կաթողիկոս, կամ Շայրագոյն Պատրիարք, որ աջակցութեամբ Եպիսկոպոսաց կձեռնադրէ զվարդապետս յեպիսկոպութի, միւռոն կօրհնէ, եւ կառավարէ զԵկեղեցին խորհրդակցութեամբ Եպիսկոպոսաց:

**Յ.** Եպիսկոպոսաց օգնականներն որմնք են.

— Եպիսկոպոսք կկառավարեն զՀօտն, այսինքն զժողովուրդն յանձնեալ ի ինսամն տեսչութեան նոցա, իրենց իշխանութեան ներքեւ օգնական ունենալով 1) Կուսակրօն քահանաներ, որ Հոգութառեփ կկոչուին, վասնդի պաշտօն ունին Աստուծոց խօսքը քարողելոյ. եւ 2) Ամուսնացեալ քահանաներ, որոց պաշտօնն է կատարել զիսորհուրդս Եկեղեցւոյ, եւ հսկել բարեպաշտութեան ընտանեաց, ըստ Աւետարանական սուրբ բարոյականի:

**Շ.** Քրիստոս քանի Եկեղեցի հիմնեց.

— Մի միայն, որոյ հետ խոստացաւ մնալ ցկատարած աշխարհի: Ուստի ով որ Քրիստոսի Եկեղեցին դուրս է՝ նա Քրիստոսի հետ չէ:

**Տ.** Քրիստոսի Եկեղեցին գուրս Եկեղեցի կայ.

— Մարդկային մոլորութիւնը Քրիստոսի Եկեղեցին բաժնեց մասնաւոր ընկերութիւններ, որ թէ եւ Քրիստոնեաց անունը կիրեն, բայց նոցա հաւատն եւ պաշտամունքը՝ Քրիստոսի եւ Առաքելոց սովորեցուցածին պէս չկնելով, Քրիստոսէ շշարէր Եկեղեցին չեն:

**Պ.** Ինչով կճանաչի Քրիստոսի Եկեղեցին.

— Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին պէտք է ունենայ Հաւատամքին մէջ յիշատակուած չորս նշանները, որ են Մէ. Առ-բ- Ընդհանրական, (կամ Կանոնչէ), եւ Առաւելական:

**Ա.** Ինչին Մէ է Եկեղեցի.

— Եկեղեցին մի է, վասնդի իւր բոլոր հաւատացեալքն ունին մի եւ նոյն հաւատան, յայսն ու խորհուրդները, մի եւ նոյն Ս Գիլքը, ու մի եւ նոյն Գլուխն, որ է Յիսուս Քրիստոս Տէրն մեր:

**Ա.** Ինչին Ս-բ- է Եկեղեցի.

— Վասնդի նորա Հիմնադիրը Աստուծած է, որ է գերագոյն Սրբութիւն, ուսկից ընդունած է իւր վարդապետութիւնները՝ որ սուրբ են, եւ կընորհեն հաւատացելոց զորբութիւն:

**Ա.** Ինչին Ընդհանրական է Եկեղեցի.

— Վասնդի Հրէական Եկեղեցւոյն պէս մէկ

տեղւոյ կամ ազգի ու ժամանակի համար յատկացեալ չէ Քրիստոսական Եկեղեցին, այլ առհասարակ բոլոր ազգաց եւ աշխարհաց համար, եւ որ պիտի տեւէ մինչեւ ցըրումն ժամանակաց:

### 13. Ինչըն Առաքելական է Եկեղեցին.

— Վասնզի Առաքեալներէն ընդունած է Քրիստոսի վարդապետութիւնը, եւ կառավարի յօրինաւոր յաջորդաց նոցա՝ որ են Եսլակոպոսք:

**14.** Հայաստանեաց ուղղափառ Եկեղեցին ունի այս չորս նշանները:

— Ա.յո՛, Հայաստանեաց Եկեղեցւոյն վերայ կիսյլին այս չորս նշանները, ուստի է նա ձըւմարիտ Եկեղեցի Քրիստոսի:

**15.** Կոտրտիմք ուրեմն Հայաստանեաց Եկեղեցւոյ վարդապետութեանը հաւատաւլ.

— Ա.յո՛, անտարտկոյս, վասնզի Հայաստանեաց Եկեղեցւոյն Գլուխն եւ Առաջնորդն է Քրիստոս Ա.ծ., որ Խր Սուրբ Հոգւոյն հետ պիտի մնայ ու բնակի նորա մէջ, մինչեւ ի կատարած աշխարհի, ինչպէս որ հանդիսապէս խոստացաւ. (Մատք. ին. 20. = Յովի. ծ.Դ. = 16. 17.):

**16.** Ինչի՞ վերայ հիմնեալ է Եկեղեցւոյ անմոլը վարդապետութիւնը.

— Աստուծոյ բանին կամ խօսքին վերայ, որ Ա. Գիրքն է: Ուստի այն Եկեղեցին որ հաւատաց այս կանոնին համաձայն չընթանար, նա մոլորեալ է, սրավ եւ ճշմարիտ Եկեղեցի չէ:

**17.** Որմնք են Եկեղեցւոյ անդամները.

— Նոքա որ ուզիլ հաւատով ու բարի վարուքն խրեանց՝ Յիսուսի Քրիստոսի Երկնային դրոշուն ներքեւ կզինուորին:

**18.** Մեղաւորք ալ Եկեղեցւոյ անդամք են.

— Ա.յո՛, այլ մեռեալ անդամք, քանի որ մեղաց մէջ կյարատեւեն: Նոքա կարող են կենդանանալ ապաշխարութեամբ, որով կընդունին զթողութիւն մեղաց յԱստուծոյ:

**19.** Որմնք են Եկեղեցւոյ մարմնէն կտրուած անդամք.

— Բանագրեալք, Հերետիկոսք, Հերձուածողք եւ Ուրացողք :

**20.** Աստուած ինչով կյայտնէ մեղաւորին թողութիւն տալը.

— Եկեղեցւոյ ձեռքով, որուն տուած է Խշանութիւն թողլց զմեղս, յանուն Խր:

**21.** Ինչ միջոցներով Եկեղեցին կդործածէ զայդ աստուածաշնորհ իշխանութիւն:

— Գլխաւորաբար ի ձեռն խորհրդոց Մէրտունքն եւ Ապաշխարունքն ։

**22.** Ինչ պարտիմք գործել որ արժանանամք ընդունել զթողութիւն մեղաց.

— Որպէսզի Աստուած չնորհէ մեզ զթողութիւն մեղաց՝ պարտիմք ամէն ձեռքերնէս Եկածը գործել որ արժանի լինիմք ողօրմութեան նորա:

**23.** Մեղաց թողութիւնն յինչ կայանայ.

— Այս երկու բանի մէջ. 1) Աստուած ներելով մեղ անհուն ողորմութեամբը՝ չպատժեր զմեղ ըստ արժանաւորութեան մեղաց մերոց : 2) Կվերագարձունէ մեղ զառանձնաշնորհութիւնս որդոց իւրոց, մանաւանդ՝ զիրաւունս յերկնայինն երջանկութիւն :

**24.** Աստուած ամեն մեղաւորաց հաւասարապէս թողութիւն կուտայ .

— Ոչ. վասնզի զմորդիկ քաջալերած պիտի լինէր ի մեղս : Ուստի նոցա միայն կներէ Աստուած՝ որոնք որ կղզան, ու լաւադոյն կեանք կանցունեն :

## Դ Ա Ս Ի Գ .

ՄԵՏԱՍԱՆԵՐՈՐԴ Յ 0 Գ Ա Ւ Ա Մ ՀԱՆԴԱՆԱԿԻՆ

ՄԱՀ Ե Կ Յ Ա Ր Ո Ւ Թ Ի Կ Յ

**1.** Հաւատամքին Ճ.Ա. յօդուածով ինչ կդաւանիմք .

— Կդաւանիմք մահուանէ յետոյ հոգոց տըրուելիք յաւիտենական կեանքը, եւ մեռելոց յարութիւնը :

**2.** Զինչ է մտչ .

— Մահը բաժանումն է հոգոյն ի մարմայ,

եւ ակիզբն անմահ՝ այսինքն անփախճան կենաց : 3. Ե՞րբ պիտի հասանէ մեղ մահ :

— Աստուած չուզեց յայտնել մեր մահուան օրը, եւ ոչ ինչ տեսակ մահ՝ ունենալիքնիս, որպէսզի առողջութեան ու երիտասարդութեան վերայ յոյսերնիս չդնեմք . քանզի կեանքէն աւելի փափոխական բան չկայ, ուստի եւ պարտիմք միշտ պատրաստ գտնուիլ ի մահ :

**4.** Մահու երկիրւղն ինչ բանի կիսրատէ զմեղ .

— Մահուան սարսակը պէտք է մեղ սովորեցունէ որ մեր կեանքին մեծագոյն գործը՝ մահուան պատրաստուիլն է, բարի հաւատով եւ գործերով : Վասնզի երբ մահուան օրը յանկարծաց՝ ցաւով պիտի իմանամք որ ըրած պատրաստութիւննի խիստ քիչ է :

**5.** Ուրեմն այժմէն ինչ պարտիմք առնել .

— Ուստի պարտիմք այժմէն պատրաստուիլ, ցաւ զգալով այնչափ տարիներու վերայ՝ զորարդէն կորուսած եմք, եւ կըսելով այնքան վըտանդները՝ որոց մեր հոգին ենթակայ եղած է մեղքերով : եւ որք կրնային տանիլ զմեղ ի մահ, եթէ Աստուած չողորմէր մեզի :

**6.** Ս. Գիրքն ինչ կուսուցանէ այս մասին .

— Ս.Գիրքը կիսրատէ . «Ո՛րդեան, ենէ Քըսր՝ գ՛ւայաւելուր, և վան առաջնոց Քըսր՝ ուուղուեա՛ց . Քաիիր է Քըսր յերեսաց օչի : (Սիրաֆ. ԽԱ. 1) :

**7.** Ուրիշ ինչ կիսրատէ .

— Կիրաստէ «ՄՇ՝ առիցես, մեղս, և զնուշեղլ ինչ. ո՞յ Տէր երկայնամիտ է զան դարձի ու և առաջնեան. ո՞յ յա- ներինը լնիր՝ յա-Ելու- մեղս է վերայ մեղս . . . Ո՛րդեակ ո՞յ յաղացես դառնաւլ առ Տէր է մեղս, ո՞յ ո՞յ է մեղս ու մեռանիցէ» : (Սիր. Ե. 4—9.)

**8. Մահն ինչ է հաւատացելոց համար.**

— Մահը՝ ճշմարիտ հաւատացելոց համար մե- ծադոյն շահն է (Փիլիպ. Ա. 21). վասնզի մահով նոքա կազատին աշխարհիս ցաւերէն, ու իրենց վարձքն ու երջանկուիը կգտնեն. (Ղուկ. ԺԲ. 55):

**9. Մարմինն ինչո՞ւ կմեռանի.**

— Մարմինը կմեռանի, կապականի, վասնզի բաղադրեալ է. ինչ որ բաղադրեալ է բնութեան մէջ՝ պէտք է տարբաղադրուի, լուծուի. ուստի եւ մարմինն՝ որ ի հողոյ ստեղծուած է, ի հող կը դառնայ: «Մարդի առնայն հող էն և ճիմիք» կամէ Ս. Գիրքը. (Սիրաք Ժէ. 51):

**10. Հոգին ալ կմեռանի.**

— Ոչ. հոգին չմեռանիր, վասնզի աննիւթդո- յացութիւն է: Զսոյն կուսուցանէ մեզ ոչ միայն մարդկային բանը, այլ եւ Ս. Գիրքը: (Ժող. ԺԲ. Յովի. Ե. 24):

**11. Հոգին մարմինէն բաժանուելով ինչ կլինի.**

— Հոգին կերթայ առ Աստուած, Ստեղծողն իւր, որ զինքը դատէ ու փոխարինէ. (Եթր. Թ. 27):

**12. Ի՞նչ վարձք կուտայ Աստուած հոգւոց.**

— Բատ իւրաքանչիւր գործոց կփոխարինէ

Աստուած արդարութեամբն իւրով. (Հոռմ. Բ. 6.):

**13. Արդարներուն ինչ փոխարին կուտայ Ա. Ճ.**

— Իրենց բարի գործոց համեմատաբար հան- գիստ եւ ուրախուի յօթեւանս արդարոց, ընդ Ա. Ճ.:

**14. Ո՞վ յայտնած է զայդ.**

— Ինքն իսկ Յիսուս Քրիստոս, որ զղացեալ աւաղակին տաց թէ: «Այսօք ընդ իս իցես է Դրախ- տին»: (Ղուկ. Ի. Բ. 45):

**15. Ս. Պողոս ինչ կուսուցանէ այս մասին.**

— Պողոս Առաքեալ կգրէ: «Յանկամ ելանել է յարմայ և ընդ Քրիստոսով լինել»: (Փիլիպ. Ա. 25): Դարձեալ. «Զընթացն հատուրեցէ, զնաւուրեն պահեցէ, այսունեղաւ իսայ ինչ արդարութեան պատին, այ հա- պուացէ ինչ Տէր յատուր յայնին արդարն դատուածը, «Ն միայն ինչ, այլ և ամենցան որ սէրեցն շայունութեան նորու. (Բ. Տիմ. Գ. 7):

**16. Յովհաննէս Առաքեալ ինչ կգրէ այս մասին.**

— Ս. Առաքեալն Յովհաննէս կգրէ: «Երանի՛ մե- տեղցն որ է Տէր նացեցին այժմի կայալունի՛ պայ» առ Հոգին. ունչի հանգեան յաշխատութեան իւրեանց. Բայց միայն դործ է եւեանց լուսն զնեւունց»: (Յալք Ժ. Ի. 15):

**17. Ի՞նչ կնշանակեն այս բացարութիւնը.**

— Կնշանակեն թէ արդար հաւատացեալներն երջանիկ են յետ մահուան, վասնզի ազատած են յամենացն վշտոց եւ ինեղութեանց աշխարհի, եւ կվայելին գքաղցր յիշատակ բարեգործու- թեանց եւ առաքինութեանցն իւրեանց :

**18.** Զարերուն ինչ փոխարէն կուտայ Ած.

— Իրենց մեղացն համեմատաբար առաւել կամ նուազտանջանք է բանդ հոդուց, որ եւ Շժոր կլուսւի :

**19.** Մարդոց վայելքն ու տանջանք այժմէն կատարեմ ևն .

— Ոչ. թէ արդարոց վայելքը եւ թէ մեղաւորաց պատիմք այժմէն կատարեալ ու վերջնա-



կան չէ. վասնզի այժմ հոգին միայն է անդիի աշխարհին մէջ :

**20.** Ե՞րբ պիտի վիմի վերջնական փոխարէնն .

— Ի յարութեան անդ մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց :

**21.** Ի՞նչ է յարութիւնն մեռելոց .

— Մեռեալ մարմնոց նորէն կենդանանալը , այսինքն նորէն հոգւոյն հետ միանալը :

**22.** Ինչո՞ն գիտեմք թէ մարմինը պիտի յառնէ .

— Վասնզի Քրիստոս յայտնապէս խոստացաւ, եւ իւր յարութիւնը տուաւ առ այն առհաւատչեց . (Յովի. Ե. 28,29: = Տես եւ Ա. Կոր. Ժ. 14-17: = Ա. Թէս. Դ. 12-17):

**23.** Մարմնոց յարութիւնը կարելի բան է .

— Մարդկային կարողութեան համար հարկաւ անկարելի է. բայց Աստուած որ մարդուն մարմինը յոչընչէ ստեղծեց, կընայ նորէն զայն կենդանացունել ամենայն դիւրութեամբ :

**24.** Մարմնոց յարութիւնը հարկաւոր է .

— Որովհետեւ մարդս ի հոգւոյ եւ ի մարմնոյ բաղադրեալ է, ինչ որ բարի կամ չար գործէ մարմնոյն հետ կդորձէ . ուրեմն հարկ է որ եւ մարմինը յառնէ, որպէսզի վերջապէս ընդունի իւր արդար հատուցումը :

**25.** Ճիշդ այժմեան մարմնով պիտի յառնեմք .

— Ոչ. մեր Ադամոյին մարմինք փառաւոր ու սքանչելի փոխութիւն կրելով, պիտի նմանին փառաօրեալ մարմնոյն երկրորդ Ադամայ, որ է Տէրն մեր Յիսուս Քրիստոս, ու պիտի անապական մասն այնուհետեւ . (Պուլ. Ի. 56: = Ա. Կոր. Ժ. 42-55: = Փիլիպ. Դ. 21):

**26.** Այս վարդապետութենէն ինչ կոսկրիմք .

— Կոսկրիմք որ մեր մարմինները թանկագին բաներ են, զոր պարտիմք սուրբ սրահել որպէսզի անոնցմով ծառայեմք Աստուծոյ Առաքեալը կը

գրէ. «Մարմնի յեր պահար էն Հոգւայն Սըբոյ. շէտ անյանց ունի. +անզէ ժնոց ժնեցայ+ ։ Քուսաւոր արդքէն+ շլ. սպասաւ է մարմնի յեր»։ (Ա. Կոր. Զ. 20)։

**27.** Մեր մարմնը ինչով սուրբ կպահուի.

— Մաքուր պահելով մեր մարմնը, խնամ տանելով անոր զօրութեանն ու առողջութեանը, բայց առաւել եւս՝ զգուշանալով այն մեծ մեղքերէն՝ որ մեր մարմնը պղծելով, կմաշեն նորա ոյժը, կիսանդարեն նորա առողջութիւնը, ու կապականեն նաեւ զշողին։

**28.** Յարութիւնը ինչ միսիթարութիւն կուտայ.

— Յարութեան յոյսը կիսարատէ մահուան երկիւղն ու արտինութիւնը, ու զմեզ կզօրացունէ սիրով տանիլ ամեն նեղութեանց ու վշտաց, աղքատութեան ու հալածանաց վասնզի մեր կեանքը հաս չվերջանար. թէպէտ կմեռանիմք՝ բայց հաստատ գիտենք որ պիտի ապրիմք. եւ թէ եւ մեր մարմններէն կըրաժարիմք, բայց ոչ մշանջենաւորապէս. (Յովլ ԺԹ. 25)։

**29.** Մեր սիրելեաց մահուան վերաց ինչ պէտք է մտածեմք.

— Յարութեան վարդապետութիւնը կմսիթարէ զմեզ մեր աղքականաց ու բարեկամաց մահուանը վերաց. Պէտք չէ նոցա վերաց տըրտմիլ, ինչովէս Առաքեալը կսատուիրէ. (Ա. Թես. Դ. 15). այլ երանի՛ տալ նոցա որ գնացին միանալ ընդ Քրիստոս յոյսն իւրեանց։ Միանդամայն աղօ-

թել որ եւ մեք բարի մահ ունենամք, որպէսզի արժանի լինիմք մտանել ի հանդիսան արդարոց։

## ԳԱՍ ԻԴ.

Ե. ԵՒ ԺԲ. ՅՈՒԹՈԱԾՔ ՀԱՆԳԱՆԱԿԻՆ

### ԳԱՍ ԱՍՏ Ս. Ն

**1.** Մեր յարութենէն յետոյ բնչ պիտի լինի.

— Պիտի գայ Քրիստոս յաշխարհ, որպէսզի կատարէ զդատաստանն հոգւոց եւ մարմնոց։

**2.** Ինչու Քա պիտի լինի մարդոց գատաւորը.

— Վասնզի Քրիստոս է որ մարդոց օրէնք տուաւ, ուստի բնական է որ ինքը քննէ թէ խրաքանչիւր ոք բնչպէս զանոնք պահապանէց։ (Յովի. Ե. 22. 27; = Բ. Կոր. Ե. 10)։

**3.** Համրէ է որ այս գատաստանն լինի.

— Այս, վասնզի այս աշխարհիս վերայ շատ արդարք՝ ի փոխարէն աստուածապաշտութեան իւրեանց տանջուեցան, ու վիշտ կրեցին յանիրաւի. շատ մեղաւորներ ալ փառք եւ յաջողութիւն ունեցան։ Պէտք է որ Աստուծոյ արդարութիւնը հասարակաց մարդկութեան առջեւցուցանէ թէ ինչու թոյլատրեց զայն ամենայն, եւ խրաքանչիւրին պարտուալաշաճ հատուցումը տայ ամենայայտ կերպով։

**4.** Հասարակաց դատաստանին համար Ա. Դիբեն ինչ կվարդապետէ.

— Շատ երկար կլինէր Ա. Գրոց ամեն առածներն կու յիշել հասարակաց դատաստանին վերայ։ Մասնաւրապէս նոր կտակարանը զայս ահաւոր դատաստան կներկայէ իրեւ մի ի հիմանց Քրիստոնէական կրօնի, եւ զօրաւոր պատճառ զմեզ չարէն ետ կեցունելոյ եւ առաքինութիւն գործելց։ (Տես զիխաւորապէս Սաղմ. ԽԹ. 3-6. — Ժող. ԺԲ. 1. — Մաղաք. Պ. 5. — Մաքր. ԺԱ. 22. ԽԻ. 55. ԽԵ. 31-46. — Յովի. Ե. 22-50. — Գործ. ԺԸ. 31. — Բ. Պետր. Բ. 9. — Յակ. Ե. 1-9. ևա)։

**5.** Ի՞նչպէս պիտի լինի երկրորդ գալուստն Բնի.

— Քնի երկրորդ գալուստն յաշխարհ՝ յառաջնոյն բարձրավին տարբեր պիտի լինի. Որքան խոնարհ եղաւ առաջին դալուստը՝ այնքան ալ փառաւոր պիտի լինի երկրորդը. (Սաղմ. ԽԹ. 5. — Մաքր. ԽԵ. 51. — Մարկ. Լ. 58. — Բ. ԹԵԱ. Ա. 7):

**6.** Ի՞նչ պիտի դատէ Քրիստոս.

— Մենէ համար պիտի պահանջէ մեր ամեն մտածութիւններուն, խօսքերուն, ու գործով ու զանցառութեամբ կատարած մեղքերնուս համար։

**7.** Ամեն արդարք եւ ամեն մեղաւորք հաւասար հատուցնեմ պիտի ընդունին.

— Ոչ, Աստուած արդար է, ուստի իւրաքանչիւրին ընդունած հատուցումը պիտի լինի

ըստ չափու առաքինութեանց եւ մոլութեանց, զոր գործեցին. (Բ. Կար. Թ. 6):

**8.** Որմնք աւելի մեծ հատուցումն կընդունին.

— Նոքա որ առաւելագոյն լցոյ եւ չնորհք ընդունած լինելով, լաւագոյն կիրառութիւն ըրին աստուածացին պարզեւաց։ (Մաքր. ԺԳ. 12):



**9.** Որմնք խստագոյն պիտի պատժուին.

— Նոքա որ առաւելագոյն բարիք, իշխանութիւն, կարողութիւն, տաղանդ և ընդունեցան յաշխարհի, բայց զանոնք չգործածեցին ի պաշտօն Աստուծոյ, եւ յօդուտ ընկերաց. (Ղուկ. ԺԲ. 48):

**10.** Արդարոց ինչ պիտի ասէ Քրիստոս.

— Արդարներուն պիտի ասէ Քրիստոս. «Եկա՛յ օբնաւալէ Հօր ի մոյ, ժառանչեցէ՛ + ովագրաստեալ յեղ արժայանիւն է այլբանէ աշխարհ»։ (Մաքր. ԽԵ. 54):

**11.** Ի՞նչ է արքայութիւնը.

— Այն թագաւորութիւնն է զոր Աստուած ի սկզբանէ աշխարհի պատրաստեց արդարոց համար, որք հոն պիտի վայելեն, փառաւորեն ու սիրեն զԱստուած, եւ պիտի սիրուին եւ փառաւորուին ի նմանէ յաւիտեան :

**12.** Արքայութեան գաղափարն այժմ ունիմք.

— Այն երկնօյին օթեւանին յաւիտենական փառքն ու վայելքը՝ ոչ մարդուս աչքը տեսուծ է, ոչ ականջը լսած, եւ ոչ իսկ գաղափարը կրնաց ունենալ քանի որ այս աղցաւոր աշխարհիս մէջ կպանդիստի. (Ա. Կոր. Բ. 9).

**12.** Մեղաւորաց ինչ վճիռ պիտի տայ Քն.

— Մեղաւորաց դատաստանէն ետքը պիտի գոչէ արդար Դատաւորը. «Երեւայտ յնին, անձեւունք, է հուրն յաւիտենական, որ պատրաստեալ է սարսայք և հրեշտակաց նորո» . (Մաքր. ԻԵ. 41):

**13.** Մեղաւորք մէր պիտի երթան.

— Ի բանտն հոգւոց, կամ ի դժոխս, ուր յաւիտեան պիտի տանջուին, զրկուելով յերանացցիչ տեսութենէն Աստուծոյ, եւ այն պիտի լինի նոցա մշտնջենաւոր եւ անմխիթար տագնապն եւ յուսահատութիւնը :

**14.** Դատաստանին յիշատակը ինչ կազդէ.

— Պէտք է միշտ մեր սրտին ազդէ երկիւղ եւ սարսափ, մտքերնուս առջեւ բերելով Աստուծոյ ահեղ բարկութիւնն ու դժոխոց ահաւոր եւ յաւիտենական տանջանքները :

**15.** Ուրեմն ինչ պէտք է գործեմք.

— Պէտք է միշտ այնպիսի կեանք մի անցընեմք՝ ինչպէս որ պիտի մամաքէինք անցուցած լինել Աստուծոյ դատաստանին ներկայացած օրերնիս. (Գործ. ԻԴ. 15.) : Ուստի պարուիմք ապաշխարութեամբ, հաւատքով, բարի ընթացքով, պարկեցութեամբ եւ զգաստութեամբ պատրաստ գտնուիլ մահու եւ ահեղ աւուրն դատաստանի :

**16.** Պետրոս Առաքեալ ինչ կգրէ այս մասին.

— «Որպէս ինչ պարու էց յեղ քրանել այլ սուրբ համար առաջանալու հարժա ան անել և քունական առաջան. Տեսան . . . Վասնարոյ, պ'ը լիտ, այսոցի սուրբաւուն ի ուղին յանձնն անձնիւն՝ անբնիւն և անորուուն՝ գրանելնան է իւսուղունիւն, և զետանն երկայն հրանելնիւնն էրիստիւն համարեալիւն» . (Բ. Պետր. Գ. 11-14).

**17.** Ած կուղք որ մարդս դժոխոք երթայ .

— Աստուած չնւզէր որ իւր մեղաւոր որդիքը կորսուին, այլ ապաշխարեն, հաւատան յԱրդին իւր, եւ վրկուին. ուստի եւ երկայնմտութեամբ կսպասէ նոցա դարձին : Եթէ նոքա չդառնան, յանցանքը իրենցն է, որ կարհամարհեն զԱստուած եւ զՓրկիչ իւրեանց :

**18.** Այս մասին ինչ կամէ Ա. Դիրքը .

— Պետրոս Առաքեալ կգրէ . «Ու յանեցուացէ Տէր շաւերէս, այլ երկայնադիտ վնէ առ յեղ, ունչնէ ու կամէ սո իրբէցէ, այլ շամենեցուան հասանէլ յադուշնութեան» . (Բ. Պետր. Գ. 9) .

**19.** Դժոխքին տանջանքներէն ինչ կհետեւի.

— Դժոխոց սոսկալի եւ յաւիտենական տանջանքները կցուցանեն թէ Առէք որչափ ատելի է Աստուծոյ, որ այնպիսի սարսափելի պատիժ կը սահմանէ անոր համար. Վասնդի մեղքը Աստուծոյ անսահման կարողութեան ու մեծութեանն եւ անհօն սրբութեանը դէմ յանցանք է:

**20.** Մեղաւորը յետոյ պիտի զգջայ.

— Մեղաւորը թէ եւ այժմ թեթեւութեամբ ու հեշտապիրութեամբ մեղք կդորձէ, բայց եթէ չփութաց առաջխարել, նա պիտի կորսուի, վասնդի «Զայր Առաջոր առէ արացցն ի հրանուս»: (Սոլ. ձլ. թ. 15): Նա դժոխքին մէջ պիտի լսց եւ ողբայ յաւիտեան, բայց անօգնաւ. (Առևլ. Ժ. 28).

**21.** Մեղաւորաց համար ինչ պարտիմք առնել.

— Մեր մեղաւոր եղբարցն համար պարտիմք աղօթել որ Աստուծոյ ողորմութիւնը նոցա կարծրացեալ սրտերը կակլացունէ: Քահանայք, ծնողք ու դաստիարակք եւ ամեն առաքինի մարդիկ պարտին այս բանիս աշխատիլ:

**22.** Ի՞նչ կերպով

— Նոքա պարտական են անդադար խրատել ու յորդորել իրենց մոլորեալ որպիքն ու աշակերաները որ վնտուեն զծէր, քանի որ կրնան գտանել զնա: Այս նպատակին հասնելու համար ոչ միայն պարտական են աշխատիլ իրենց բոլոր զօրութեամբն, այլ եւ խնդրել ի Ս. Հոգւոյն՝

որ յաջողէ իրենց փրկարար աշխատութիւնը:

**23.** Հեթանոսաց համար ինչ պարտիմք առնել.

— 1) Պարտիմք գթութեամբ յիշել մեր միլիոնաւոր հեթանոս խելզ եղբայրները, որ փրկութեան ճանապարհը չգիտելով՝ դէմ ի կորուստ կդմեն ամեն օր: 2) Պարտիմք աղօթել Աստուծոյ որ Յովհաննու Մկրտչի ու Առաքելոց ողին կրալ հաւատարիմ պաշտօնեաներ առաքէ մեր այն գժրազդ եղբարցը, (Մատք. Թ. 58.) որպիսզի լուսով Ս Աւետարանին՝ կրապաշտութեան խաւարէն ազատելով, լինին որդիք Քափ, եւ ժառանգաւորք արքայութեան. (Յակ. Բ 5):



## ՄԱՍԻ Բ.

### Պ Ա Ր Տ Ւ Ք

ԴԱՍ Ա.

ՕՐԵԿԱՔ ԱՍՏՈՒԹՈՅ

1. Օրէնքն ինչ է .

— Օրէնքը մեր գործոց կանոնն է զար Աստուած՝ մեր օրինաւոր Տէրը , մեզ աւանդած է ի գործադրել :

2. Ինչու Աստուած մեր օրինաւոր Տէրն է .

— Վասնզի Նա տուած է մեզ զար ինչ ունիմք, ուստի եւ իրաւունք ունի անսաց կիրաւութիւնը կանոնի ներքեւ դնել :

3. Ե՞րբ տուաւ Աստուած իւր օրէնքները .

— Աստուած իւր օրէնքն նախ տուաւ առաջին մարդոյն, Աղամայ, ի դրախտին: Բայց որովհետեւ նա իւր կնոջն հետ օրինաղանց եղաւ,

ուստի եւ Ած մերժեց զԱդամ եւ զԵւա միանդամյին ի դրախտէն փափկութեան (Տես Դաս Ժ.Բ.):



Ա. Աւելի երջանիկ չէինք լիներ եթէ Աստուած զԱղ օրէնքի ներքեւ չդնէր .

— Ոչ, այլ ընդհակառակն Աստուծոյ օրէնք-ները իւր սիրոյ ապացոյցըն են :

### 5. Ինչպէս.

— Վասնդի անոնցմովլ թէ աշխարհիս վերայ երջանիկ կլինիմք, եւ թէ հանդերձելցն մէջ :

### 6. Օրինակով հասկացն զայդ.

— Ահա բարեխսառնութիւնը՝ մեր առողջութիւնն եւ ոյժը կպահէ, աշխատութիւնը՝ մեզ պարկեցտ առատութիւն մի կմատակարարէ, արդարութիւնն ու սէրը՝ զմեզ յարդելի կընծայեն:

7. Աստուծոյ օրինաց պահպանութիւնը ժողովրդեան վերայ ինչ ազդեցութիւն ունի.

— Խիստ փրկարար ազդեցութիւն ունին Աստուծոյ օրէնքները ժողովրդեան մի բարեբաստութեանն համար: Վասնդի եթէ զանոնք պահպաննեն, իշխանք արդար կլինին, ճոխք՝ բարեգործ, աղքատք՝ աշխատասէր եւ համբերատար, վաճառականք՝ արդարասէր, ամուսինք՝ հաւատարիմք, որով այն ազդը կլինի երջանիք:

8. Աստուծոյ օրէնքները չպահող ժողովուրդն ինչ կլինի.

— Վերի ըստածնուս բոլորովին հակառակը, այսինքն իշխանք՝ հարստահարողը կլինին, մեծատունքն՝ անդութ, վաճառականք խարերայ, աղքատք, ծոյլ եւ գող, առնւսինք՝ անհաւատարիմ, որով եւ ժողովուրդը՝ անարդ, աղքատ, ողորմելի եւ թշուառ :

**9.** ի՞նչ նպատակաւ ԱՃ մեղ օրէնք տուաւ .  
— Զմեղ երջանիկ ընելու համար, պահպանելով ի թունաւորիչ ախտերէ :

**10.** Աստուծոյ օրինաց պահպանութիւնը մեր ծերութեան ժամանակին թողուլն աւելի լաւ չէ .

— Ոչ, չորս գլխաւոր պատճառաւ : Նախ՝ մեծ ապերախսութիւն է, երիտասարդութիւնը՝ որ մեր կենացը լաւագոյն ժամանակին է, ախտից ու զուարձութեանց տալ, եւ ոչ Աստուծոյ՝ որ անոր պարգեւողն է :

**11.** Երկրորդ պատճմուը .

— Ոչ ոք կրնաց ապահով լինել ծերութեան համնելու, եւս առաւել՝ մոլութեամբ ապականեալ երիտասարդք, որ ծաղիկ հաստինին անժուժկալութեամբ կհիւծեն ու կկարմեն :

**12.** Երրորդ պատճառը ո՞րն է .

— Առաքինութիւնը մանկութենէ սկսելու է, ծերութեան ժամանակ առաքինութիւն սկսիլը՝ մասնաւոր Աստուծոյ շնորհաց գործն է, որոյ վերաց չեմք կրնար յոյսերնիս դնել, քանի որ երիտասարդութեան մէջ զԱստուած կանարդեմք մոլութեամբք :

**13.** Չորրորդ պատճառը ո՞րն է .

— Վերջապէս, անոնք որ իրենց մանկութենէն սկսելով՝ բոլոր կեանքերնին Աստուծոյ կը նուիրեն, շատ աւելի վարդք պիտի ընդունին, քան թէ նոքա որ ծերութեան ժամանակ առ

ԱՃ կդառնան, աւելի վախով՝ քան թէ սիրով :

**14.** Այս ցուցումներէն ինչ կհետեւի .

— Այս ցուցումներէն կհետեւի որ պէտք է ի մանկութենէ վարդիլ Աստուծոյ օրէնքները պահելու . եւ զանոնք պահել կարենալոյ համար՝ նախ լաւ զանոնք սերտել .



## ՏԱՄԱՐԱՆԱՅԻ ՕՐԻՆԱԳ ԿԱՄ ՊԱՏՈՒԻՐԱՆ

**1.** Աստուծոյ օրէնքները մէր կգտնուին ,

— Նախ՝ մեր խողձին մէջ . Երկրորդ Ա. Գրոց մէջ, ուր Աստուած արձանագրել տուաւ զանոնք ի ձեռն Մավսիսի Նախամարդարէին :

**2.** Մեր խիղճը կամ բանը չէր կրնար առաջնորդել մեր պարտուց մէջ .

— Այս, ինչպէս որ Պօղոս Առաքեալը կդրէ (Հոռմ. Ա. 19): Բայց Աստուած ուղեց մարդարէից ձեռքով, եւ առաւել յոյժ քան զնոսա՞րիստոսի Տեառն մերոյ ձեռքով լուսաւորել մարդոց խիղճը եւ բանը :

**3.** Ինչու յայտնութեամբ Աստուած լուսաւորել ուղեց մարդոց խիղճը .

— Որսպէսետեւ կուսալաշտութեան ու ամեն

կերպ մոլութեանց մէջ ընկղմած լինելով, խըլ-  
մերնուն ճայնը չէին լսեր :

**4.** Ա. Դրոց մէջ պարունակեալ օրինաց հա-  
մառօսութիւնը մուր կդանուի .

— Տասնաբանեայ օրինաց կամ պատուիրա-  
նաց մէջ, զոր Աստուած տուաւ ի ձեռն Մալսիսի,



եւ զոր Քրիստոս բացայացած եւ լուսաբանեց  
մարդկութեան առջեւ :

**5.** Որմնք են այն տասն պատուիրանները .

— 1. Ես էմ Տեր Աստուած +, մի՛ եշիցին ուն  
ասուուած + բաց յինեն :

2. Այ՛ արասցես + ուղ կուռս ըստ ամեայն նմանու-  
թեան, մի՛ երիբադակիցին նոցա, և մի՛ պաշտեսցես զնուու:

3. Այ՛ առասուցուս զնուու Տեսան Աստուածու + ի  
վերայ մոսուեաց :

4. Օէլուշի շ շըն շաբանու որբել զնա :  
5. Պարուեա՛ զնոյր +, և զնոյր +, զի բարե լինեցէ  
+ւ, և երկայնակեաց լինեցէ և վերայ երկրն բարունեան:

6. Մի՛ աղանձներ :

7. Մի՛ շար :

8. Մի՛ բողոքար :

9. Մի՛ ասուր վեհաբ դնելու ուսուած :

10. Մի՛ շանկանար տան ընկերի +, և մի՛ ամենայնի  
շնու ընկերին + իցէ : (Ելիլ. 1. 2-17):

**6.** Տասնաբանեայն Արմեներէն ոտանաւոր  
պարզաբանէ .

— 1. Ես էմ Տեր +, մի՛ առնենար այլ ասուուած .

2. Այ՛ շներ կուռս +, և մի՛ պաշտեր ըստրացուուած .

3. Տիրոջ անուն մի՛ առնենար շար է բնեռն .

4. Ցէշու սըբէւլ շք շաբանուն հանդըսուեան .

5. Պարուեա՛ թընդդէր՝ որ շար աղբին աղբիներ .

6. Այ՛ աղանձներ, ուշացին և ուշացին + զնիեր .

7. Այ՛ շներ դուս և ուշ էսկ շայբար հայեցուուած .

8. Այ՛ բողոքար թընեա շաբաց ըստրացուուած .

9. Ճշմարտին դէմ երբեւ + մի՛ ասուր վեհաբ .

10. Այ՛ շանկանար ինչ որ առնէ + ուշ ընկեր :

**7.** Տասնաբանեայն Բնչալէս կրածանուի .

— Յերկու տախտակ : Առաջինը՝ չորս պատ-  
ուիրանք, ՊԱՐՏԻՔ ՄԵՐ ԱՌ ԱՍՏՈՒԱԾ.

Երկրորդը՝ վեց պատուիրան. ՊԱՐՏԻՔ ԱՌ ՄԱՐԴԻԿ.

## Դ Ա Ս Գ .

ԱՌԱՋԻՆ ՊԱՏՈՒԽԵՐԱԿ.

« Ես եմ Տէր Աստուած Տռ .

« Մի՛ Խղիցին Շնզ այլ աստուածք բաց յինէն ».

**1.** Առաջին պատուիրանով ինչ կիմացունէ Ած .  
— Կիմացունէ մեղ որ մէկ կենդանի ու ճշ-  
մարխտ Աստուած կայ . եւ կապահնջէ որ զինքը  
ճանաչեմք եւ միայն զինքն ընդունիմք մեղ յԱծ :

**2.** Ասով ինչ կհրամայէ մեղ Աստուած .  
— Աստուած կհրամայէ որ իրեն հատուցա-  
նեմք այն ամենայն պարախքը զոր առ Ստեղծողն  
եւ առ Պաշտպանն իւր պարտաւոր է մարդս :

**3.** Որմնք են այս պարտիքք .  
— Գլխաւորքն են Պատիւ, Երկիւղ, Վատահունի  
եռանդուուի եւ Հստառակունի կամացն Այ :

**4.** Ի՞նչ է պատուել զԱստուած .  
— Զգածուիլ խորին մեծարանօք , եւ ամեն  
առթիւ զայն ցուցանել , ակնածութեամբ առ  
կատարելութիւնսն Աստուածոյ , առ բանն Նորա՝  
որ է Սուրբ Գիրք , եւ առ Տաճար իւր սուրբ :

**5.** Ինչու պարտիմք պատուել զԱստուած .  
— 1) Զի անհամեմատ զերազանց է Նա մեծու-  
թեամբ , սրբութեամբ եւ մարդասիրութեամբ .

2) Վասնզի Աստուած յոչընչէ զԱնկ ի գայ ածած է ,  
որպէսզի յաւիտեան երջանիկ լնէ : Ուստի զԱն-  
պատուելը՝ մեր բնութեան ալ պատիւ մի է , որ  
անբանից պէս չեմք , այլ կըմբռնեմք մեր Ստեղ-  
ծողին սքանչելահրաշ կատարելութիւնքը :

**6.** Քանի՞ կերպ Երկիւղ կայ .

— Երկու . 1) Ծառայակն , որ է Երկիւղ ի  
պատժոց , եւ 2) Որդիակն , որ է Երկիւղ սիրոյ :

**7.** Ո՞ր տեսակ Երկիւղը պարտիմք ունենալ  
առ Աստուած .

— Ճշմարիտ աստուածասէրը որդիական Եր-  
կիւղ կկրէ , վասնզի այն է միայն ընդունելի Այ :

**8.** Ի՞նչու պարտիմք Երկինչել յԱստուածոյ .

— 1) Վասնզի միշտ նորա աչքին առջեւ եմք .  
2) Վասնզի օր պիտի գայ յորում մեր ամենայն  
գործոց համարը պիտի տամք Աստուածոյ :

**9.** Ի՞նչ է վստահութիւնն յԱստուած .

— Այն քաղցր ու լիուլի համազումն է որ Ած  
պիտի օրհնէ մեր բարփ ջանքն ու աշխատանքը :

**10.** Կրնանմք նոյն վստահութիւնն ունենալ  
մեր պաշտպաններուն վերայ .

— Ոչ . չեմք կրնար , վասնզի մարդիկ փոփո-  
խական են եւ մահկանացուք :

**11.** Ի՞նչ է եռանդուութիւնը .

— Մի հոգեվառ վախաք որ Աստուած ճա-  
նաչուի , սիրուի եւ պաշտուի յամենայն մարդոյ :

**12.** Է՞ր այս եռանդուն իղձը պիտի ունենամք .

— Վասնզի եթէ կատարուի այն՝ թէ մեք եւ  
թէ բոլոր մարդիկ շատ աւելի երջանիկ պիտի  
մինինք . որովհետեւ այնու ընկերուիլ կաղատի  
այն ամեն մոլուիներէ յորոց այժմ կչարչարուի :

### 13. Եռանդոտութիւնը ինչ պարտք կդնէ .

— 1) Բոլորով սրտիւ ջանալ լուսաւորելոյ  
զմարդիկ որ ճանաչեն զԱստուած . 2) Մոլութեան  
մէջ ընկրուները առաջնորդել յառաքինութիւն :

14. Կրնամք բռնութիւն բանեցունել ճշմար-  
տութիւնը ճանչունելու համար .

— Ոչ երբէք . 1) Վասնզի բռնութիւնը կեղ-  
ծաւորներ կշինէ . 2) Վասնզի Աստուած մէր է,  
բռնութիւնը կատէ . 3) Քո եւ Առաքեալք ոչ երբէք  
բռնութեամբ, այլ սիրով լուսաւորեցին զմարդիկ :

### 15. Ի՞նչ է հպատակութիւնն կամացն Ա. Յ.

— 1) Կատարել զոր ինչ Աստուած կհրամայէ .  
2) Զգուշանալ անկէ զոր Աստուած կարգիլէ .  
3) Անտրունջ կրել զամենայն վիշտ եւ զնեղու-  
թիւնս որ մեր վերայ կուգան :

### 16. Ինչու պարտիմք հպատակիլ կամացն Ա. Յ.

— 1) Վասնզի Աստուած արդար է, ուստի ինչ  
որ մեզի համար կուզէ՝ արդար է եւ օգտակար .  
2) Վասնզի Աստուած մենէ լաւ զիտէ թէ որ  
բանն է մեղ փրկաւէտ . 3) Վասնզի Աստուած  
շատ անդամ վշտերով մեր հոգեւոր ու մարմնա-  
ւոր օգուտը կպատրաստէ :

### 17. Օրինակ մի տուր .

— Յովլէի խր եղբայրներէն վաճառեցաւ ,  
յետոյ բանաը մտաւ, բայց Աստուած այն առ-  
երեւոյթ ձախորդութիւններէն նորա ապագայ  
փառքը պատրաստեց : (Ման Ա. Դաս թ. 2):



Դ. Ա. Ա.

### ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏՈՒԽՐԱԾ

« Մի՛ արտացես ևնզ կուռս ըստ ամենայն նմանութեան,  
մի՛ երկրպագանիցես նոցա եւ մի՛ պատեցես » .

1. Երկրորդ պատուիրանով ինչ կհրամայէ Ա. Ճ.

— Զշինել կուռք, (այսինքն մետաղէ կամ  
փայտէ պատկեր ու արձան), ու չպաշտել զայն:  
Մէկ խօսքով, կռապաշտութիւն չընել :

2. Կրնամք Քնի լիաչին երկրագագաթիւն ընել :

— Ա. յն, վասնզի անոր վերայ թափուած  
կնկատեմք Քրիստոփի փրկարար եւ երկրպագելի  
արիւնը : Ուստի լիաչին ընծայուած երկրագա-  
գութիւնը՝ Քրիստոփի կնուիրուի :

3. Լաշին երկրպագելով լիաչը չնմք պաշտեր .

— Ոչ երբէք . այլ կպաշտեմք զՔրիստոս Աստ-  
ուած, որ մեղ համար այն լիաչին վերայ մեռաւ:  
Լաշը՝ Փրկչին ամենամեծ սիրոյն եւ փրկագործ  
զօրութեան յիշատակն ու նշանն է առ մարդիկ :

**Ա.** Կրնամիք Քրիստոսի, Աստուածածնայ կամ Սրբոց պատկերները շնորհ.

— Այս, եւ ինչ յարգանք կամ մեծարանք որ նոցա ընծայեմք՝ չէ թէ այն պատկերներուն է, այլ Աստուածոյ կվերաբերի, որոյ Անունովը Եկեղեցին կօծէ զանոնք: Ուստի եւ այս մտածութեամբ միայն կրնամիք այն պատկերները յարգել, այսինքն մեր միտքը առ Ած բարձրացունելով:

**Յ.** Կրնամիք Սրբոց Մասունքները կամ Նշխարները յարգել.

— Այս, վասնզի նոցա մարդուն Տաճար է դը Հոգուն Սրբոյ (Ա. Կոր. Զ. 49), ուստի եւ առ Նա ինքն կերթայ այն յարգութիւնը զոր Սրբոց Մասանցը կնուիրեմիք:

**Շ.** Սուրբերն յարգելը՝ զանոնք սկաշտել չք.

— Բաւ լիցի. մեք դիստուած մոյն կոտշեն, խակ զՍուրբս՝ հարդեն եւեթ, իբրեւ սիրելիք Աստուածոյ եւ աղօթողք վասն մեր առ Աստուած. ինչպէս մեք եւս կաղօթեմիք վասն նոցա ի Սուրբ Պատարագին, յառաւելութիւն փառաց նոցա արդեամիք Փրկչի նոցա եւ մեր:

**Շ.** Պատկերաց ու Մասունքներու ինչ աստիճանի յարգանք կրնամիք ընծայել.

— Պէտք է զգուշանամիք որ այդ յարգանքը նիւթապաշտութեան չտանի զմեզ, չափազանց պատիւներ ընծայելով, ու մեր սրախն մէջ նանքահաւատ յոյսեր տածելով, որ ոչ միայն Աս-

տուծոյ դէմ են, այլ եւ անընդունելիք են նաեւ այն երանելի Սրբոց: Նոքա ինչպէս իրենց երկրաւոր կենացը մէջ՝ նոյնպէս եւ յերկինս կդատապարտեն այն ամեն ապօրինաւոր պատիւները որ արարածոց կմատուցուին:

**Ց.** Կրնամիք աղօթել առ Սուրբս.

— Ոչ. առ Աստուած միայն կրնամիք աղօթել, իսկ Սուրբերէն՝ իբրեւ մեզի բնութենակից ընտրեալ եղբայրներէ՝ կինդրեմիք որ մեզի համար իրենք ալ աղօթեն առ Աստուած եղբայրաբար,

— ինչպէս ասացինք. (6):

**Զ.** Սուրբերը զօրուի ունին մեզ չնորհք տալ.

— Բնաւ ամենեւին: Աստուած միայն կրնայ մեզ չնորհք եւ ողորմութիւն ընձեռել: Սուրբերը՝ ինքիրեննին բնաւ զօրութիւն մի չունին, մինչեւ որ Աստուած չտայ զայն նոցա, երբ արժան կամ կարեւոր համարի:

**Ա.** Ուրեմն ով որ փոխանակ Աստուածոյ դիմելոց՝ առ Սուրբս կդիմէ, կմեղանչք.

— Այս, վասնզի փոխանակ իւր բոլոր յոյսը Սրարջին վերայ դնելոյ՝ արարածոց վերայ կդնէ, որ է ամենածանր մեզք:

**Ա.** Ուրիշ ինչ կարգելու մեզ Աստուած երկրորդ պատուիրանով.

— Զաւելորդապաշտութիւն եւ զԱնկրօնուի:

**Է.** Ի՞նչ է Աւելորդապաշտութիւնը.

— Տեսակ մի գործերու, ձեւերու, թղթերու

իսուքերու հաւատքը ընծայել թէ բժշկական կամ գուշակական զօրութիւն ունին :

**13.** Կախարդներու, այլազգ կարդացողներու, բաղդ նայողներու դիմելը մեղք է .

— Այս, մեծ մեղք է, եւ մեծ յիմարութիւն. զր եւ սաստիկ անիծիւք արդիլած է Ա.Ծ. (Ղետ. ԺԹ. 26. 51. ի 27. Բ. Օր. ԺԹ. 10. 11 Ել ԻԲ 18):

**14** Ի՞նչ է Անկրօնութիւնը

— Կրօնքն արհամարհել, նուիրական բաները պղծել, ծաղքել Աստուծոյ Հրամանները, ոտքի տակ առնուլ կրօնական պարտքերը, եւ Աստուծոյ պաշտօնեայները զրավարտել ու ատելի առնել:

## Դ Ա Ս Ե .

### ԵՐՈՐԴ ՊԱՏՈՒԽԵԱՆ

«Մի՛ առնուցուն զանուն տեառն Աստուծոյ ու  
ի վերայ սնուեաց ».

**1.** Երրորդ պատուիրանով ինչ կարգելու Ա.Ծ.  
— 1) Աստուծոյ անունը պարապ տեղը բերան չառնուլ. 2) Սուտ երդում չդնել:

**2.** Ի՞նչպէս կառնուի Աստուծոյ անունը ի վերայ սնուեաց.

— Աստուծոյ անունն ի վերայ սնուեաց՝ այս-

ինքն պարապ տեղ բերան առնուլն է, կարկ չեղած՝ սուտ՝ ու անարդ տեղ, կամ թեթեւ կերպով յեղյեղել Աստուծոյ ահաւոր անունը :

**3.** Ի՞նչպէս պարտիմք կրինել Ա.Ծ անունը .

— Ա.Ծ անունը պարտիմք բերան առնուլ խօրին պատկառանոք, եւ անկեղծ ու խոնարհ սրտով :

**4.** Երդումն ինչ է .

— Վկայ կոչել զիստուած մեր խօսքին ճշշմարտութեանը, ու յայտնել թէ պատրաստ եմք Ա.Ծ պատիմքները կրել, եթէ ճշմարիտ չէ մեր խօսքը, եւ կամ՝ եթէ մեր խոստումը չբանեմք:

**5.** Կարելի է երդնուլ.

— Ա.Ծ, բայց խիստ ծանր պարագայից մէջ, եւ երբ դատաւորք կպահանջեն ճշմարտութիւնը դուրս հանելոյ համար :

**6.** Քրիստոս արգիլած չէ երդում ընելը.

— Քրիստոս Տէրն մեր արգիլած է սուտ երդումը, ու զուր՝ այսինքն պարապ տեղ երդումը. (Մաքր. Ե. 54—57):

**7.** Ի՞նչ է ստերդմութիւնը .

— Ստերդմութիւնն է վկայ կոչել զիստուած, որպէսդի այնու զատութիւնը՝ ճշմարտութիւն լինել ցուցանեմք, որ է ամենամեծ ոճիր .

**8.** Ստերդմութիւնը քանի կերպ է .

— Սուտ երդում ընելը երեք կերպով կլինի.

1) Հաստատել զատւոն իրենեւ ճշմարիտ, կամ ճշմարտութիւնը ամբողջապէս չասել:

**9.** Ո՞րն է երկրորդն ու երրորդը .

— 2) Երբ կերգնումք կամ կուխտեմք , առանց դիտաւորութիւն ունենալոյ զայն յետոյ կատարել . 3) Երբ երգումով տուած խօսքերնիս եւ ուխտերնիս չեմք պահեր :

**10.** Ինչո՞ւ ստեղդմնութիւնը ամենէն ծանր մեղքերէն մէկն է .

— 1) Վասնզի անկէտ աւելի մեծ նախատինք չկրնար լինել ձշմարտութեան Աստուծոյն դէմ . 2) Վասնզի ստեղդմնութեամբ կեղծանեմք մարդոց մէջ այն պատուական վատահութիւնը՝ որ ընկերութեան յօդակազն ու քաղցրութիւնն է :

**11.** Ստեղդմնութիւն տիրած ժողովուրդ մի բնչ վիճակի մէջ կիյնայ .

— Արովէնտեւ երգումք՝ ամենէն նուիրական դրաւականն է զոր մարդիկ իրարաւ կրնան տալ , փոխադարձ վատահութիւն ազդելոյ համար , ուստի այն ժողովուրդը՝ որոյ մէջ սուտ երգումք կտիրէ , հոն ամեն մարդ պէտք է դողայ իւր պատույն , ընչիցն ու կենաց վերայ :

**12.** Ի՞նչ է յանդուդն երգումը .

— Անխորհուրդ կերպով երգնուլ , առանց գիտելոյ՝ թէ հաստատածը ձշմարիտ է , եւ կամ տուած խօսքը արդար է , իւր ձեռքն է . կարծլ է պահել :

**13.** Անարդար երգումը ո՞րն է .

— Երգնուլ յանուն Աստուծոյ՝ չար բան մի

դորձելոյ համար , որ է մեծ ապիրատութիւն :

**14.** Պէտք է անարդար երգումը բռնել .

— Ոչ . Վասնզի իրաւունք չունիմք Աստուծոյ օրէնքները եղծանել : Ուստի պէտք է թողութիւն խնդրել յԱստուծոյ , եւ զգուշանալ այն անարդար երգումը կատարելէ , որպէսզի անով աւելի մեծ ոճիր մի չդորձեմք :

**15.** Զուր տեղ երգումը ո՞րն է .

— 1) Առանց հարկաւորաւթեան , թեթեւ՝ ոնա ալ բանի համար երգնուլ , զԱստուծած , զԱռորդ Հաղորդութիւնը , Մասը , Խաչը և՛ վիոյ բերել , ոչինչ պատճառներով :

**16.** Ինչո՞ւ մեղք է զուր տեղ երգնուլը , եւ հայհոյութիւն ու յիշոցք (+է-ֆէ-ր) ընելը .

— 1) Վասնզի այնու կցուցանեմք թէ Աստուծոյ անունը մեզ մեծ արանք մի չազդեր . 2) Վասնզի այն յաճախ երգումներով՝ անխորհուրդ . Երգումներու մէջ ալ կընամք իյնալ , բերաննիս վարժած լինելով ամեն պարագայից մէջ երգնուլ :

**17.** Ի՞նչպէս կրնամք այս մոլութենէն ինքնիքնիս ուղղել .

— 1) Մատածելով Աստուծոյ անուանն ահեղ մեծութեանը վերաց . 2) Մեր բարեկամաց աղուժելով որ մեզ յիշեցունեն երբ ընդունայն երգում մի կամ հայհոյութիւն մի բերաննիս կը հանեմք . 3) Զգուշանալով երգման ու հայհոյութեան առիթ տուող բաներէն :

**18.** Որմնք են այն առիթները .

— Դվաւորաբար ստախօսութիւն, խաղամութիւն, դիմութիւն, կուր եւ չար ընկերութիւնք :

**19.** Երրորդ պատուիրանին հետ ինչ կսպառնաց Աստուած :

— Կսպառնաց որ անպատճառ եւ խիստ կերպով պիտի պատժէ ովզ որ սուս կերդնու, զուր կերդնու, ու բերանը հայհոցութիւն կառնու :



## Դ Ա Ս Զ .



### ՀՈՐԻՇԴ ՊԱՏՈՒԽԵԱՆ

«Յիշեսից՝ զօրի տարարու սրբել զնա» .



**1.** Շարաթ ինչ առել է .

— Հրեից եօթնելին վերջն՝ այսինքն եօթներորդ օրը շբանի կլոշուէր, որ ինշանակէ հանդիսած Զ. Աստուած ինչ հրամայած էր որ եօթներորդ օրը գործեն .

— Սրբել, այսինքն սուրբ պահել այն օրը, հանգչելով յաշխատութեանց, ու նուիրել զայն Աստուածոյ, իբրեւ օր տոնի, որբազան պաշտամարք . (Տայ. ԾԶ. 2) .

Յ. Այս օրէնքը երբ տուաւ Աստուած .

— Եօթներորդ օրը սուրբ պահելոյ հրամանը մեր նախահարց ժամանակէն տուած էր Աստուած . (Ծննդ. Բ. 2.5) : Անոր համար առ Իսրայելացիս կըրկնէր զնոյն օրէնս ասելով . «Ցէ չւազէր շբանիս սբէւլ վն» . (Ել. Ի. 8) : Ուրեմն այս օրէնքը բոլոր մարդկութեան համար պարտաւորէլ օրէն + դէ ի սկզբանէ հետէ :

**2.** Ինչու հրամայած էր Աստուած որ եօթներորդ օրը սուրբ պահեն .

— Որպէսզի մարդիկ աշխարհի արարչութեան յիշատակաւը Աստուածոյ յիշատակը՝ պահեն, ու կուտալաշութենէ զգուշանան :

**3.** Քրիստոնեայք ո՞ր օրը Աստուածոյ նուիրեցին .

— Առաքեալք աղղմամք Հոգւոյն Սրբոյ՝ Աստուածոյ նուիրեցին եօթնելին առաջին օրը, որ կոչեցաւ Տէրուանիան, կամ Կէրակի . (Քործ. Ի. 76 . = Ա.Կոր. ԺԶ. 2 . = Յալս. Ա. 10) .

**4.** Ինչու միաշաբաթի օրը Աստուածոյ նուիրեցին Առաքեալք .

— Վատնդի նոյն օրը Քրիստոս յարութիւն տաւ, եւ Քրիստոսի յարութիւնը՝ ոչ միայն նորա աստուածային առաքմանը անժխտելի ապացոյցն է, այլ եւ մեր անկալութեանց հաստատութեանը զրաւականն է այդ : (Մասն Ա. Դաս ԺԹ.)

**5.** Ինչ կերպով պարտիմք անցունել գկիրակին .

— Այժ ծառայելով, թէ առանձին մեր տուներուն մէջ, եւ թէ հասարակաց առջեւ՝ յԵկեղեցին :

**8.** Ի՞նչ կերպով պարտիմք պաշտել զԱստուած.

— Հոգւով եւ ձշմարտութեամբ, ինչպէս Քը-  
րիստոս Տէրն մեր ասաց. (Յովի. Դ. 25):

**9.** Պարտիմք նաև հրապարակային պաշտօն  
նուիրել Աստուծոյ յԵկեղեցին.

— Այս, վասնզի Աստուած մեզ հրամայածէ  
զայն, ուստի եւ ամեն ժամանակ ընծայած են  
զայն Նահատկետք, Խրոյելացիք, Առաքեալք եւ  
աշակերտք նոցա. (Ղուկ. Դ. 16, 17. Ժ. 10:  
= Գործ. Ժ. 45: = Եր. Ժ. 25):

**10.** Եկեղեցւոյ մէջ կատարուած Աստուածա-  
յին պաշտաման գլխաւոր մասունքը որմնք են.

— Ասոնք են. 1) Երկրպագութիւն Գերագոյն  
էին. 2) Աղօթք՝ խնդրելով Նորա չնորհաց շարս-  
նակուիլ. 3) Բնթերցումն Սուրբ Գրոց. 4) Քարո-  
ղոթիւն բանին Աստուծոյ, եւ 5) Կատարումն  
խորհրդայ Հազորդութեան, որ է Ա. Պատարագ:

**11.** Հրապարակային պաշտաման գլխաւոր  
օգուտները որմնք են հաւատացելոց համար.

— Գլխաւորաբար Երեք. 1) Հասարակաց ա-  
ղօթքը՝ զբուր մարդիկ կմիացունէ Աստուծմէ  
խնդիրքներ ընելու, կամ Ա. շնորհակալ լինելու  
այն պարզեւաց համար զբ հասարակաբար կըն-  
դունին եւ պէտք ունին, ինչպէս են ազատութի,  
միաբանութի, սէր, առատութի, խաղաղութի, ևա:

**12.** Որն է երկրորդ օգուտը

— 2) Հրապարակային պաշտամանը՝ յԵկեղեցին՝

կրօնի մէջ ագէտք կրթուին, ու ամէն մարդիկ  
մոքերնին կրերեն կրօնի մէծ ծշմարտութիւնները  
եւ նուիրական պարտքերը, զբ զբաղմամբ շու-  
տով կմոռնացին՝ եթէ յատուկ օր, տեղ ու պաշ-  
տօնեայք չլինէին որ զանոնք յիշեցունեն նոցա :

**13.** Որն է երրորդ օգուտը.

— 3) Խիստ մեծ օգուտ մի եւս ունի Եկեղեց-  
ւոյ հրապարակային պաշտօնը, որ է՝ մարդոց մէջ  
արծարծել զբարեգործութիւն եւ զսէր :

**14.** Ի՞նչպէս կարծարծէ զայդ .

— Վասնզի Եկեղեցւոյ մէջ միտ յորդոր կը  
տրուի հաւատացելոց որ իրարու համբերեն,  
իրար սիրեն եւ միմեանց օգնեն, իբրեւ եղբարք:  
Որովհետեւ ամենն ալ նոյն Հայրն ու նոյն Փար-  
կիչն ունին, եւ նոյն անանցանելի Երջանկութեան  
հրատիրուած են ի հանդերձելումն :

**15.** Այս ցուցումներէն ինչ կհետեւի.

— Կհետեւի թէ ամէն Քըհասոնեայ պարտական է  
կըրանէ օբեր Եկեղեց Երեւան, ու աղբնէւ հասարացեալ  
Եղբարք հետ, ու սուրբ Պատարագին մէջ պաշտել Ա. սո-  
ւուցն էր և ՊՔէւն:

**16.** Ուրիշ ինչ պարտք ունիմք կիրակի օրերը.

— 1) Զկատարել շահագիտական գործեր, այս-  
ինքն շահ բերող աշխատութիւներ, ինչպէս են խա-  
նութ բանալ ևա. 2) Հոգեշահ գործերու զբաղիլ:

**17.** Որմնք են հոգեշահ գործերը.

— Ա. Գիրքը, մանաւանդ Ա. Աւետարանը կար-

դալ, Քրիստոսի կենաց պատմութիւնը եւ խրատները սերտել, հոգեւոր գրեանք ընթեռնուլ, մեր վարքն ու գործերը քննել, բարեպաշտ խօսակցութեանց զբաղիլ, Աստուծոյ մեծուին ու բարերարութիւն խորհիլ, եւ Փրկչին ձեռքով մեղ ըրած անհուն բարիքին վերայ մտածել:

### 18. Ուրիշ.

— Երկնաւոր հանգստեան վերայ խորհիլ, ու անոր արժանանալը համար՝ բարի գործերու պարապիլ, մեր ու ընկերաց մտքի եւ սրտի հոգեւոր կրթութեանն զբաղիլ, ողորմութեան գործեր կատարել, հիւանդաց, բանտարգելոց այցելութիւն ու միմիթարութիւն տալ, և՛:

### 19. Ինչք պիտի զգուշանամք կիրակի օրը.

— Կիրակի օրը պարտիմք զգուշանալ այն ամեն ապօրինաւոր զուարձութիւններէ՝ որ մեղաց առիթ են, ինչպէս դատարկակեցութիւն, խաղամութիւն, գինեմոլութիւն, անառակութիւն, և՛:

### 20. Ա. յս պատուիրանը ինչով կանարգելք.

— 1) Երբ կիրակի օրերը զանց առնեմք Աստուծոյ տունն երթալ. կամ հոն երթալով՝ անկեղծութեամբ ու սրտի մտօք զԱստուած չպաշտեմք, այլ մարմնով միայն յԵկեղեցին լինիմք, բայց մտքերնիս Աստուծմէ հեռի լինի. — կամ կիրակի օրը Եկեղեցի երթալը, քարոզ լուլը՝ մեզի բեռ ու նեղութիւն համարիմք ու տժոհամք:

### 21. Ուրիշինչպէս կիրակին սուրբ չեմք պահեր.

— 2) Երբ կիրակի օրուան մէջ մեր ունեցած խորհուրդք, խօսակցութիւնք, ընթերցմունք ու պարապմունք՝ աշխարհային լինին:

### 22. Երրորդ.

— 3) Երբ կիրակի օրը գատարկ կենաւով, հետութիւններով ու մեղքով կանցունեմք.

### 23. Կիրակին սուրբ պահելն ինչ օգուտ տնի.

— Կիրակին՝ Աստուծոյ ամենամեծ օրհնութիւններէն մէկն է, որ կշնորհէ մեզ օգուտներ երկու տեսակ, Հոգեւոր ու Մարտիռառ, ուստի իրաւամբ եօթն օրերուն մէջ ամենէն սուրբն է այն:

### 24. Ինչ հոգեւոր օգուտ կուտայ մեզ կիրակին.

— 1) Մեր հոգին ու միրտը առ Աստուած կը մերձեցունէ: ու կաճեցունէ շնորհօք. 2) Ճշմարիտ կրօնից ուսումը կապահպանէ: ու կծաւոլէ, եկեղեցական պաշտամամբք ու քարոզութեամբ բանին Աստուծոյ:

### 25. Կիրակին չպահող ժողովուրդն ինչ կլինի.

— Այն Քրիստոնեայ ժողովուրդք որ կիրակին սուրբ պահելը անփոյթ կլինի, շուտով հետեւանայ յԱստուծոյ, մոլութիւնք իւր մէջ երթալով կծաւամին, ու նորա մէջ կտիրէ հետզհետէ հեթանոսական չարութիւն եւ թշուառութիւն :

### 26. Կիրակին սուրբ պահելն ինչ մարմնաւոր օգուտներ կոլատճառէ մեզ.

— Կիրակի օրը հանգստանալով՝ մեր մարմնը կզօրանայ ու միտքը կկազդուրի, որ նոր եռան-

դով կրնան աշխատիլ շաբաթուն միւս օրերուն  
մէջ, որոյ համար կընդունին զօրհնութիւնն  
Աստուծոյ ի կիւրակէի :

**27.** Ի՞նչ կիսուանայ Աստուած կիրակին  
սուրբ պահողներուն .

— Աստուած մարդարէին ձեռքով երանի  
կուտայ աննց որ իւր օրը (կիրակին) սուրբ  
կալահեն, չեն աշխատիր մարմնաւոր գործերով,  
առաքինութիւն կգործեն ու մեղքէ կզգուշանան:  
Այնպիսիներուն մեծ բարութիւններ կիսուանայ  
Աստուած: (Խոայ. ԾԶ. 2-7. ԾԼ. 24.) :



## ԴԱՍ Ե.

ԹՈԳ.Ա.Դ.ԴԱԿՈՒԹԻՒՆ Ա. ՏԱԽՏԱԿԻՆ ՕՐԵՆՍՅԱ,

ԿԱՄ ՍԷՐ ԱՍՏՈՒՇՈՅ

**1.** Քրիստոս ինչպէս համառօտեց մեր բոլոր  
պարտիքն առ Աստուած:

— Հետեւեալ միակ պատուիրանաւ «Սէրեսէս  
շէր Աստուած ու յամենայն արդէ ուումնէ, յամենայն  
այնէ ուումնէ, և յամենայն մոռաց ուց»: (Մատք. ԻԲ. 57.):

**2.** Ինչքն յայտ է թէ այս պատուիրանը կըս-  
վանդակէ մեր ամեն պարտիքն որ առ Աստուած:

— Վասնզի երբ մէկը կատարեալ կերպով  
կմիրեմք՝ կզգուշանամք այն բաներէն որ իրեն

անհաճոյ են, եւ կգործեմք ուրախութեամբ  
զայն ամեն այնրան՝ որ իրեն հաճոյ են:

**3.** Ինչու պիտի սիրեմք զԱստուած:

— Վասնզի Աստուած զմեզ կսիրէ հայրական  
գթութեամբ : Եթէ առ մարդիկ սիրոյ մէր հա-  
տուցանել բնական է մեզ, որչափ եւս առաւել  
առ Աստուած զոր մեր Սրարդին է :

**4.** Ինչքն յայտ է թէ Աստուած զմեզ կսիրէ:

— 1) Յայտ է այն մեծամեծ ու բազմաթիւ  
չնորհքներէն զորս ընդունած եմք մեք յԱստուածոյ.  
եւ 2) այն առաւել մեծագոյն բարիքներէն՝ զոր  
իւր բարութիւնը սահմանած է մեզ :

**5.** Աստուածմէ արդէն ինչ չնորհ ընդունած եմք:

— Կեանքն, ու այն ամեն բարիքները՝ որ ա-  
նուշ ու պատուական կընծայեն մեզ զիեանս :

**6.** Այն բարիքներուն գլխաւորքն որմնք են:

— Ած զաշխարհ ճոխութեամբ լցուցած է,  
ու մարդուս ալ տուած է կարողութիւն եւ  
հանճար որ զանոնքիրեն յատկացունէ եւ վայելէ:

**7.** Մարդոս այն կարողութեամբ ինչ կգործէ:

— Բնութեան զօրութիւններն, ինչպէս ելեք-  
տրականութիւնը, օդը, հողը, կրակը, ջուրը,  
կենդանիքն ու տունկերը, ևս, մարդս կծառայե-  
ցունէ իւր օգտին, իւր հանգստութեանը եւ  
զուարձութեանը :

**8.** Միթէ Ած միայն զգայարանաց զուարձու-  
թիւններ ու վայելքներ չնորհած է մարդուս .

— ԱՌ, այլ Աստուած տուած է մեղ նաեւ հարկաւոր խելքն ու բանավարութիւնը՝ որ իւր գործերը հասկանամք, բատ մեր չափու, ու գիտութեանց եւ արուեստից ձեռքով զանոնք ի մեր վայելս եւ յօդուտ ծառայեցուցանեմք :

**9.** Ի՞նչ հոգեկան ու սրտային բարիքներ աւ պարգեւած է մեղ Աստուած .

— Աստուած շնորհած է մեղ բարեկամութեան, գթութեան, կարեկցութեան, բարերարութեան, երախտագիտութեան եւ այլ ուրիշ քաղցր զգացումները, որ երկնատուր բարեմաց փափկագոյնքն ու ամենէն, միմիթարականներն են մեղ համար :

**10.** Որպէս են այն առաւել մեծագոյն բարեկները զրո մեղ սահմանած է Աստուած .

— Որովհետեւ ճշմարիտ կրօնի մէջ զմեզ ծնուցեր է, ուստի եւ խոստացած է մեղ որ եթէ հաւատարիմ գտնուինք մեր սուրբ կրօնին՝ հանդերձեալ կենաց մէջ պարգեւէ մեղ ամենէն աւելի գերազանց վայելքը, այսինքն՝ իւր աստուածային տեսութիւնը, եւ այն՝ յաւիտեմն :

**11.** Ա, յ սիրոյն անտարբեր լինելը մնալք է .

— Ա, յո, ոչ միայն մեղք է, այլ իմաստ ծանր ոճիր, եւ ամենէն մեծ ապերակամութիւնն է .

**12.** Ի՞նչպէս պարտիմք սիրել զԱստուած .

— Քրիստոս Տէրն մեր սովորեցոյց զայդ՝ պէտք է սիրեմք զԱստուած բալը բալը, բալը հոդուլ և բալը հոդուլ. (Մատք. ԻԲ. 57):

**13.** Ի՞նչ հասկանալու է այս բացատրութենէն .

— Թէ՛ պէտք է մեր սրտին մէջ առաջին տեղը բռնէ Աստուած . Եւ սիրեմք զնա մեր հսկույն բոլոր եռանդովը, ան բանէ վէր :

**14.** Ինչու այս կերպով պէտք է սիրեմք զԱս .

— Վասնզի Տէր մի որոյ կատարելութիւնքն ու բարերարութիւնք անբաւ են եւ անչափ, պէտք է անչափելի կերպով ալ սիրուի յիւրն արարածոց :

**15.** Եթէ մէկը թագաւորութիւն մի մեղ պարգեւէր ինչ կընէինք .

— Որչափ աւ սիրէինք զայն՝ դեռ բաւական չպիտի համարուէր: Ուրեմն որչափ եւս առաւել պարտիմք սիրել զԱստուած՝ որ մեղ երկնային անանցանելի թագաւորութիւնը կուտայ, յետ այնքան բարեաց որ ի վերայ երկրի :

**16.** Ի՞նչ նշաններով կիմացուի թէ զԱստուած կսիրեմք .

— Հետեւեալ գլխաւոր չորս նշաններով : —

1) Ով որ զԱստուած կիրէ՝ անոր բոլոր հաճոյքն է Աստուածոյ խօսքը՝ կամ սուրբ Գիրքը կարգաւ, նորա տունը (Եկեղեցին) յաճախել, եւ զեա փառարանել գիշեր ու ցերեկլ :

**17.** Որն է երկրորդ նշանը .

— 2) Սիրել մեր ընկերը . վասնզի ով որ հայրը կսիրէ՝ նորա զաւակաց վերայ ալ սէր կունենայ: Նա որ զԱստուած կիրեմ, կառէ, բայց իւր ընկերը չսիրէր՝ նա սուտ կխօսի: (Ա. Յուլի. Դ. 20):

**18. Ո՞րն է երրորդ նշանը**

— 5) Աշխարհի վայելքներուն վերայ չափաւոր սէր ունենալ, եւ միշտ մեր երկնաւոր Պարգևեւատուն՝ իւր պարզեւներէն վեր բռնել :

**19. Ինչո՞ւ զաշխարհ քիչ պիտի սիրեմք .**

— Վասնզի աշխարհի սաստիկ սէրը՝ փորձութեան մէջ կծգէ զմել՝ ոճիրներ գործելոյ, որպէսզի աշխարհային բարիքները ձեռք ձգեմք :

**20. Ո՞րն է չորրորդ նշանն ածսիրութեան .**

— 4) Հնազանդիլ Աստուծոյ սուրբ օրինացը, որչափ ալ մեր հաճոյից դէմ լինին անոնք : Վասնզի ամենայն ինչ կդիւրանայ՝ եթէ սրտերնիս Աստուծոյ անհուն սիրովը վառուած լինի :

**21. Կարելի է սիրել զԱստուած՝ եւ նորա հրամանները չպահէլ .**

— Ոչ. ով որ կասէ թէ զԱստուած կսիրեմ, բայց Աստուծոյ հրամանները չպահէր, նա կեղծաւոր է : Զաւակ մի որ հօրը կամքը չկաստարեր, ինչպէս կրնայ պարծիլ թէ ինքն իւր հայրը կսիրէ :

**22. Բայց զաւակ մի չկրնար իւր հայրը սիրել ձեւացունել .**

— Ա. յու, կրնայ կեղծաւորութեամբ իւր հայրը խարել, բայց ոչ երբէք զԱստուած. վասնզի նա մեր սրտին բոլոր գաղտնիքը կտեսնէ, եւ գիտէ թէ զինքը սրտանց կսիրեմք թէ ոչ :

**Դ Ա Ս Ը .****ՃԵԿԳԵՐՈՐԴ ՊԱՏՈՒԹՅԱՆ**

«Պատուեա՛ զիայր ու եւ զմայր, զի բարի լինիցի ուզ, եւ նրկայնակեաց լինիցիս ի վերայ ենդիմ բարութեամ» .

**1. Հինգերորդ պատուիրանը որմւն ուղղուած է .**

— Ամենայն որդւոց՝ նոքա ինչ տարիք եւ ինչ սատիճան ալ որ ունենան՝ պարտական են սիրելու ու պատուելի իրենց հայրն ու մայրը :

**2. Ծննդքը պատուելն ինչպէս կլինի .**

— Ծնծայելով հօր եւ մօր՝ Մեծարանք, Սէր, Հնազանդութիւն եւ Օգնութիւն :

**3. Ինչպէս կլինի մեծարել դժնողս .**

— Որդիք պարտին մեծարել զծնողս, 1) Ծնդունելով հեղութեամբ նոցա տուած խրատներն ու յանդիմանութիւնները . 2) Ծածկելով ու համբերելով նոցա թերութեանցը . 3) Ամեն առթից մէջ ցուցանելով առ նոսա որդիական ակնածութիւն եւ պատկառանք :

**4. Ինչո՞ւ պարտին որդիք մեծարել դժնողս .**

— 1) Վասնզի ծնողք իրենց զաւակներէն վեր են տարիքով ու փորձառութեամբ. 2) Վասնզի աստուածային օրէնքն ու մարդկային օրէնք ծնողաց իշխանութիւն կուտան ի վերայ որդւոց :

**5.** Իւր ծնողքը մեծարող զաւակն ինչ կլինի .  
— Իւր ծնողքը մեծարողը՝ պատիւ կունենաց աշխարհիս վերայ, թէ հօրն ու մօրն օրէնութիւնը կընդունի, եւ թէ Սատուծոյ, որ խոստացած է բարի սրդուց՝ որ երկայնակեաց լինին ի վերայ երկրի, ի փոխարէն այն մեծարանաց եւ սիրոյ՝ դոր առ ծնողս իւրեանց կընծայեն որդիաբար . (Ելլց. Ի. 12.) :

**6.** Ա. Գրոց մէջ ինչ պատմական օրինակ կայ ծնողքը մեծարելց .

— Երկու գլխաւոր օրինակ կայ, զորս որդիք պարտին միշտ յիշել եւ նմաննելոյ ջանալՅ Մէկը՝ Յովսէփ նահապետին, երկրորդը՝ Սողոմոն թագաւորին ծնողայարգութիւնը :

**7.** Յովսէփայ ծնողայարգութիւնը ինչ է .

— Յովսէփ՝ թէ եւ Եգիպտոսի Փարաւոն թագաւորին երկրորդն էր, ու ամենայն փառօք պերճացեալ, բայց երբ հայրը եկաւ՝ դիմացը վաղեց երկրագագութիւն ըրաւ, ու ամեն կերպով զինքը պատուեց ու խնամեց :

**8.** Սողոմոնի օրինակը ո՞րն է .

— Սողոմոն թագաւորը երբ լսեց որ մայրը կուգայ, առջեւը վազեց, երկրագագութիւն ըրաւ, ու աջ կողմն առաւ նստեցուց :

**9.** Ինչու որդիք պարտին իրենց ծնողքը սիրել .

— Վասնզի ծնողք իրենց զաւակացը կեանք տուած են, ու զանոնք մեծացուցած են այնքան

ինամօք, տեսակ տեսակ հոգեր, ցաւեր ու զրկումներ եւս կրելով նոցա համար :

**10.** Ծնողաց տուած դաստիարակութիւնը մեզի ինչ պիտի ազգէ .

— Մէր ծնողացմէ ընդունած բարի օրինակ-ներն, ու մեզի չնորհած դաստիարակութիւնը՝ եւս տուածել մեծ պատճառ մի է մէր սիրոյն: Վասնզի այն դաստիարակութեան չնորհիւ՝ նոքա անդին միջոցներ տուած են մեզ պատուաւոր եւ երջանվիլ լինելոյ :

**11.** Ի՞նչ կերպով որդիք իրենց սէրը պիտի ցուցանեն առ ծնողս .

— Պարտին փութաշան լինել ձեռքերնէն ե-կած ծառայութիւնը մատուցանելոյ, եւ մանր բաներու մէջ անդամ՝ ծնողաց հաճոյքը կատարելոյ ամենայն սիրով եւ յօժարութեամբ :

**12.** Ա. Գրոց մէջ ինչ օրինակ կայ այս մասին .

— Յուդա, Յակոբ նահապետին որդին, կա-ղաչը Եգիպտացւոց փոխարքային (Յովսէփայ) որ զինքը գերի պահէ Բենիամին եղբօրը տեղ, որպէսզի կասէր հօրո ցաւը լուծակած :

**13.** Ինչու որդիք պարտին հնազանդիլ .

— Վասնզի որդիք անկարող են լիքզինքնին կառավարելոյ, իսկ ծնողք՝ աւելի փորձառու-թիւն ունին եւ աւելի բան գիտեն .

**14.** Ծնողաց ընծայուած հնազանդութեան ինչ մեծագոյն օրինակ կայ ի Սուրբ Գլուխ .

— Նոյն ինքն Տէրն մեր Յիսուս Քրիստոս հը-  
նազանդ եղաւ իւր մօրը՝ Սրբոյ Կուսին Մարիա-  
մու, եւ սրբոյն Յովակիայ: Եւ այսպէս՝ նախ տղա-  
յոց եղաւ օրինակ, Նա՝ որ պիտի լինէր յետոյ  
օրինակ մարդոց առհասարակ. (Առակ. Բ. 51):

**15.** Միթէ ամեն առթի մէջ պարտին որդիք  
հնազանդիւ.

— Այն, ամեն բանի մէջ, թէ մեծ լինի եւ  
թէ փոքր: Բաւական է որ Աստուծոյ օրինաց  
դէմ բան մի չլինի ծնողաց տուած կրամանը.  
(Առակ. Ի. 22 = Եփես. Զ. 4):

**16.** Անհնազանդ որդին ինչ պատիժ ունի.

— Անհնազանդ ու չար որդին՝ ամենուն առ-  
ջեւ անպատիւ կլինի, Աստուծոյ օրհնութենին  
կպրկուի, բնաւ բարեյաջողութիւն չգտներ, ու  
շատ անգամ նորա կեանքն ալ կարձ կլինի.

**17.** Ծնողը բամբասելն՝ անիծելը ծանր մեղք է:

— Ծնողը բամբասելն ու հայկոյելը՝ սար-  
սափելի ապերախտութիւն ու ծանր մեղք է:  
Այն զաւակն որ զհայր կամ զմայր իւր կրամ-  
բասէ, կամ կանիծէ, այնպիսին հահապարո է, բատ  
ածային օրինաց. (Լետ. Ի. = Մատ. Ժ. 5.):  
Եւ անձեռաւ է նա յԱստուծոյ. (Բ. Օր. Ի. 16):

**18.** Ծնողքն անարգող որդւոց համար ինչ  
կլնոէ Սուրբ Գիրքը.

— «Որ հայնոյէ պնայր կամ պայր՝ շվաշէ լու նորա,  
և բէբէ ալաց նորա դիաստր ուեցնէն: — Դարձեալ. Ակն

որ արհամարնէ պնայր, և անարդէ չշերտունիւն ճըր, իւլա-  
շնա զնա ադրաւու յորոց»: (Առակ. Ի. 20. Լ. 17):

**19.** Զաւակաց չորրորդ պարտիքն ինչ է.

— Միթարել եւ օգնել ծնողաց, նոցա հի-  
ւանդութեան, ծերութեան, նեղութեան եւ ալ-  
քատութեան ժամանակ:

**20.** Ինչու որդիք պարտին օգնել ծնողաց.

— Երկու պատճառաւ. 1) Վասնզի պարտին  
սիրել զնուա, ոչ եթէ խօսքով, այլ արդեամբք:  
Որովհետեւ խօսքով սէրը՝ կեղծ է ու խարեւաց:

**21.** Երկրորդ պատճառը մըն է.

— 2) Այն օգնութիւններն որ զաւակք կմա-  
տուցանեն իրենց կարոտ ծնողաց, արդար հա-  
տուցում մի է այն խնամոց ու ծախուց՝ զոր ժա-  
մանակաւ ընդունած են ի ծնողաց իւրեանց:

**22.** Ծնողասէր զաւակն ինչ օգուտ կվայել.

— Ծնողասէր զաւակը՝ իւր հօրն ու մօրը սի-  
րելի կլինի, նոցա օրհնութիւնն ու ատացուածքը  
կժառանդէ, ընկերութեան մէջ կունենայ բարի  
անուն եւ պատիւ, ու չար որդւոց կցուցուի իւր-  
եւ օրինակ բարի, եւ օր մ'ալ իրեն որդւոցը  
վերայ կազդէ իւր գործնական օրինակը:



## Դ Ա Ս Թ .

ՀԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ Ե. ՊԱՏՈՒՔՐԱՅԻ

Պարտք ծնողաց առ որդիս

1. Ծնողը ինչ պարտիք ունին առ որդիս .  
— 1) Մկրտութեամբ ընծայել զորդիս առ



Տէր, յորմէ ընդունեցին զանոնք: Խսկ երբ նոքա  
մեծանան հասակաւ՝ աւանդել տալ կրօնական  
ուսումն, եւ Աւետարանի սուրբ բարոյականաւը

զանոնք կրթել, ու առաքինութեան ճանապարհի  
մէջ առաջ տանիլ իրենց խրատներովը, ու մա-  
նաւանդ՝ բարի օրինակաւը :

2. Ուրիշ ինչ պարտիս ունին ծնողք .

— 2) Սիրել զորդիս, խնամել հացերնին ճարելոյ  
համեստ գործ ու արուեստ մի սովորեցունել, կամ



ընտիր դաստիարակաց ձեռքով գիտութեանց եւ  
ուսմանց մէջ զանոնք կրթել տալ, ձեռքերնէն ե-  
կած ծախքը բնաւ չխնայելով ի կրթութիւն եւ  
ի բարգաւաճումն զաւակաց :

3. Ծնողք ուրիշ պարտքեր ալ ունին .

— 3) Ամեն բանէ աւելի պարտին ծնողք իրենց  
զաւակաց վրկութեանն համար հոգ տանիլ, եւ  
միշտ աղօթել նոցա համար, լու գիտնալով որ օր

մի Աստուած իրենցմէ մանրամասն համար պիտի  
պահանջէ իրենց որդւոց չար գործերուն վերայ.  
(Բ. Կոր. ԺԲ. 14) :

4. Ծնողք որդւոց սիրոցն մէջ առաւելապէս  
բնչ բանէ զգուշանալ պարտին.

— Պարտին զգուշանալ նոցա երես տալէ, ու  
նոցա անբարի կամքերը կատարելէ : Վասնզի  
որդւոց ամեն կամքերը կատարելը, նոցա պա-  
կառաթեսնց աչք գոցէլը, նոցա երես տալը՝  
ոչ եթէ զանոնք սիրել է, այլ ատել :

5. Ասով ինչի պատճառ կինին ծնողք.

— Ծնողք այս կերպ զաւակնին մեծցունելով  
պատճառ կինին՝ որ նոքա ծոյլ, անիփրթ, մակի  
ու թշուառ լինին, եւ օրին մէկ անիծեն ծնողք-  
նին՝ որ հետերնին աղայութեան ժամանակ թոյլ  
եւ անհոգ կերպիւ վարուելով, իրենց թշուա-  
ռաթեանը պատճառ եղան :


6. Ծնողք սրարտին ամեն զաւակնին հա-  
ւասար կերպով սիրել.

— Այս, ծնողք սրարտին ամեն զաւակնին հա-  
ւասարապէս սիրել, ու բոլորին ալ մի եւ նոյն  
խնամքը ցուցանել. վասնզի ամենն ալ հաւասար  
իրաւանք ունին իրեւ որդիք հարազատք:

7. Որդիքը հաւասար կերպով չափելոյն հե-  
տեւանքն ինչ է.

— Այն ծնողք որ արդարութեան դէմ իրենց  
զաւակաց մին կամ մէկքանին աւելի կափրեն, ու

միւսերը նուազ կափրեն, կամ երեսի վերայ կթո-  
զուն, մեծ վկաս կուտան նոյն իսկ այն զաւակին  
զոր աւելի կափրեն, վասնզի զանիկա ինքնահաճոյ  
ու կամակոր (Քառաձի) կընեն, եւ նորա եղբարցն



ատելութիւնը կգրգռեն իրեն ոչիմ :

8. Ա. Գրոց մէջ բնչ օրինակ կայ այս մատին.

— Յակոր նահապետ՝ իւր որդւոցը մէջ զՅով-  
ոչի առաւելապէս սիրելոյն համար, եղբարքը  
նախանձեցան, մինչեւ անդամ սպանանել ուզե-  
ցին, ու վերջապէս իրեւ գերի ծախեցին :

**9.** Զաւակներնուն չար օրինակ տուող ծը-նողք ինչ կերպ կմեղանչեն .

— Այնպիսի ծնողք խմատ ծանր մեղաց մէջ կիյնան, վասնզի որդւոց ալպագայ չար գործոցը իրենք պատճառ եղած կիլինին : Ուստի ծնողք պարտին ամեն ջանքով զգուշանալ որ զաւակնուն առջեւ գէշ կամ անպարկեցտ խօսք մի չխօսին, կամ յուրի գործ մի չգործեն . վասնզի տղայք աւելի գէշին կնմանին քան թէ բարւոյն :

**10.** Ծնողք զինչ պարտին ուսուցանել որդւոց .

— Պարտին նոցա սրտին մէջ արմատացունել հնազանդութիւն, հեցութիւն, ու աստուածաբ-րութիւն : Պարտին զանոնք խրատել՝ որ ժիր, աշ-խատասէր, համբերող, ու չարքաշ լինին . սիրեն իրենց եղբայրներն ու քոյրերը . եւ ակնածու-թիւն ունենան ծերերէն ու մեծերէն :

**11.** Այլ եւս զինչ պարտին ուսուցանել .

— Ծնողք պարտին նաև սովորեցունել՝ թէ մարդս պատուաւոր եւ օգտակար չինիր մինչեւ որ չկրթուի . եւ երջանիկ չինիր՝ մինչեւ որ զԱսուած ամեն բանէ վեր չսիրէ, ու նորա պատ-ուիրանները չկատարէ :


**12.** Ծնողք ինչու պարտին աղօթել եւ աշխա-տիլ իւրեանց զաւակացն համար .

— Վասնզի Հայրն երկնաւոր կախործի որ երկրաւոր հայրերն ալ իրեն ալս հոգան զա-ւակնին, եւ զանոնք իւր ինաւոց գիրկը յանձ-

նեն կատարեալ հաւատով եւ աներկրայ յուսով .

**13.** Քրիստոս Տէրն մեր որ տղայքն օրհնեց .


— Երաւաղեմի մէջ չատ տղայք կային . Քն զամենն ալ գիրկը չառաւ եւ չօրհնեց, այլ այն



տղայքը միայն օրհնեց, ու գիրկն առնլով գըգ-ուեց՝ որոց որ ծնողք աւելի եռանդով զաւակ-նուն համար Քրիստոսի Տեառն մերոյ աստուա-ծային օրհնութիւնը խնդրեցին հաւատով :

**14.** Ի՞նչպէս պարտին ծնողը վարուիլ իւրեանց չար ու անհնազանդ զաւակացն հետ.

— Ծնողաց ամենէն մեծ դժբաղութիւնն է անհնազանդ, մոլի ու չար զաւակ ունենալը: Պարտին զայնալիսին քաղցրութեամբ խրատել, երբեմն պատշաճ խստութիւն՝ բայց միշտ հայրա-



կան սէր ցուցանել, որպէսզի զաւակը հասկանոյ որ հայրն ու մայրը՝ զինքը սիրելնուն համար է որ կիրատեն, ու երբեմն ալ կպատժեն:

**15.** Ուրիշ ինչ պարտին ընել ծնողը.

— Երբ տեսնեն թէ զաւակը իրենց ոչ խրառը մտիկ կընէ, եւ ոչ խստութիւնը նորա վերայ օ-

գուտ կրերէ, պարտին զանիկա Եկեղեցւոյ պաշտօնէից ու բարի գաստիարակաց յանձնել՝ որ խրատեն, եւ ուղղեն զնա: Բայց առաւել քան զամենայն՝ սպարտին ծնողը արտասուօք Ա.Յ ողորմութիւնը ապերասան զաւակին վերայ հայցել:

**16.** Զղացեալ որդին ինչպէս ընդունելու է.

— Զղացեալ որդին ծնողը պարտին ընդունել ամենայն սիրով եւ քաղցրութեամբ. յանցանքները երեսին չտալ, այլ դարձունել առ նա իւր որդիական իրաւունքը, որ է սէն ծնողաց:

**17.** Ի՞նչ օրինակ կայ ի Ս. Գիրս այս մասին.

— Քրիստոսի Տեառն մերոյ պատմած անառակ որդւոյն առակը՝ խիստ սրտառուչ օրինակ մի է ծնողական սիրոյ եւ անյիշաչարութեան:

## ԴԱՍ Փ.

ՊԱՐԵԿ ՄԱՐԴՈՅ ՅԱՅԻ, ԵՒ ԱՅԻ, ՎԻՃԱԿՍ ԿԵՆԱՑ

**1.** Հինգերորդ պատուիրանը ծնողացմէ ուրիշ զնվ պատուել կսովորեցունէ.

— Հինգերորդ պատուիրանաւ Աստուած մեր վերայ պարտք կդնէ յարգել նաեւ մեր ամեն մեծերը, որպիսիք են Եկեղեցւոյ Հովիւք, աշխարհացին իշխանք, տեարք, դաստիարակը, հո-

գեւոր ծնողք, պաշտպանք, բարերարք, և։

❷. Ինչու ուրեմն Հինգերորդ պատուիրանը միայն ծնողաց վերայ կիսուի։

— Վասնզի ընտանեաց մէջէն կսկսի պատույ, հնազանդութեան, սիրոյ եւ քաղաքավարութեան հիմք։ Այն տղայն որ ծնողացը կինազանդի, ու նոցա հետ կվարուի պատկառանօք ու մարդավարութեամբ, այնպիսին՝ բոլոր մարդոց հետ եւս պարկեցա ու քաղաքավար կլինի։

❸. Ի՞նչ պարափս ունիմք առ Հօվիւս մեր։

— Քրիստոնեայն պարափի իւր Եկեղեցւոյն պաշտօնէիցը պատիւ, հնազանդութիւն եւ սէր ընծայել, ըստ աստիճանին զոր ունին։ Լսել նոցա խրատուցը՝ իրբեւ հօր, եւ նոցա պիտոյիցը դարման տանիլ որդիքական սիրով, ձեռքէն եկած ջանքն ու նուէրը հատուցանելով նոցա։

❹. Հովուաց պարտքն ի՞նչ է։

— Հովուաց պարտքն է արածել Քրիստոսի հօտը առանց շահասիրութեան, առանց բռնութեան, եւ հայրագութ խնամօք։ (Ա.ՊԵՏ. Ե. 2)։

❺. Ի՞նչ պարտիս ունիմք առ Խլանս։

— Հնազանդիլ օրինաւոր եւ արդար հրամանաց նոցա։ (ՀՈ. ԺԲ. 49, ԺԳ. 1, 7, 8.)։

❻. Հոգեւոր ծնողաց, բարերարաց ու պաշտպանաց նկատմամբ ի՞նչ պարտիք ունիմք։

— Պարտիմք սիրել ու մեծարել զանոնք, երախտագէտ լինել, աղօթել նոցա համար, եւ

ձեռքերնէս եկած ծառայութիւնը հատուցանել առ նոսս ամենայն սիրով եւ փութով։

❼. Առ գաստիարակս ի՞նչ գլուխոր պարտիս ունին աշակերտք նոցա։

— Աշակերտք պարտին սիրել ու մեծարել իւրեանց գաստիարակները, եւ ամենայն հլութեամբ հնազանդիլ նոցա։ Վասնզի ուսուցիչք աշակերտաց բարին կամենալուն համար է որ կհոգնին ու կաշխատին իրբեւ հայր, որպէսզի նոցա միտքը լուսաւորեն եւ սրտերնին կրթեն բարոյականաւ եւ գիտութեամբ, Բարի աշակերտ այն է որ իւր գաստիարակին երախտագէտ կմնայ իւր բոլոր կենացը մէջ։

❽. Դաստիարակք ի՞նչ պարտիս ունին։

— Դաստիարակք պարտին աշակերտաց հաղորդել աննախանձարար իւրեանց գիտուցածը, բոլորանուէր ջանիւք։ Պէտք է զանոնք քաղցրութեամբ խրատեն յուղղութիւն բերելոց համար. երբէք ներեւալ չէ որ կբռով, բարկութեամբ ու նախատելով վարուին աշակերտացն հետ։

❾. Դաստիարակք զի՞նչ պարտին միշտ յիշել։

— Միշտ պարտին յիշել թէ իրենք աշակերտացն հայրն են, եւ ոչ եթէ նոցա տէրը կամ բռնաւորը։ Եւս առաւել պարտին յիշել թէ իրենք վարձկան չեն, առած թոշակնուն համար չէ որ պիտի աշխատին, այլ խիստ աղնիւ պաշտօն մի կատարելոց կոչուած լինելուն համար,

որ է՝ սիրտ մի հոգի մի լուսաւորել ու բարձրացունել առ Աստուած :

**10.** Ծառայք ինչ պարտիս ունին առ տեարս.  
— Ծառայք պարտին մեծարել, հաւատարմութեամբ ծառայել, չգողանալ, չխորել (խաճն լընել) եւ տէրերնուն հրամանները սիրով կատարել . չոփդահալ, այլ Աստուածոյ համար համեմերել իրենց վիճակին ներլութեանցը (Եփես. Զ. 5—7.) :

**11.** Ինչու ծառայք պարտին աշխատասէր լինել.  
— Վասնզի արդարութիւնը կալահանջէ որ առած թոշակնուն փոխարէնը հատուցանեն իւրեանց աշխատութեամբը : Ծոյլ ու անհոգ ծառայն ոչ միայն սիրելի չինիր իւր երկրաւոր տիրոջը՝ այլ եւ ոչ երկնաւոր Տիրոջը, որ յաւուր ահեղ գատաստանին պիտի հատուցանէ իւրաքանչիւրին ըստ գործոց իւրաց :

**12.** Գող ծառայն կրնայ արդարանալ.  
— Այն ծառայն սր իւր տիրոջը դիմադարձութիւն կընէ, կամ զինքը կիսարէ, ծածուկ գողութիւն կընէ, ու տիրոջը ստացուածքը կը փացունէ, ընաւ չկրնար արդարանալ Աստուած պիտի պատէ անհաւատարիմ ու խարեբայ ծառաները, վասնզի կուզէ որ ծառայք իրենց տէրերնուն այնպէս ծառայեն իրեւ թէ իրեն կծառայեն . (Եփես. Զ. 7.) :

**13.** Տէրերն ալ պարտիս ունին առ ծառայս.  
— Անչուշտ. Տէրերը պարտին հայրաբար վար-

ուիլ ծառայից հետ. նոցա ուտելիքն ու թոշակը տալ առանց ագահութեան, անտանելի աշխատութիւններ չդնել նոցա վերայ, վիրաւորիչ խօսքեր չընել, եւ քաղցր եւ ներողամիտ լինել :

**14.** Ինչու.

— Վասնզի տէրերը պարտին յիշել՝ որ ծառայք ալ իրենց պէս մարդ են, ու գուցէ աւելի հածոյ են յաչս Աստուածոյ, որ ամենուն գերագոյն Տէրն է: Դարձեալ, տէրերը պարտին ծառայից առջեւ կրօնական պարտուց օրինակ լինել, եւ հսկել ի կատարում նոցա. (Կող. Դ. 4. = Եփես. Զ. 9. = Գեւս. Ին. 45) :

**15.** Առ Վերնագոյնս, առ Հաւասարս եւ առ Ստորնագոյնս ունեցած զանազան պարտքերնուս մէջ ինչ ընդհանուր կանոն կայ .

— Քրիստոսի Տեան մերոյ սովորեցուցած առ մեծ կանոնը «Որպէս կամի նե արտացնե յէլ ճարդին, այնուն արաջիւ և դուռ նոցա» (Ղուկ. Զ. 51):

**16.** Ինչպէս գործազրելու է Քնի այս վճիռը.

— Միշտ ինքզինքնիս մեր ընկերոջը տեղ դընելու եմք, եւ մոքերնէս պարտիմք ասել. «Ենէ ես իւր տէն լինէլ՝ կուզէլ՝ որ այսպէս վարուին իս հետո» :

**17.** Այս մտածումով միշտ բարի կգործեմք .

— Այն, եթէ միշտ այսպէս մեր խղճին հետեւելով՝ Քրիստոսի վճիռը գործազրեմք, կըրնամք կատարեալ վատահ լինել թէ մէր եղբայրէրակն պարտուց մէջ երբէտ զննցաւունիչն չէմ ժործեր :

## Դ Ա Ս Փ Ա .

ՊԱՐՏԻՔ ԱՄՈՒՍՆԱՑ.

**1.** Այր մի բնչ պարտիս ունի իւր կնոջը .  
— Այրը, ըստ Առաքելոյն իւր կնոջ գլուխէ .  
(Եփես. Ե. 25): Բայց այս իշխանութիւնը պէտք  
չէ որ նա չարաչար գործածէ, բարկասրտու-  
թեամբ, դաֆանութեամբ ու անգթութեամբ  
վարուելով իւր տկար եւ անպաշտպան կնոջն  
հետ: Այլ պարտի այրը իւր ամուսնոյն 1) Աէր.  
2) Խնամք. 3) Պատիւ. 4) Հոգ փրկութեան նորա:

**2.** Այրը բնչ սէր պարտի առ կինն իւր .  
— Այրը պարտի սիրել իւր՝ կինը՝ իրբեւ իւր  
անձը, ի վեր քան զամենայն բարեկամ: Անար-  
ժան մարդ մի է այն այրը՝ որ իւր բոլոր սիրուը  
իւր կնոջ չնուիրեր, եւ ապօրինաւոր մտերիմնե-  
րու վերայ կդարձունէ իւր սէրը:

**3.** Ի՞նչ խնամք պարտի այրն առ կինն իւր .  
— Այրը պարտի ամեն ձեռքէն եկած խնամ-  
քը նուիրել առ կին իւր: Պարտի նա լինել զգաստ,  
ժրաջան ու խնայող. իւր բոլոր վաստակը պէտք  
է ամուսնոյն եւ որդւոցը պիտոյքներուն գոր-  
ծածէ, եւ ոչ եթէ զրօսանաց ու գինեատուննե-  
րու մէջ վատնէ իւր շահած ստակը :

**4.** Ի՞նչ պատիւ պարտի այրն առ ամուսնին իւր .  
— Այրը պարտի պատուել իւր կինը ոչ մի-

այն տնէն դուրս, այլ եւ տանը մէջ, քաղցրու-  
թեամբ ու մարդասիրութեամբ վարուելով հետը,  
մանաւանդ նորա հիւանդութեանը ժամանակ:  
Պարտի համբերել ամուսնոյն մարդկային թերու-  
թեանցը, ու ջանալ որ զինքը չանպատուէ, ու  
չախատոէ զաւակաց եւ ծառայից առջեւ . եւ  
պարտի կնոջը օրինաւոր կամքն ու փափաքը ըստ  
կարելոյն կատարել:

**5.** Այրին կողմէն ամուսնոյն դէմ ունեցած  
ամենէն մեծ անպատութիւնը որն է .

— Կնոջ մի դէմ այրին կողմէն եղած անպա-  
տութեան մեծագոյնը՝ նորա հաւատարմու-  
թեանը վերայ կասկածիլն, ու կոյր նախանձուու-  
թեամբ զնա զուր տեղ չարչարելն է :

**6.** Ի՞նչ վատահութիւն պարտի այրն առ կինն .

— Այրը պարտի վատահութիւն ցուցանել իւր  
ամուսնոյն առաքինութեանը վերայ: Բայց զգու-  
շանալ պարտի եւս առաւելապէս՝ որ ինքն ալ  
լար կողմանէ ամուսնոյն պատճառ չտայ իւր հա-  
ւատարմութեանը վերայ կասկածի երթալու :

**7.** Ի՞նչպէս պարտի վարուիլ այր մի իւր  
անբարի կնոջն հետ:

— Եթէ գժրազդաբար այրը այնպիսի կնոջ  
մի հանդիպած է՝ որ իւր անբարի վարուքն ու  
ընթացքավակ անպատիւ կընէ ինքզինքը, պարտի  
նա ամենայն քաղցրութեամբ խրատել զիինն,  
եւ յորդորել զնա ի զգաստութիւն, եւ խոհեմու-

**Թեամբ գործադրել իւր այրական իշխանութիւն:**

**8. Այս կերպով այրը կյաջողի:**

— Այս կերպով շատ աւելի դիւրաւ կյաջողի այրը իւր մոլորեալ կինն յուղղութիւն ածել, քան թէ դատաստաններու դիմելով, որով թէ ինքզինքը եւ թէ ամուսինն ու զաւակները կը նշաւակէ ու ծաղրելի կը նէ առաջի ամենեցուն:

**9. Կնոջը փրկութեանը վերայ ինչ հոգ պարտի տանիլ այրն:**

— Այրը պարտի իւր կնոջ փրկութեան համար միշտ հոգ տանիլ, նորա աշխարհասիրական զգացմունքները զատել բարի խրատներով, եւ իւր բոլոր այրական ազդեցութիւնը գործածել որ իւր կինը առաքինութեան ճանապարհին մէջ միշտ գտնուի, ու կրօնական պարտականութիւնները կատարէ ամեն ատեն:

**10. Կինը ինչ պարտիս ունի առ այր իւր:**

— Կին պարտի, 1) Լիուլի Աէր առ այրն իւր. եւ 2) Հասպանութեան ակնածական: Պէտք չէ որ կամապաշտ (Քառամէ), հակառակամէր ու բարկացող լինի, այլ հեղութեամբ վարուի իւր այրին հետ, համբերելով նորա խիստ բնութեանը, ու գլուխ ծուելով նորա օրինաւոր հրամաններուն Ասով կինը կաիրուի, կունաներու առջեւը կառնուի, ու խաղաղութիւնը ընտանեաց մէջ կթագաւորէ:

**11. Անհաւատարիմ այրի մի հետ ինչպէս պարտի վարուիլ նորա կինը:**

— Այրին անհաւատարմութիւնը՝ նորա կնոջը իրաւունք չտար որ ինքն եւս անհաւատարիմ գտնուի առ այր իւր: Նա պարտի հեղութեամբ եւ արտասուօք իւր այրին սիրով առ ինքն դարձունել, եւ ոչ եթէ նախատելով ու կռուըտելով:

**12. Ինչո՞ւ կինը պարտի հեղորէն վարուիլ:**

— Վասնզի կնոջ աղաջանքը՝ շատ աւելի կադղէ իւր այրին վերայ, քան թէ հակառակութիւնն ու կուրը, որ մանաւանդ՝ աւելի կիսատացունեն ու կշարացունեն այրին սիրով:

**13. Իւր պատիւը սիրով կինն ինչ կընէ.**

— Իւր պատիւն ու խաղաղութիւնը սիրով կինը՝ կհամբերէ իւր այրին պակասութեանցը, ու աւելի համբերելով է որ կշահի՝ քան թէ գանգատներով, կուներով ու դատաստաններով դիմելով:

**14. Կին մի իւր հաւատարմութիւնը ինչպէս պարտի ցուցանել առ այրն իւր:**

— Կինը պարտի ամեն ջանք առնել որ այրը նորա հաւատարմութեանը վերայ կամկածելց բնաւ իրաւունք չունենայ: Ասոր համար՝ կինը պէտք է բան մի չործէ առանց իւր այրին զիտութեանը, օտարասեռ անձանց հետ բարեկամութիւն չհաստատէ, իւր ամեն խօսքերուն ու գործոց մէջ՝ զգոյշ եւ խոհեմ լինի, եւ առաքինութիւն ու պատիւը ամեն բանէ վեր համարի:

**15. Բնտանեաց մէջ ինչ պարտքեր ունի կինն:**

— Կին մի պարտի լինել տնաշէն, աշխատաւէր, մաքրասէր, խնայող, զգուշաւոր, խաղաղարար ու քաղցրաբարոյ: Զաւակաց ու ծառայից հետ տանտիկինը պարտի ծանրութեամբ վարուիլ, երես չտալ, բայց եւ անուշութիւնը ձեռքէ չժողովւլ, որով ակնածելի կլինի ամենուն:

### 16. Որ կիներն են որ թշուառ կլինին.

— Պատուոյ արժանի չեն այն կիները՝ որ իրենց այրին անհաւատարմութիւն կընեն, հետք կուտով ժամանակ կանցունեն, տղաքը կրթել տալոյ հոդ չեն ըներ, ու զարդարուիլ, անխնայ ծախօքեր ընել կոփեն, տնէ տուն պտըտիլ, բաժրասել, չաղակրատութեամբ ժամանակ անցունել, տուն ու զաւոկ երեսի վերայ թողլով։ Այսպիսի կանայք թէ ինքինքնին, թէ այրերնին եւ թէ զաւակնին կմատնեն ի թշուառութիւն.

### 17. Ամուսինք զինչ պարտին միշտ յիշել.

— Ամուսինք, այսինքն՝ այր եւ կին՝ պարտին միշտ յիշել իրենց պասակուած աւուր տուած խոստումներն ու վերանին առած ծանր պարտականութիւնները։ Ուստի հարկ է որ չնորհեն իրարու փոխադարձ օդնութիւն, կարեկցութիւն, եւ աշխատակցութիւն։ Նոքա պարտին զաւակաց սէր եւ բարի օրինակ ընծայել, եւ Աստուծոյ օրհնութիւնը հրաւիրել իրենց բնակարանին եւ գերգաստանին վերայ՝ ամուսնական պարտուց անթերի կատարմամբ։

### Դ Ա Ս Փ Բ.

— ԱԵՅԵՐՈՐԴ ՊԱՏՈՒԹՅԱՆ

«Մի սպանաներ».

1. Վեցերորդ պատուիրանաւ զինչ պատուիրէ մեղ երկնաւորն Օրէնադիր.

— Սպանութիւն չընել. վասնզի մեք որ չեմք կարող կեանք պարզեւել, իրաւունք չունիմք զայն վերցունել ոչ մենէ եւ ոչ ուրիշնո Աստուծ միայն այդ իրաւունքն ունի, վասնզի նա է բացարձակ Տէրն կենաց եւ մակու։

2. Ինչո՞ւ մարդասպանութիւնը մեծ սճիր է.

— Վասնզի կեանքը՝ մարդուս ամենէն մեծ բարիքն է, զոր եթէ յափշտակեմք՝ մեր մեռուցած ընկերը կզրկեմք փրկութեան հասանելոյ միջոցներէն, ու նորա ընտանիքը սդոյ եւ ձախորդութեան մէջ կձգեմք անդթութեամբ։

3. Սուրբ Գրոց մէջ օրինակ կմյ սպանութեան սոսկալի գէշութեանը.

— Մարդկային պատմութեան առաջին թերթը ներկուած է արիւնով։ Մեր նախածնողաց անդրանիկ որդին՝ Կայէն, իսր անմեղ Արէլ եղբայրն սպաննեց, վասն որոյ եւ պատժեցաւ յԱստուծոյ, եւ մինչեւ ցարդ այն եղբայրասպաննին անունը սոսկում կըերէ։

**4.** Կրնամիք ինքզինքնիս յուսահատաբար սպանանել մեծ ձախորդութեան մէջ .

— Ոչ երբէք, վասնզի մեր կեանքին տէրը չեմք . պարախիմք մեր անձը Աստուծոյ խնամոց յանձնել, ապահով լինելով որ աշխարհիս վերայ որչափ աւելի նեղութիւն կրեմք՝ այնքան առաւել մեծ վարձք պիտի ընդունիմք յԱստուծոյ :

**5.** Մեր թշնամին կրնամիք սպանանել.

— Մեր անձնական թշնամին այն ատեն միայն կրնամիք սպանանել երբ նա մեր վերայ գիտությարձակած է կուզէ մեղ մեռցունել, եւ ինքզինքնիս աղատելոյ ճար չունիմք ամենեւին :

**6.** Կարելի՞ է հայրենեաց թշնամին սպանանել.

— Հայրենեաց թշնամին թոյլ տրուած է ըստանանել պատերազմի մէջ, — ինչպէս Ս.Գրոց մէջ օրինակները կտեսանեմք, — եւ մարդկային աղգը միշտ օրինաւոր համարած է հայրենեաց թշնամին սպանանելը, եւ իւր ազգն աղատելն ի վերութենէ բռնաւորաց :

**7.** Մարդու իւր անձնական պատիւը պէտք չէ պաշտպանէ սրով.

— Ոչ երբէք. այլ պարտիմք պաշտպանել զպատիւն մեր բանիւ եւ դրով, ապահով լինելով՝ որ մեր ճշմարիտ պատիւը մեր ընթացքէն կախեալ է. Զբարարաւթիւն չկրնար զմեղ իրօք սեւցունել, եթէ մեք ճերմակ եմք: իսկ եթէ սեւ եմք՝ այլոց արիւնը չկրնար զմեղ ճերմակցունել:

**8.** Մեր պատիւը ինչ եղանակաւ կրնամիք պահել.

— 1) Մեր սիրով սանձելով որ չյաղթուի գեղեցկութեան, պչրասիրութեան, բարկութեան, շահասիրութեան ու մոլութեանց հրապոյըներէն.

2) Ամեն առթի ու փորձութեան մէջ ջանալ որ չեղմք պարկեցտութեան ճանապարհէն, որ պատուոյ միակ եւ ուղիղ ճանապարհն է :

**9.** Վեցերորդ պատուիրանաւ Աստուած միայն զապանութիւն կարգելու.

— Ոչ, այլ կարգելու Աստուած նաև հետեւեալ ութը կերպ յանցանքներն ալ. 1) Ատել մեր ընկերը մեր սրտին մէջ, որ է մեծ ոճիր, քանզի առեւթենիւն՝ որոյ մէջ իսպարուած ճարդասպանութիւն է:

**10.** Երկրորդ ինչ կարգելու.

— 2) Կարգելու մեր եղթօր գէշ ու նախատական անուններ տալ, անէծք կարգալ, նորա պատուոյն ու շահուն վնաս հասցունել յօյտնի կամ ծածուկ կերպով: Նոյնպէս կարգելու նաև հետը խառնութիւնն ու չխօսելը, առ ատելութեան:

**11.** Երրորդ ինչ կարգելու.

— 3) Կարգելու մեր ատելութիւնը այն առաժան հասցունելն՝ որ բարկութեամբ վազեմք նորա վերայ, զարնեմք, ծեծեմք, չախչախեմք զինքը, որով կրնայ վիրաւորուիլ ու մինչեւ անգամ մեռանիլ:

**12.** Չորրորդ ինչ կարգելու.

— 4) Կարգելու մեր ընկերոջ չկերցունել ու

չիմցունել անանկ բաներ՝ որ նորա առողջութիւնը կվասուեն ու կեանքը վտանդի մէջ կձգեն:

### 13. Հինգերորդ բնչ կարգելու.

— 5) Կարգելու որ մեր շահուն կամ զուարձութեանն համար մեր ընկերոջ այնպիսի բաներ գործել չտամք՝ որ իւր կենաց վկաս ու հոգեւոր կամ մարմնաւոր կրտուտ կպատճառեն:

### 14. Վեցերորդ բնչ կարգելու.

— 6) Կարգելու որ մեր զօսանեթին կամ քինախնդրութեանն համար չգործեմք զուրիշերն որ իրարու հետ ծեծկուին, կոռւրտին ու զիրոր վիրաւորեն կամ սպանանեն:

### 15. Եօթներորդ բնչ կարգելու.

— 7) Կարգելու որ կերուխումով եւ անառակութեամբ թէ՛ մեր եւ թէ՛ ընկերոջ կեանքը չիճացունեմք, որ կատարեալ անձնասպանութիւն եւ եղբայրասպանութիւն է:

### 16. Աւթերորդ բնչ կարգելու.

— 8) Կարգելու ծնողաց զաւակնին անխնամ եւ անկիրթ թողուլ երեսի վերայ: Վասնդի ոյն ծնողք՝ որ իրենց որդւոց հոգեւոր եւ մտաւոր կրթութեանը հոգ չեն տանիր, զանոնք բարոյապիս կմեռցունեն:

### 17. Զրա պատուիրանը ինչնով կընամք պահել.

— Պէտք է որ ձանաչեմք թէ՛ ինչ մեծ արժէք ունի մեր եւ այլոց կեանքը, վասնդի Այշամենէն թանկագին պարգեւն է, մեր հոգւոյն փրկութենէն ի զատ

**18. Երկրորդ ինչնով կրնամք պահել.**

— Սիրելով զամեն մարդիկ, ու ներելով մեր թշնամիներուն, եւ ամեն մարդոյ հետ խաղաղութեամբ վարուելով, ու բարկութիւննիս զրապելով: Այս բանիս համար շատ հարկաւոր է որ հեռաւ փախչիմք կոռույ առիթներէ, եւ բարկասիրտ ու խռովարար մարդոց ընկերութենէն:

**19. Երրորդ ինչնով.**

— Զանալով հեղ ու հանդարտ հոգի մի ստանալ, հալարտութիւննիս կոտրել, եւ ամեն առիթի մէջ ինքինքնիս համբերութեան վարժեցունել: Այս յաջողելոյ համար՝ պարտիմք միշտ աղօթել Աստուծոյ որ չնորհէ մեզ խաղաղասէր եւ հեղ հոգի, որով մեր կեանքը կքաղցրանայ, եւ այլոց կեանքին ալ բնաւ չեմք վնասեր:

## Դ Ա. Ա ԺԳ.

### Եօթներորդ ՊԱՏՈՒԹՅԱՆ

» Մի ռեալ:

**1. Երա պատուիրանաւ Աստուած ինչ կարգելու.**

— Բղջախոչութեան կամ անմարդութեան վերաբերաւ ամեն տեսակ մեղքերը, որ ընդդէմ են պրութեան եւ պարկեցութեան:

**2. Այս պատուիրանին դէմ երբ կմեղանչեմք.**

— Պիղծ խորհուրդներով, անպարկեշտ վարքով ու խօսակցութեամբք, ու մանաւանդ՝ չնութեամբ ու ալոռնկութեամբ մեր հոգւոյն եւ մարմնոյն սրբութիւնը կորուսանելով։

**Յ. Ի՞նչ զգուշութիւն պարտիմք մեր մարմնոյն.**

— Պարտիմք մեր մարմինը ամենայն խնամօք եւ զգուշութեամբ անարատ պահել. վասնպի Քրիստոնէին մարմինը տաճար է Հոգւոյն Սրբոյ, ըստ Առաքելոյն. «Ո՞ւ չիտէ ենէ ուստար է Ա.ստուծոյ, և Հոգէ Ա.ստուծոյ բնակեալ է յնու։ Ենէ ո՞ւ պահանք Ա.ստուծոյ աղականէ՝ աղականեացէ ըստ Ա.ստուծ։» (Ա. Կոր. Գ. 16, 17.):

**Դ. Անմաքրութիւնն ու անպարկեշտութիւնը ինչպէս խիստ ծանր մեղքեր են.**

— Վասնպի բնական մաքրութեան ու պարկեշտութեան դէմ են, ու միշտ մեծ վնասներ կպատճառեն անպարկեշտութիւն դործողներուն երջանկութեանը։

**Ե. Ինչպէ կվնասեն այնպիսիներուն.**

— Նոցախնչքն ու առողջութիւնը կիմացունեն, ու տեսակ տեսակ հիւանդութիւններ բերելով, ժամանակէ առաջ գերեզման կիջեցունեն։

**Զ. Ռւրի ինչ վնաս կրերէ անպարկեշտութիւր.**

— Չմեջ բարոյապէս կմեռցունէ, մեր կեանքն անպատիւ կընէ ու կթունաւորէ, եւ կտառաջնորդէ յաղքատութիւն, ի թշուառութիւն, եւ վերջապէս՝ ի մահարեր յուսահատութիւն։

**Շ. Ինչո՞ւ չնութիւնը մեծ ոճիրներէն մէկն է.**

— Վասնզի, 1) Ամուսնական հանդիսաւոր ուխտին գրժումն է. 2) Վասնզի իւր ետեւէն կրերէ ուրիշ անբաւ չարփներ, ինչալէս են՝ զաւակաց երեսի վերաց ձգուիլը, կեղծաւորութիւն, ստութիւն, նախանձ, վրէժխնդրութիւն, կատաղութիւն, եւ շատ անգամ ալ մահ։

**Ց. Եօթներորդ պատուիրանին դէմ գործողներուն ինչ պատիժ կուտայ Աստուած։**



— Այս պատուիրանին դէմ եղած մեղքերը մյնքան սոսկալի են՝ որ Աստուծոյ բարկութիւնն ու ահաւոր պատուհանները իրենց վերաց կհրաւիրեն անսնք որ այն զարշելի մեղաց մէջ կանցունեն իրենց կեանքը։

**Զ. Ի՞նչ օրինակ կայ Ա.Գրոց մէջ այս մասին.**

— Այնչափ ատելի են Աստուծոյ՝ անմաքրութեան դէմ գործուած մեղքերը, որ նա բոլոր

մարդկութիւնը ջնջեց ջրհեղեղով, որովհետեւ ապականուած էր ամեն տեսակ գարշելի մեղօք: Սողոմ Գամորն ալ նոյն պատճառաւ այրեց Ած հրով եւ ծծմբով: Եւ մէկ օրուան մէջ քսան եւ չորս հազար խորայելացի կորսնցուց, այս պատռուիրանը չպահելուն համար:

**10.** Առաքեալը ինչ կդրէ առ Քրիստոնեացս.

— Անմաքրութեան վերաբերեալ մեղքերը այնքան հակառակ են Քրիստոնէութեան որբութեանը՝ որ Առաքեալն Պօղոս կդրէ, թէ՝ Քրիստոնէից մէջ անոնց անունն անդամ պէտք չէ որ լսուի. ու կաւելցունէ. «Զայս ուղղէ կացեալ հետազնէ+ նէ ամենայն պահնէի, իամ պէտք, իամ ադան, որ է կառապահը Հայութունը»: «Ն առնի ժաւանիուննեան յարտայուննեան Քրիստոնէն և Աստուծոյ»: (Եփես. Ե. 5—6.):

**11.** Բղջախոհութեան եւ անմաքրութեան դէմ ինչ առաքինութիւն կոյ.

— Ողջախոհութիւն եւ Պարկեշտութիւն:

**12.** Ողջախոհութիւնն ինչո՞վ կպահուի.

— Ողջախոհութիւնը պահելոյ միջոցներն են զիտուորապէս, 1) Միշտ մտածել թէ Աստուծոյ առջեւ եմք, որ ամեն գաղտնի գործ կտեսնէ, ուստի եւ Աստուծոյ դիմել առօթիւք որ զմել պահէ ի վորձութենէ, 2) Աշխատանէր ու ժուժկալ կեանք անցունել, եւ ամենեւին պարապ չկենալ, 3) Զգուշանալ այն ամեն բանէ որ մեր չար կիրքերը կդրգան:

**13.** Որմնք են չար կիրքերը գրգռող առիթքն.

— 1) Անպարկեցտ խօսակցութիւնը. 2) Վատահամբաւ թատրոններ ու պարարաններ (պաց) երթալը, ու մանաւանդ՝ գինետուններ յաճախելը. 3) Անպարկեցտ վիպասանութիւնը (ռօճնա), խենէլ կատակերգութիւնք, եւ անբարոյական գրքեր ու երգեր կարդալը:

**14.** Անպարկեցտ խօսակցութիւնը ինչ վնասներ կպատճառեն տղայոց.

— Անպարկեցտ խօսակցութիւնք՝ պատանեաց եւ օրիորդաց անմեղ հոգիներուն թոյն են, որ զիրենք կամաց կամաց կընտելցունեն ախտից հետ, եւ մաքուր սրտերնուն մէջ կձգեն մուլութեանց սերմը: Ուստի պէտք է տղայք փախչին այն չար մարդիկներէ՝ որ անպարկեցտ խօսքեր կընեն, յիշելով Քրիստոսի վճիռը՝ թէ ամեն դատարկ (ռօշ) խօսքերու, եւս առաւել անվայիկել խօսքերու հաշիւը պիտի տամք Աստուծոյ. (Մատք. ԺԲ. 36.):

**15.** Աստուծած ինչո՞ւ մեզ խօսելոյ կարողութիւնը պարզեւած է.

— Խօսելոյ աղնիւ կարողութիւնը Աստուծած չնորհած է մեզ ոչ եթէ անվայել խօսքերով բերանիս պղծելոյ համար, այլ որպէսզի այնու մեր Արարիչն օրհնեմք ու փառտորեմք, եւ մեր ընկերները միմիթարեմք եւ հրահանդեմք:

**16.** Ինչ կպատուիրէ Առաքեալն այս մասին.

— «Ա. Վենյան բան որի եղանակ յերքէ կ' ելցէ. այլ որ ինչ բարին է՝ և շինած պէտույցը՝ զի ուսցէ շնորհու այնուցին որ լսնան։ և ու մէ որդութեանունէ + շնորհին Սուրբ Աստուծոյ, որով ինժեցարուու + յառաջն դրիունեան»։ (Յափ. Գ. 29)։

**17.** Գէշ ընկերութեանց ազգեցութեանը վերաց բնչ կգրէ Առաքեալը.

— Առաքեալն Պօղոս կիմացունէ հաւատացելոց՝ թէ գէշ ընկերներու անպարկեցու խօսքերը մարդուս բարի բնութիւնը հետզհետէ կաւրեն. «Առականէն զբար ու աղցանան բան + լոր» (Ա.Կոր.ԺԵ.55)։

**18.** Որ տղայք են երանելի.

— Երանելի են այն տղայք որ գէշ ընկերներէ ու բարքերնին ապականող զբօսանքներէ հետու կման, իրենց ծնողաց արթուն հսկողութեամբը։ Նոքա կմեծանան մաքուր սրտով ու մաքուր մորմով, եւ աղատ կման զգուելի ու սոսկալի հիւանդութիւններէ։ որով կիմին յետոյ ազնիւ երիտասարդներ, որ իրենց պարկեցտութեան համբաւովն՝ ամեն տեղ պատիւ կդանեն։

**19.** Պձնասիրութիւնն ալ մեղաց առիթ է.

— Այս, պճնասիրութիւնը եթէ մեր վերաց տիրէ՝ հետզհետէ կտանի զմեղ ի մոլութիւն։ ձշմարիտ զարդը՝ ոչ եթէ շաբարն ու աղուոր հագուստն կամ ոսկեղին ու աղամանդեայ զարդարանքն է, այլ պարկեցտութիւնն ու կրթութիւնը։

**20.** Ինչու.

— Վասնզի գեղեցկութիւնը՝ հիւանդութեամբ

ու տարիքով կաւրուի ու կանցնի, հագուստը՝ կիմանաց, ոսկին կկորսուի կամ կդողցուի. բայց առաքինութին ու կրթութիը՝ անկարուստ կմնան։



**1.** Հ՞ր պատուիրանաւ Ա.ծ բնչ կարգելու.

— Աստուած կարգելու ուրիշնինչքն ու ստացուածքը յափշտակել որ եւ իցէ եղանակաւ։

**2.** Գողութիւնը ինչու մեծ մեղք է.

— Վասնզի, 1) Անիրաւութիւն է ուրիշին ընել զայն զոր չեմք ուզեր մեզի ընեն. 2) Մարդիկ միմեանց եղբարք են, ուրեմն իրարու օգնել պարտին, ոչ եթէ զրկել մէ կզմէկ անիրաւութեամբ։

**3.** Գողութին ընկերութեան բնչ վնաս կրերէ.

— Գողութիւնն ընկերութեան աղետաբեր է. վասնզի, 1) Ծուլութեան կվարժեցունէ զգոլն. 2) Զաշխատաւորն ու արհեստաւորը՝ կպաղեցունէ

յաշխատութենէ, որով ընկերութիւնը կչքանաց։

**4.** Ուրեմն աղբատներն ինչ ընել պարտին։

— Պարտին աշխատիլ, ու ճականուն քրտին-քովը ճարել իրենց հացը՝ պատուով, իսկ եթէ

իրենց աշխատութիւնը չբաւէ՝ ողորմած անձանց կամընկերութեան դիմել եւ ոչ եթէ գողութեան.

5. Ուրիշին ինչքը քանի կերպով կողողուի.  
— Երկու կերպով, 1) Բանութեամբ. 2) Խարդախութեամբ :

6. Բանութիւնը՝ միայն յափշտակութիւնն է.  
— Ոչ, այլ՝ որ եւ իցէ միջոցներով տկարին ձեռքէն նորա ինչքը խլելն է :

7. Խարդախութեամբ գողուի ընողքն ոյք են.  
— Նորա որ խաբերայ ու ծածուկ ճանապարհներով՝ անիրաւ շահեր կընեն ի վեսս ընկերին,  
1) Գնելով. 2) Ծախելով, ու 3) Խւրեանց խոսաւունքը չափահելով :

8. Գնելով եղած գողութիւնը որն է.  
— 1) Գնած բանին դինը՝ ամեռողջ չվճարել,  
եւ կամ բնաւ չվճարել. 2) Ծախողին վիճակին նեղութենէն եւ կամ միամտութենէն օդուտ քաղելով՝ խաբել, ու ապրանքը ոչինչ գնով ձեռքէն խլել, ի վեսս վաճառողին :

9. Ծախելով եղած գողութիւնը որն է.  
— 1) Գէշ ապրանքը իրեւ աղէկ ծախել.  
2) Չափազանց առևլ ծախել, գնողին նեղութենէն եւ կամ միամտութենէն օդուտ քաղելով.  
3) Կրկին կշիռ գործածել, ու կշիռքն ու չափը պակաս տալ, և՛ս: «Կշիռ նէնք ունենալուն պէտք են առաջէ Տէսան, իշխան արքայը ընդունէլ է Նմ»: Դարձեալ «Պէտք է առաջէ Տէսան լու իշխին, և իշխ նէն-

չունեան. «Ն է բար-ու առաջէ Նորա»: Կվճռէ իմաստունն Սովորոն. (Առակի. ՃՈ. 1. ի. 25.):

10. Գործաւորք ու ծառայք ինչպէս գողութեան մեղքը գործած կլինին.

— 1) Երբ բարեմտութեամբ չեն աշխատիր ու չեն ծառայեր. 2) Երբ իրենց տուած խօսքը չեն լրացուներ աշխատութեամբ. 3) Երբ իրենց չեղածը կառնուն կպահեն. 4) Երբ իրենց տիրոջ համար բան մի գնած ժամանակին՝ անհոգութեամբ սուլ գնեն. եւ կամ՝ երբ քանիի որ գնած են անկէ աւելի ստակ իրենց տիրոջմէ պահանջնեն խաբէութեամբ (Մասն Բ. Դաս Ժ. 10.):

11. Գողութեամբ ուրիշին զրկանք պատճառողներն ինչ պարտին ընել.

— Քահանային առջեւ խոստովանիլը բաւական չէ գողութիւնը քաւելու, այլ պարտին ետ դարձունել, կամ հատուցանել ու փոխարինել զայն, ըստ խորհրդոյ խոստովանահօրն :

12. Ինչո՞ւ խոստովանութիւնը բաւական չէ գողութիւնը քաւելու.

— Վասնզի եթէ գողը չուզեր ետ դարձունել կամ հատուցանել, ասել է թէ իւր ըրած ծանր մեղքին վերաց զիջջ չունի, եւ կուզէ գործած անիրաւութեան օգուար վայելել, որ է ընդդէմ իրաւանց եւ արդարութեան :

13. Սուրբ Գրոց մէջ գողերու պատժուելոյն ինչ գլխաւոր օրինակներ կան.

— Գողերու Աստուծոյ կողմէն պատութուելուն գլխաւոր օրինակըն ի սուրբ Գիրս են, 1) Աքար, որ Երիքովի մէջ ըրած գողութեանն համար քարկոծուեցաւ. 2) Դէեզի, Եղիսէ մարդարէին սպասաւորը, որ գողութեանը վերայ սուստ ալ խօսելով՝ բորստեցաւ. 3) Անանիա ու Սափիրա,




որ ըրած գողութեան ու ստախօսութեանն համար յանկարծամահ եղուն :

**14.** Գողութեան հետեւանաց ամենէն ստասավելի օրինակն ովկ Եղաւ մարդկութեան մէջ.

— Գողութեան ամենէն սպասափելի օրինակն Եղաւ Յուդա Խսկարիովուացին, որ Առաքեալ էր. բայց գողութեամբը զրկուեցաւ յաստուածացին

չնորհաց, ու արծաթսիրութեամբն մոլեալ՝ վերջապէս յանդգնեցաւ համբուրելով մատնել զՅա խր երկնաւոր Վարդապետն ի ձեռս Հրէից :



**15.** Պղտի կտմ Քիչքան գողնալն ալ մեղք է.

— Այո, վասնզի գողութիւնը ոչ եթէ շատ կամ մեծ բան գողնալցն համար մեղք է, այլ վասնզի արդարութեան դէմ է այն: Ուստի մեղք է թէ

ընկերոջ մէկ գիրքը գողնալը, եւ թէ նորս  
խանութիւն մեծագին ապրանքներ վերցունելը  
Գողութիւն է թէ մէկուն սնտուկէն ստակ վեր-  
ցունելը, եւ թէ ազգին սնտուկէն գողանալը :

**16. Գողին բարյական պատիժը մըն է.**

— Գողին վերայէն ամենուն վատահութիւնը  
կերթայ, ամեն բարի մարդ նորա վերայ անար-  
դանօք կնայի: Գողին խիզճը՝ իրեն դէմ է, միշտ  
վախի մէջ է թէ կրտնուի. ուստի եւ տանջան-  
քով լցուն է նորա կեանքը, զոր եւ պիտի վեր-  
ջացունէ բանտի մէջ, կամ կախաղանին վերայ:

## Դ Ա Ս Փ Ե.

### ԽՆԵՐՈՐԴ ՊԱՏՈՒԻՐԱՆ

«Մի սուտ վկայեր զբնիեկ քումմէ».

**1. Ընկերին դէմ սուտ վկայելն ինչ է.**

— Մեծաւորի կամ դատաւորի առջեւ ստու-  
թեամբ ամբաստանել զընկերն թէ այս ինչ յան-  
ցանքը գործած է:

**2. Սուտ վկայութիւնը մեծ մեղք է.**

— Սուտ վկայութիւնը՝ մարդասպանութեան,  
չնութեան ու գողութեան պէս ամենէն մեծ  
մեղերէն մէկն է:

**3. Ինչնու սուտ վկայութիւնն ամենէն մեծ  
մեղերէն մին համարուած է.**

— Վասնզի այնու, 1) Ստերդմնութեան ծանր  
մեղքին մէջ կիյնամք. 2) Մեր ընկերին պատիւը,  
ինչըն ու կեանքը՝ մեծ վասնզի մէջ կղնեմք, ու  
երբեմն՝ զանոնք կորսնցունելու պատճառ կի-  
նիմք. 3) Դատաւորը թիւր վճիռ տալուն եւ  
զանմեղը գատապարտելցն պատճառ կլինիմք :

**4. Զրագարտութիւնն ինչ է.**

— Սուտ վկայութի մի է, զոր ընկերութեան  
մէջ մեր եղաօր դէմ կընեմք, վերան ձգելով բո-  
լորպին սուտ, կամ՝ մասամբ իւփի սուտ յանցանք-  
ներ: Աստուած կհրամայէ. «Մէ՛ սոէցէր և մէ՛  
բռաբրէցէր էրաւանչւ-ը զնուիբ էր» (Ղեւ. ԺԹ. 11):

**5. Ինչնու զրպարտութիւնը ծանր մեղք է.**

— Վասնզի, 1) Ստութիւն է. 2) Կաղարտ ըն-  
կերին պատիւը՝ որ կեանքի պէս պատուական է.  
3) Կվասաէ նորա շահերուն, որով թէ՛ իրեն  
եւ թէ՛ ընտանեացը մեծ վաս կպատճառուի.  
4) Վերջապէս, վասնզի շատ դժուար է զրպար-  
տութեամբ դործած վասանիս վոխարինելը :

**6. Զրպարտիչը սուտ վկայէն ինչնու կտարքերի.**

— Սուտ վկայն խիստ ծանր վաս կպատճա-  
ռէ, բայց որովհետեւ համարձակ կխօսի՝ ուստի  
կրնայ մարդ նորա հետ մաքտուիլ, կամ ինքզինք  
արդարացունել: Խսկ զրպարտիչը վատ ու ցած  
մէկն է, որ ծածուկ ու մութի մէջ նուաստարար

կդորձէ, ուստի եւ անկշռելի վնասներ կհասցունէ:

**7.** Զրագարատութիւնը էր գժուար է փոխարինելը.

— Վասնզի զրագարատութիւնը չուտով բերնէ բերան կտարածուի, ուստի չեմք կրնար ամեն լսողներուն ու հաւատացողներուն թիւը գիտնալ, որ զանոնք համոզեմք թէ՝ ըրածնիս զրագարտութիւն էր, եւ թէ՝ անմեղ է նա:

**8.** Ամեն անգամ կրնամք համոզել զայլ՝ թէ ըրածնիս զրագարատութիւն էր.

— Ոչ, շատ գժուար է, վասնզի մարդիկ տւելի գէշին գիւրաւ կհաւատան, քան թէ բարի վկայութեան: Ուստի յանիրաւի կոտրած անուն մի շուկելը՝ գրեթէ անկարելի կլինի, որով մեր ըրած զրագարատութիւնը՝ շատ անգամ մահեր կպատճառէ, որոյ ծանր համարը մենէ պիտի պահանջէ արդար Դատաւորը:

**9.** Զրագարատութիւնը միայն խօսքալ կլինի.

— Ոչ, այլ եւ գրով, եւ հրատարակութեամբ լրագրաց մէջ, որ շատ առաւել վնասաբեր է եւ անփիխարինելի, վասնզի շատերը կկարդան ու կհաւատան: Ասկէ զատ՝ տպագրութեան ձեռքով՝ մեր զրագարատութիւնը կիշտնչնաւորի, ուստի եւ մեր յանցանքն ալ խիստ աւելի ծանր կլինի:

**10.** Ի՞նչ է չարախօսութիւնը.

— Մեր ընկերին պակասութիւնը եւ կամ մէկ յանցանքը՝ չարամտութեամբ, առանց բացարձակ հարկաւորութեան՝ ուրիշն ասել ու

պատմել, որպէսզի վնասուի, ու անունը կոտրուի:

**11.** Չարախօսութիւնը մեծ մեղք է.

— Այս, վասնզի արդարութիւն եւ եղբայրսի-րութիւն կապահանջն որ ուրիշներու հետ այնպէս վարուիմք, ինչպէս կուզեմք որ մեզի հետ վարուին եւ որովհետեւ չեմք ուղեր որ գմեզ բամբասեն ու մեր վերայ չարախօսութիւն ընեն, ուրեմն մեք ալ պարտիմք չչարախօսել ու չբամբասել զայլ:

**12.** Զաւակի մի յանցանքը նորա հօրը յայտնելը չարախօսութիւն է.

— Ոչ, վասնզի զաւակին պակասութիւնը հօրը յայտնելով՝ անոր մեծ բարիք մի ըրած կլինիմք, որ հօրմէն խրատուի եւ ուղղութեան գայ:

**13.** Եթէ գիտնամք որ մէկը ազգին մեծ վնաս կհասցունէ, զայն յայտնելը չարախօսութիւն է.

— Ոչ, այլ ընդհակառակն բարեգործութիւն է, որովհետեւ ազգը փրկել է խարերայի մի չարագործութենէն:

**14.** Քսութիւնը մեղք է.

— Այս, վասնզի քսու մարդը խօսք խառնելով ընկեր ընկերոջ դէմ կդրգուէ, ու շատ կերպ մեզաց պատճառ կլինի. Ա. Գիրըը բանսարկու մարդոց համար կդրէ. «Գտան և զերիսն առհասընկեցի, զէ բառաւ և խաղաղութեաց կորոյա . . . Պաշտէ շնչյն էր գոստուան, և ուր և բնակեցի հօր՝ արելս լիցէ»: (Սիր, ԽԸ, 15; ԽԱ, 51.):

**15.** Զարախօսութեանց աղբիւրներն ինչ են.

— Զարախօսութեան, բամբասանքի ու քսութեան գլխաւոր աղբիւր են նախանձ, ատելութի, վրէժինդրութի, հալարտութի եւ կեղծաւորութի.

**16.** Բամբասանքն ինչք առաջ կուգայ.

— Վերոյիշեալ աղբիւրներէն զատ՝ բամբասնքի պատճառներն են նաեւ, 1) Տիգուտիւն, որով խօսելց կարեւոր բաները չգիտնալով, տգէտ մարդը ուրիշն վերայ ծուռ շիտակ գիտցածը կիսուի, 2) Պարարուտունիւն, որով անդործ մարդիկ ու կանայք տնէ տուն կը ըին, ու բամբասելով ժամանակ կանցունեն. 3) Նարախօսունիւն, որով անխորհրդարար բամբասելու մէջ կիյնան, խօսելու անզուսպ փափաքէն :

## Դ Ա Ս Ժ Զ.



ՇԱՐՈՒՅԱԿՈՒԹԻՒՆ ԽԵՆԵՐՈՐԴ ՊԱՏՈՒՔԱՆԵՆ



**1.** ԹՌՈ պատուիրանին դէմ կանուրիշ մեղքեր:

— Այս, եւ են Ստախօսութիւն, Յանդուգն դատողութիւն կամ ծուռ դատողութիւն, Շուրջորթութիւն եւ Մատնութիւն :

**2.** Զինչ է ստախօսութիւն .

— Սուտը՝ իրաւ, եւ իրաւը՝ իբր սուտ հասկցունել:

**3.** Ստախօսութեան վնասներն ինչ են.

— 1) Ստախօսութիւնը ընկերութեան մէջէն վստահութիւնը կվերցունէ. 2) Ստախօսութեան վարժողը հետզհետէ կլինի զրարտիչ, քսու, խառնակիչ, սուտ վլայ. 3) Ստախօսը՝ ընկերութեան մէջ անպատիւ կլինի, ու եթէ ճշմարիտ բան մ'ալ ասէ՝ խօսքին ոչ ոք կհաւատայ :

**4.** Ստախօսութեան դէմինչ առաքինութիւնի կայ:

— Ճշմարտախօսութիւն եւ Անկեղծութիւն : Առաքեալը կհամարնյէ. « Ի բա՞ց ընկեցէր զայտունիւն, իսէ եցարո՞ւ + զշշարունիւն, էրագանչուր ընդ ընկերէ էրացամ, զի է մէ միւնաց անդամո՞ւ ». (Յիխս. Դ. 25):

**5.** Ծուռ դատողութիւնն ինչ է.

— Յանդուգն կամ ծուռ դատողութիւնն է, 1) Արտաքին երեւութիւն վերայ մակարերութիւններ հանելով՝ պարսաւել զններն եւ ծուռ դատաստաններ ընկել նորա վերայ. 2) Դատապարտել զայլս, առանց կանխաւ քննած լինելոյ թէ նոցավերայ լածնիս կամ կարդացածնիս ստորդ է:

**6.** Յանդուգն դատողութիւնը ինչն մեղք է.

— Վասնզի, 1) Արտաքին երեւոյթը շատ անդամ զմեզ կիսարէ. 2) Պէտք չէ ամեն լատճնուս հաւատալով՝ մեր ընկերով վերայ ծուռ դատողութիւն ընեմք, վասնզի մեզ արտած տեղեկութիւնները՝ մեծաւ մասամբ սուտ են,

անհիմն են, կամ սխալ, այլայլած ու մեծցուցած:

**7.** Քրիստոս զինչ վճռեց.

— «Ե՛ բարեւ՝ չե՛ բարեցիւ, չե՛ որու բարեստանաւ բարեւ՝ բարելց եւ, և որու ափու լափու՝ լափուց յեւը Զէ՞ աւսանես ուշու յական եղբար ու, և է ուսմ ական պէտքանդ ու ուսանես»։ (Մատթ. Է. 1-5)։

**8.** Մեր ընկերին ուրիշ ինչ տեսակ ստութիւն կրանեցունեմք.

— Շողոքորթութիւն, որ է, 1) Վատութեամբ մէկը գովել, առաքինութեան ու ձիրքի մի համար՝ զոր գիտեմք թէ չունի. 2) Արդարացունել դայս ոք կամ զայն՝ իւր ունեցած մոլութենէն։

**9.** Շողոքորթութիւնը ինչ վնաս կրերէ.

— Շողոքորթութիւնը ցած հոգւոյ գործ է, որ նախ՝ Մարդոց հպարտութիւնը կսուցանէ.

**2)** Նոցա ունեցած թերութիւնները՝ իրեւ լսութիւն ցոյց տալով, զանոնք շոկել չթողուր։

**10.** Շողոքորթութեան շարժառիթն ինչ է.

— Անարդ շահասիրութիւն, որ զմարդս կը նուաստացունէ իւր համովմանը դէմ այսպիս սուտ խօսելոյ, եւ շարը՝ բարի ցուցանելոյ, եւ ամենուն անարդելի կընէ ինքզինքը վատութեամբ։

**11.** Թ<sup>թ</sup> ուստուիրանը ինչու լսա չեմք պահեր.

— Այս պատուիրանին դէմ խիստ շատ անգամ կմեղանչեմք, վասնզի մեր լեզուն չեմք սանձեր, ու ընկերաց վերայ չարախօսութիւն ու զրալարտութիւն ընելը՝ մեզ հաճոյք ու շահ կը

կարծեմք, որ է մեծ անմոռութիւն։ Ուստի պարտիմք խնդրել յԱստուծոյ շնորհք ու զօրութիւն, որ լեզունիս կարենամք սանձել։

**12.** Ուրիշ բնչ պարտիմք ընել իններորդ պատուիրանը լաւ պահելոյ համար.

— Պարտիմք միշտ մեր մոքին առջեւ բերել մեր տկարութիւնը, որպէսզի չդատեմք զընկերն ու վերան բնաւ գէշ շմօսիմք։ Պարապ ժամանակ չանցուննեմք, որ աղբիւր է զրպարտութեան, չարախօսութեան եւ բամբասանաց. այլ մեր գործերովն զբաղիմք, Աստուծոյ թողլով մեր ընկերաց դատաստանը։ (Հռ. ԺԴ. 4.)։

**13.** Քրիստոնեայն զինչ պարտի աւնելկրօնակցին եւ ազգակցին անուանն ու պատոյն համար.

— Իրեւ Քրիստոնեայ՝ պարտիմք ոչ միայն մեր կրօնակից եղբօրը միշտ օգնել ու զինքը պաշտպանել, այլ նաեւ պարտիմք նորա անուանն ու պատույն այնչափ նախանձախնդիր լինել՝ որչափ մեր անուանն ու պատույն հոգ կտանիմք։ Եւ առ այս պարտական եմք մանաւանդ առաջի այլազգեաց եւ այլակրօնից։

**14.** Ի՞նչ պատճառաւ.

— Որպէսզի հեթանոսաց եւ այլակրօնից առջեւ վնաս չբերեմք քրիստոնէական եւ ազգային անուան ու Սուրբ Աւետարանի պատույն։ Այլազգեւոյ եւ օտարազգեւոյ մի առջեւ մեր կրօնակից ու ազգակից եղբայրը չարախօսութեամբ

բամբասելն ու մատնելը՝ մէծ ապիշտութիւն է :

**15. Մատնութիւնը բնչափիսի մեղք է.**

— Մատնութիւնը ամենանուաստ ոգւոյ գործն է, որով ընկերին եւ կամ ազգին ու եւ իցէ ներքին գործն ու գաղտնիքը կյայտնեմք, մեր անձնական շահուն կամ ատելութեանն ու վրէ ժինդրութեանն համար, որ է ամենումեծ վատութիւն :

**16. Մատնութիւնը բնչ հետեւանք կունենայ.**

— Մատնիչը՝ մարդոց մէջ արհամարհեալ ու անպատիւ կլինի, ու ամենէն կնախատուի, նոյն իսկ անկէ որոյ առջեւ մատնութիւնն ըրած է :

**17. Մատնիչը բնչ կկոչուի.**

— Մատնիչը Յարդա ու Վասուկի կկոչուի: Վասն-զի մատնիչը Յուգայի պէս իւր շահուն համար դարանակալ է առաքինուոյն, ու Վասնակայ պէս իւր անարդ փառակիրութեանն ու վրէ ժինդրութեան համար կզոհէ իւր ազգը եւ հայրենիքը :

**18. Մատնիչին վերջը բնչ է.**

— Մատնիչին վախճանն է Յուգայի պէս անձնապան լինել, կամ Վասնակայ պէս անարդամահ սատուիլ, ու յաւիտենական քստմնելի անուն եւ յիշատակ թողուլ պատմութեան մէջ :

**19. Երբ զմեզ զրպարաեն, բամբասեն, մատնեն ու անուննիս կոտրեն՝ զինչ պարտիմք առնել.**

— 1) Պարտիմք բնաւ չարին չար չհատուցանել, ոյլ յաղթել բարեաւն չարին. (Ա. Պիտր. Գ. 9. = Հռ. ՃԲ. 17): 2) Պարտիմք համբերել, ու

շանալ՝ որ վերանիս չունենամք այն պակասութիւններն զոր կզրպարտեն թէ ունիմք. 3) Մարդոց անիրաւ գատասատանի ժամանակ՝ մեր սրտերը բարձրացունելու եմք յայն ահեղ գատասատան՝ ուր ամեն մարդ իւր գործոց համեմատ հատուցումը պլափի ընդունի :



**Դ Ա Ս Ո Փ Է.**

**ՏԱՍՆԵՐՈՐԴ ՊԱՏՈՒԻՐԱՆ**

Մի ցանկանա տան ընկերի ու եւ մի ամենայնի զինչ ընկերի ու իցէ » .

**1. ԺՐ պատուիրանը մեզ բնչ կուսուցանէ.**

— Կառլիքցունէ, թէ պարտիմք այնչափ սիրել ու պատուել մեր ընկերը՝ որ սրտերնուս մէջ անգամ չարամտութեամբ աչք չունենամք նորա վայելած բաներէն եւ ոչ մէկին, յուրի նախանձով ցանկալով խլել զայն նորա ձեռքէն :

**2. Ուրիշին ունեցածին չարամտութեամբ ցանկալը, կամ աչք ունենալը՝ ինչու մեղք է.**

— Վասնզի, 1) Բարի մարդ լինելց համար բաւական չէ՝ չարիք չընել, այլ հարկ է նաեւ չար չմտածել. 2) Ուրիշի բարիքին չարամտութեամբ ցանկալը՝ ընդդէմ է արդարութեան, սիրոյ եւ երախտագիտութեան որ առ Աստուած :

**Յ.** Յանկութին ինչո՞ւ ընդդէմէ արդարութեան,  
— Վասնզի մեզ կթելազրէ չար միջոցներ գոր-  
ծածել, ցանկացած բաներնիս ձեռք անցունե-  
լու համար: Ինչպէս իսրայելի Աքար թագաւորը  
անիրաւութեամբ քարկոծել տուաւ զնարօթ,  
որպէսպի նորա այգին յափշտակէ:

**Ա.** Յանկութիւնն ինչո՞ւ ընդդէմէ սիրոյ.

— Վասնզի սէրը մեր եղբօրն երջանկովիլ կու-  
զէ, ու սրտերնէս կմերժէ անդութ՝ նախանձը:  
«Սէր ու նախանձ» կը ճռէ Առաքեալը. (Ա. Կոր. Ժ. 4)  
Եւ կուտայիրէ մեզ « լու ուր լուս, եւ ինուլ  
ըսդ ինդացող »: (Հռ. Ժ. 15):

**Յ.** Նախանձը ինչ վնաս կրերէ.

— Նախանձը՝ մեր սրտերը կրծելով, մեր  
կրանքը կթունաւորէ, ու չթողուը որ մեր ունե-  
ցած բարիքին համն առնումք, որով կորանցունել  
կուտայ մեզ զայն, անյագութեամբ ու չարասըր-  
տութեամբ ուրիշին բարիքին ցանկանալով:

**Յ.** Յանկութիւնն ինչո՞ւ ընդդէմէ երախտա-  
գիտութեան զոր պարտիմք առ Աստուած.

— Վասնզի Աստուծոյ դէմ գանգատիլ մի է  
որ իբր թէ մեզի քիչ է ատեր, իսկ ուրիշին շատ  
ժինչդեռ Աստուած՝ ամենուս ալ բաշխած է  
ամենէն թանկագին բարիքը, որ են կեանք,  
բանականութիւն, եւ զիսոսումն հանդերձե-  
լոյ երջանկութեան:

**Յ.** Յանկութեան մեծագոյն պատճառը մըն է.

— Աշխարհային բարեաց ու վայելքներու վե-  
րայ չափազանց համարում ու իղձ ունենալը :

**Յ.** Այս մասին Ս. Գրոց մէջ ինչ օրինակ կայ.

— Սողոմն իմաստուն թագաւորը, որ թէեւ  
բարձրելոյն փառաւոր աաճար կանդնեց, ու



Աստուծմէ խնդրած բարիքն ընդունեցաւ, բայց  
երբ աշխարհային ցանկութեանց տուաւ ինքինն-  
քը՝ աղարտեց իւր անունը, ու վերջապէս իւր  
տիտուր փորձովը ճանաչեց աշխարհի ունայնուիք:

**Յ.** Քրիստոնեայն ինչ դգացում պէտք է ունե-  
նայ աշխարհային բարեաց վիրայ.

— Քրիստոնեայն չփափաքիր կապուիլ աշ-

խարհի հետ, ուր՝ ապահով չէ՝ թէ ժամամի պիտի ապարին։ Նա կջանայ իւր օրինաւոր աշխատութեամբը ձեռք ձգել որչափ որ Աստուած իրեն կկամենայ չնորհել։ Այս զգացմամբ՝ հարկաւ բնաւ չարամտութեամբ ուրիշի բարիքին աչք չունենար։ գիտելով քաջ՝ որ ամեն բան անցաւոր է։

**10.** Քրիստոնեայն աղքատութեան ու վշերու մէջ ինչ կմածէ։

— Աղքատ ու նսեմ կենաց մէջ Քրիստոնեայն ինքինը կբաջալերէ՝ արիութեամբ կրելու աղքատութեան վշտերը։ Վասնի համոզուած է թէ որչափ առաւել ծածուկ եւ դժուարըմեր են առաքինութիւնը, այնքան առաւել փառաւոր պիտի լինի նոցա հատուցումը։

**11.** Հարկ է որ գոհ լինիմք մեր վիճակէն։

— Պարտիմք գոհ լինել մեր վիճակէն, ինչպէս որ սահմանած է մեր երկնաւոր Հայրը։ Ուրիշին ստացուածոց ու վիճակին բնաւ չեմք նախանձիր՝ եթէ մեք ճշմարտապէս հաւատամք՝ թէ «Ա. Հ. Ա.» ուորդ բարձր և ամենայն պարբեր կարարեւուլք է վերսպան են չվելալք, առ է Հօրէն լուսոյ»։ (Յակ. Ա. 17)։

**12.** Տժոհ ու ցանկացող մարդը ինչ կլինի։

— Իւր վիճակին վերայ տժոհ եւ ուրիշին աչք ունեցող մարդը՝ երբէք հանգստութիւն չունենար։ Զարամիտ ցանկութիւնը՝ զինք կմղէ տեսակ տեսակ տպիրատութիւն գործելոյ, եւ ընկերաց հետ՝ եւ մինչեւ անդամ իւր իսկ անձին

հետ՝ խաղաղութիւն չունենար այնպիսին։

**13.** Մեր սրտին հանգստութիւնը ինչ բանի մէջ կընամք գտանել։

— Բաւականասիրութեան մէջ, որ է գոհ լինել մեր ունեցածին, առանց ամենեւին նախանձելոյ չարարտութեամբ մեր ընկերոջն ունեցածին վերայ։ Այս է երջանկութեան կիրք։

**14.** Բաւականասիրութեան վերայ ինչ կգրէ Սրբազն Առաքեալն Պողոս։

— Երանի՛ թէ ամեն Քրիստոնեայ կարենայ Առաքելցն հետ ասել. «Ես սասայ որովհ կարեմ բառական լինել. Քիուրէ նուռողէլ, Քիուրէ առաւելուլ, և յարէլ և առցնալ։ Յանենայի կարող էմ Այնու որ չըրացոյն չեմ»։ (Փիլիպ. Դ. 14—15)։

**15.** Առաքեալը ինչ կվճռէ այս մասին։

— «Ու բերատ ինչ յաշխարհն, և ու դանել ինչ կարսցացաւ. այլ առնիշդ կերակուր և հանդերձաւ, և այնուշտացացաւ։ Իսկ որդ կամին մեծանալ անհանին է փորձարկեան և յարուբայն, և է բազում ցանկալիքն անդուն և է ըստակարս, որդ ընկղնեն զարդէի է սպառիստին և է կարսուս։ Զի արմաս ամենայն բարեաց՝ ործալունիքունին է»։ (Ա. Տիմ. Զ. 6—11.)։

## Դ Ա Ս Փ Ը.

ԹՈՂԱՐԿԱՌՈՒԹԻՒՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԱԼՔԱԿԻՆ ՕՐԻՆԱՅ

Ս Է Ր Ը Ն Կ Ե Ր Ի Ն

**Ա.** Քրիստոս Տէրն մեր ինչպէս բովանդակեց օրինաց ԲՇր տախակին վեց պատուիրանները .

— Այս սքանչելի վճռով. «Սէրեցէ՛ս զնէեր + էքրւ շանց +» . (Մատթ. ֆԲ. 59.) :

**Զ.** Ո՞վէ մեր ընկերը .

— Քա Տէրն մեր Սամարացւոյն առակովը հասկացցց մեզ թէ Ար Շնէրն էն ամենայն հարդէն .

**Յ.** Կրնամք մեր ընկերը մեր անձին պէս կամ մեր անձին չափ սիրել .

— Պարտիմք ջանալ այս կատարելութեան աստիճանին հասնելոյ, կամ գոնէ՝ մեր ընկերը սիրել այն անկեղծութեամբ որով ինքզինքնիս կը սիրեմք անտարակոյ :

**Շ.** Զամէն մարդ հաւասարապէս պիտի սիրեմք.

— Բնական բան մի է որ սիրոյ մէջ եւս աստիճաններ կան: Եւս առաւել որ առ ամենն մարդ մի եւ նոյն պարտականութիւնները չունիմք: Ուստի Առաքեալն ալ կպատուիրէ որ առաւելապէս սէրեմք դնուանէն հաւատոյ . (Գաղ. Զ. 40.) :

**Ֆ.** Ի՞նչ կոովեցունէ մեզ այս պատուէրը .

— Նախադասել բարի մարդիկը, ու մեր կրօնակից եւ ազգակից Քրիստոնեայ եղբարքը :

**Շ.** Ուրիշ անձանց ալ նախադասութիւն մի առնել կարարտմք .

— Այս, պէտք է առաւելագոյն սէր ցուցանեմք առ ծնողս մեր, առ ազգականս, առ եկեղեցականս մեր, առ բարեկամս, առ տեարս, առ երախտաւորս, առ դաստիարակս, առ աշակերտակիցս, առ աշակերտոս եւ առ հայրենակիցս մեր, քան թէ նոցա՝ որոց հետ սոյն յարաբերութիւքը չունիմք:

**Շ.** Մեր ազգակցաց ինչպիսի սէր պարտիմք .

— Պարտիմք մեր ազգակիցքը սիրել ջերմ. եւ անայլայլելի սիրով. Եւ եթէ մասս ալ տեսանեմք՝ դարձեալ պարտիմք ներել, ու մեր ձեռքէն եկած բարիքն եւ օգնութիւնը նոցա ընել, եւ մեր եղբարց թշնամիքը՝ իբրեւ մեր թշնամիքը նկատել:

**Ց.** Հայրենեաց համար ինչ պարտիմք .

— Պարտիմք մեր հայրենիքը սիրել, եւ իբրեւ նուիրել չէ թէ միայն մեր ինչքը, այլ նուև Ար կենենց շն ուսւ սէրպին ու գառացն համար :

**Ց.** Կարելի է սիրել մեր անձնական թշնամին.

— Այս, ոչ միայն կարելի է, այլ եւ պարտիմք սիրել մեր թշնամին, իբրեւ մեր եղբայրն, ու Աստուծոյ որդին: Այս է մեր Փրկչին հրամանը:

**Շ.** Ո՞րն է Քրիստոսի պատուիրանը .

— «Սէրեցէ՛ս վնշնամէն ներ, օրնեցէ՛ս շնէծէն ներ. բարէ աբարէ՛ս աբելեցաց ներոց, (այսինքն՝ բարիք ըրէք

զքեղ աստղներուն) և աղջիւ արարէ + է վլրայ այնոցէն  
որ լլինն չըւշ և հալածն» . (Մատր. Ե. 44.) :

**Ա. Այս պատուէրը ինչ պարտք կդնէ մեզ.**

Մեղ կպարտաւորէ ձեռքերնէս եկած ամեն  
աղեկութիւն ընել մեր թշնամեացը: Բայց հարկ  
չիներ որ կրց զկուբայն մեր թշնամեաց վստա-  
հիմք, ու ինքզինքնիս վստանգի մէջ դնեմք:

**12. Ի՞նչ անուն ունի այն ընդհանրական բա-  
րեսիրութիւնը զոր Քրիստոնեայն իւը նմանեաց  
պիտի ցուցանէ.**

Եղբայրափրութիւն, կամ Ընկերութիւն:

**13. Քրիստոնէական սէրը միայն զգացմուն-  
քով ու խօսքնվ պիտի լինի.**

Ոչ, այլ քրիստոնէական սէրը սէտք է ա-  
ռաւելասէս փայլի բարեգործութեան արդիւնք-  
ներով. (Ա. Յովի. Գ. 18.) :

**14. Քաղաքավարութիւն քրիստոնէական սէր է.**

Ոչ, եթէ աշխարհային քաղաքավարութիւն  
է, որ շատ անդամ կեղծաւորութեան առու-  
տուր մի է: Քրիստոնէական քաղաքավարութիւնն  
այն է որ ի սիրոյ եւ ի խոնարհամութենէ կրիմի:

## Դ Ա Ս Ժ Թ.

ՏԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ ՍԻՐՈՑ ԸՆԿԵՐԻՆ

Բարեգործութիւն

**1. Մեր ընկերին զինչ առնել պարտական եմք.**

— Մեր կարողութենէն ինչ որ կուգայ, թէ  
մարմնաւոր եւ թէ հոգեւոր բարիք:

**2. Բարիք ընելը բնակմն է մեր սրտին.**

— Այս, սրտերնիս բնական ցաւ մի կզգայ երբ  
ուրիշն դժբաղդութիւնը տեսանէ, եւ մեծ գոհու-  
թիւն կիմանայ՝ երբ բարեգործութիւն մի ընէ:

**3. Բարեգործութիւնը ինչ վարձք ունի.**

— Թէպէտ բարեգործը պիտի ակնկալէ միայն  
երկնաւոր վարձերը՝ զորս խոստացած է Աստ-  
ուած, բայց նա այս աշխարհիս վերայ եւս շատ  
անդամ անվարձ չմնար, ընդունելով զերախտա-  
գիտութիւնուաց, եւ զգովութիւն հասարակաց:

**4. Ինչու հասարակութիւնը ընդհանրապէս կը  
պատուէ զբարեգործ մարդը.**

— Վասնզի օդնելով աղքատաց, որբոց, այր-  
եաց եւ հիւանդաց, բարեգործը ընկերութեան  
վիշտերը կմեղմէ, կնուազեցունէ, եւ ազգին նե-  
ցուկն ու զարդը կլինի:

**5.** Սուրբ Գիրքը բարեգործութեան համար ինչ կխօսի.

— Առաքինութեանց ամենէն բարձրներէն մին համարի զբարեգործութիւն, եւ ստէպ զմեղ կյորդորէ բարիք ընել, առատ վարձք խոստանալով. (Աեւ. Ին. 55. — Առակ. ԺԹ. 17. — Եթր. ԺԳ. 16.)

**6.** Քրիստոս Տէրն մեր ինչ կխոստանայ բարեգործաց համար.

— Մեր Փրկիչը՝ իրեւ իրեն եղած պիտի համարի աղքատաց համար կատարուած բարիքը, ու ըստ այնմ պիտի վարձատրէ զբարեգործս: Եւ ընդհակառակն՝ յաւիտենական պատժոց պիտի դատապարտէ այն խստափիրս մարդիկը՝ որ աղքատաց ու վշտացելոց չողորմեցան. (Մատք. Ին. 31-46).

**7.** Ի՞նչպէս պարտիմք բարեգործել որ հաճոյագոյն լինի Աստուծոյ.

— Այն բարեգործութիւնը առաւել հաճոյ է Աստուծոյ՝ զոր գործեմք բարութեամբ, ուրախութեամբ, սիրով, առանց պարծենիութեան, եւ ըստ ներելոց կարողութեան մերոյ: (Բ. Կոր. Թ. 7. — Ա. Տիմ. Զ. 17, 18.) :

**8.** Եղբայրսիրութիւնը ընկերին մարմնաւոր պիտոյից օգնելոյն մէջ միայն կկայանայ.

— Ոչ, այլ եւ հոգեւոր ու մասաւոր բարիքներ եւս ընելոյն մէջ, ի լուսաւորութի ընկերին, եւ ի նպաստ յաւիտենական երջանկութեան նորա:

**9.** Ի՞նչ միջոցներ կան առ այդ.

— Երեք գլխաւոր միջոցներ կան. 1) Դաստիարակութիւն. 2) Եղբայրական խրատ եւ յորդոր. 3) Բարի օրինակ:

**10.** Ի՞նչպէս պիտի աշխատիմք ի կրթութիւն եւ ի լուսաւորութիւն մեր ընկերաց.

— Ոչ միայն հոգեւոր հովիւք եւ դաստիարակք, այլ եւ ամենայն Քրիստոնեայ պարտի իւր գիտցածը հաղորդել իւր նմանեացը, լուսաւորել նոցա միտքը՝ ի ծանօթութիւն պարտեաց իւրեանց, եւ յորդորել քաղցրութեամբ ի կատարումն նոցին. (Եթր. Ժ. 24.).

**11.** Եղբայրական խրատն ինչ է.

— Եղբայրական խրատը կամ ուղղութիւնն է եղբայրնեան պակասութեան կամ մեղքի մջ տեսած ժամանակնիս՝ հեղութեամբ, խոնարհութեամբ եւ խոհեմութեամբ յիշեցունել Աստուծոյ ճանապարհը, եւ խնդրել որ ինքինքն ուղղէ:

**12.** Այս բարեգործութիւնն ընողներուն Ա. Գիրքն ինչ կխստանայ.

— Կխստանայ զմարդութիւն մեղաց. «Որ դարձնուց զնուանը է ճաւառնեան ճանապարհն էրմէ, իրիւաց զնէ էր ճանապարհն, և ճանապարհն զնացնուն մշղոց» . (Յակ. Ա. 20.).

**13.** Ուրիշ ինչ միջոցով զմարդիկ յուղղութիւն պարտիմք բերել.

— Ամեն բանէ աւելի՝ բարիք օրինակաւ. վասնղի առանց անոր՝ մեր տուած ամեն խրատ եւ յոր-

Դոր անօդուտ կլինին անոնց. (Մատք. Ե. 16.) :

**14.** Գայթակղութիւնն ինչ է.

— Այնպիսի բաներ ասել կամ առնել որ ընկերին պատճառ կուտայ մեղքի մէջ իյնալու, եւ մեր վերայ գէշ դատաստան ընելու :

**15.** Գայթակղութիւն բերող գործերը որոնք են.

— Այն ամեն մեզք զոր ընկերին առջեւ կը գործեմք ու չար օրինակ կլինիմք, ինչպէս են՝ հայհոյութիւն, աղտեղի ու անվայել խօսքեր, երդումներ, առակութիւն, արքեցութիւն, դաստիարքութիւն, ծուլութիւն, եկեղեցիէ հեռու պատշիւ, չսոստովանիւ, չհաղորդուիւ, կրօնը ծաղրել, եկեղեցականները նախատել, ևա.

**16.** Գայթակղութիւն զմեզքը չժանրացուներ.

— Այս, վասնզի մեր չար օրինակը պատճառ կլինի ուրիշներուն ալ կորստեանը, նոքա եւս այլց կլինին գայթակղութիւնն եւ այս ամենուն պատճառը՝ մեք կհամարուիմք :

**17.** Գայթակղութեան համար Քն ինչ ասաց.

— Գայթակղութեան ծանրութիւնը մեզ հասկացնելու համար ասաց թէ «Լաւ եւս էր որ գայթակղութիւն տուողին պարանոցը քար մի կապած ծով ձգէին. վայ այն մարդուն որոյ ձեռքով կուգայ գայթակղութիւն» . (Մատք. Ժ. 6, 7):

**18.** Եղբայրսիրութիւնը ուրիշ ինչ բանի զմեզ կպարտաւորէ.

— Խաղաղութիւնը ընելու թէ' մեք մեր անձին

հետ, լսելով մեր խոճին խրատուցը, — եւ թէ' մեր ընկերներուն հետ :

**19.** Քրիստոս ինչ ասաց խաղաղարարաց.

— Աստուծոյ այնքան հաճելի են այն անձինք որ խովեալ մարդոց մէջ հաշտութիւն ձգելոց կաշխատին, ու սրտերնէն կոխւն ու ատելութիւնը վերցունելով՝ զանոնք կխաղաղեցունեն, որ Տէրն մեր ասաց. «Երանէ՛ իւղալուրարաց, զէ նոր որդէ՛ Աստուծոյ կոչութին». (Մատք. Ե. 9.):

**20.** Ի՞նչ եղանակաւ ամեն մարդոց հետ կը բնամք խաղաղ ապրիլ.

— Երկու եղանակաւ. 1) Երբ պակասութիւն մի գործեմք՝ սիրով զայն խոստովանիմք մեր ընկերոջը. 2) Ուրիշներու պակասութեանը ներողամիտ լինիմք, եւ համբերեմք վասն Աստուծոյ :

**21.** Ի՞նչ եղանակաւ գժտեալները կրնամք խաղաղեցունել.

— Զանալով իրենց փոխադարձ յանցանքը թեթեցունել, ներողութեան յորդորելով, նոցա հասկացունելով խաղաղութեան ու հաշտութեան օգուտաներն, եւ բացատրելով գժտութեան եւ թշնամութեանց սոսկալի վնասները թէ՛ յայսմ աշխարհի եւ թէ՛ ի հանդերձելումն :

## Դ Ա Ս Ա Ի.

ՊԱՐՏԻՔ Ա. Ո. Ա. Ն. Զ. Ն.

Ա. ԱՅԼԱՏԱՍԻՐՈՒԹԻՒՑ.

**1.** Առ Աստուած եւ առ ընկերն պարտիքներէն դուրս պարտքեր եւս ունիմք .

— Այս, ուրիշ այլեւայլ պարտականութիւններ եւս ունիմք, որք կիսում Պարտիւ առ անչ :

**2.** Որմնք են այս պարտեաց գլխաւորները .

— Գլխաւորքն երեք են. 1) Աշխատասիրութիւն,

2) Համբերութիւն. 3) Բարեխառնութիւն :

**3.** Աշխատութեան համար Ս.Գիրք կվճռեն թէ պարտք մի է մարդոց համար .

— Այս, ԱՃ հրամայեց Ադամայ. «Քրոջք+ երեսոց +ոց կերպես շնոց +ո» . (Ծննդ. Գ. 19): Նա հրամայեց Հրեից որ եօթնեկին վեց օրը աշխատին. (Ել. Ի. 9): Եւ ինչպէս որ կիրակի օրերը շահու համար աշխատողները կմեղանչեն, (Տես Մասն Բ. Դաս Զ. 16) նոյնպէս կդառնէն անոնք ո՞յ շահ- բան մէջ զն աշխատիր ժողով-նեամք :

**4.** Առաջեալը ինչ կհրամայէ .

— Առաջեալը տալով յօրինակ հաւատացելոց իւր աշխատասէր կեանքը՝ որ գիշեր ցերեկ դործելով կանցունէր, կաւելցունէ նա վճաւելով՝ թէ

«Ով որ չուզեր աշխատիկ՝ նա արժանի չէ՝ հաց ուաելոյ». (Բ. Թես. Գ. 10) :

**5.** Ինչու չաշխատողը արժանի չէ հացի .

— Վասնզի ուրիշներու համար բան մի չընու- թիրաւունք չունի մասնակցիլ այն բարիքներուն դոր նոքա կարտադրեն իրենց աշխատանքովք :

**6.** Չաշխատելով աւելի երջանիկ չէինք մինիր .

— Ընդհակառակն, վասնզի անով 1) Շատ մի չարիքներու ենթակայ կլինէինք, յորոց կազատէ զմեղ աշխատութիւնը, 2) Շատ մի բարիքներէ կզրկուէինք, զոր կշնորհէ մեղ աշխատութիւնը :

**7.** Որ չարիքներն են յորոց կազատիմք աշ- խատութեան շնորհիւ .

— Գլխաւոր չարիքներն են 1) Զանցունէն, որ դատարկակեաց հարստին արժանաւոր պատիմն է. եւ 2) Ծուլունէն, որ հարկաւորամէս կառաջ- նորդէ զմեղ իմոլութիւնս եւ ի հիւանդութիւնս :

**8.** Աշխատութիւնը ինչ բարիքներ կշնորհէ .

— 1) Մեզ կշնորհէ հարկաւորը. 2) Զմեղ հան- գիստ ապրելոյ վիճակի մէջ կդնէ. 3) Մեր հա- մայքները ազնուագոյն եւ քաղցրագոյն կդոր- ծէ. 4) Մենէ կհեռացունէ փորձութիւնները :

**9.** Աշխատութիւնը ինչպէս կհեռացունէ մենէ պիորձութիւնս .

— Վասնզի մեր հոգւոյն բնական գործունէ- ութեամբը մեր միտքը կհակամիտի ի չարն, եթէ չգործեմք զբարի: Այս պատճառաւ է որ ծու-

Մութիւնը կկոչուի հայր ամենայն շարեաց ու հոլունեանց:

**10.** Ուրիշ բնէ բարիք կընորհէ աշխատութիւն.

— Աշխատութիւնը ոչ միայն մեր հոգւոյն օդակար է, այլ եւ մեր մարմուոյն. վասնզի առողջ կպահէ զայն, ու կայտառ կընէ: Մինչդեռ ծուլութիւնն ու անգործութիւնը զմեզ դանդաղ եւ տկար կընէ առ ամենայն, եւ կառաջնորդէ յանպատուութիւն եւ ի յուսահատութիւն:

**11.** Աղքատութեան մեծ պատճառն ինչ է.

— Աղքատութեան մեծագոյն պատճառը՝ ծուլութին է: Քիչ աղքատ կայ որ եթէ ինքզինքը լսուքնէ, չտեսանէ որ իւր ծուլութեանը չնորհիւն է որ այն խեղճութեան մէջ ընկած է: Եւ ինչպէս որ աղքատութիւն ծուլութենէ առաջ կուգայ, նոյնպէս աւ հարստութիւն կրգիսի յաշխատափրութենէ:

**12.** Աշխատասէրը անյաջողութեան մէջ ինչ կընէ:

— Եթէ Ա. անյաջողութեամբ փորձէ զաշխատասէրը, նա չքանիք, միշտ կաշխատի որ ճակատին քրտինքովը յաղթէ ամենայն դժուարութեանց. եւ գիշերը հոգնած անկողին մտած ատեն՝ խղճի հանգստութեամբ կրնայ ասել. «Զո՞յն պարո՞ն էաւ առնել արածու»: (Առկ. Ժ. 10):

**13.** Աշխատասէր մարդը ինչ պատիւ կստանայ.

— Աշխատասէր մարդը ընկերութեան մէջ կընդունի պատիւ ու մեծարանք: Նորա առնը կիջանէ Աստուծոյ օրհնութիւնը, եւ իւր ընտանիքը կդիմէ ի յաջողութիւն եւ ի զուարթութիւն:

## Դ Ա Ս Ա Խ Ա Յ Ա .

Բ. ՀԱՄԲԵՐՈՒԹԻՒՆ.

**1.** Համբերութիւնն ինչ է.

— Կրել անտրտունջ եւ սիրով զայն ամեն նեղութիւն եւ վիշտ՝ որ մեր վերայ կուգան:

**2.** Ինչո՞ւ անտրտունջ եւ սիրով սիրով տանիմք նեղութեանց եւ վշտաց աշխարհի:

— Գլխաւոր ընրա պատճառաւ. Ա. Վասնզի անհամբերութիւնը աւելի կծանրացունէ մեր վշտերը: Զմեզ դպրէի կընէ մեր ծառայից ու պարագայից: Մեր միտքը կիսուովէ ու կըփոթեցունէ, որով անկարող կինիմք մեր օգուտը տեսանել ու գործադրել:

**3.** Վշտակրութեան ԲՐԴ շարժառիթը մըն է.

— Բ. Վիշտը եւ նեղութիւնք մեզ շատ անգամ կարեւորք են՝ որպէսպի մեր հոգարտութիւնը կոտրեն, ու զմեզ յաշխարհամիջութենէ խորշեցունեն. (Աաղմ. Ճ. 67, 71):

**4.** Վշտակրութեան երրորդ օգուտը մըն է.

— Կ. Մշտավայել յաջողութիւնը զմեզ խաստափարտ կընէ, մինչդեռ ձախորդութիւնը զմեզ առաւել մարդասէր կընէ, եւ այլոց վշտացն ալ կարեկից լինել կսովորեցունէ:

**5.** Վաստակութեան չորրորդ օդուտը ՞րմէ է.

— Թ. Աստուծոյ վերայ վաստահիլը, զԱստուած սիրելը՝ երբ նա ամենայն յաջողութիւն կուտայ, արդիւնք մի չէ՛, բայց մեծ աստուածնիրութիւն է՛ երբ ցաւոց մէջ հաւատքով եւ սիրով համբերեմք եւ յուսամք յողորմութիւն նորա : (Կարդա Ա. Մասին մէջ զիտան թ.) :

**6.** Ո՞վ է օրինակ համբերութեան.

— Մեր Փրկիչը Բայց մեզ պէտք է քաջալերէ եւ օրինակն Սրբոց, որ մեր բնութեամբ տկար էին, բայց համբերութեամբ կրեցին զամենայն ազգ տանջանաց եւ վշտաց: Յոր նահապետը կը փառաւորէր զԱստուած, իւր անտանելի վշտաց եւ ձախորդութեանցը մէջ, եւ կդռչէր. «Եթէ զիս Ս.ստուած մեւցունէ անդամ՝ չպիտի դադրիմ իրեն յուսալէ». (Յօր. ՁԳ. 15.) :

**7.** Ընկերներէ նեղութիւն քաշած ատեն զինչ պարտիմք առնել.

— Պարտիմք ի սէր Աստուծոյ համբերել մեր ընկերներուն պատճառաւած ամեն նեղութեանց, չարին չար չհատուցանել, այլ ներել, եւ զգուշանալ բարկանալէ ու կիրք եւանելէ :

**8.** Մեր կրքերը միշտ վնասակար են.

— Մեր կրքերը աղէկ են՝ երբ անոնց տիրել դիմանամք. իսկ երբ թողումք որ մեր վերայ տիրեն՝ մեր կրքերը յոռի կլինին ու վնասակար, թէ՛ մեզ եւ թէ՛ ընկերաց :

**9.** Կիրք ունենալը մենէ կախում ունի.

— Կիրք ունենալը կամ չունենալը՝ մենէ կախում չունի, այլ նոցա վերայ իշխելը՝ ոչ միայն մենէ կախում ունի, այլ եւ մեր պարտքն է :

**10.** Կրքերէ չյաղթուելոյ միջոցն ՞րմէ է.

— 1) Կրքերէ վեր համարել մեր պարտիքը.

2) Սիրաը միայն անկորնչելի բարիքներու տալ.

3) Ինքզինքը վարդեցունել կորսնցունելոյ այն բաները յորոց կրնայ զրկուիլ. 4) Սովորի ամեն բանէ զրկուելու քաջութեամբ՝ երգ առաքինութիւնը մենէ զայդ կը պահանջէ :

**11.** Հիւանդութեան մէջ մասնաւորասլէս զինչ պարտիմք առնել.

— 1) Պարտիմք սիրով համբերել չարչարանաց հիւանդութեան. 2) Պարտիմք խոստանալ Ա. յոր լաւագոյն կեանք մի անցունեմք, եթէ առողջութիւն մեզ պարզեւէ. 3) Պատրաստուիլ բարի մահուան (Մասն Ա. Դաս իԳ. 4. 5.) :

**12.** Բարի մահուան ինչ կերպով կրնամք մեք պատրաստուիլ.

— 1) Բոլոր մեր կեանքը խնամով քննելով.

2) Ներլութիւն խնդրելով անոնցմէ զորս վրշտացուցած եմք. 3) Փօխարինելով մեր տուած վնասաները. 4) Ներելով մեր լշնամեացը. 5) Այս անհուն ողորմութիւնը խնդրելով, արդեամբք Փրկչին մերոց. 6) Խոստովանելով եւ հաղորդուելով, ու հիւանդաց Խորհուրդն ընդունելով.

**13. Մահու մօտ ուրիշ բնչը ընկլու եմք .**

— 1) Պարտիմք մեր հաշիւները կարգի դնել,  
զաւակաց եւ ազգականաց ժառանգութիւնը ա-  
պահովցունել , որպէսզի մեր մեռնելէն յետոյ  
նիքա չզրկուին , կամ մէջերնին գիտութեանց ա-  
ռիթ չունենան : 2) Պարտիմք աղքատաց , դրա-  
րոյաց , եկեղեցեաց , հիւանդանոցաց մասն  
կտակել մեր ստացուածէն , որպէսզի յիշեն  
զմեզ եւ աղօթեն մեր հոգւոյն համար :

**14. Ո՞ր ժամանակ պարտիմք պատրաստուիլ .**

— թէ եւ ամեն օր պէտք է պատրաստ գտնուիքք  
բարի մահուան , բայց մասնաւորապէս 1) Ծանր  
վտանգի մի առջեւ . 2) Հիւանդութեան մէջ : Ով  
որ օրի կծդէ զայս պատրաստութիւն , մահա-  
ւանդ հիւանդութեան ատեն , պէտք է սար-  
սափի , մտածելով՝ որ կրնաց մահը զինքն ան-  
պատրաստ հանել առաջի Աստուծոյ :

**15. Հիւանդի տէրերուն պարտքն ինչ է .**

— Հիւանդի տէրերուն պարտքն է հստեր-  
ել անոր տուած նեղութեանցը , սիրով խնամք  
տանիլ նորա բժշկութեանն համար , ճանառակ-  
հոգւոյն բժշկութեանը , ջանալով որ ընդունի  
զԱ . Խորհուրդու ապաշխարութեան եւ Հաղոր-  
դութեան : Եթէ իրենց անհոգութեամբը՝ կամ  
հիւանդնին դող չհանելոյ չնին պատճառահօք՝  
նա մեռանի անմռան եւ անհաղորդ , Աստուած-  
իրուամբ իրենցմէ խիստ հաշիւ պիտի պահանջէ :

**Դ Ա Ս Ի Բ .**

Գ. ՌԱՐԵԽԱՌՈՒԹԻՒՆ , ԿԱՄ ԶԱՓԱՌՈՐՈՒԹԻՒՆ  
ՃԱՌԵՒՅՑ ԵՒՇԱՇՈՒԹԵԱՆՑ

**1. Բարեխառնութիւնն ինչ է .**

— 1) Զափաւոր կերպով հետամուտ լինել ու  
խնդրել աշխարհի զուարձութիքը կամ զիօսանքը,  
պատիւները , ու բարիքները . 2) Զանոնք վայելել  
ժուժկալութեամբ , առանց ծայրայեղութեան

**2. Ժուժկալութիւնն ինչ է .**

— Ժուժկալութիւնն է ուտելեաց եւ ըմակել-  
եաց նկատմամբ գործածուած բարեխառնութիք :

**3. Ժուժկալութիւն չպահելը ինչ թաս կրերէ .**

— Անժուժկալութիւնը երեք զլիաւոր թաս-  
ներ մեզ կպատճառէ : Առաջին , հիւանդութիւններ  
կծնուցանէ , եւ շատ անդամ մեր մահուանը  
պատճառ կրինի :

**4. Անժուժկալութեան երկրորդ թասը ո՞րն է .**

— Բ. Զմեզ անցագ ընելով , մեր պիտոյքները  
կշատցունէ , որով ծախքերնիս ալ կաւելնայ :  
Եթէ հարուստ եմք՝ աղքատաց չեմք կրնար օգնել  
մեր չուայտութեանց ծախքերուն պատճառաւը:  
Իսկ եթէ աղքատ եմք՝ մեր անժուժկալութեամ-  
բը կկործանիմք յաղէտս թշուառութեան :

**5.** Անժուժկալութեան երրորդ վնասը մրն է.  
— Պ. Երբ ինքզինքնիս կերուխումի տամբ՝ կոսուանամք մեր հոգին, կրօնական պարտիքը ու առաքինութիւնը. մեր բոլոր հոգն ու մտածութիւնը՝ մեր մարմինը լինելով. (Դոկ. ԽԱ. 34).

**6.** Գինովութեան վնասները որոնք են.  
— Գինովութիւնը զզուելի մոլութիւն մի է, որ զմարդս յանբան կղարճունէ, ու ամեն տեսակ ամօթալի ծայրայեղութիւն ընել կուտայ :

**7.** Խաղը օրինաւոր զբոսանք է.  
— Խաղը անմեղ զբոսանք է՝ եթէ չափաւորապէս գործածուի, այսինքն՝ աշխատութենէ հոգնութիւն առնելոյ եւ կամ մարմնոյ կրթութիւն եւ շարժումն տալոյ նպատակաւ :

**8.** Խաղամոլութիւնն ինչ է.  
— Երբ ինքզինքնիս չափազանց խաղի տամք, ու մեր պատուական ժամանակը եւ դրամը վատնեմք, մեծ ու աղետաբեր մոլութիւն կդորձեմք, որ կկոչուի խաղամոլութիւն :

**9.** Խաղամոլութեան աղէտներն որոնք են.  
— Խաղամոլութեան աղետից գլխաւորքն են

1) Աղքատաց տրուելիք ստակը, ու շատ անգամ ընտանեաց օրապահիկը՝ կվատնեմք անգըթութեամբ. 2) Խարէութեանց ու խարդախութեանց մէջ կգլորիմք, կորուսնիս ձեռք ձգելոյ համար. 3) Բարկութեան, հայհոյութեանց, վրէժխնդրութեան, հիւանդութեանց,

չքաւորութեան ու մինչեւ անգամ մեր մահուանը պատճառ կլինի խաղամոլութիւնը :

**10.** Թատրոն երթալը արգիլուած է.

— Թատրոնը՝ բարոյական դասարան մի է, եթէ ազգասիրութեան, առաքինութեան, պարկեցութեան ու մաքուր բարոյականի ներկայացումներ տրուին, ուր ամեն պարկեցտ մարդ կրնայ օգտուիլ ու զբոսնուլ վայելչապէս :

**11.** Անբարոյական թատրոնաց վնասն մրն է.

— Անբարոյական թատրոններու վնասները խիստ մեծ են, վասնզի հոն անպարկեցտ ներկայացումները, խենէշ պարերը, յուզիչ երդերը՝ ի մոլութիւն կհրապուրեն հանդիսատեսից սիրութ: Այնպիսի անպատիւ թատրոնք՝ կլինին դպրոց զեղսութեան եւ ապականութեան բարուց, յորոց ակտը է զգուշանան պարկեցտ ընտանիք :

## Դ Ա Ս Ի Գ.

Գ. ՌԱՐԵԽԱՌՆՈՒԹԻՒՆ ՃՈԽՈՒԹԽԱՆ.

**1.** Ճոխութեան կամ հարստութեան բարեխառնութիւնը յորժեմ կիայանայ.

— 1) Հարստութեան հետամուտ չկինել բոլոր հոգւով. 2) Հարստութիւնը իմաստութեամբ վայելել, եթէ հարուստ եմք. 3) Աղքատութեան ու ձախորդութեան վշտացն ու հարուածոց

համբերել արիարար՝ եթէ աղքատ եմք, եւ պարկեցո միջոցներով չեմք կրնար հարստանալ:

**2.** Հարստութիւնը փափաքելի բան մի չէ:

— Հարստութիւնը երջանկութեան համար բացարձակապէս հարկաւոր պայման մի չէ: Առանց հարուստ լինելոյ ալ կրնամք աշխատանօք ձեռք բերել այն բաները որ մեզ ստուգիւ հարկաւոր են, այսինքն կերակուր, բնակարան եւ հագուստ:

**3.** Արծաթմիրութիւնը ինչու վնասակար է:

— Վասնդի ստակ դիզելոյ համար ամեն կերալ ոճիր յանձն կառնուու արծաթմասէրը: Այն պատճառաւ Առաքեալը կվճռէ թէ «Արժար ամենայն արծաթմասէն»: (Ա. Տիմ. Զ. 10.) :

**4.** Չեմք կրնար պատուաւոր միջոցներով հարըստանալոյ աշխատիլ:

— Այս, կարելի եւ օրինաւոր է: Բայց դիտել պարտիմք որ հարստութիւնը զմեզ կհրասլուրէ 1) ի հեշտութի, ի շուայլութի եւ ի զեղլսութի. 2) ի հարարութիւն եւ ի փառասիրութիւն:

**5.** Բն զնիչ սասաց հարուստներուն:

— «Վա՞յ յեղ մէծադանո՞ց զէ ընկալոյ+ զմինեարունիւն եր»: (Պուկ. Զ. 24): Եւ ուզելով հասկացունել թէ հարստութիը մրգան փորձութիներ ունի որ արգել կլինին առաքինութիներ գործելոյ եւ ի մոլութեանց զգուշանալոյ, սասաց Տէր: «Դէ-բադոյն եցէ մալես ընդ ծահ առան մասնել, + ան մէծադան յարդայունիւն եւնիչ մասնել»: (Պուկ. Ժ. 25):

**6.** Աղքատութին ալիւր փորձութիները չունի:

— Անտարակոյս, ուստի ոչ ընդհատ ի հարըստութենէ՝ պէտք է վախնամք եւ յաղքատութենէ, որով եւ ջանամք որ աւելորդ ծախքերով, ծուլութեամբ ու ծուռ շահադիտումներով ինք-զինքնիս չկործանեմք յաղքատութիւն:

**7.** Ո՞ր վիճակն է առաւել փափաքելի:

— Պատուաւոր միջակայնութիւնը (այսինքն՝ ոչ հարուստ եւ ոչ ալ աղքատ լինելը) ամենէն փափաքելի եւ ապահով վիճակն է աշխարհիս վերայ. այնուէս որ կարող լինիմք առաւելապէս տալ, քան թէ՝ առնուլ յայլոց:

**8.** Հարուստ մարդը ինչպէս կրեն հոխութիւնը իմաստութեամբ կրնայ վայելել:

— 1) Զգուշանալով յամիարտաւանութենէ, յանիրաւութենէ, յանժուժիկալութենէ, ի գեղ-խութենէ եւ ի շուայտութեանց. 2) Աղքատաց, որբոց ու այրեաց ողորմութիւնընելով եւ Ազգին եկեղեցեացը, դպրոցացը եւ հիւանդանոցացը նուէրներ հանելով, որպէսզի իւր հարստութիւնը օրհնուի թէ յԱստուծոյ եւ թէ ի մարդկանէ:

**9.** Առաքեալը ինչ խրատ կուտայ հարուստին:

— Առաքեալը կգրէ: «Մէծադանոյ որ են յայս աշխարհնի, պատուեր գուշէր մէ՛ հաղորդանալ և մէ՛ յու-սուլ է մէծադանուն անոտի, այլ յԱստուծոյ որ դայ մէ՛ զամնայն առադապէս է վայելել: Զբարին քործել, մէ-ծանալ գործով բարունիւն, առասու, սիրուն, հա-

ՀԱՅՐԴ լինել, բանիւ և անյանց հիմ բարի է հանդեպյեալն. ով  
բառաւ հարկանիցն զշշարի կինացն» (Ա.Տիմ. Զ. 17-20).

**10.** Ի՞նչխսստում կայ բարեգործ հարուստին.

— Քրիստոս Տէրն մեր ասաց . «Երանէ՝ ողբ-  
աժաց զի նուաս ողբառ-լին է բոցն» . (Մաքր. Ե. 7),  
եւ Դաւիթ . «Երանէ՝ որ ինորնէ զաղցարն և զնաննն,  
յառար տրէ զնա Տէր: Տէր պահէ զնա և կեցու-  
ցանէ, երանելը առնէ զնա է վլրայ երերէ, և ոչ հապնէ  
զնա է յեւս նշանաց է-բոց: Տէր օդնական է նմա է հա-  
ճէճ յառաց է-բոց, զաղցնայն անկողինս նորու բարյու-  
ցանէ է հիւանդառ-լիննէ նորո» . (Սդմ. Խ. 12-4.) .

**11.** Հարուստը աղքատաց հետ ինչպէս  
պարտի վարուիլ.

— Հարուստը պարտի աղքատաց հետ վար-  
ուիլ ամենայն մարդասիրութեամբ . պէտք չէ  
զանոնք անարդէ, ոչ նախատէ, ոչ ծաղրէ, եւ  
ոչ սրտերնին կոտրէ, կամ երեսնին տայ իրենց  
ոլորմելի եւ ողբալի վիճակը .

**12.** Ի՞նչ պատճառաւ .

— Վասնզի մեծ տմարդութիւն եւ անգթու-  
թիւն է աղքատաց հետ արհամարհանօք վար-  
ուիլ: Աղքատաց արտասուքն եւ հեծութիւնք՝  
կրարձրանամ յաթոռն Աստուծոյ, որ կալատժէ  
զանողորմ եւ զանխիղն մեծ ատուն .

**13.** Ի՞նչ կվճռէ Ս. Գիրքն այս մասին .

— Սոլոմոն կզրէ . «Որ կարահէ զաղցարով՝ բար-  
իցացնանէ վլրաբին նորո, և որ սոն հարկանէ իրու-

ելլյան՝ «և արդարացի, իսկ որ գիշայն՝ սպահութեան  
էրցէ» . (Առակ. Ժէ. 5) :

**14.** Աղքատներն ինչպէս պարտին վարուիլ.

— Պարտին 1) Աշխատութեամբ իրենց վիճա-  
կը բարւոքելոյ ջանալ, 2) Խնայողութիւն առնել.  
3) եթէ բարերարութիւն ընդունին երախտա-  
գէտ լինել, եւ աղօթել վասն բարերարաց:

**15.** Առ Աստուած զինչ պարտին աղքատք .

— Պարտին իրենց ամին հոգը յիւլ Աստուածոյ՝ որ  
իրենց համար հոգ կուանի . (Ա. Պիտ. Ե. 7): Ուստի ա-  
ռանց տժգոհչալոյ իրենց վիճակին նեղութեանցը  
վերայ՝ պարտին ինքինքնին յանձնել այն բա-  
րեգութ՝ Հօր որ թռչնոց ու վայրի խոտերու վե-  
րայ անդամ հոգ կուանի, ասաց Քրիստոս, հր-  
շափ եւս առաւել մարդոց պիտոյիցը վերայ,  
որիւր որդիքն են . (Մաքր. Զ. 25.) :



**1.** Պատուասիրութեան եւ փառափրութեան  
մէջ ինչ չափաւորութիւն պարտիմք բանեցունել.

— Պատիւն ու փառքը պարտիմք չափաւո-  
րապէս գործածել, նախամեծար համարելով  
համեստ կեանքը, որ մեզի համար ամեն կեր-

պով օգտակար է. (Մասն Բ. Դաս ԺԷ. 9—15):

**2.** Փառքի եւ պատույց չափազանց հետամբ-  
տութիւնը ինչո՞ւ աղջկ բան չէ.

— Վասնզի փառքն ու պատիւները անկա-  
տար եւ անհաստատ բարիքներ են, որ զմեզ  
նախանձու եւ ատելութեանց նշաւակ կընեն, եւ  
բւր հոգերով եւ մոտասանչութեամբ կլեցունեն:

**3.** Փառասիրութիւը ինչ մոլութիւնս կծնանի.

— Գլխաւորապէս՝ Աժանութիւն (Դաս Իթ. 3.)  
ու Աժանութիւն կամ հապարտութիւն:

**4.** Ամբարտաւանութիւնն ինչ է.

— Ամբարտաւանութիւնն է ինքիր վերայ մեծ  
համարումն ունենալ, որով կախիմք պարծեն-  
կոտութիւն կամ անձնասարծութիւն առնել,  
զուրիշներն արհամարհել, պերճութեանց ետեւէ  
լինել, շողոքորթութիւնը սիրել, ու փոքրիկ  
նախատինք մի անգամ չեմք կրնար տանիլ:

**5.** Հարուստը, ազնուականը, հանճարաւորը,  
գեղեցիլը, և՛, իրաւունք չունին հապարտանալոյ.

— Ո՛չ երբէք. վասնզի հարստութիւն, աղ-  
նուականութիւն, գեղեցկութիւն, հանճար, և՛,  
Աստուծոյ պարգեւներն են, որոց համար պար-  
տին նոքա երախտագէտ լինել, եւ ոչ թէ  
ամբարհաւածիլ: Աստուած՝ իւր տուածը՝ երբ  
եւ ուզէ կրնայ ետ առնուլ. (Ա. Կոր. Գ. 7.):

**6.** Մեր գործած առաքինութեանցը վերայ  
միթէ չեմք կրնար մեծամուխիլ.

— Ո՛չ բնաւ, վասնզի 1) Մեր ամենէն մեծ  
առաքինութիւնքն ալ միշտ թերակատարք են.  
2) Ամենէն առաքինին ալ կրնայ մեծ մեծ մոլու-  
թեանց մէջ գլորիլ: (Ա. Կոր. Ճ. 12). 3): Ա. յնպէս  
որ՝ եթէ Աստուած խասութեամբ զմեզ դատելոյ  
ելնէ՝ ոչ ոք կրնայ փրկութիլ. (Սաղմ. Ճիթ. 5.):

**7.** Հպարտութիւը ուրիշ ինչ չարիքներ կրերէ.

— Հպարտութենէ պարտիմք զգուշանալ նաեւ  
հետեւեալ պատճառներով: 1) Հպարտութիւը ներ-  
շընչելով վեխութեալ ախորդակը՝ զմեզի չքաւորու-  
թի կահեցունէ. 2) Սյլոց ատելի զմեզ կընծայէ.  
ու 3) Զթողուր որ մեր թերութիւները ուղղեմք:

**8.** Զեղխութիւնն ինչ է.

— Զեղխութիւնը փայլուն ու բազմածախ  
ապրելոյ կերպ մի է, ամեն տեսակ անօգուտ  
եւ դատապարտելի շայլութեամբք:

**9.** Զեղխութեան վնասն ինչ է.

— Զեղխութեան գլխաւոր վնասները հետեւ-  
եալին են. Առաջին. Անխելքութիւն է խնամել  
եւ զարդարել այնքան պճնասիրութեամբ այն մար-  
մինը՝ որ մերկ ի հող պիտի դառնայ, եւ որդե-  
րու կերակուր պիտի լինի գերեզմանին մէջ:

**10.** Զեղխութեան երկրորդ վնասը ո՞րն է.

— Բ. Զեղխութիւնը մեծ չարիք մի է, վասնզի  
կթուլացունէ մեր հոգին ու կիսուացունէ զսիրտ.  
նա այնքան սուտ պիտոյքներ կհնարէ՝ որ կա-  
րօտելոց օգնութեան հասնիլը դժուար կընէ մեզ,

**11.** Միթէ ամեն պերճասէր հարուստք խըստասիրտ կլինին.

— Ոչ, սխալ կարծիք է այդ. վասնզի կան նաեւ աղքատաց վերայ գթացող հարուստներ, բայց ընդհանրապէս՝ զեղխութիւր չներեր որ նոցաօգնեն, կամ գոնէ արժանաւոր օգնութիւննեն :

**12.** Զեղխութիւնը մեր կտանի վրարդ.

— Զեղխ հարուստներուն մեծ մասը պարտքի տակ կլինան, եւ վերջապէս ի մոլութիւն, ի հետանդուի եւ ի թշուառուի կրահավիթին, ողբալով իրենց կուրութեանը վերայ, բայց շատ ուշ:

**13.** Զեղխութիւնը ուրիշ բնչ մնաս կրերէ.

— Զեղխութիւնը մարդոց սրտին մէջ ծախսելոյ բուռն նախանձ մի կրերէ, ու ոսկի շահելոյ կատաղութիւն մի կազդէ, որոյ համար զամենայն ազօրինաւոր միջոց օրինաւոր կհամարին :

**14.** Ինչո՞ւ հպարտը ատելի կլինի.

— Վասնզի նա կուզէ որ զինքը միայն գովեն, իրեն վերայ միայն խօսին, ու հիանան: Այսու կնախանձի այլոց տրուած գովեստից վերայ, զանոնք չքաշեր ու վար կզարնէ. ուստի եւ հետեւաբար՝ նոցա անձնասիրութիւնը կիրաւորուի, որով եւ բնական է որ կսկսին ատել զնա:

**15.** Ինչո՞ւ հպարտը անուզլելի կլինի.

— Վասնզի հպարտը մեծամուռութեամբ լցուած՝ չկրնար ճանաչել իւր պակասութիւնքը: ինքզինք ուղղելոյ առաջն քայլը՝ անձնաճանաշութիւնն է:

**16.** Հպարտութեան վերայ Ս.Գիրքն զինչ ասէ.

— Աստուծոյ ամենէն ատելի եղած մոլութեանց գլուխ հպարտութիւնն է: Ս.Գիրքը կասէ, «Տէր անհարաժեշտ հակառակ իւյ, ույ շորհն խոնարհուց: Որ բարձրացանէ զանին՝ խոնարհեցի»: (Առակ. Զ. 16, 17: = Յակ. Դ. 6: = Մատք. իդ. 12.):

**17.** Զինչ է խոնարհութիւն.

— Հպարտութեան ներհակ առաքինութիւնը կկոչուի Խոնարհութիւն, որ է 1) ինքիր վերայ համեստ համարում մի տածել. 2) Խոստովանիլ իւր թերութիւնքը. 3) ինքզինքը ուրիշներէն վերչորնել ու զայլս չարհամարհել գոռողութեամբ:

**18.** Քիստոս ինչ կառվեցունէ այս մասին.

— Տէրն մեր խոնարհութեան ամենէն գերազանց տիպարն եղաւ իւր ծննդեան օրէն մինչեւ ի մահ: Ուստի եւ ամենայն իրաւամբ հրամայեց մեզ որ իրեն նմանիմք, ասելով. «Ուստի ինչն ու հեռաց և խոնարհ սրբիւ»: (Մատք. ԺԱ. 29.):


**19.** Խոնարհութեան օգուտներն որո՞նք են.

— Խոնարհութիւնը գլխաւոր երկու օգուտ ունի: Առաջին. Խոնարհութիւնը ամենէն ընտիր միջոցն է որ ուրիշները մեր արժանեաց վկայեն, մեր թերութեանցը տանին, զմեզ սիրեն, ու ձեռնոտու լինին մեր իրաւացի պահանջանացը:

**20.** Խոնարհութեան երկրորդ օգուտն ո՞րն է.

— Բ. Խոնարհը համոզուած լինելով թէ ինք կատարեալ չէ, հլութեամբ եւ երախտագիտու-

թեամբ կընդունի իրեն տրուած խորհուրդները,  
ու այսպիսեաւ՝ ամեն օր կյառաջադիմէ ի կա-  
տարելութիւն. վասնզի Աստուած ու շորհն է-  
նաբհաց (Յակ. Դ. 6). որով ասպահովապէս կթեւա-  
կոլսէ նա ի յաւիտենականն երջանկութիւն :



## ՄԻՋՈՑՔ

Պ Ա Ս Ա .

ՏԱՐԱԾՔ

1. Կրնամք մեք մեղչն Աստուծոյ պատուի-  
րանները պահել, և փախչիլ ի մեղաց.

— Ոչ, չեմք կարող առանց օգնութեան չնոր-  
հացն Ա. յ պահել Նորա պատուիրանները և  
փախչիլ ի մեղաց (Փիլիպ. Բ. 15: = Հոռ. Ե. 16):

2. Շնորհըն ի՞նչ է.

— Շնորհը գերբնական պարզեւ մի է, կամ  
օգնութիւն մի՝ զոր կուտայ մեզ Աստուած ձրի-  
աբար, այսինքն պարզապէս իւր բարութեամբը,  
և արդեամբք Տեառն մերս Յիսուսի Քրիստոսի,  
առ ի օգնել մեզ ի գործ փրկութեան մերս:

3. Ի՞նչ արդիւնք կունենայ իմեզ շնորհն Ա. յ .

— Ա. յ շնորհքը կլուսաւորէ մեր միտքը, ու կը-  
շարժէ մեր սիրտը՝ որ գործեմք զբարին, և հե-  
ռանամք ի չարէն. (Մասն Ա. Դաս ի. 4—19):

**Ա.** Շնորհքը մեզի հարկաւոր է.

— Այս, այնքան կարեւոր է մեզ Աստուծոյ շնորհքը՝ որ առանց անոր չեմք կրնար մեր փլբրկոթեան օգտակար բան մի գործել.

**Ա.** Աստուծած միշտ կուտայ մեզ իւր շնորհքը.

— Այս, ամեն անդամ որ մեղ հարկաւոր է, եւ կմնդեմք զայն պարտուալատշան կերպով :

**Յ.** Մարդս արժանի է շնորհացն Աստուծոյ.

— Ոչ, այլ ճրի պարզեւ մի է այն՝ յանհուն ողորմութենին Աստուծոյ։ Ուստի որուն որ ուզէ եւ որչափ որ կամենայ այնքան կուտայ Աստուծած, առանց բնաւ մեր արժանաւորութեանը. (Հոռվմ. Թ. 18.)։

**Շ.** Որմւն արդեանցն համար կուտայ մեզ Աստուծած իւր շնորհքը.

— Վասն արդեանց Փրկչին մերոյ Յի՞ Քի՞։

**Ց.** Որմւն արդիւնաւորեցաւ Յիսուս Քրիստոս զնորհս Փրկութեան.

— Բոլոր մարդկութեան համար :

**Զ.** Ամեն մարդու ալ կարդելէ զայն Ած.

— Աստուծած կնորհէ առաւելապէս այն մարդոց որ անոր չեն ընդդիմանար :

**ՏՕ** Կրնամք ընդդիմանալ շնորհացն Աստուծոյ.

— Այս, վասնզի Աստուծած ազատութիւն տուած է մեզ գործելոյ կամ ոչ զբարին, եւ ընդունելոյ կամ մերժելոյ զնորհս Ա. Հոգւոյն :

**ՏԻ.** Կրնամք Աստուծոյ շնորհքը կորսնցունել.

— Այս, միայն մէկ ծանր մեղքով կրնամք կորսնցունել Աստուծոյ շնորհքը :

**ՏԶ.** Սովորաբար ինչ միջոցով Աստուծած կը պարզեւէ մեզ իւր շնորհքները.

— Երկու միջոցով. 1) ի ձեռն սուրբ Խորհրդացն Եկեղեցոյ. եւ 2) ի ձեռն Աղոթից կենդանի հաւատովիք։ — Այս երկու միջոցները պիտի ուսանիմք առաջիկայ Երրորդ Մասին մէջ.

## ԴԱՍ Բ.

ԽՈՐՀՈՒՐԴԻ ԵԿԵՂԵՑԻՈՆ

**1.** Եկեղեցւոյ Խորհուրդն ինչ է.

— Աստուծային ներքնապարզեւ շնորհաց արտաքին կամ զգալի նշան մի, զոր հաստատած է Քրիստոս, որպէսզի Հոգին Ա. անով մեր հոգւոյն մէջ շնորհքը հեղու եւ զմեզ սրբացունի .

**2.** Խորհուրդը ինչու նիւթական նշան մի է.

— Վասնզի կնշանակէ կամ կներկացացունէ զանտեսանել շնորհս՝ զոր անով կընդունիմք .

**Յ.** Խորհուրդները ինչովէս զմեզ կսրբագործեն.

— Վասնզի ոմանք ի նոցանէ կուտան մեզ այն շնորհքը զոր չունիմք, անցուցանելով զմեզ ի մահուանէ մեղաց ի կեանս շնորհաց. եւ ոմանք՝ ունեցած շնորհքնիս առաւել եւս կաճեցունեն.

- Ա.** Փանի են Խորհուրդն Եկեղեցւոյ.  
— Եօթն են. 1) Մկրտութիւն. 2) Դրոշմ.  
3) Ալաշխարութիւն. 4) Հաղորդութիւն. 5) Խորհուրդն հիւանդաց. 6) Պսակ. 7) Կարգ :
- Բ.** Ո՞ր Խորհուրդներն են որ ի մահուանէ ի կեանս զմեղ կանցունեն.  
— Մկրտութիւն եւ Ալաշխարութիւն.  
**Յ.** Ո՞ր Խորհուրդն են որ կամեցունեն ի մեղ զնորհս Աստուծոյ.  
— Դրոշմն, Հաղորդութիւն, Խորհուրդն հիւանդաց, Պսակն ու Կարգ :
- Շ.** Խորհրդոց չնորհքներն ընդունելոյ համար զինչ պարտիմք առնել.  
— Ալաշխարութեամբ մաքրել զմեղ ի մեղաց, որպէսզի արժանի լինիմք Խորհրդոց չնորհքներն ընդունել յողորմութենէն Աստուծոյ:  
**Զ.** Ո՞ր Խորհուրդներն են որ չեն կրկնուիր.  
— Մկրտութիւն, Դրոշմն ու Կարգը չեն կրնար կրկնուիլ, վասնզի յատուկ լինիք մի կապաւորեն ընդունողին հոգւոյն վերայ :
- Թ.** Ի՞նչ է այն կնիքը .  
— Անջնջելի հոգեւոր դրոշմ մի որ հոգւոյն վերայ կտպաւորուի : Ուստի այն երեք Խորհուրդներն ընդունողը եթէ ուրանայ եւս զհաւաստ՝ չկրնար այն կնիքները կորսնցունել :
- ՑՕ:** Խորհուրդները ովկ կմատակարարէ .  
— Վեց Խորհուրդն կկատարին ի ձեռն Ե-

պիսկոսաց եւ քահանայից: Խակ եօթներդը , այսմնքն կարգը՝ միայն Եպիսկոպոսք ունին իշխանութիւնակարարելոյ արժանաւորընծայացուաց :

**ԱԱ.** Խորհրդոց արարողութիւններն եւ աղօթները ովկ հաստատած է.

— Առաքեալք, խակ յաջորդք նոցա՝ սուրբ Հայրապետք՝ զարդարած են զայնս :

**ԱՅ.** Հայաստանեայց Եկեղեցւոյ Խորհրդական արարողութիւնքն եւ աղօթք մւր կդտնուին .

— Մաշտոցին մէջ, որոյ կարգաւորութիւնը եղած է ի ձեռն Ս. Լուսաւորչին եւ Ս. Մեսրոպաց եւ երանելի թարգմանչացն մերոց :



Դ Ա Ս Գ.

ՄԿՐՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԴՐՈՇՄ.

**Ա.** Զինչ է Մկրտութիւն .

— Այն խորհուրդը որ կջնջէ աղամային կամ սկզբնական մեղքը, եւ զմեղ Աստուծոյ որդի եւ Եկեղեցւոյ անդամ այսինքն՝ Քրիստոնէայ կընէ :

**Ց.** Մկրտութիւն միայն սկզբնական մեղքը կջնջէ .

— Զափահաս ապաշխարող երախայից ներգործական մեղքերն աւ կջնջէ, առնելով զնոսաժառանգս արքայութեանն Աստուծոյ :

## 3. Երախսայն Բնչ կիսուտանայ .

— Մկրտուիլ խնդրով երախսայն բերանով կը նքահօրն հետեւեալ խոսսումը կուտայ . « Հրաժարէք է սատանայի և յամինայն իսակեսեմեանց նորա , է իսրայէլց նորա , է առ իսմայ նորա , է առ հրեշտակաց նորա , է առ պաշտամէց նորա , է առ իսմարարաց նորա , և յամինայն թրութենէ նորա հրաժարելով հրաժարէմք » :

## 4. Երախսայն Բնչ խնդիր կը նէ .

— Երբ մկրտիչ քահանայն կհարցունէ թէ « Երախսայն զի՞ն ինդրէ ». Կնքահայրն կպատասխանէ յանուն երախսային . « Հաւաքիտ , Յոյս , Սէր և Մէքրտութիւն . Մէրտէլ և որդարանալ , աստրէլ է մըսց , աւագէլ է դէմաց և ծառայէլ Աստուծոյ » : Երեք անդամ կկրկնէ քահանայն իւր հարցումը , եւ երից կնքահայրը կպատասխանէ զվերոգրեալն :

## 5. Այս խոստաման եւ խնդիրքին ողին Բնչ է .

— Մկրտուիլ փափաքողը կիսուտանայ 1) Ընդունիլ զմի Աստուած ճշմարիտ , զջայր եւ զմրդի եւ զԱ . Հոգի . 2) Սիրել զԱստուած ի բոլոր սրաէ եւ ծառայել Նմա յաւիտեան . 3) Բուլոր հոգւով ջանալ Աստուծոյ սիրոյն դէմ չգորդել մեղօք :

## 6. Որմէ անունով կմկրտուի երախսայն .

— Յանուն ամենասուրբ երրորդութեան , ինչպէս պատուիրեց Տէրն մեր ասելով . « Մէրտէմէ՛ յանուն Հօր և Որդոյ և Հոգորդոյ Սրբոյ » . (Մաքր . Իլ . 29):

## 7. Ի՞նչպէս կմկրտուի երախսայն .

— Քահանայն երիցս կթաղէ կամ կընկղմէ զերախսայն ի ջուր սրբոյ Աւազանին՝ մի անդամ ասելով . (այս անուն) ծառայս (կամ աղաքինս) Աստուծոյ , էլեւալ յերախսայնինէն է միրութիւնն , միրէ յանուն Հօր և Որդոյ և Հոգորդոյն Սրբոյ : Պատաւ արեամբն Քրիստոնէ է ծառայսիննէն մըսց , ընդունէ պրտեֆրոնինն Հօրն երինաւորէ , լինել ժառանձակից Քրիստոնէ և դաճար Հոգորդոյն Սրբոյ » :

## 8. Երիցս թաղելն կամ ընկղմելն զի՞նչ նշանակէ .

— Երախսայն երեք անդամ Ա . Աւազանին մէջ ընկղմելը կնշանակէ զերեքօրեայ թաղումն Քրիստոնի . (Ծնորհ . ի մեխին . Ա . Պիտ . Ճառ . Բ .) : Առաքեալն կգրէ . « Ու միանքամ միրուցաւ է Քրիստոն Յիսուսն է մահ անդր Նորա միրուցաւ . Շաղցաւ ընդ Նմի միրութեամբն է մահ : Զէ որպէս յարեամ Քրիստոն է մերեց կառօժն Հօր , նոյնպէս և մէտ է նորոգուածն ինաց շրջացաւ » . (Հո . Զ . 5):

## 9. Ի՞նչ անուն կտրուի մկրտուողին .

— Հարկ է դնել քրիստոնէական կամ ազգային անուն : Շատ անպատեհ զեղծում մի է մկրտուողին վերայ օրարացիւաց ու մանաւանդ այլանքեաց անուննէր կամ բառանուննէր դնել : Այսպիսի անուններ դնող կնքահարք եւ ծնողը կցուցանեն կամ իրենց տգիտութիւնը , եւ կամ ազգամիրական զգացում չունենալին :

## 10. Մկրտուողաց Բնչ կյիշեցունէ Առաքեալն .

— «Որ մատիս է Քրիստոս Աբովեցարուս՝ զԲրիտանաց շինչելալ է . . . Այսունեղուշ շեմ ծառայ , այլ որդէ . Ենէ որդէ , և ժամանէ Աստուծոյ» (Գալաս. Գ. 27. Դ. 7):

### 11. Ամեն մկրտուող Աստուծոյ որդին է .

Թէ եւ ամեն մկրտուող Քրիստոնէայ կկոչուի , բայց այն Քրիստոնեայն որ մկրտութեանը ժամանակ ըրած ուխտը չպահեր , այսինքն՝ զԱստուծած չփրեր ու չպաշտեր , ու ինքինք մոլութեանց ու մեղաց գերի կընէ , նա անունուլ մայն է Քրիստոնէայ , չո՞ւ ժործերում՝ հելլանու : Այսպիսեաց դատաստանին օրը պիտի գոչէ Քրիստոս . «Ուերբէտ չետէ այլու է բա՛ց կացէտ ամենէւեան որ ժործետ լաւընանիւն» (Մաքր. Է. 22, 23):

### 12. Այսպիսեաց համար ինչ կգրէ Առաքեալն .

Զանարժան Քրիստոնեայո՝ Քրիստոսի թլշնամիս կանուանէ Առաքեալն , եւ կուլայ նոցավերայ , ասելով . «Կիրառջէ՞ պայնակէսն որ այնուենան , որդէս սահիւր սեղ յեղ յօրինակ : Զի բառը՞նէ դնան . . . զբաց լուսէ իսկ ասեմ պնդամեաց Խուլն Քրիստոսի , որոց կատարածն իրուստուր է . որոց Աստուծունը լուսանց է , և կառաւ՝ ամըն իւրեանց . որ չերիստուր Լեն իւրնին» (Փիլիպ. Գ. 17—20):

### 13. Երախսյին ինչու կնքահայր մի կտրուի .

Որպէսպի յանուն մկրտելոյն խոստանայ հաւատարիմ մնալ խոստանաց մկրտութեան , եւ իրեւ հայր հոփեւոր հսկէ նորա վերայ ի գործադրութիւն խոստմնատութեանցն :

### 14. Ինչ է կնքահօր պարտքը .

Կնքահայրը՝ պարտի իւր սանին քրիստոնէական կրթութեանը վերայ հսկել , խրատել զնա եւ յուղըւթիւն հրաւիրել , եւ ըստ պիտոյից օգնել , եւ պաշտպանել զնա հայրաբար :

### 15. Տղայ մի կրնայ կնքահայր լինել .

Շատ անպատեկ եւ Եկեղեցւոյ ոգւոյն դէմ զեղծում է՝ տղայ մի կնքահայր ընել : Վասնզի տղայն չլրնար Այ եւ Եկեղեցւոյ առջեւ երաշխաւոր լինել մկրտուելի երախսյին համար , եւ նորա հոգեւոր հայրութեան պարտքերը կատարել :

### 16. Դրոշմն ինչ է .

Դրոշմն է այն Խորհուրդն որի ձեռն չոգւոյն Սրբոյ կաճեցունէ ի մեզ զնորհս մկրտութեան , եւ կզօրացունէ զմեզ ի դաւանութիւն հաւատոյ :

### 17. Դրոշմը ինչպէս կկատարուի .

Քահանայն սրբալոյս միւռոնիւ կօծէ նոր մկրտեալ քրիստոնէին ճակատը , աշերը , ականջները , հոտոտելիքը , բերանը , ձեռները , սիրոլ , քամակը եւ ոտները : Ապա աջը նորա գլխոյն վերայ դնելով՝ կաղօթէ առ Աստուծու որ զչոզին Սուրբ առաքէ ի սիրտ նորա :

### 18. Միւռոնն ինչ է .

Իւղ նուիրական օրհնեալ հանդիսիւ ի կաթողիկոսէն Հայաստանեայց Եկեղեցւոյ , որով կկատարուին եկեղեցական օծութիւնք :

## Դ Ա Ս Դ .

ԽՈՐՃՈՒՐԴՆ ՀԵԽԱՆԴԱՅ. — ՊՍԱԿ. — ԿԱՐԳ.

1. Հիւանդաց Խորհուրդն ինչ է (★)

— Ծամր հիւանդաց վերայ քահանային ձեռն դնելով աղօթելը, սահմանեալ ընթերցումները կարդալը եւ արձակման աղօթքը կատարելը:

2. Այս Խորհուրդն ինչ չնորհք կրերէ.

— Հիւանդին զօրութիւն կուտայ անարտունջ համբերելոյ, խոստովանած մեղքերուն բիծերը կմաքրէ, ներելի մեղքերը կորրէ, եւ կզօրացունչ զնա մահուան դէմ. եւ եթէ Ած հարիկաւոր համարի՝ կընորհէ նմա եւ զրժշկուի. (Յակ. Ե. 14—17):

3. Պսակն կամ Ամուսնութիւնն ինչ է.

— Այս Խորհուրդը՝ որ կնուիրագործէ զամուսնութիւն առն եւ կնօջ, տալով նոցա չնորհս ապրելոյ քրիստոնէաբար եւ ծնանելոյ որդիս Ա.՝

4. Ինչպէս կկատարուի այս Խորհուրդը.

— Աղօթիւք եւ օրհնութեամբ քահանային, որ զայր եւ կին հաւատացեալ կղուգակցէ, յօրինակ հոգեւոր միաւորութեան Քրիստոսի ընդ եկե-

(★) Այս Խորհուրդն ուրիշ Եկեղեցիք Օ՛Ռուն հիւանդաց կկոչն, որսիչեամ հիւանդին աչքը ականջը, հոստելիքը բերանը, ձեռքն ու ստքը կօծէն՝ յատկապէս օրհնած իւղով:

Դեցւոյ, — ինչպէս Առաքեալը կվարդապետէ. «Խորհուրդ» այս հեծ է, բայց ես ասէմ է Քրիստոս և Եկեղեցն». (Եփես. Ե. 52):

5. Ի՞նչ պայմանը կան յայս Խորհուրդ.

— Պսակը օրինաւոր լինելոյ համար գլխաւոր պայմանըն հետեւեալքն են. 1) Պահանջեալ տարիքն ունենալ, եւ մոտաց խելագարութիւն, խափանարար հիւանդութիւն կամ թերութիւն չունենալ. 2) Ազատ հաւանութիւն թէ փեսային եւ թէ հարսին. 3) Եկեղեցւոյ արամաղրած աղջականութեան, խնամութեան եւ կնքահայրութեան աստիճանըն պահուած լինին. 4) Հրամանաւ Առաջնորդին կատարել զՊսակն, ի ձեռն օրինաւոր քահանայի, Եկեղեցւոյ մէջ, եւ հարսանեաց համար սահմանեալ օրերուն մէջ :

6. Ամեն օր Պսակ չկատարուի՛.

— Ոչ, տէրունական օրերը եւ պահոց օրերը Պսակի Խորհուրդը չկատարուիր: Իսկ ուրիշ օրեր ալ՝ առաւատուն Եկեղեցւոյ մէջ Ա. Պատարագի ժամանակ կկատարուի, ինչպէս որ Խորհրդույս արարողութիւնն իսկ կցուցանէ (★):

7. Պսակը կրնայ լուծուիլ.

— Ոչ երբէք, ըստ վճռոյ Տեառն մերոյ թէ

(★) Ի Մայրաքաղաքին՝ Պսակը տան մէջ կկատարելը՝ Կրօնի աղատութիւն չեղած առնեն մասն զեղծում մի է, զոր Ազգային Վարչութիւնը 1870ին դադրեցց, ըստ օրինաց Հայաստանեաց Սուրբ Եկեղեցւոյ :

«Զոր Աստվածած զաւքեաց՝ ճարդ Ո Եկիւսցէ»։ (Մատք. ԺԹ. 6)։ Միայն մահուամբ միոյն յամուսնաց կրնայ լուծուած համարուիլ պսակը։

### 8. Առաքեալը ինչ կգրէ այս մասին։

— Առաքեալը՝ մեր Փրկչին վճիռը կբացատրէ, երբ կդրէ։ «Առաջեալ ես ի ին, մ' ինորէք ույակէլ . . . կին կապէալ ե՛ յարշի ժամանակ կնորանէ և այն նոց, աղա ելու նազիցէ այր նորս, աղոտ է աւա կամցի ամուսնանալ»։ (Ա. Կոր. Է. 27, 39)։

### 9. Պսակին Խորհուրդը ինչ չնորհք կբերէ։

— Պսակելոց կընորհէ սէր, աշխարհի նեղութեանց մէջ իրարու օգնականութեամբ՝ համբերել, ողջախոհութեամբ ապրիլ, եւ ծնած զաւակները քրիստոնէաբար կրթել եւ խնամել։

### 10. Կարգն ինչ է։

— Կարգը Խորհուրդ մի է որ ձեւնադրութեամբ եւ օծմասի Եպիսկոպոսին՝ ընծայացուին կուտայ իշխանութիւն կատարել զեկեղեցական պաշտամունս, եւ չնորհք՝ որբութեամբ մատակարարելոյ զայն։

### 11. Ինչ պայման կայ Կարգին արժանի լինելոյ։

— Կարգին արժանի լինելոյ համար սկէտք է գլխաւորապէս 1) Բնական սլակասութիւններ չունենալ. 2) Բարուց մաքրութեանն ու կրօնից ուղղափառութեամբ համար վկայեալ լինել ի հաւատացելոց. 3) Ունենալ զգիտութիւն աւետարանական՝ առ ի ուսուցանել ժողովրդեանն Աս-

տուծոյ. (Բ. Տիմ. Բ. 2 : = Ա. Տիմ. Պ. 7, 9)։

### 12. Կարգին մէջ աստիճան կայ։

— Այս, վասնզի Եկեղեցւոյ պաշտօնները աստիճան աստիճան են, այն պատճառու է որ Ձեռնադրութեամն կըորհուրդը Կարգ կիսչուի, որ երկու դասի կբաժնուի 1) Փուր աստիճանք, եւ 2) Սէծ կամ Սուրբ աստիճանք։

### 13. Փոքր աստիճաններն որոնք են։

— Դանասլանութիւն, Ընթերցողութիւն, Երդմնեցուցչութիւն, Զահընկալութիւն։ — Այս չորս աստիճաններն ընդունողը՝ Դուռը կիոչուին, եւ են սպասաւորք Ս. Խորհրդոց։

### 14. Մ'եծ կամ Սուրբ աստիճանքն ոյք են։

— Սարկաւագութիւն (որ կակսի կիսասորկաւագութենէ) Քահանայութիւն եւ Եպիսկոպոսութիւն։ — Այս աստիճաններուն վերջի երկուսն ընդունողը՝ հօժութիւն, եւ են մատակարարողը Խորհրդոցն Եկեղեցւոյ։

### 15. Ինչ է պաշտօնն Քահանայից։

— Մատակարարել զՍ. Խորհուրդս, — բաց ի Կարգէ, — եւ մատաւորապէս՝ ընտանեաց լինել հայր հոդեւոր, միսիթարիչ, խրատիչ եւ յանձնանձիչ, որում եւ առաւելապէս յարմարութիւն ունին՝ ամուսնացեալը լինելով։ Սակայն առաւելագոյն յարմարութիւն կուտայ նոցա կրթութիւնն ու գիտութիւն, որպէսզի կարենան զուղիզն եւ զօդակարն ուսուցանել հաւատացելոց։

**16. Վարդապետութիւնն զինչ է.**

— Վարդապետութիւնը աստիճան չէ. Վարդապետը՝ կուսակրօն քահանայ է, որ կրօնաւորութեանը ի նշան՝ կընդունի յեպիսկոպուէն յատուկ օրէնութիւնով վէլլոր: Յետոյ՝ զատ արարողութեամբ ընդունելով նաեւ հաւառացն, յատուկ իշխանութիւն կստանայ քարող տալ Եկեղեցւոյ մէջ, հրամանաւ Եպիսկոպոսին:

**17. Եպիսկոպոսութիւնն զինչ է.**

— Եպիսկոպոսութիւնը՝ կարգին լրումն ու կատարն է, որովհետեւ Եպիսկոպոսը ոչ միայն փոքր աստիճանաց տուողն է, այլ եւ քահանսցից եւ վարդապետաց ձեռնադրողն ու գլուխն, եւ կառավարիչն է. (Մասն Ա. Դաս ԻԲ. 3—6):

**18. Եպիսկոպոսաց պաշտօնն զինչ է.**

— Ձեռնադրութիւն, Առաջնորդութիւն վիճակաց, քարոզութիւն բանին Ա. յ, պաշտպանութիւնողափառ հաւատոյ՝ դրով եւ բանիւ, խնամակալութիւն մանկանց Եկեղեցւոյ, եւ արթուն հսկողութիւն՝ որ անմոփուս պահանուի իրենց յանձնուած տէրունական աւանդն, որ է վարդապետութիւնն Տեսոն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի. (Դործ. Զ. 7: = Ա. Տիմ. Զ. 20: = Բ. Տիմ. Ա. 12, 14):

**19. Ընդհանրական Կաթողիկոսն կամ Ծայրագոյն Պատրիարքն որ աստիճանէ կընտրուի.**  
— Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ըստ կա-

նոնի՝ Եկեղեցւոյ բարձրաստիճան Պաշտօնէից մէջէն կընտրուի, հաւանութեամբ համօրէն աղգին, եւ կօծուի յերկոտասան Եպիսկոպոսացի Ա. Էջմիածին: Նա է յաջորդ Թադէոսի եւ Բարթողմէոսի Ա. Առաքելոցն եւ նախկին Լուսաւորչացն Հայաստանեայց Եկեղեցւոյ, եւ Ա. Հօրն մերոյ Գրիգորի Երկրորդ Լուսաւորչի:

**Դ Ա. Ա Ե .**

Ա. Պ. Ա. Ճ Խ Ա. Ր ՈՒ Թ Ւ Ւ Ն

**1. Ո՞ր Խորհուրդք են որոց առէալ պէտս ունիմք.**

— Ապաշխարութիւնն եւ Հաղորդութիւն, զրսկարգեց Քրիստոս ի մեր սրբութիւն. որովհետեւ ստէալ մեղանչելովնիո՝ պէտս ունիմք եւ ստէալ մաքրութեան, որ կընորհուի մեզ ի ձեռն այս երկուց սրբարար Խորհրդոց:

**2. Զինչ է Ապաշխարութիւն.**

— Այն Խորհուրդն է՝ որով կընդունիմք յԱստուծոյ զթողութիւն մեղաց զորս գործած ևմք:

**Յ.** Ի՞նչպէս կ'ընդունիմք զթողութիւն մեղաց.

— 1) Մեր մեղքերը զղջամբ խոստավանելով առաջի Աստուծոյ եւ քահանային. 2) Առաջարդելով եւ խոստանալով որ ուրիշ անդամ չդորձեմք զայն. 3) Ընդունելով ի քահանային գարձակումն յետ ապաշխարելց ի վերաց մեղաց:

**Ա.** Առանց զղջման կրնամքը ընդունելով զթողուի.

— Ո՞չ բնաւ, ուստի պարտիմք նախ կարողելով դժու և առաջերեւ մեր մեղացը վերաց :

**Յ.** Ի՞նչպէս կլինի կատարելապէս զղջալը.

— Նկատելով թէ մեր մեղքերովը որչափ Աստուծոյ սիրոյն դէմ գործած եմք՝ ու ինքզինքնիս թշուառացած եմք, պարտիմք ցաւիլ ի բոլոր սրտէ, եւ միայն ի սիրոյն Աստուծոյ շարժելով՝ դարշիլ ի մեղաց եւ յանօրէնութեանց մերոց :

**Յ.** Զի՞նչ պարտիմք զդալ յասլաշխարութեան.

— 1) Որդիական սէր առ Աստուծած. 2) Լիուլի յոյս յողորմութիւն նորա. 3) Հաւատք յաստուածային խոստումն թողութեան մեղաց մերոց:

**Յ.** Մեր զղջումը ինչպէս պիտի բացարեմք.

— Մեր մեղաօլարտ ապերախտութիւնն ի խորոց սրտի խոստավանելով առ Աստուծած, պարտիմք հոգեբուզի եռանդեամբ աղօթներ ընել. օրինակ իմն. «Մէջո՞յ ո՞ւղ Տէ՞ր, ո՞ւսե՞մ՝ զ՞ո՞... — Ոսքիմք՝ ի՞ն, Ասուսուծ, ըստ մէծէ ողորմութեան ո՞ւսմ, ըստ թաղում քիութեան ո՞ւսմ ո՞ւսմ՝ զնութեան ի՞մ». Սաղ. Ծ.:

**Յ.** Զղջման աղօթներն ուր կոովիմք.

— Առաւելապէս Սաղմոսի հիանալի եւ հոգեշոնչ ողբոցը մէջ՝ Գարծեալ, եւ Նարեկի ու Ապաշխարութեան շարականաց մէջ եւս լի են զղջական աստուածահաճոյ աղօթներ, յորոց կրնամք ուսանիլ թէ ապաշխարող հոգին բնչ կերպով պիտի խօսի ընդ Աստուծոյ.

**Յ.** Ի՞նչ է առաջադրութիւնը.

— Հաստատուն խոստումն առ Աստուծած՝ որ աշխատիմք իւր սիրոյն դէմ այլ եւս չգործել, ու մեր սովորական մոլութեանցը մէջ չլինալ:

**ԱՕ.** Ո՞ր մեղքերն են յորոց առաւել պիտի զգուշանամք եւ զղուիմք.

— Աստուծոյ օրինաց դէմ գործելէ, եւ այն գլխաւոր մոլութիւններէ, որ նաեւ մահացու կամ հանգըեւ մեղք ալ կկոչուին (Ա. Յովի. Ե. 16).

**ԱԼ.** Մահացու մեղքն ի՞նչ է.

— Աստուծոյ պատուիրաններուն դէմ գործուած մեղքն է, որով մարդս իւր չար կիրքն ու կամքը կատարելով գիտութեամբ, իւր Արարշին դէմ կապստամբի, եւ նորա աչքէն իյնալով, հոգեւորապէս կմեռանի: Ա. յս պատճառաւ այն մեղքերը մահացու կկոչուին:

**ԱԶ.** Քանի են մահացու մեղքերը.

— Հոգեւոյն մահ բերող գլխաւոր մոլութիւնք հետեւեալ եօթն են. 1) Հայրաբառնելին. 2) Նախայ. 3) Բարիւթելին. 4) Աբանութելին. 5) Ծաւլ-նին. 6) Որդեանութելին. 7) Բղջանունութեան:

**13.** Ներելի մեղքերն որմնք են.

— Աստուծոյ պատուիրանաց դէմ պատահելու պակասութիւններէն չզգուշանալ մարդկային ակարութեամբ, նոյնալիս նաեւ ձեռքէն եկած բարի գործէ մի ետ կենալ անհոգութեամբ :

**14.** Մահացու մեղաց վերայ զղջալով ինչ պիտի խոստանամք Աստուծոյ.

— Այն մեղքերուն հակառակ եղող եօթն գլխաւոր առաքինութիւնները գործադրել, որ են 1) Խռարհութիւնն. 2) Եղայոցութիւնն. 3) Հեռացութիւնն. 4) Ողբահանութիւնն. 5) Աշխատութիւնն. 6) Ժառագիւղութիւնն. 7) Ողջափոնութիւնն :

## Դ.Ա.Ս Զ.

ԳՆԱՌԻԹԻԿԱ ԽՂ.Ճ

**1.** Մեղքերնուս վերայ զղջալոյ եւ խոստովանելոյ համար նախ ինչ հարկաւոր է.

— Որպէսպի մեղքերնուս վերայ զղջամք եւ զայնս խոստովանիմք, նախ եւ առաջ հարկ է որ զանոնք ճանաչեմք՝ խղճմտանքնիս քննելով :

**2.** Խղճմտանքնիս քննելոյ համար զինչ պարտիմք առնել.

— Եկեղեցին կամ առանձին տեղ մի քաջուե-

լով, լի ջերմեռանդութեամբ աղօթեմք Աստուծոյ՝ որ մեր հոգւոյն աշերը բանաց, եւ յիշութիւննիս արթնցունէ, որպէսպի մեր գործած բոլոր չարութիւնները կարենամք մտքերնիս բերել, եւ զգալ նոցա ծանրութիւնը :

**3.** Խղճմտանուս քննութիւնը ինչ նիւթերու վերայ պիտի կատարեմք.

— Նախ՝ Ա.յ Օրինաց վերայ. 2) Մահացու մեղաց վերայ. 3) Մեր վիճակին պարտեացը վերայ : Միով բանիւ, պարտիմք մի առ մի քննել թէ ինչ մեղքեր գործեր եմք Խորհրդով՝ այսինքն մտածութեամբ, իանի՝ այսինքն խօսքով, եւ Գործով :

**4.** Մեղքերնիս դիւրագոյն եղանակաւ մտքերնիս բերելոյ միջոցն որն է.

— Նախ մտածել թէ ուր տեղուանք գըտնուեր եմք. 2) Ո՞ր անձերու հետ վարուեր եմք. 3) Ի՞նչ պաշտօն կամ գործ կատարեր եմք. 4) Որմնք են մեր սովորական ախտերը. 5) Ո՞ր պատուիրաններուն դէմ աւելի կմեղանչեմք դո՞ժով կամ զանցաւութիւնն :

**5.** Գործով եղած մեղքը որն է.

— Գործով մեղանչելն՝ է Աստուծոյ եւ Եկեղեցւոյ արդիլած բաններն գործելը, այսինքն՝ գործութիւննել, սուտ զրուցել, ծուլութիւննել, ևա:

**6.** Զանցաւութեամբ եղած մեղքն որն է.

— Աստուծոյ եւ Եկեղեցւոյ պատուիրած բաները չկատարելը, այսինքն՝ թշնամւոյն չներելը,

Կիրակին սուրբ չպահելը, Սուրբ Պատարագին ներկայ չդատնուիլը, ծնողքը չպատուելը, ևա-

**7.** Երկուսն ալ հաւասարապիս մեղք են.

— Այս, վասնզի թէ գործով եւ թէ զանցառութեամբ գործուած մեղքերը՝ Աստուծոյ հըրամանին եւ սիրոյն դէմ են: Բարի ծառը՝ ոչ եթէ այն է որ թոյն չտար, այլ այն՝ որ բարի պատուղներ կուտայ (Մատք. Է. 17.).

**8.** Խղճերնուս քննութիւնը՝ խոստովանելը առիթէն զատ՝ Երբ պարտիմք կատարել.

Պարտիմք ամեն օր՝ անկողին մտանելն առաջ նոյն օրուան գործած մեղքերնիս միտք բերել, եւ տեսանել թէ երէկուընէ աւելի յառաջ գնացած եմք Ս. յ ճանապարհին մէջ.

**9.** Խղճերնուս քննութենէն յետոյ զինչ պարտիմք առնել.

Զղջալ բալորով սրտիւ, թողութիւն խընդրել յԱստուծոյ, եւ խոստանալ որ նորէն նոյն մեղքերը չգործեմք, այլ բարիք գործեմք:

**10.** Եթէ ծանր մեղքերու մէջ ընկեր եմք՝ պիտք է յուսահատիմք.

Ո՛չ երբէք. որչափ եւ ծանր մեղաց մէջ եւս ընկած լինիմք՝ պէտք չէ բնաւ յուսահատիմք, այլ ընդհակառակն՝ պարտիմք կատարելապիս յուսալ եւ հաւատալ՝ որ եթէ սրտանց ապաշխարեմք՝ Աստուծոյ ողորմութիւնը կներէ մեր ամենէն ծանր ոճիրներուն:

**11.** Ս. Գիրքն բնչկասէ Ս. յ գթութեանը վերայ.

— Սաղմոսերդուն կդոչէ. «Որսէս գթայ հայրի վերայ որդւոց իւրոց՝ այսու ժեւացի Տէր յերկուղծն իւր. զի նա գիտաց զստեղծուածս մէր, եւ յիշեաց՝ թէ հող եմք» (Սաղմ. ձԲ. 13, 14):

Եւ նսայի մարդարէին բերանով ասէ Հոդին Ս. «Եթէ իցեն հեղէ յեր իբրև ոյնանակարէին (մուր) իբրև ոյնանակարէին որպէս կին մոռանայց կին՝ ասկայն էս ոչ նորացայց չէն, ասէ Տէր» (Նսայ. Ա. 18, ԽԹ. 15):

**12.** Քրիստոս Տէրն մեր զինչ ասաց.

— «Ասեմ ձեղ, այսպէս է ուրախութիւն յերկինս՝ կան մոյ մշաւուրէ որ ապաշխարէն, քան վասն իննասուն եւ ինն արդարոց՝ որոց չիցէ պիտոյ ապաշխարութիւն . . . ասեմ ձեղ, ապաշխարէն ենչի առաջի հրեշտակաց Աստուծոյ և վերայ մշաւուրէ՝ որ ապաշխարէն» (Ղուկ. ՁՆ. 7—10):

**13.** Եթէ հաղորդուիլ կիմափաքիմք՝ զինչ պարտիմք առնել:

— Խղճի քննութենէն ու զղջումին յետոյ երթալ յԵկեղեցի, ու խոստովանիլ առաջի Ս. յ եւ քահանային, որպէսպի Ապաշխարութեան սուրբ Խորհուրդը լցուցած լինիմք:



## Դ Ա Ա Ե.

ԽՈՍՏՈՎԱԿՈՒԹԻՒՆ

**Ա.** Մեղքերը քահանային առջեւ բնչպէս սկզբելու է խոստովանիլ.

— Քահանային առջեւ պէտք է նախ ծունդ դնել, երեսը խաչակնքել, եւ ձեռնամած առել Մեղպյն, որ է հետեւեալն. «Մէղպյա տօնասուրը Երբորդութեանն Հօք և Որդոյ և Հոդոյն Սըբոյ։ Մէղոցեալ Եմ Ասորուժոյ : Խոսուղնոնիմ առաջք Ասորուժոյ, և Սըբուհոյ Ասորուժոնին և առաջք առենայն Սըբոյ, և առաջք որ, Հայր Ասորը, զամենայն մէղը՝ զբանքեալ եմ : Քանիդ Աղոյա Խորհրդով, բանիւ, և Քործով, կամոյ և ակամոյ, գիտութեամբ և առքիութեամբ, Հողոյ Ասորուժոյ » :

**Զ.** Մեղպյն յետոյ զինչ պարտիմք առնել.

— Նախ՝ պարտիմք իմացունելթէ վերջին անդամ երբ խոստովանած եմք: Երկրարդ, խզմի քննութեամբ միտք բերած բոլոր մեղքերնիս պարտիմք մի առ. մի խոստովանիլ անկեղծութեամբ:

**Ց.** Անկեղծութեամբ խոստովանիլն ինչ է.

— Առանց խարէութեան, եւ առանց մեղք մի պահելոյ՝ զամենն ալ խոստովանիլ, իբրեւ առաջի Սատուծոյ, որում յայտնի են մեր ամե-

նայն մեղքերը, ուստի եւ չեմք կարող ծածկել: Ա. Գիրքը կվճռէ. «Որ ժամկէ զամբարշլութեան էր՝ ու յաշուղէցի. էսէ որ է վեր հանէ, և յանդիմանէ շնչյան՝ ուրեւլն լեցի Ասորուծոյ»: (Առակ. ԻԲ, 45):

**Ա.** Ամաչելով կամ վախնալով մեղք մի պահելը յանցանք է.

— Այս, ով ամաչելով կամ վախնալով կամսւորասիմք մեղք մի կպահէ, ու չխօստովանիր զայն՝ սրբապղծութիւն կդորձէ, եւ առած արձակումը՝ ամենեւին օդուտ չունի :

**Յ.** Մուտանալով մեղք մի չխօստովանողն ալ սրբապղծութիւն կընէ.

— Ոչ, վասնզի ակամայ է, այլ հետեւեալ խոստովանութեան մէջ պարտի խոստովանիլ զայն:

**Շ.** Ով որ առանց զղջման խոստովաներ է, կամ մեղք մի պահեր է՝ զինչ պարտի առնել.

— Պարտի թողութիւն խնդրել յԱստուծոյ, որ մեր ամեն գաղտնիքը գիտէ ու կտեսանէ, եւ փութեալ ժամ՝ առաջ խոստովանիլ զղջմամբ եւ արձակութեամբ, ու արձակութեամբ, ու արձակութեամբ:

**Շ.** Կրնայ քահանայն արձակում չտալ.

— Այս, կրնայ, եւ պարտի արձակում չտալ՝ երբ կատարեալ զղջում չտեսանէ, եւ երբ խոստովանորդին յանձնառու չէ եղած վերան գրուած տապաշխարանքը կատարել, կամ գործած գողութեանց, զրաբարտութեանց, թշնամութեանց, և հատուցումն չէ լրած:

**8. Ապաշխարանքն ինչ է.**

— Քահանային դրած պատուէրը՝ ի պատիժ մեղաց մերոց՝ կկոչուի Ապաշխարանք, որ երեք բանի մէջ կկայանայ, 1) Ա.ովն+, 2) Պահ+. 3) Ողբքութիւն:

**9. Հատուցումն ինչ է.**

— Մեր ընկերաց հետ հաշտուիլ, ներողութիւն խնդրել, եւ անոնց տուած նիւթական եւ բարոյական վնասնիս՝ շտկել, փոխարինելով զայնս։ (Տես Մասն Բ. Դաս Ժ. Ե. Ժ.Բ.)։

**10. Պահքն ինչ է.**

— Եկեղեցւոյ սահմանած օրերուն մէջ մսեղէն, ձկնեղէն ու կաթեղէն կերակուր չուտել, եւ հրաժարիլ յարբեցուցիչ ըմպելեաց, ինչպէս են գինի, օղի, ևա։

**11. Պահք չպահողը պէտք է խոստովանի.**

— Այո՛, վասնզի ընդդէմ գործած է պատուիրանացն Եկեղեցւոյ, իսկ ով որ հիւանդութիւն ունի՝ կրնայ բժշկին վլոցութեամբն ու խոստովանահօրն հրամանաւ ուտել միայն ինչ որ իրեն վնաս չըերեր։

**12. Ծոմն ինչ է.**

— Բոլոր օրը՝ մի ժում միայն ուտելեւ խմել, եւ այն եւս՝ պահոց կերակուր պէտք է լինի։ Նախնի Քրիստոնեայք Մեծ պահոց մէջ օրն ի բուն ծոմ կկենային, եւ միայն աղ ու հաց կճաշակէին։ այն պատճառաւ է որ Մեծ պահքը՝ Հայերէն Աղոտաց+ կկոչուի։

**13. Խոստովանութենէն յետոյ ինչ ընելու է :**

— Պարտիմք նախ փառք տալ Աստուծոյ որ զմեզ արժանի ըրաւ նորէն Ապաշխարութեան ևորհուրդն ընդունելոյ. 2) Խոստանալ որ այլ եւս չմեղանչեմք, եւ առ այս խնդրել Ա. Հոգւցն չնորհքը որ օգնէ մեզի. 3) Խոստովանահօր զբրոծ ապաշխարանքը կատարել շուտով. 4) Վարքերնիս փոխելոյ աշխատիլ, զգուշանալով մասնաւորապէս այն մեղքերէն յորս աւելի կիյնամք։

**14. Ապաշխարանքը կատարելէն եւ լրացունելէն յետոյ զինչ պարտի առնել խոստովանողն.**

— Ապաշխարանքը լրացունելէն յետոյ պարտի երթալ առ խոստովանահայրն, եւ եթէ նորէն մեղքի մէջ է ինկեր՝ զայն եւս խոստովանիլ, եւ արձակումն խնդրել, աւելով. Հա՞յ սուրբ, չե՞ն անի՞ մը ընդունու հաշուունեան և բարեխու առ Ավետին Որդին Ապաշխարանու, ոչ է շնորհու մը ու առանձու է եւլ, արքակենցես զիս է կողից մելոց իւոց առաջնորդ ոչե՞զ։

**15. Արձակումն ընդունողը զինչ պարտի առնել.**

— Փութալ ընդունիլ զԱ. Հաղորդութիւնն, որ զմեզ կզօրացունէ ընդդէմ փորձաւթեանց, եւ մեր հոգւոյն կինի դեղ անմահութեան։



## Դ Ա Ս Ա Ը Ն Թ Ի Ւ Ն

**1. Զինչ է Հաղորդութիւն.**

— Հաղորդութիւնն է գերահրաշ Խորհուրդ, որ ընդ տեսակօք հացի եւ գինւոյ կալարունակէ խսկալէս եւ ճշմարտապէս զՄարմին, զՄրիւն, եւ զԱստուածութիւն Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի :

**2. Զինչ ասել է խսկալէս ու ճշմարտապէս.**

— Վասնզի Յէսուս Քրիստոս էքստ Հաղորդութիւնն է, եւ ոչ եթէ հոգիւու, կամ վըրացեալ կերպով:

**3. Ինչո՞ւ ըրեմն հոն չեմք տեսաներ զՔրիստոս.**

— Վասնզի Քրիստոս այնպէս կամեցաւ որ ծածկեալ մնայ ընդ տեսակօք հացին եւ գինւոյն:

**4. Ի՞նչ ասել է ուժունի.**

— Տեսակ կիրոշուի այն որ մեր զգայարանաց կերեւի, ինչպէս՝ գոյնը, ձեւը, նիւթը, ևս :

**5. Ինչո՞ւ գիտեմք որ Քրիստոս Հաղորդութեան մէջ է ճշմարտութեամբ.**

— Վասնզի Ինքն է որ զայդ ասաց, եւ Եկեղեցին ալ ի սկզբանէ միշտ զնոյնը կուսուցանէ :

**6. Ե՞րբ ասաց զայդ Քրիստոս.**

— Երբ Հաղորդութեան անձառելի Խորհուրդն Հաստատեց, աւագ Հինգշարթի երեկոյին :

**7. Քրիստոս ինչպէս հաստատեց գամենասուրբ Խորհուրդն Հաղորդութեան.**

— Հացն առաւ, օրհնեց, բեկեց ու տուաւ աշակերտացն ասելով. «Առէ՛ + կերէ՛, այս է հարմին ի՞»: Յետոյ բաժակով դինին առաւ, օրհնեց եւ ասաց. «Արքէ՛ է ամառ ամբուժեան, այս է արքան ի՞ նորս Ութու»: (Մատք. Իջ. 26—28: = Մարկ. ԺԴ. 22—25: = Ղուկ. ԻԲ. 19, 20):

**8. Այս խօսքով ինչ ըրաւ Քրիստոս.**

— Հացը փոխարկեց ի Մարմին իւր, եւ զգինին՝ յՄրիւն իւր, մի անհասանելի հրաշքով:

**9. Ինչո՞ւ հաց ու գինի առաւ Քրիստոս.**

— Առ ի ցուցանել որ կրազէր լինել կերակուր եւ սնունդ հոգւոց մերոց. ինչպէս որ հացն ու գինին՝ կերակուր եւ սնունդ են մարմնոց մերոց:

**10. Քրիստոս ինչ հրամայեց Առաքելոց.**

— Տէրն մեր հրամայեց Առաքելոց որ զայս Խորհուրդ կատարեն իւր յիշատակին համար. «Զայս արքէ՛ աւ ի՞նչ յէշտակի»: (Ղուկ. ԻԲ. 19—20) Առաքելոցմէ փոխանցեցաւ սոյն պաշտօնը առ յաջորդս նոցա, որ են Եսլիսկոպոսք, եւ յԵսլիսկոպոսաց հաղորդեցաւ նաեւ քահանայից :

**11. Այս պաշտօնը մէր ի գործ կդնեն նոքա.**

— Ի մէջ Սրբոյ Պատարագի, յետ կրկնելոյ սրբագործութեան Քրիստոսաւանդ (Յ) խօսքերը, երբ Հոգւոյն Սրբոյ աստուածային զօրութիւնը հացին եւ գինւոյն վերայ կմաղթեն :

**12.** Այնուհետեւ հացն ու գինին ինչ կլինին.  
— Զօրութեամբ Հոգւոյն Սրբայ կիոխարկուսին  
ի ճշմարիտ Մարմին եւ յԱրիւն Յիսուսի Քրիս-  
տոսի Աստուծոյ մերայ :

**13.** Ուրեմն հացէն ու գինին հոն ինչ կմնայ.  
— Ա՛լ հոն ոչ հաց կայ՝ ոչ գինի, միայն հացի  
եւ գինուոյ արտաքին երեւոյթը կմնայ, բոյց  
իսկութիւնը՝ Մարմին եւ Սրբւն է Յիսուսի Քի :  
**14.** Ե՞րբ կընդունիմք զՅիսուս Քրիստոս ի որ-  
նունդ հոգւոց մերաց . (Փ).

— Երբ կհաղորդուիմք Մարմնոյ եւ Սրեան  
Տեառն մերայ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի :

**15.** Ե՞րբ պարտիմք հաղորդուիլ.  
— 1) Պարտիմք ապաշխարութեամբ մաքրուե-  
լով ի մեղաց՝ ընդունիլ զի. Հաղորդութիւնն  
հինգ Տաղաւարներուն, կամ գոնէ անպատճառ  
ի սուրբ Զատկին. 2) Երկար ճանապարհորդու-  
թիւն մի սկսելէ առաջ. 3) Հիւանդութեան  
ժամանակ. (Մասն Բ. Դաս իԱ. 13—15):

**16.** Որո՞նք են Տաղաւար օրերը.  
— Տաղաւար օրեր կիրուփին տէրունական  
հինգ մեծ տօներն՝ որ են, Ա. Ծնունդ. Բ. Յարու-  
թիւն. Գ. Պայծառակերպութիւն կամ Վարդա-  
վառ. Դ. Վերափոխումն, (որ է Գալուստ Քրիս-  
տոսի ի փոխումն Աօր իւրաց). Ե. Խաչ :

**17.** Ուրիշ առիթով չեմք կրնար հաղորդուիլ.  
— Այս՝ նախկին Քրիստոնեայք ամեն օր կը

Հաղորդուէին : Վասնզի որչափ աւելի հաղորդ-  
ուիմք՝ այնքան առաւել մեր հոգին ու մարմինը  
փրկարար արդիւնքներ կընդունին :

**18.** Մեր հոգւոյն ինչ արդիւնք կներգործէ.  
— Սուրբ Հաղորդութիւնը նախ զմեզ ները-  
նալէս կմիացունէ ընդ Քրիստոսի. 2) Մեր կըր-  
քերը կտկարացունէ. 3) Աստուածային չնորհքը  
կաձնեցունէ, եւ 4) է մեզ գրաւական կենացն  
յաւիտենից :

**19.** Մեր մարմնոյն վերայ ինչ ազդեցութիւն  
կունենայ սուրբ Խորհուրդը.

— Կմաքրազարդէ զայն, ու կապարաստէ ի  
յարութիւն կենացն անմահութեան :

**20.** Սուրբ Հաղորդութիւնը միշտ սոյն ներ-  
գործութիւնը կունենայ ի մեզ.

— Այս, եթէ արժանաւորապէս հաղորդուիմք,



**1.** Որո՞նք են արժանաւորութեամբ հաղորդ-  
ուղները կամ ձաշակ առնողները.

— Նոքա որ հոգեւոր եւ մարմնաւոր պատ-  
րաստութեամբ կամ տրամադրութեամբ կճա-

շակեն զ՞րիստոս, եւ կհաղորդուին նորա հետ։  
❸. Հոգեւոր պատրաստութիւնքն զինչ են։

— 1) Մաքրութիւն խղճի խոստովանութեամբ  
եւ ապաշխարութեամբ. 2) Սրտին մէջ ունենալ  
եռանդուն հաւատք, յոյս եւ սէր առ Քրիստոս,  
եւ ջերմ փափաք ընդունելց զնա ի սիրտ մեր.  
3) Հաշտուիլ թշնամեաց հետ։

❹. Հաղրկ է հաշտուիլ հաղորդուելէ առաջ։

— Այս, անպատճառ պարախմք ներումն խընդ-  
րել անոնցմէ որոց սիրտը կոտրեր եմք ու հե-  
տերնին խովութիւն ունեցեր եմք։ Ով որ ա-  
ռանց նախ թշնամեոյն հետ հաշտուելց։ Սուրբ  
Խորհրդոյն կմօտենայ՝ չկրնար արժանանալ որ  
իւր հետը հաշտուի Աստուած։ այլ ընդհակա-  
ռակն՝ կբարկացունէ զնա, եւ Ա. Հաղորդու-  
թիւնն՝ կլինի ի դատապարտութիւն անձին իւրոյ։

❺. Քն ինչ հրամայեց հաշտութեան վերայ։

— Քրիստոս հրամայեց. «Ենէ ճապառանեցես  
շղադարան ու չ վերայ սեղանոց, և անդ անցնե՞՝ ելի՛  
ելնեար ու անցնէ ինչ ինչն ունին, բայ շղադարանո՞ն ու  
անցնէ սեղանոցն, երին նախ հաշտուեց ընդ ելնեօն ու ա, և  
ապա եկեալ ճապառանը իսպադարանն ու».(Մատք. Ե.23.24)։

❻. Ի՞նչ պատճառաւ պարտուիմք հաշտուիլ։

— Վասնզի Ա. Հաղորդութիւնը՝ Խորհուրդ  
է սիրոյ եւ հաշտութեան Աստուծոյ ընդ մեզ։  
Ուրեմն ով որ այս գերազանց Խորհրդոյս կմօ-  
տենայ խովութեալ եւ անհաշտ սրտիւ՝ արժանի չք

սիրոյն եւ հաշտութեանն Աստուծոյ։ Որովհետեւ  
Սուրբ Յովիկաննէս Առաքեալ կուսուցանէ թէ  
«Ասպոսած սէր է, և որ ան սէրէ՝ զԱսպոսած ու հա-  
նալէ . . . ենէ Ասպոսած այսպէս սէրէաց ընել, ողու  
և մէր պարբիւն զինեանս սէրէլ»。(Ա.Յովի. Դ. 8-11)։

❼. Հոգեւոր պատրաստութիւններն ինչ կեր-  
պով ընելու է Ս. Հաղորդութեան մերձեցողը։

— Հաղորդուելէ բաւական օր առաջ սկսելու  
է յաճախել յեկեղեցի, Ս. Ե Հնորհքը խնդրել, եւ  
ի սէր Քրիստոսի՝ ըստ կարեաց բարեգործութիւն-  
ներ ընել։ Ա. յնուհետեւ խոստովանիլ, ապաշ-  
խարանքը կատարել, ու արձակումն առնելէն յե-  
տոյ՝ համարձակիլ Սուրբ Սեղանոյն մօտենալոց։

❽. Մարմնաւոր պատրաստութիւնքն ինչ են։

— Գլխաւոր երկու են. 1) Ծոմ լինել հաղոր-  
դուած օրը. 2) Պարկեշտ երեւոյթ ունենալ։

❾. Պարկեշտ երեւոյթն ինչ է.

— Մաքրու լինել, ըստ մեր կարողութեան.  
որովհետեւ երկնից Թագաւորը սրտերնուս մէջ  
սիրտի ընդունիմք, որում պարտիմք զամենայն  
մեծարանս եւ ակնածութիւն։ Բայց որչափ որ  
սիրտի ջանամք՝ մաքրապէս մերձենալ առ Աս-  
տուած, նոյնչափ ալ պարտիմք զգուշանալ ի  
զարդարանաց, եւ յանպարկեշտ զգեստուց։

❿. Անարժանութեամբ հաղորդուողը Քրիս-  
տոսի Մարմին եւ Արիւնը չընդունիր։

— Այս, կընդունի, բայց ի դատապարտու-

թիւն իւր, ըստ ահաւոր վճռոյ Առաքելցն. «Որ ուսիցէ գհացս, կամ ըմսիցէ զբաժակս Տեառն՝ անարժանութեամբ, պարբական եղան Մարմնոյ եւ Արեան Տեառն։ Փորձեացէ մարդ զանձն իւր, եւ ապա ի հացէ անտի կերիցէ, եւ ի բաժակին արրցէ։ Զի՞ ո՞ սաքէ և ըմպէ անարժանութեամբ՝ դադասարան անչին իւրում սաքէ և ըմպէ, զի՞ ոչ խորհէ զՄարմին Տեառն»։ (Ա. Կոր. ԺԱ. 27—29.)։

#### 10. Ինչմէ ի դատապարտութիւն իւր կընդունի.

— 1) Անարդելով զՄարմին եւ զԱրիւն Փրկչին իւրոյ, սոսկալի սրբալղծութիւն կդորձէ. 2) Յուղայի ու խաչահանու Հրէից աստուածասպանութիւնը կնորոգէ. Վասնզի կմատնէ զՅն Քն ու վերստին ի խաչ կհանէ իւր պիղծ սրտին մէջ։

#### 11. Անարժանութեամբ հաղորդուողը ինչ պատիմ կընդունի.

— Նա Աստուծոյ երեսէն կիյնայ, միտքը կը կուրանայ, սիրտը կքարանայ, անզեղջ կմայ, կերպ կերպ կիւանդութեանց մէջ կիյնայ, եւ յետ մահու՝ կդատապարտուի ի տանջանս յափտենական։ (Ա. Կոր. ԺԱ. 50.)։

#### 12. Անարժան հաղորդուողը որո՞նք են.

— 1) Որոնք որ կատարեալ զղջմամբ իրենց մեղքերը խոստովանած չեն. 2) Պարքերնին փոխելոյ հաստատ առաջադրութիւն չունին. 3) Թշնամեաց չեն ներեր, ու հետերնին չեն հաշտուիր. 4) Դողցածնին ետ չեն դարձուներ, կամ գողցած-

նուն փոխարէնը չեն հատուցաներ. 5) Առանց հաւատոյ, յուսոյ եւ սիրոյ կմերձենան յայս մեղսաքաւիչ բայց եւ ահաւոր Խորհուրդ։

#### 13. Ինչպէս մերձենալու եմք առ Ա. Ասորհուրդն.

— Լի պարկեշտութեամբ, խոնարհութեամբ, եւ ջերմեռանդութեամբ։ Պէտք է պատերնէս հեռացունել ամեն սնապարծութիւն, մոռանալ զաշխարհ, եւ միտքերնիս բերել միայն զԱստուած, որ կդիմանի մեր սրտին մէջ տաղաւարիլ, առանց նայելոյ յանարժանութիւն մեր։

#### 14. Զինչ պարտի զգալ մեր սիրտն առ Ա. Ճ.

— Անհուն երախտագիտութիւն առ Աստուած, որ հաճեցաւ մեզ պարզեւել զՄիածին Որդին իւր, որպէսպի զմեզ հանէ ի մոլորութեան ճանապարհէ, եւ տայ մեզ զերջանկութիւն յաւիտենական։

#### 15. Զինչ պարտիմք զգալ առ Քրիստոս.

— Անհուն սէր առ Քրիչն մեր Քրիստոս, որ երկնային փառքը մեր սիրոյն համար ձգեց, որպէսպի ի գին արեան իւրոյ զմեզ հաշտեցունելով ընդ Ա. յ՝ Երկնային փառաց արժանի ընէ։

#### 16. Ա. յո զգացումներն ինչպէս կընամք արդեամբ ապացուցանել.

— Ոչ միայն զոհութեան եւ սիրոյ աղօթներ բարձրացունելով, յետ Հաղորդութեան, այլ առաւելապէս՝ մեր ընկերաց ցուցանելով նոյն գործն եւ ողորմութիւն՝ զոր հաճեցաւ պարզեւել մեզ Ա. ճ ճեռն Ա. Հաղորդութեան։

## Դ Ա Ս Ա Ծ Բ.

Պ Ա Տ Ա Ր Ա Գ.

- 1.** Ա. Հաղորդութիւնը միայն Խորհմւրդ է.  
— Ոչ, այլ Ս. Հաղորդութիւնը է նաև Պատրիարք, կամ զան նորոյ օրինաց :
- 2.** Պատարագ կամ զոհն ինչ էր հին ատեն.  
— Նիւթական բանի մի նուէր առ Աստուած, առ ի խոստովանել զնա գերագոյն Տէր, եւ ի գոհանալ զարգեւաց նորա, եւ ի խնդրել զթողութիւն մեղաց :
- 3.** Հին Օրինաց զոհը բաւական էր Աստուծոյ հաճելի լինելոյ .  
— Ոչ, այն զոհը ինքնին չէր կրնար Աստուծոյ հաճոյ լինել .
- 4.** Ինչո՞ւ ուրեմն հրամայած էր զայն Ա.Ծ.  
— Երկու պատճառաւ, 1) Վասնզի Աստուած ամեն ժամանակ զոհ պահանջած է. 2) Վասնզի այն զոհերը՝ օրինակ էին պատարագին թի Քի .
- 5.** Ո՞ր զոհն կատարելապէս արժանի եւ հաճոյ եղեւ Աստուծոյ .  
— Պատարագն Յիսուսի Քի ի վերայ խաչին .
- 6.** Ո՞վ հաստատեց զզոհ Պատարագին.  
— Քրիստոս Յիսուս՝ Տէրն մեր, երբ օրինադրեց զԱ. Խորհուրդն Հաղորդութեան :

- 7.** Ինչո՞ւ հաստատեց Քրիստոս զՊատարագն .  
— Որպէսզի 1) Միշտ ներկայացուի առաջի հաւատացելոց զոհն խաչի. 2) Որպէսզի այս պատարագաւ վայելեմք կամ ընդունիմք զզօրութիւն եւ զարդիւնս պատարագին մատուցելոց ի վերայ խաչի :
- 8.** Պատարագին զոհը խաչին զոհին հետ մի եւ նոյնն է.  
— Այս, նոյն է ըստ գոյացութեանն, բայց մատուցման եղանակը տարբեր է .
- 9.** Ինչո՞ւ նոյն է ըստ գոյացութեան .  
— Վասնզի թէ ի մին եւ թէ ի միւսն Յիսուսի Քրիստոս է զոհարարն եւ զոհ :
- 10.** Միթէ քահանայք չեն որ կմատուցանեն զԱ. Պատարագն Եկեղեցւոյն մէջ .  
— Այս, այլ կմատուցանեն զայն իրեւ մեղսապարտ պաշտօնեայք, բայց՝ յանուն Յիսուսի Քրիստոսի, եւ զօրութեամբ Հոգւոյն Սրբոյ .
- 11.** Ինչո՞ւ ասացեր թէ կլանազանուի յեղանակի անդ մատուցմանն . (8).  
— Վասնզի խաչին վերայ Քրիստոս ինքզինք մատոյց զոհ՝ իւր աստուածային արիւնը թափելով, իսկ ի վերայ Սրբոյ Սեղանոյն՝ կմատուցուի ի ձեռն քահանայից անարիւն պատարագ :
- 12.** Ի՞նչ նպատակաւ կմատուցուի առ Աստուած Պատարագն Սեղանոյն .  
— Եալս՝ վասն պաշտելոյ զԱ. Աստուած. 2) Վասն

գոհանալց. 5) Վասն ընդունելց զթողուի մեղաց .  
4) Վասն խնդրելց զնորհս կարեւորս ի փրկութի:

**13.** Միայն կենդանի եղողներուն համար ե-  
կեղեցին կմատուցանէ զՊատարագն Սուրբ:

— Եկեղեցին՝ Քրիստոնէութեան առաջին դա-  
րերէն ի վեր կմատուցանէ զՍուրբ Պատարագն  
ոչ միայն վասն կենդանեաց, այլ եւ վասն բա-  
րեպաշտ ննջեցելցն ի Քրիստոս :

**14.** Ի՞նչ զգացմամբք պարտիմք ներկայ գըտ-  
նուիլ Սրբոյ Պատարագի:

— Պէտք է մեր հաւատքը զօրացունեմք, ու  
մեր սրտին մէջ զայն զգամք՝ զոր ինչ պիտի  
զգայինք եթէ մեր Տէրն ու Փրկիչը տեսանէինք,  
որ խաչին վերայ իւր աստուածային Արիւնը թա-  
փելով, կմեռանի վասն քաւութեան մեղաց մերոց:

**15.** Սուրբ Պատարագի ժամանակ երկիւղա-  
ծութեամբ չկեցողը ինչ կյայտնէ.

— Ով որ Ս. Պատարագի ժամանակ երկիւղա-  
ծութեամբ չկենար, այլ միտքը տարտընած,  
այսդի այնդի նայելով, խօսելով, ու խնդալով,  
յօրանջելով, եւ կամ մրափելով կկենայ, նա կը  
յայտնէ իւր թերեհաւատութիւնը, եւ առ Քրիս-  
տոս ունեցած սիրոյն նուազութիւնը: Այնպիսին  
արժանի չինիր Քրիստոսի Սուրբ Պատարագին  
Քրիստոր արդիւնքներն ընդունելց :

**16.** Պատարագին մը միջոցին պարտիմք գըտ-  
նուիլ յեկեղեցի:

— Պէտք է Պատարագին սկիզբէն մինչ ի վերջ  
յօրհաւալ եւլուս+ ներկայ գտնուիմք, որպէսզի Պա-  
տարագին երկնաբեր չնորհացն արժանի լինիմք:  
Բայց գոնէ անսկամառ պարտիմք ներկայ գըտ-  
նուիլ Վերաբերուժին ակնեալ մինչև է վերջ. վասնզի այն  
ժամանակն է որ կկատարուի ահաւոր Խորհուրդն:  
Ուստի ով որ բուն այն միջոցին Եկեղեցիէն կթո-  
ղու կերթայ՝ նա Ս. Պատարագի ներկայ գտնուած  
չինիր, ու պարտքը կատարած չհամարուիր :

**17.** Որ օրերը պարտիմք առաւելապէս Սուրբ  
Պատարագի ներկայ գտնուիլ.

— Կիրակի եւ Տօն օրերը պարտիմք անսկամ-  
առ ներկայ գտնուիլ Սրբոյ Պատարագին, եւ Հո-  
գեւորապէս հաղորդուիլ: Ով որ ծուլութեամբ  
կիրակի ու Տօն օրեր Եկեղեցի չգար, ու Ս. Պա-  
տարագին ներկայ չգտնուիր, ծանր մեղք կդորձէ,  
եւ պարտական է խոստովանիլ եւ ապաշխարել:

**18.** Ի՞նչ է հոգեւորապէս հաղորդուիլ.

— Զերմեռանդն հաւատով եւ սիրով միանալ  
ընդ Քրիստոսի, որպէսզի Քրիստոս ի մեզ բնակի  
եւ մեք ի նմա: (Յովի. Զ. 57.):

## Դ Ա Ս Փ Ա.

ԵՐԿՐՈՐԴ ՄԻջն ՇՆՈՐՀԱՅ

Ա Զ Օ Թ Գ

## 1. Աղօթելն զի՞նչ է.

— 1) Փառաբանել զԱստուած. 2) Գոհանալ զԱստուածոյ, եւ 5) Խնդրել չնորհս յԱստուածոյ:

## 2. Զի՞նչ է փառաբանելն զԱստուած.

— Պաշտել զԱստուած իրեւ գերագոյն Տէր, եւ գովարանել Նորա անհուն կատարելութիները:

## 3. Զի՞նչ է գոհանալն զԱստուածոյ.

— Շնորհակալութիւն մատուցանել Աստուածոյ Արարչին մերոյ, մեզի ըրած անրաւ բարութեանցն համար:

## 4. Զի՞նչ է խնդրելն յԱստուածոյ.

— Աղաչել ու պաղատի՝ որ չնորհէ թէ մեր թէ ընկերաց հոգեւոր եւ մարմնաւոր ողիտոյքները, եւ ներումն տայ՝ մեր եւ ընկերաց գործեալ յանցանացը:

## 5. Աղօթելը պարտք է մեզ.

— Այս, մեր առ Աստուած, առ ընկերն եւ առ անձն ունեցած պարտիքը կպահանջէ աղօթել առ Աստուած։ Զնոյն կպատուիրէ մեզ եւ Փրկիչն մեր՝ օրինակաւն եւ բանիւ։

## 6. Ե՞րբ պարտիմք աղօթել.

— Քրիստոս Տէրն մեր պատուիրեց մեզ «Յա-ժնայն ժամ յաղըն» իւլ մէ՛ յանշբռնալ»։ (Ղ.կ. Ժ.լ. 1):

## 7. Ի՞նչպէս կրնամք միշտ աղօթքը ընել.

— Շարունակ փափաքանօք միանալոյ ընդ Աստուածոյ, եւ Նորա սուրբ կամքը կատարելոյ ամեն բանի մէջ։

## 8. Մասնաւորապէս Երբ պարտիմք աղօթել.

— Առաւօտ, երեկոյ, կերակրոյ ժամանակ, կիրակի ու Տօն օրերը, յաջողութեան, ձախորդութեան, հիւանդութեան, փորձութեան, եւ սրաերնիս աղօթելոյ պէտք զգացած ատենները։

## 9. Ո՞ւր պարտիմք աղօթել.

— Որովհետեւ Աստուած ամեն տեղ է, ուստի ամեն տեղ կրնամք նուիրել զաղօթս մեր առ Նա։ Սակայն մասնաւորապէս Եկեղեցւոյ մէջ պարտիմք մեր աղօթքը նուիրել առ Արարիչն մեր։

## 10. Ինչու առաւելապէս Եկեղեցւոյ մէջ պարտիմք աղօթել.

— Վասնզի 1) ԱՃ մասնաւորապէս ընտրած է այն սուրբ տեղը՝ որ մեր խնդրուածքն ընդունի, եւ հոնկէ հեղու մեղ առաստապէս իւր երկնաձիր չնորհները։ Ուստի եւ թն զԵկեղեցին անուանեց. «Պառա աղօթէց»։ (Մատք. Խ.Ա. 13, ըստ Եսայ. Ծ.9.7)

## 11. Երկրորդ պատճառը ո՞րն է.

— 2) Վասնզի բովանդակ Եկեղեցին, այսինքն՝ հաւատացեալ ժողովուրդն ձայնակից կլինի մեր

ինդրուածոց. որով մեր աղօթքը առաւել կզօրանայ եւ սրտերնուս եռանդը կաճի. Քրիստոս խոստացաւ թէ «Ուր չցնա երիս կամ երեւ ժողովեալ յանուն էմ, անդ էմ էս է պէջ նոցա». (Մատք. ԺԼ. 20.)

**12.** Միթէ Աստուած մեր պիտոյքը չդիտեր մեր խնդրելէն առաջ:

— Անտարակոյս գիտէ, բայց կապահանջէ որ մեր խնդիրներն իրեն ներկայացունեմք աղօթիւք, որպէսզի զանոնք ճանաչեմք մեք ինքնին, եւ մըտքերնիս տպաւորուի որ Աստուածմէ կախեալ եմք.

**13.** Քրիստոս Տէրն մեր ինչ խոստացաւ.

— Քրիստոս խոստացաւ որ ինչ որ խնդրեմք աղօթիւք՝ պիտի ընդունիմք անտարակոյս, բաւական է որ հաւատքով աղօթեմք. «Խնդրէցէւ, և բայց յեւ, հայցեցէ՛+ և դժոջէ՛+, բայց յեցէ՛+, և բայց յեւ» (Մատք. Ե. 7.) «Զամենայն ինչ առ և ինդրէցէ՛+ յազնու հաւատքու+ առուցու+» (Մատք. ԻԱ. 22.) :

**14.** Աղօթելոյ պարտքը ծանր չէ.

— Ընդհակառակն, աղօթելէն աւելի անուշ ու միմիթարական բան չկայ: Վասնզի սրտերնիս կրանամք մի այնպիսի Հօր՝ որ ամենալուրդ է եւ ամենողբար, ուստի մեր ամեն խնդիրքը կրնայ կատարել, եւ մեր ամեն մեղացը՝ կուզէ ներել իւր ամենագութ մարդասիրութեամբը :

## Դ Ա Ս Ա Փ Բ.

ՊԱՅՄԱՆԱԿ ԲԱՐԻՈՓ Ա. Դ. Օ Թ Ե Լ Ո Յ Ց

**1.** Ի՞նչպէս պարտիմք աղօթել որ Աստուածոյ լսելի լինի մեր խնդիրքը.

— Պէտք է նախ եւ առաջ բարի մարդ լինել, կամ բարի լինելու առաջադրած: Երկրորդ, պէտք է աղօթել 1) Մտադրութեամբ, 2) Եռանդեամբ, 3) Խոնարհութեամբ, եւ 4) Վատահութեամբ:

**2.** Մտադրութեամբ աղօթելն ինչ է.

— Աղօթելոյ ժամանակ մտքերնիս եւ ոգինիս բոլորպին Ա. Յ տալ, եւ ուրիշ բան չմտածել:

**3.** Ինչո՞ւ մտադրութեամբ պարտիմք աղօթել.

— Վասնզի առանց ուշադրութեան աղօթելը՝ աղօթել չէ. այլ ցուցանել է թէ՝ խնդիրքնիս ընդունելոյ մեծ հոգ մի չունիմք: Միանդամայն՝ մեծ պակասութեան մէջ գտնուիլ է Աստուածոյ առջեւ, չիշելով թէ ինչ խորին հաւատք եւ մեծարանս պարտիմք առ նա:

**4.** Ի՞նչպէս կրնամք մեր մոտադրութիւն պահել.

— 1) Հաւատքնիս զօրացունելով, այսինքն, միշտ մոտքերնիս բերելով թէ Աստուածոյ ամենատես աչքին առջեւն եմք. 2) Սրտէն բղխեցուցանելով պէտք եղած աղօթները, կարճ՝ բայց ջերմեռանդութեամբ:

- 5.** Զերմեռանդութեամբ աղօթելն զինչ է.  
— Բոլորով սրտիւ աղօթել Աստուծոյ առ ի ընդունել իրմէն ինչ որ կիսնդրեմք :
- 6.** Ինչո՞ւ եռանդեամբ պարտիմք աղօթել .  
— Վասնզի պաղ եւ անհոգ աղօթքը՝ մեքենաբար եւ առանց հաւատքի աղօթել է, որ ըընաւ աղօթել չէ :
- 7.** Թէ հոգեւոր եւ թէ մարմնաւոր բարիքները հաւասամք եռանդեամբ պարտիմք խնդրել .  
— Ոչ, առաւելագոյն եռանդեամբ պարտիմք խնդրեմք հոգեւոր բարիքները, որ զմեղ թէ յաշխարհի եւ թէ ի հանդերձելումն երջանիկ կընեն: Քրիստոս այսպէս պատուիրեց .
- 8.** Զինչ պատուիրեց Տէրն մեր .  
— «Մէ՛ այսուհետեւ հոգացէ՛ և ասիցէ+. զի՞նչ էրքցու+, իսմ' զի՞նչ արբցու+, իսմ' զի՞նչ զի՞ցցու+: Քանչի գիտէ Հոյրն յեր երիտասոր՝ նէ պիտոյ և այդ մէնայու: Խնդրեցէ՛+ նախ զբրայութիւնն Աստուծոյ և շարուրութիւն նորա, և այդ ամենայն յառելցէ յեղ» . (Մատք. Զ. 51—54) :
- 9.** Ինչո՞ւ պարտիմք կրկնել մեր աղօթքները .  
— Վասնզի Աստուծոյ օգնութիւնը մեզ այնքան հարկաւոր է, եւ նորա չնորհքը այսպէս անգին, որ երբէք պէտք չէ ճանձրանամք ու վաստիմք ի խնդրելոյ, այլ շարունակ պաղատիմք . (Հռովմ. ԺԲ. 42.) :
- 10.** Պէտք չը որ Ած մեր խնդրեքը իմկոյն կա-

- տարէր, եւ ինչ որ խնդրեմք՝ շուտով չնորհէր .
- Մեք Աստուծմէ չնորհք մի է որ կիսընդրեմք, եւ ոչ եթէ հրաման մի կուտամք: Ուրեմն նորա անհուն խմատութեանը, բարութեանը եւ արդարութեանը գիտնալու բանն է թէ Երբ եւ ինչպէս պիտի կատարէ մեր խնդիրքը :
- 11.** Խոնարհութեամբ աղօթելն զինչ է .  
— Խորին պատկառանօք Աստուծոյ առջեւ ծնրադրել, զգալով սրտերնուս մէջ մեր Սրարչին անհուն մեծութիւնը, եւ մեր անարժանութիւնն եւ ոչնչութիւնը, որ «հող էտև հոփէր»: (Ծննդ. ԺԲ. 27):
- 12.** Վատահութեամբ աղօթելն զինչ է .  
— Աղօթել հաստատուն յուսով թէ ամենաբարին Աստուծած կտեսանէ: մեր հաւատքը, մեր խնդիրքը կլսէ, մեր պէտքն ու կարօտութիւնը՝ մենէ լսու գիտէ, ուստի եւ պիտի կատարէ զայն:
- 13.** Սոյն վատահութիւնը կրնմամք միշտ ունենալ .  
— Երբ Աստուծմէ խնդրեմք այնպիսի չնորհքներ որ համեմատ են իւր սուրբ կամացը, կամ հարկաւորք են ի փրկութիւն մեր, պէտք է ապահով լինիմք թէ միշտ պիտի ընդունիմք զայն, (Յակ. Ե. 14—16, Ա. 5—8.) :
- 14.** Մարմնաւոր բարիքներն ալ կուտայ միշտ Աստուծած, եթէ խնդրեմք .  
— Շատ անգամ՝ չէ թէ իրական հարկաւորը կիսնդրեմք, այլ ինչ որ մեր կոյր հպարտութիւնը աշխարհասիրութիւնը եւ ընչափաղցութիւնը կը

փափաքին։ Ած մեզ խոստացած է չնորհել ինչ  
որ անդաժեշտ և էքս հարիսուր է։ Եթէ զայն խընդ-  
րեմք, պէտք է լինիմք ապահով որ կընդունիմք։

**15.** Միայն մեր անձին համար պարտիմք ա-  
ղօթել առ Աստուած։

— Ոչ, այլ Քրիստոնեայն պարտի աղօթել  
նաեւ եղբարց համար, մինչեւ անգամ իւր թշշ-  
նամեացն համար. (Ա. Տիմ. Բ. 1.)։ ինչպէս մեր  
ժամերգութեանցը մէջ միշտ կաղօթեմք։

## Դ Ա Ս Ժ Գ.

ԷՐՈՒՆԱԿԱՆ Ա.Դ.Օ.Թ.Բ.

Առաջին մասն

**1.** Տէրն մեր տուամ մեզ աղօթելց օրինակ մի։

— Այս, տուաւ մեզ մի հիանալի օրինակ, որ  
կլուզուի Տէրուական աղբնի, որովհետեւ մեր Տի-  
րոջ սովորեցուցած գերագոյն աղօթքն է այն։

«Հայր Ձք որ յերինս ես, սուրբ Եղիշէ անուն ո՞ս,  
Եկեղէտ արտայսունէն ո՞ս, Եղիշին կամ ո՞ս, որպէս յեր-  
ինս և յերին։ Զհաց Ձք հանապաշտը որուր Ձեղ այսօր.  
Ե՞ւ Եղ աւորու Ձք, որպէս և մեծ նողումք Երց  
պարտապահաց, և մէ՛ առնիք շեն է քոյնունին, այւ

Քրիստով զիւլէ արէ, զի ո՞ս է արտայսունէն և զբան-նին  
Նիսուտ, յաւէպեան յաւէպենէց։ Ա.Ըն։ (Մատք. Զ. 9-15)։

**2.** Առ ո՞ւղղուած է այս վսեմ աղօթքը։

— Առ Հայրն Աստուած, որ միայն ունի կատար-  
եալ իրաւունք մեր Հայրն կընուելց, ինչպէս Քն  
ասաց. «Ձեր Գէ Հայր՝ որ յերինս է»։ (Մատք. ԽԳ. 9.)։

**3.** Աստուած ինչպէս մեր Հայրն է։

— Վասնզի 1) Նա ինքն է որ մեզ տուած է  
կեանք, եւ հոգի ըստ պատկերի իւրոյ. 2) Նա մեր  
պիտոյքը կհոգայ՝ արդաւանդ առնելով զերկիր.  
3) Կլուսաւորէ մեր խիղճը՝ իւր բանին (Ածանչին)՝  
եւ պաշտօնէիցը ձեռքով. 4) Զմեզ պատժելէ  
առաջ՝ երկայն ժամանակ երկայնամիտ կլինի  
մեր գործած յանցանքներուն, եւ երբ զղջամք՝  
իսկոյն գթութեամք կներէ. 5) Յաւիտենական  
երջանկութիւն մի պատրաստած է մեզ յերկինս։

**4.** Ինչիւ Քրիստոս ուսուց որ Հայր Գէ ասեմք,  
եւ ոչ Հայր է։

— Որպէսզի նախ՝ յիշեցունէ մեզ թէ Աստ-  
ուած ամեն մարդոց Հայրն է, եւ թէ մեր Փրկչին  
Արեամբը գնեալ մարդկութիւնը՝ մէկ ընտանիք  
մի միայն կիազմէ. ինչպէս Յովհաննէս Աւետա-  
րանիչը կգրէ. «Որք ընկալանն զնա՝ ետ նոցա  
իշխանութիւն որո՞ն Աստուածոյ լինէլ»։ (Յովհ.Ա.12).  
Երկրորդ, որպէսզի մեզ հասկացունէ թէ զամեն  
մարդիկ պարտիմք սիրել իրեւ զեղբարս մեր,  
իրեւ հաւասարապէս որո՞ն Աստուածոյ։

**5.** Ի՞նչ է ասելն որ յերկնա ես.

— Այսու կյիշեցունէ մեզ Քն թէ 1) Նախ, մեք՝ որդիքս Հօրն երկնաւորի՝ ծնած եմք ու յարձնէ, ու է կամաց ճարմնոյ, և ու է կամոց առն, այլ Աստուծոյ. (Յովի. Ա. 15). Երկրորդ՝ թէ մեր ծագումը կամ ըսկիզբ՝ յերկնից է, ուր է մեր Հայրը, յօթեւան երջանկութեան եւ անմահութեան, ուր եւ պիտի հանդշխմք՝ մեր այս անցաւոր պանդխտութիւնը աստուածպաշտութեամբ աւարտելնէս վերջը:

**6.** Հայր մերին մէջ քանի խնդրուածք կան.

— Եօթն խնդրուածներ, որ հետեւեալքն են.

**Ա.** Սուրբ Եղիշի անուն քո.

**Բ.** Եկեսցէ՝ արքայութիւն քո.

**Գ.** Եղիշին կամքքո՝ որպէս յերկինս եւ յերկրի.

**Դ.** Զհաց մեր հանասպազորդ տուր մեզ այսօր.

**Ե.** Թողարք մեզ զպարտս մեր, որպէս եւ մեք մա.

**Զ.** Մի տանիք զմեզ ի փորձութիւն.

**Է.** Փրկեա զմեզ ի չարէ.

**Շ.** Հայր մերին Եօթն խնդրուածները զինչ կը պարունակեն.

— Առաջին երեքը՝ ընդհանուր ճարդիւնեան վերաբերեալ հայցուածներ են. իսկ ետքի չորսը՝ Եր աւանձն օդուառը կնկատեն :

**Ց.** **Ա.** Աստուծոյ անունը ինչպէս սուրբ կիմի.

— Աստուծոյ անունը ինքնին առելք է. (Վուկ.

**Ա.** 49): Բայց եւ մեք պարտիմք սուրբ առնել զայն, Նախ՝ է Գլ, ապրելով ըստ սրբութեանն

Աստուծոյ, կատարելով իւր օրէնքները՝ որ բացայայտութիւն են սրբութեան Նորա. 2) Առաջի այլց, առաքինութեամբք ցոյց տալով թէ արժանաւոր որդիք եմք մի այնպիսի Հօր որ՝ էապէս սուրբ է: Քն ասաց. «Տեսցն զէործ» յեր բարէս և քառասուրեւոցն զշայր յեր որ յերկնա է». (Մատք. Ե. 16), 5) Այլոց եւս սւսուցանելով սիրել եւ պաշտել զԱստուծած:

**Գ.** Առաջին խնդրուածով ինչ կհայցեմք.

— 1) Կիսնդրեմք որ լսոյ տայ մեզ որ ջանամք հասկանալ՝ եւ ըստ կարելոյն կատարել Քրիստոսի պատուէրը. «Եղբայր դու+ կատարեալ, որդէս և Հայրն յեր Երինաւոր կատարեալ է».

(Մատք. Ե. 48). 2) Ենորհք տայ մեզ որ կարենամք պահել երրորդ՝ Պատուիրանը, որով կարենամք պաշտել, երկրպագել, փառաւորել միշտ զԱրարիչն մեր խորհրդով, զդացմամբք, բանիւ եւ գործով:

**10.** Որմնք այս աղօթքը լաւ չեն կատարեր.

— Նորա որ Աստուծոյ անունը պարագ տեղ բերաննին կառնուն, կհայկոյեն, եւ Արարչին չեն ծառայեր Հաւատով, Յուսով եւ Միրով:

**11.** **Բ.** Երկրորդ խնդրուածով ինչ կհայցեմք.

— Կիսնդրեմք որ շուտով տարածուի մարդկութեան վերայ Երկնաւոր Հօր օրհնեալ թագաւորութիւնը, որ ըստ Առաքելոյն «Արդայութիւնն Աստուծոյ . . . արդարութիւնն և ինդարութիւնն և ինդա-

րութիւնն է է Հարին Առելք».

(Հո. ՃԳ. 17):

**12.** Ա. Ե թագաւորութիւնը ինչո՞վ կրնայ գալ.  
 — 1) Երբ մարդիկ իւրեանց աղաւութեամբը չզեղծանին, ու խելքերնուն կանոնին ու չամքերնուն ետեւէ չերթան, չարհամարհէն նորասուր օրէնքները, եւ չասպասամբին յԱ. Ե, այլ Անոր նուիրեն իւրեանց կեանքը. 2) Երբ մարդիկ իրարու հետ արդարութեամբ ապրին, խաղաղութիւն ընեն, եւ սրտերնուն մէջ վայելեն այն աստուածային խնդութիւնն ու երանութիւնը՝ զրո բարի խիղճը կազդէ չնորհօք Ա. Հոգւոյն.

**13.** Աստուծոյ թագաւորութիւնը ինչո՞վ կը յայտնուի աշխարհիս մէջ.

— Ճշմարիտ կրօնքով: Ուստի երբ կիսնդրեմք Եկեղէ՛ արժայութիւն «, պարտիմք յիշել որ պարտական եմք ջանալ՝ որ Աստուծոյ թագաւորութիւնը տարածուի աշխարհիս վերայ, քարոզելով զճշմարտութիւն, եւ մարդոց ճանչցունելով զեկեղեցին Քրիստոսի, որ աւանդապահն է աստուածայայտ ճշմարտութեան :

**14.** Ո՞րն է Ա. Ե թագաւորութիւնն յաշխարհի.  
 — Աստուծոյ թագաւորութիւնն յաշխարհի՝ է Ա. Ե կեղեցին, այսինք՝ ժողովն ուղղափառ հաւատացելոց: Ի նմա Աստուած կպաշտուի հոգով և ճշարտութեամբ (Յովի. Դ. 24). Նորա օրէնքները հոն կթագաւորեն. Քրիստոս անոր մէջն է (Մքր. Ժ. 20). եւ Ա. Հոգին անոր կուսուցանէ եւ կառաջնորդէ ճշմարտութեամբ. (Յովի. Ժ. 43):

**15.** Միշտ այս աղօթքն ընելոյ պէտք կայ.  
 — Անշնչառ, Վասնզի 1) Քրիստոնէից մէջ շատ անբարիշտ ու մոլի մարդիկ կան, որոց համար պարտիմք աղօթել, որպէսզի Հայրն բարեգութազդէ ի միտս նոցա իւր փրկարար չնորհը. 2) Վասնզի դժբաղդաբար դեռ մարդիկ մեծ մասամբ կրապաշտ են, կամ քրիստոնեայ չեն, որոց համար պարտիմք աղօթել, որպէսզի Աստուած եւ նոցա «Առաջեցէ Ա. Ե բարարանն իրէն-նէն» (Պ. Տիմ. Բ. 28). «Գի Լուսու իրէն-նէն հասանչիցն» (Բ. Տիմ. Բ. 10). — (Տես Մասն Ա. Դաս իդ. 21—23).

**16.** Աստուծոյ թագաւորութիւնը Երբ պիտի գայ կատարելապէս.

— Թէ եւ կրնամք Աաղմասերդուին հետ ասել թէ՝ «Արժայութիւն «, արժայութիւն ամենայն յաւելնից, և ուրանութիւն «, յաշէ մինչև յազն» (ՃԽ. Բ. 15). Բայց Ա. Ե երկնաւոր եւ երկրաւոր թագաւորութիւնը պիտի գայ կատարելապէս, երբ մարդիկ ճանաչելով զճշմարտութիւն՝ դան առ Աստուած, եւ Եղջյուն մէ հօտ և մէ հոգիւ, ըստ կանխաձայնութեանն Քրիստոսի (Յովի. Ժ. 16). Երբ ժամանակը վերջանայ, մահը՝ յանմահութիւն փոխարկուի, եւ յաւիտենականութեան մէջ թագաւորէ Աստուած իւր ընտրելոց անլախման միրոյն եւ օրհներգութեանցը մէջ:

**17.** Գ. Երրորդ խնդրուածով ինչ կհայցեմք.  
 — «Եղջյուն համար ու որոկիս յերինս» և յերիրէ» ա-

սելով կիսնդրեմք որ չէ թէ մեր կամքը լինի՝ այլ  
Աստուծոյ կամքը, ինչպէս որ երկնից մէջ հրեշ-  
տակները ուրախութեամբ եւ միրով կկատարեն  
Նորա օրէնեալ կամքը։



**18.** Աստուծոյ կամքը ինչ է մարդոց համար.

— Մարդոց սրբութիւնը, փրկութիւնն ու եր-  
ջանկութիւնը, իւր սուրբ օրէնքները պահելով։

**19.** Քրիստոս Երբ ըրաւ այս աղօթքը.

— Զարչարանաց ու մահուան պատրաստուած-  
ժամանակ՝ Փրկիչն մեր Զիթենեաց լեռը աղօթեց  
առ. Հայր «Եղիշն կա՞»։ (Մատք. իջ. 42).  
Այսու ուզեց մեզ ուսուցանել թէ մեք եւս մեր  
վտաց, ցաւոց, հիւանդութեանց ու ձախորդու-  
թեանցը մէջ՝ պարտիմք միշտ կրկնել այս կարծ  
բայց Աստուծոյ ամենահաճոյական աղօթքը, որ  
մեր ոգւօյն Հաւատոն, Յոյսն ու Սէրը կրացայց-  
աէ, ու մեր Արարչին դժութիւն՝ ի մեզ կիջեցունէ։

---

### Դ Ա Ս Փ Պ.

#### Տ Ե Ր Ո Ւ Ն Կ Ա Ն Ա Ջ Ո Թ Ք

Երեսու մասն.

**1. Պ.** Զորբորդ խնդրուածով ինչ կհայցեմք.

— «Զնայ Ձը հանուղուցը ուսուր Ձ-ւ այսօք» ամե-  
լով կիսնդրեմք մեր ապրուստին համար ամեն  
օրուան պէտք եղած բաները։ Այսու կդաւա-  
նիմք՝ որ ոչ միայն հօգեւոր՝ այլ եւ մարմնաւոր  
բաներու մէջ Աստուծմէ կախումն ունիմք, եւ  
Նորա չնորհն է ոչ միայն մեր կեանքը, այլ եւ կե-  
նաց շարունակութին, ու անոր պահպանութեան  
համար ամենակարեւոր հացը, այսինքն սնունդը։

**2.** Ինչու միայն հացերնիս խնդրել ուսոյց Քն.  
— Որպէսզի մեղ ուսուցանէ թէ զարդարո՞ն  
միայն պարտիմք խնդրել, եւ ոչ զարդրդն :

**3.** Ինչու միայն հարկաւորը պարտիմք խնդրել.  
— Վասնզի մարդոյս իդքերը չափ չունին, որով  
ո՞րչափ աւելի ստանան՝ այնչափ ալ չեն կշա-  
նար. այսու՝ մարդս թէ ինքզինքն անհանդիստ  
կընէ եւ թէ զուրիշները։ Ուստի եթէ Աստուած-  
գանոնք ըստ խնդրանաց մերոց չնորհէր, մեղի  
վասակար բարիքներ պարգեւած պիտի լինէր։

**4.** Է՞ր Ա՞ծ մեր պէտքէն աւելին կշնորհէ.  
— Աստուած իւր անհուն գթութեամբը եթէ  
մեր պէտքէն աւելին մեղ չնորհէ, չէ թէ վատ-  
նելու եւ շուայլութեամբ ասլրելոյ համար է, այլ  
որպէսզի մեր եղբայրներուն օդնեմք, եւ իրեւ  
Աստուծոյ հաւատարիմ տնտես՝ մեր ընդունածը  
բաշխեմք կարօտելոց, եւ լինիմք նոյցա՝ համար  
Նախախնամութեան պատկեր եւ գործի։

**5.** Հարուստներն ալ պարտին ամեն աւուր  
հացը խնդրել յԱստուծոյ։

— Անտարակիյս, վասնզի Աստուած է որ կու-  
տայ ամեն բարիք, ուստի երբ եւ ուզէ՝ կարող  
է ետ առնուլ, կամ դադրեցունել իւր բարիք-  
ները, այն է՝ կեանքն, ու զայն վացելելոյ առող-  
ջութիւնն ու միջոցները։ Շատ մեծ հարուստներ  
յանկարծ անկան ի չքաւորութիւն, որպէսզի ի  
փորձոյ իմանամք թէ «Ա. Դաւյոն դուրբ+ բարէ+ և ամե-

նայն պարէւ+ և է Հօրէն լուսոյ»։ (Յակ. Ա. 17)։

**6.** Ինչու միայն այսօրուան հացը խնդրել ու-  
սոյց մեղ Քրիստոս Տէրն մեր.

— Որպէսզի մեղ հասկացուցանէ թէ 1) Պար-  
տիմք ամեն օր աղօթել. 2) Թէ կրնամք ամեն օր,  
ամեն ժամ մեռանիլ, ուստի պէտք չէ անհանգիստ  
լինիմք գտնձելոյ այն ժամանակին համար՝ որուն  
հասնելիքնիս չգիտեմք. (Մատք. Զ. 54)։

**7.** Բաւակման է միայն խնդրելը որ Աստուած  
հացերնիս մեղ չնորհէ.

— Ո՞չ, այլ խնդրելնուս հետ նաեւ պարտիմք  
աշխատիլ հացերնիս ճարելոյ, հաւատալով՝ որ Ած  
կօդնէ մեր անդուլ աշխատութեանը, իմաստունը  
կլմառէ. «Որ է՞րծէ՝ լայէ հացիւ. և որ պէտք երբայ  
դադրիւնեան՝ լայէ պահանչութեամբ»։ (Առակ. ԻԼ. 19)։

**8.** Ի՞նչ հարկ կայ աշխատելոյ.

— Վասնզի Աստուած խոստացած չէ հրաշք  
գործել պարապորդ ու ծոյլ մարդկիկը մնուցա-  
նելոյ համար։ Եթէ նա անդործ մարդոց ալ  
հաց սլարգեւէր՝ քաջալերած պիտի լինէր զծու-  
լութիւն եւ զմոլութիւն։ Ուրեմն ծոյլ, անհոդ  
անդործ եւ մոլի մարդը՝ պէտք չէ երբէք յուսաց  
թէ Աստուած զինքը կկերակիէ։

**9.** Մարդս միայն հացմզ կապրի.

— Տէրն մեր ուսոյց որ մարդս միայն հացիւ  
չէ որ կապրի, այլ եւ Աստուծոյ բերանէն եւած  
խօսքերով ալ. (Մատք. Դ. 4)։ Վասնզի մարդս՝

ի հոգւոյ եւ ի մարմնոյ բաղկացեալ լինելով, ինչպէս որ նիւթական հացը մարմնոյն կերակուրն է, ոյնակէս եւ Ա. Շ խօսքը՝ հոգւոյն սնունդն է:

**10.** Այս խնդրուածով ուրիշ բնչ հաց կհայցեմք.

— Կինդրեմք նաեւ այն երկնային Հացը՝ որոյ համար ասաց Քրիստոս. «Հացն զր եւ առաջ՝ մարդին է, զր եւ առաջ քանի կնաց աշխարհն»։ (Յովին. Զ. 52)։ Այն Հացը՝ որ մեր Փրկչին Մարմինն է, Նորա Արեանն հետ՝ երբ կընդունիմք ի Ա. Հաղորդութեան, կկենագործէ թէ մեր հոգին եւ թէ՝ մարմինը, հաղորդելով հոգւոյն զՅիսուս Քրիստոս, որ է կեան։ Եւ ազնուացուցանելով զմարմինը՝ որ գործի է սոյն ածային հաղորդակցութեան։ (Տես Մասն Գ. Դաս Բ. 18. 19.)։

**11.** Ե. Հինդեր<sup>րդ</sup> խնդրուածով զինչ դաւանիմք.

— «Թու մշշ զուարոս մը, որպէս և մշշ նուդանց մընց պարտապահաց» ասելով՝ կդաւանիմք թէ մեք Աստուծոյ պարտապահ եմք։ Նա է մեր էութեան պարգեւատուն, ուստի պարտական եմք իրեն նուիրել մեր մտածութիւնքն, զգացմունքն եւ մեր ամեն գործերը։ Ասոնցմէ եթէ դոյզն բան մ'ալ խնայեմք՝ գողութիւն ըրած կլինիմք, ուստի եւ յանցաւոր կմնամք Աստուծոյ առջեւ։

**12.** Ամեն մարդիկ պարտին խնդրել զթողուի.

— Այն, վասնդի չկայ մարդ մի՛ որ բանիւ կամ գործով կամ մտածութեամբ չմեղանչէ, ու շատ անգամ ալ՝ Աստուծոյ հրամայած բարե-

գործութեանց զանցառութի՛ ու անհոգութի՛ չընէ։

**13.** Աստուծոյ աւելի արժանի չէր որ մեր մեղերը ներէր առանց պայմանի.

— Ոչ, վասնդի այն մարդն որ իւր եղբօրը վերայ չգիտար, ու նորա յանցանացը չներեր անյիշաչարութեամբ՝ անարժան է գթութեան եւ ներողութեան Հօրն հասարակաց։

**14.** Միայն ներէլ կխոստանամք այս աղօթքով.

— Ոչ, այլ նաեւ մեր ընկերաց չարիք չկամենալ ու չընել, այս ալ բաւական չէ, ձեռքերնէս եկած բարիքն ալ կխոստանամք նոցա ընել։

**15.** Մարդոց մէջ մէրկէ կծնին թշնամութիք.

— Մարդիկ իրարու հետ կապուած են Պարտեաց եւ Իրաւանց փոխադարձ յարաբերութեամբ։ Եթէ մէկը պարտիքէն աւելի իրաւունք պահանջէ, ընկերութեան ներդաշնակութիւնը կխանդարի։ Ասկէ կկետեւին հակառակութիւնք, վէճք, բարկութիւն, ատելութիւն, թշնամութիւն, վրէժմընդրութիւն, ևա. վերջապէս՝ մարդասամութիւն։

**16.** Այս չարեաց առջեւն բնչպէս կառնուի.

— Երբ գիտնամք՝ մեր իրաւունքն ոչ միայն աւելին չպահանջել, այլ եւ երբեմն զոհել մեր իրաւունքը ի սէր ընկերին, անյիշաչար ներողամտութեամբ հետեւելով օրինակի մեր երկնաւոր Հօրն։ Նա անոր համար մեզի ողորմութի կընէ եւ կներէ մեր յանցանաց՝ որպէսպի եւ մեք պարտաւորուիմք մեր ընկերին ողորմիլ եւ ներէլ

**17.** Ով որ իւր ընկերին չներեր, ու եղայց-  
բատեաց է, այս աղօթքը կրնայ ընել.

— Ոչ, վասնզի ընկերին չներողը, ու հետք ա-  
տելութիւն ունեցողը՝ երբ այս աղօթքը կընէ՝  
իւր վերայ կհրաւիրէ Աստուծոյ բարկութիւնն  
ու պատիժները :

**18.** Առ այս ի՞նչ վճիռ տուաւ Քրիստոս .

— Քրիստոս բացայայտ կերպով վճռեց. «Եթէ  
նորոշուած հարդիան շահացանս նոցա՝ նորոշէ և յեւ  
Հայրն յեր երիստոր: Առա նէ ու նորոշուած հարդիան  
շահացանս նոցա՝ և ո՛ւ Հայրն յեր երիստոր նորոշէ յեւ  
շահացանս յեր. (Մատք. Զ. 44, 15):

**19. 2.** Վեցերորդ խնդրուածով զի՞նչ կհայցեմք.

— Կխնդրեմք. «Եւ մէ ունիշ զմէն է ի՞նչո՞ւ-ի՞նչ»:  
Այս խօսքերով կհայցեմք յԱստուծոյ որ չթողու  
զմեզ որ փորձութեան մէջ լինամք, այլ բարե-  
հածի մենէ հեռացունել զամենայն փորձութիւն,  
եւ զմեզ զօրացունէ առ ի յաղթել նոցա:

**20.** Փորձութիւնն զի՞նչ է.

— Փորձութիւնն է հրապուրուիլ ի մեղաց եւ  
ի մեղապիթ պարագայից՝ որ Աստուծոյ օրէնքը  
չպահեմք, մեր մէկ կիրքը գոհ առնելոյ համար:  
Այսպէս, հպարտութիւնը՝ զմեզ կառաջնորդէ ի  
զեղխութիւն եւ ի փառամոլութիւն, աղահու-  
թիւնը՝ ի խարէութիւն, ի գողութիւն, եւ ի խըս-  
տարութիւն առ կարօտեալս, ևա :

**21.** Փորձութիւնը յԱստուծոյ կուգայ.

— Քաւ լիցի, Աստուած ոչ միայն զմեզ ի փոր-  
ձութիւն չհրապուրեր, այլ ամեն միջոցներով զմեզ  
անկէ կհեռացունէ: Վասնզի ինքը ոչ կփորձուի՝  
եւ ոչ իսկ ի փորձութիւն կծէ զմեզ. (Յակ. Ա. 15):

**22.** Փորձութիւնը մերկէց կուգան.

— Փորձութիւնը կուգան առ ի չարն հակա-  
մատութենէ, եւ մկրբնական մեղաց հետեւանքն  
եղող տղիտութենէ, եւ մեր սրտին հեշտամէր  
զգացումներէն՝ որ զմեզ կմոլորեցունեն, ու ա-  
ւելի վեր համարել կուտան աշխարհիս փոքր ու  
անցաւոր հաճոյքներն ու սուտ վայելքները՝ քան  
զլսաղաղութիւնն լողձի, եւ քան զանանց վայելս  
երկնային երջանկութեան. (Յակ. Ա. 14):

**23.** Ինչո՞ւ Ած չարգելուր զփորձութիւնս .

— 1) Որպէսզի մեզ առիթ տայ՝ մեր սէրն ու  
կպատակութիւնը իրեն ցուցանելոյ. 2) Որպէսզի  
խոնարհեցունէ զմեզ. 3) Որպէսզի մեր արդիւնքն  
աւելցունէ, որով եւ վարձքերնիս շատցունէ :

**24.** Մեր կողմէն զի՞նչ պարտիմք առնել.

— Որպէսզի կարենամք Աստուծմէ ընդունիլ  
զնորհս յաղթելոյ փորձութեանց՝ պարտիմք  
զգուշանալ ի նոցանէ, մանաւանդ այն ախտերէն՝  
որոց առաւել հակամէտ եմք ի բնէ :

**25.** Ի՞նչ կերպով կրնամք զգուշանալ եւ յաղ-  
թել փորձութեանց.

— Երեք միջոցով. 1) Աղօթքով եւ արթնու-  
թեամք, ինչպէս Տէրն մեր ուսոյց. «Արնուն կ-

յէ՛տ, և աղջին արարէ՛ + զէ մէ անկանչիւ + չ փոքյունիւն».  
(Մատը. իջ. 41). — 2) Աշխատութեամբ եւ գործունէութեամբ, այսինքն պարապ կենալէն վախչելով. 3) Զար գրքեր կարդալէ՝ եւ չար ընկերութիւններէ հեռու կենալով։

**26.** Ե. Ի՞նչ կիսնդրեմք երբ կազօթեմք Աստուծոյ. «Փէկէ՝ վեւ է լորէ».

— Կիսնդրեմք որ Աստուծած զմեղ պահպանէ ի մեղաց, վասնզի մեղքը ամեն չարեաց մեծագոյնն եւ աղբիւրն է։

**27.** «Զի ու ե իւրուսնիւն և զըրունիւն և դառնաւութեանն յաւելունից»։ Վերջաբանին իմաստն լինչ է.

— Այս խօսքերով կիսուտովանիմք որ Ա.Ծ կարող է կատարել միշտ մեր ամեն խնդրուածները, որովհետեւ կտիրէ բոլոր տիեզերաց, եւ Նորա Խմանութիւնն ու փառքը յաւիտենական է։



## Դ Ա Ս Ժ Ե

### ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

ՕԳՈՒՏՔ ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԵԱՆ

ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՆԵԱՆԱՆ ԿԵՆԱՅ

**1.** Կրօնի պարտքերը որ տեսակ մարդոց աչքին դժուար կերեւին. որք երկար ժամանակ զանց առած են զանոնք գործադրել, ու վարժած են ըստ համոյից եւ ըստ քմաց անկարգ կեանք մի վարել, հետեւելով իւրեանց սրտին չար յօժարութեանցը, եւ բոլորովին անփոյթ եղած են ի կատարութիւն կրօնական սուրբ պարտուց իւրեանց։

**2.** Ուրեմն կրօնի պարտքերը դիւրին են.

— Կրօնի պարտքերը դիւրին են եւ քաղցր այն մարդոց համար՝ որք ի մանկութենէ վարժած են զանոնք կատարել, իւրեանց ծնողաց բարի օրինակաւն ու խրամներովը, եւ ի դաստիարակաց ընդունած բարեպաշտ կրթութեամբը։ Մարգարէն երեմիա կգոչէ. «Նրանք՝ ոյ էաւ շըն-

ի մասնաւթեան է մասկութիւնն է-ըմէ»: Երջանկութիւնը՝ առաքինութեան բաժինն է:

Յ. Քրիստոս զինչ ասաց իւր մարդասէր վարդապետութեանն համար.

— Քրիստոս Տէրն մեր՝ որ եկած էր մարդկային բնութեան յարմար քաղցր լրօն մի ուսուցանելց, առ ինքն հրաւիրեց զվացեալ մարդկութիւնն ասելով. «Եկայք առ իս ամենայն վշտացեալք եւ բեռնաւորք, եւ ես հանգուցից զձեղ: Առէք զլուծ իմ ի ձեղ . . . եւ էրջիւ հաճէաս անյանց յերաց, զի լուծ էմ ուղարք է և բեռնան իմ գուրութիւն» (Թեթեւ). (Մատ. Ժ. 29, 50):

4. Մեր պարտուց բովանդակութիւնն մըն է.

— 1) Սիրել զԱստուած՝ բոլոր սրտով, իսկ մեր ընկերը՝ իբրեւ մեր անձը. 2) Խմաստութեամբ ի կիր առնուլ Ա. յ մեզ չնորհած բարիքները :

5. Ծանր պարտք մի է սիրելն զԱստուած.

— Բնդհակառակն, ամենայն զգացմունք սիրոյ քաղցր են մարդոյս սրտին: Մեր ամենէն մեծ հաճոյքը պէտք էր լինէր սիրել մեր այն գորովագութ եւ առատաշնորհ Հայրը՝ որ չէ թէ միայն յառաջ քան զծնունդն մեր, այլ եւ՝ նախ քան զատեղումն աշխարհի՝ մեր երջանկութիւնը խորհած էր եւ պատրաստած:

6. Ծանր պարտք մի է սիրելն զընկերն.

— Բնդհակառակն, չկայ բան մի որ այնքան ծանր մնի եւ տխուր՝ քան զիկեանս նոցա որ

իւրեանց անձը միայն կսիրեն, եւ հոգինին կը մատնեն ի տանջանս ատելութեան, ոխակալութեան եւ վրէժխնդրութեան: Մինչդեռ՝ զգայուն, ներողամիտ եւ ընկերասէր Քրիստոնեայն՝ իւր եղբարցը յաջողութեանը վերայ կհրճուի, իրբեւ թէ իւրն լինէր այդ. եւ նոցա իսկ նոցա վշտացը վերայ զգացած ցաւն ու կարեկցութիւնը՝ ներքին քաղցրութիւն մի կծաւալէ իւր սրտին մէջ:

7. Զեղինութեան եւ ցուցամոլութեան հաճոյքը՝ բարեկարութեան ազդած հաճոյից եւ հիացման չափ քմղցը է.

— Ոչ բնաւ: Զեղիս, շռայլ եւ ցուցամոլ մարդք՝ աւելի նախանձ ու ատելութիւն կազդէ՝ քան թէ կիացումն: Նա իւր ընդունայն ծախսերովը՝ յաճախ ինքզինքը կկործանէ, եւ այն ատեն՝ շատ քիչ կարեկցութիւն կգտանէ: Նոյն իսկ առաջ զինքը շողոքորթողներն ու իւր հացը վայելող պատառաբոյծները՝ իրմէ խոյս կուտան, ու կսկսի եւս չարախօսել: Նորա կեանքը՝ կը լեցուի դառնութեամբ, կհիւծի վշտօք, եւ մահուան յիշատակը՝ կազդէ ի նա յուսահատութիւն:

8. Բարեգործն ալ նոյնպէս է.

— Բարեգործ մարդոյն կեանքը՝ բոլորովին ասոր հակառակն է: Նա ամենուն սիրելի լինի. նորա յաջողութիւնը՝ ոչ միայն նախանձ ու ատելութիւն չգրգռեր, այլ՝ հասարակաց ուրախութիւն: Եւ եթէ ձախորդութեան մէջ լինայ՝ ամեն

**մարդ** նորա վերայ ցաւ կղզայ ու կարեկից կլինի։  
**Պ.** Բարեգործը մահէն չբրկնչիր.

— Մահը՝ չկրնար վախցունել գրարեղործն,  
վասնզի գիտէ նա թէ իւր ըրած բարիքներն՝ պիտի  
հրաւիրեն իւր վերայ զողորմութիւնն Այ: «Բանզի  
«Բարձրադրութիւն ուրծէի ուղղութեան առ դաստիարակութեան»».  
Կրէ Առաքեալն Յակոբոս (Յակ. Բ. 15), եւ Ս.  
Պէտրոս (Ալ. Հ. Ա. Պէտրոս Պէտրոս) (Ալ. Պէտր. 9).

**10.** Ով աւելի երջանիկ է, անժուժկալու ծոյլ  
մարդու՝ թէ ժուժկայն ու աշխատահերք .

— Փորձը ամեն օր մեզ կուտացանէ որ ան-  
ժուժկալ ծոյլ՝ եւ անդոհ մարդիկ կիմացունեն  
իւրեանց առողջութիւնը, անունը, պատիւն ու-  
ստացուածքը, եւ շատ անդամ՝ կիութացունեն  
իւրեանց մահը։ Մինչդեռ ընդհակառակն կտե-  
սանեմք որ աշխատասէր, բաւականասէր ու ժուժ-  
կալ մարդը՝ օր օրի առաջ կերթայ։ Նա առաւել  
համ կառնու վայելըներէ ու հաճոյք կզգայ, որով-  
հետեւ չափազանցութիւնի կամ ծայրայելուի չըներ,  
ու հիւանդութիւնք, ամօթն ու խղճի տագնապնե-  
սու։ «Են մեռնաւոռեն ուշաճաւ եւ ումակեան նորա,

**11.** Աշխարհիս վերայ երջանիկ լինելոց առահովագոյն միջոցը մըն է,

— Մարդկային բանականութիւնը՝ մեզ կուսուցանէ թէ արդարութիւնը, այսինքն՝ Աստուծոյ օրինաց ձիւդ պահպանութիւնը՝ միշտ զուգընթաց ունի վիսաղարութիւնն հոգեւոյ, որ է:

այն քաղցրածաւալ զգացումը՝ զոր բարի խիղճը  
կսպառգեւէ մեղ. եւ հետեւաբար՝ առաքինու-  
թիւնը, եւ միայն առաջնորդութեանը կրնայ. զմարդ-  
մարտապիս երջանիկ առնել :

12. Ս. Գիրքն Բնչ կուսուցանէ այս մասին.  
Մարդկային բանականութեան մեր խղճին  
մէջ աղդածը՝ կնուփրագործէ Ս. Գրոց վարդա-  
պէտութիւնը. «Ի պահեն (զպատուփրանս Աստու-  
ծոյ) հառողացն բաղադր»։ Կգրէ Դաւիթ. (Մալմ.  
Ժ. 41): Եւ Սոլոմոնն, «Որ ուրանէ շրջարարութեան՝  
ընկալի կը հաւաքարէմ . . . Ի պահը արդարութեան՝  
բուռանի ծառ ինչոց բարյշին պարագամ անձին անօրէ-  
րնաց . . . Տուն արդարոց յերկարացին . . . Քայլ-  
ցանցեացն՝ ժիւանին դոցէ . . . Զելուսորս հալուծեն  
լորէտ, արդարոց հասցեն բարութիւնն+ . . . Այս առար-  
ժամանակից յացածնէ շրջիւ որդուց, դոնիչ արդարոց՝ պե-  
նութիւն ամբողջուց. Արդարն վայելուց է պենութիւնն  
ամս բաղադր, անիրուտ կորնչն վաղաժանիկ» . . . Որ ճանայ-  
արդարութեամբ՝ դոցէ օդականութիւնն. իսկ որ ելուսէ  
է նիւր ճանազրի՝ նաևին վարակեացի»։ ևա (Առակֆ.  
Ժ.Ա. Ժ.Բ. Ժ.Գ. Խ.Բ.): Եւ Քրիստոս Տէրն մեր  
երանի տուաւ հեղերուն զի նոտա ժարանիքեա-  
ցն վէհիք. (Մարք. Ե. 5). Եւ աշխարհաթող եւ  
անձնուրաց հաւատացելոյն համար խոստացաւ  
թէ փոխարէն առնուցու հարիւրադադիք այժմ, յայս  
ժամանակի . . . Եւ յաշխարհին որ գալրցն է՝  
զկեանս յաւիտենականս. (Մարկ. Ժ. 50):

**13.** Առաքեալն ինչ կդրէ աստուածալաշտութեան վերայ .

— Ս. Պօղոս Առաքեալ հետեւեալ խրատը կուտայ հաւատացելցն. «Կը մեա՛ զննի՞ ու յաստածալցութիւն. զի մարմնոյ կրթութիւն՝ առ սակաւ ինչ օգտակար է, իսկ աստուածալցութիւն՝ առ ամենայն ինչ օգտակար է, և զաւերիս կենաց անէ՝ չարդիս և զննութեցելցն» (Ա. Տիմ. Դ. 8):

**14.** Եթէ բարեպաշտութիւնը նոյն իսկ աշխարհիս վերայ օգտակար է, ինչո՞ւ այնքան մարդիկ կանհոգանան առ այդ .

— Վասնզի անսալով անսաննական եւ թանձր զգացմանցն իւրեանց, կգործեն՝ առանց մտիկ ընելց բանականութեան, խղճի յորդորանացը, փորձառութեան խրատներուն, եւ Ս. Գրոց ձեռոքով Աստուծոյ մեզ տուած մարդասէր պատկրաններուն, Նոքա չեն ուզեր մշակել հաւատքն ու առաքինութիւնները՝ զորս ուսած էին իւրեանց մանկութեանը ժամանակ :

**15.** Մանկութեան ժամանակ սովորած բարեպաշտութիւնը ինչո՞ւ շատերուն մտքէ կելանէ.

— Մանկութեան ժամանակ ընդունուած բարեպաշտական կրթութիւնը՝ շատ Քրիստոնէից մտքէն ու սրտէն հետզհետէ կԾնջուի, ու յիշողութիւններնէն անզգալի կերպով կամաց կամաց կանհետանայ, որովհետեւ նոքա հոգ չեն տանիր որ այն ծանօթութիւնները զարդացու-

նեն իրենց մտքին ու սրտին մէջ, Ուստի սովորած ծմարտութիւնքն օր օրի մոռցուելով՝ չեն կրնար սանձ լինել մոլութեանց հրապոյրներուն դէմ :

**16.** Ի՞նչ պէտք է ընէ հաւատացեալը՝ որ այս դժբաղդութեան մէջ չիյնայ.

— Պէտք է հաւատացեալը իւր հոգին սնուցանէ ընթերցմամբ Ս. Գրոց, եւ այն մատենից՝ որ անոր Աստուծոյ խօսքը լինելն կապացուցանեն: Պէտք է նա յաճախէ յԵկեղեցի, հոգեշահ քարոզներ լսէ, ամեն կիրակի եւ Տօն օրեր Ս. Պատարագի ներկայ գտնուի: Բարի քրիստոնեայն պարտի ամեն առաւօտ ալօթել, ամեն գիշեր անկողին չմոտած՝ նոյն օրուան ըրածներուն քննութիւնն ընել, եւ գործած մեղացը վերայ զղջալ: Անբարոյական ու անհաւատութեան գրքեր չկարդալ, չարերու ընկերութենէն փախչիլ միշտ եւ առաքինի մարդոց հետ կենակցիլ:

**17.** Եթէ այս ընթացքը բռնեմք՝ ծիծաղելի չթմք լինիր ազատամիտ մարդոց առջեւ.

— Սրդարեւ կան շատ իմաստակներ ու թեթեւահաւատ եւ անկրօն մարդիկ՝ որ Կրօնը կանարգեն, վասնզի չեն ճանաչեր զայն, եւ վլրօնասէր ու բարեպաշտ մարդը՝ կծաղրեն, որակէսզի իրտեցունեն՝ ու զայն ալ իրենց նման մոլի մէկն ընեն: Բայց հաւատացեալ Քրիստոնեայն՝ կարկամարհէ զանիրաւ անարդանս մարդոց, եւ գոհ է գիտնալով որ Աստուած կհաճի եւ կընդունի իւր

բարեպաշտութիւնը։ Առաքինի մարդը անբարչտին վերայ կցաւի, բայց ոչ անկէ կերկնչի, եւ ոչ առնոր ետեւէն կերթայ։

**18.** Անբարշտաց արհամարհանքն անկեղծ է։  
— Ոչ երբէք. նոքա նախանձնէն է որ արհամարհել կցուցանեն զկրօնասէրն եւ զբարեպաշտ, տեսանելով որ նորա բարի վարքը՝ իւրեանց չար վարուց դատապարտութիւնն է։ Ապաթէ ոչ անկարելի է որ իւրեանց խիղճը յարգէ ու չակնածէ այն Քրիստոնէէն՝ որ իւր կրօնական պարտքերը կկատարէ անկեղծութեամբ, եւ իւր ընկերին աղէկութեանն համար կաշխատի, ու ձեռքէն եկած աղէկութիւնը ամենուն կընէ։

**19.** Ինչո՞ւ բարեպաշտը պէտք չէ խրտի անկըրօններու եւ իմաստակներու ծաղր լինելէ։

— Վասնզի բարեպաշտ մարդը իւր խղճին վրկայութեանը պէտք է նայի, եւ ոչ թէ անկրօն եւ մոլի մարդոց վրկայութեանը, նա համոզուած պէտք է լինի՝ թէ առաքինի ու բարեպաշտ լինելը՝ իւր պարտքն է։ Առանց քաջասրտութեան ոչ առաքինութիւն վաստըլիլ կայ եւ ոչ մեծ պարտք մի կարելի է կատարել։ Բարենպաշտ մարդը պէտք է ոչ փոքրոգի լինի, եւ ոչ անհաստատ սիրո ունենայ։

**20.** Ածպաշտութեան գործերը ու մկութին են։

— Անկրօն մարդիկ շատ բարեպաշտները ետ կկեցունեն յառաքինի գործոց, ասելով թէ «Իտա-

կութիւն է Եկեղեցի երթալը, Պատարագի կենալը, Կիրակին սուրբ պահելը, Ս. Գիրք կարդալը, աղօթելը, Խոստովանիլը, ևայց այս խօսքը մեծ իմաստակութիւն է, ու առկէ վախնալը ու խրտիլը՝ մեծ անխելքութիւն է։ Այդ, ռամիկին ալ պարտական է աստուածպաշտութեան գործերը կատարել, բայց անկէ բնաւչնետեւիր՝ թէ աստուածպաշտութեան գործեր կատարելը՝ ռամկութիւն է։ Ահա տգէտ մարդն ալ պարտական է բարի եւ առաքինի լինել։ ուրեմն պէտք է որ գիտուն մարդը ամաչէ առաքինի եւ բարի լինելէ։

**21.** Ճշմարիտ է թէ ուսեալ եւ գիտուն մարդը լաւ Քրիստոնեայ չլինիր։

— Շատ մեծ սխալ խօսք է այդ, զոր մոլի ու անկրօն մարդիկ կզրուցեն։ Ընդհակառակն, ամեն ազգաց մէջ կտեսանեմք որ մեծ գիտուն, փիլիսոփայ, քաջ եւ անուանի մարդիկ՝ թէ եւ աշխարհական էնին, բայց փայլեցան իբրեւ կրօնասէր եւ բարեպաշտ Քրիստոնեաներ։

**22.** Մեր աղդային աշխարհական երեւելի մարդիկներէն քանի մի օրինակ լինէ։

— Տրդատ քաջայաղթ թագաւորը՝ ամօթ չհամարեցաւ քար կրել Ս. Էջմիածինը շինուած ժամանակ։ Մեծն Վարդան՝ որ ընտիր կրթութիւն առած էր, Ս. Գիրքը գոց գիտէր եւ աղօթից կը պարապէր։ Սմբատ, Գաղիկ, Լէոն և թագաւորքն,

Վահան Մամիկոնեան, Աշոտ, Մագիստրոս, և իշխանները՝ անուանի մարդիկ էին թէ գիտութեամբ եւ թէ քաջութեամբ, բայց կրօնասիրութեամբ եւս կատարեալ Քրիստոնէի օրինակներ եղան (\*):

(\*) Օտարազգի քաջերէ քանի մի օրինակներ յիշեմք.

— Թողլով Քրիստոնէութեան առջի գարերուն մեծ մարդիկը՝ ժամանակով մեղի մօս եղողներէն յիշեմք մի քանի այնպիսի անուններ՝ որ անկրօնից առջև ևս պատկառելի են:

Եւգինէոս Գերմանացաց մեծ պարապետը (+ 1736) Վարդանոս նման պատերազմի բանակին մէջ անգամ Ս. Դորվք Կ. քաջալերուէր Թիւրէն (+ 1675) և Վիլլար (+ 1678) Դալդաշիր հզօր զօրավարները՝ պատերազմի դաշտին վերայ վիրաւորուած՝ Քրիստոնէի մի արժանի բարեպաշտութեամբ մեռան: Լաւառն Գերմանացի քաջ զօրավարը (+ 1790) երկեղած Քրիստոնէուց մի էր: Ուօշնկթըն (+ 1799) Ամերիկաց մեծանուն պատարարը՝ անուանի էր նաեւ բարեպաշտութեամբ բրն ու խիստ բարյականաւը: Նափուն մեծայազիթ աշխարհականը (+ 1821) Քրիստոսի և Քրիստոնէութեան վերայ կը ճառէր մեծաւ հիացմանը :

Թանի մի ևս մեծանուն իմաստուններ յիշեմք.

— Հռչակաւոր Պէքըն Անդրիացի գիլիտափայն (+ 1626) Քրիստոնէութիւնը իրեն պարծանաք կհամարէր: Վան Կրօթկամ Գրոտիս (+ 1645) Հորանտացի անուանի գրագէտն ու քաղաքագէտն՝ Քրիստոնէական Հաւատոց ծմբարտութեան վերայ գեղեցիկ գիրք մի շարադրեց: Նշանէս Փառքալ Գաղղացի (+ 1662) և ոք Անդրիացի (+ 1704) և Այսից Գերմանացի (+ 1716) Հռչակաւոր գիլիտափաները, ինչպէս նաև նիւթն Անդրիացի անմահ աստղաբաշխը (+ 1727) Քրիստոնէութեան ջատագովութեան հմտալից գրեթե գրեցին, և Քրիստոնեայ լինելուն վերայ կիսառարելին: — Ո՞ր անկրօն իմաստակ այսպիսի հցամապ հանճարներու, հետ կրնայ բաղդասութել:

**23.** Օրինակներէդ ինչ կհաստատես.

— Այսպիսի քաջ եւ հոչակաւոր մարդիկ, որու միայն քաջութեամբ եւ ուսմամբ, այլ եւ բարեպաշտութեամբ երեւելի եղան ամեն Քրիստոնեայ ազգաց մէջ, — եւ մինչեւ ցարդ՝ անթիւ կան նոցան նմանող հանձարեղ կրօնասէրներուոր Քրիստոնէութեան մէջ, — քիչ ազգեցութիւն չունին վկայելոյ թէ Քրիստոնէութիւնն ու բարեպաշտութիւնը՝ իմաստութեան հետ խիստ լաւ կմիաբանին, բայց այն իմաստութեան հետ՝ որ շատ բանի տեղեակ է եւ շատ խնդիրներու հմուտ, ոչ ամիոդի է ոչ միակողմանի, եւ ոչ անհաւատութեան անառակութեամբն ապականուած:

**24.** Այդպիսի երեւելի անձանց զՔրիստոնէութիւն պաշտելէն ինչ կհետեւի.

— Բանի որ այսպիսի մեծահանձար մարդիկ զՔրիստոնէութիւն սիրած են՝ ու անձերնին եւս անոր զոհ տուած, եւ քանի որ մինչեւ ցարդ ամեն անուանի մարդիկ այս կրօնը կյարգէնն ու կպաշտեն, եւ իրենց պարծանք կհամարին զՔրիստոնէութիւնն, ուրեմն կհետեւի թէ նոքա իրենց սուր խելքովն եւ ընդարձակ ուսմամբն ու հետազոտութեամբը՝ լաւ հասկացած են թէ Քրիստոնէութենէ աւելի մաքուր, անմոլար, սրբափայլ եւ յայտնապէս աստուածային կրօն չկայ:

**25.** Ստորդ է թէ Քրիստոսի կրօնը այդ գերազանցութիւնն ունենայ.

— Այս անտարակոյս, վասնզի Քրիստոնէական կրօնի ճշմարտութիւնը հաստատեալ է այնպիսի գօրաւոր ասպացուցներով՝ որ ինչ եւ ից անաշառ քննութեան դէմ կրիմանան։ Պատմութիւնն ալ յայտնապէս կապացուցանէ թէ չկայ կրօն մի որ Քրիստոսի երկնարեր կրօնին չափ հզօր ազգեցութիւն ունեցած լինի քաղաքականութիւնը յառաջ տանելոյ եւ տարածելոյ, տղիտութիւնը լուսաւորելոյ, գերութիւնը վերցունելոյ, եւ մարդկանց հասկացունելոյ թէ ամենքն ալ Աստուծոյ առջեւ իրարու եղբարք են, եւ նոյն խակ Աստուծոյ եղբարք են, — քանի որ զիրենք իւր եղբայրները կանուանէ Քրիստոս Աստուծու (Մատք. ԺԲ. 50, ԽԵ. 40, ԽԸ. 10)։

### 26. Այս ցուցումներէդ ինչ կեզրակացունես.

— Կեզրակացունեմ նախ՝ թէ Քրիստոնէութիւնը՝ չէ թէ իմաստակաց եւ անկրօնից ըսածին պէս՝ տղէտներու կամ ուամիկներու կրօնն է, այլ ընդհակառակն՝ իմաստուն, ուսեալ +աջ և անուանի հարդոց եւ ըսածութեան վեհ կրծն է։ Երկրորդ՝ թէ Քրիստոնէութեան հրամայած պարտքերը կատարելը, աստուածպաշտութեամբ ապրիլը, մի այնպիսի սուր կրօնի պարտքեր կատարել է, որ զմարդս կազնուացունէ բարքով, կլուսաւորէ մոռքով, կրածալերէ ոգեով, ու կլեցունէ խիզճը՝ խաղաղութեամբ, եւ կմիմիթարէ սիրտը՝ յուսով յաւիտենական երջանկութեան։

**27.** Կրնաս երկու խօսքով ճշմարիտ Քրիստոնէին կեանքը նկարագրել.

— Ամեն օր կչանայ այնպէս ապրիլ՝ ինչպէս կրտափէր ապրած լինել՝ երբ արգար Դատաւորին առջեւ պիտի ելանէ յաւուր ահեղ դատաստանին։

**28.** Քրիստոնէայն որ առածը միշտ կորոնայ.

— Նա կլրկնէ միշտ Առաքելցն առածը. «Ո՞չ յանձրականէ, այլ նեպէտն արդաւին հարդու մեր ապակնանէ, այլ ներին հարդու մեր՝ նորոնի օր ըստ օրէ։ Զի առաջայն յահանապէտին ներին նեղութեան մերոյ՝ է յանձրենական առաւալունիւն զեծունիւն դառայն հործէն է մեղ։ Քանչէ ու ժիշտէն զերեւնիս, այլ շներեւոյնն, զի երևելին՝ առ ժամանակ մի են, և աներեւոյն՝ յանձրենական»։ (Բ. Կոր. Դ. 17)



## ՅԱՆԿԱ

### ԿՐԹԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆԻՍ

---

Յառաջարան . . . . .	Ե.
Նամակ Ս. Պատրիարքին . . . . .	ԺՊ.
Տեղեկագիր Գննիլ Յանձնախմբին . . . . .	ԺԵ.

---

## ՄԱՍՆ Ա.

### ՀԱԽԱՏԱԼԻՔ

ԴԱՍ Ա. Ներածութիւն. Վախճան մարդոյ . . . . .	4
ԴԱՍ Բ. Կրօն. — Օգոստք կրօնի . . . . .	3
ԴԱՍ Գ. Բովանդակութիւն կրօնի. — Հանգանակ հաւատոյ . . . . .	6
ԴԱՍ Դ. Գոյութիւն Աստուծոյ . . . . .	9
ԴԱՍ Ե. Ապացուցք գոյութեանն Աստուծոյ . . . . .	13
ԴԱՍ Զ. Ատորոգելիք Աստուծոյ . . . . .	19
ԴԱՍ Է. Շարունակութիւն նախորդ դասուն . . . . .	23
ԴԱՍ Ը. Նախախնամութիւն Աստուծոյ . . . . .	26
ԴԱՍ Թ. Շարունակութիւն նախորդ դասուն . . . . .	30
ԴԱՍ Ժ. Ամենասուըք Նրորդութիւն . . . . .	36
ԴԱՍ ԺԱ. Ստեղծումն աշխարհի. — Հրեշտակը եւ Մարդիկ . . . . .	44
ԴԱՍ ԺԲ. Անկումն մարդոյ . . . . .	47
ԴԱՍ ԺԳ. Մոլորութիւն մարդոյ. — Յայտնութիւն. — Ս. Գիբք . . . . .	53
ԴԱՍ ԺԳ. Մեսիական մարգարեկութիւնք . . . . .	62
ԴԱՍ ԺԵ. Ծնունդ Քրիստոսի եւ Մկրտութիւն . . . . .	68

ԴԱՍ ԺԶ.	Սըրուբիւնեւ վարդապետութիւն Քրիստոսի	76
ԴԱՍ ԺԷ.	Հրաշագործութիւնք Քրիստոսի . . . . .	80
ԴԱՍ ԺԸ.	Մարգարեւթիւնք, չարչարանք Քրիստոսի եւ մահ . . . . .	89
ԴԱՍ ԺԹ.	Յարութիւն Քրիստոսի եւ Համբարձումն . . . . .	100
ԴԱՍ Ի.	Գալուստ Հոգւոյն սրբոյ . . . . .	106
ԴԱՍ ԻԱ.	Հաստատութիւն Քրիստոնեութեան . . . . .	112
ԴԱՍ ԻԲ.	Եկեղեցի . . . . .	119
ԴԱՍ ԻԳ.	Մահ եւ Յարութիւն . . . . .	124
ԴԱՍ ԻԴ.	Գատաստան . . . . .	131

**ՄԱՍՆ Բ.****Պ Ա Ր Տ Ի Ք**

ԴԱՍ Ա.	Օրէնք Աստուծոյ . . . . .	139
ԴԱՍ Բ.	Տասնարաննեայ Օրէնք, կամ Պատութրան . .	143
ԴԱՍ Գ.	Առաջին պատութրան . . . . .	146
ԴԱՍ Դ.	Երկրորդ պատութրան . . . . .	149
ԴԱՍ Ե.	Երրորդ պատութրան . . . . .	152
ԴԱՍ Զ.	Չորրորդ պատութրան . . . . .	156
ԴԱՍ Է.	Բովանդակութիւն Ա. տախտակին Օրինաց, կամ Սէր Աստուծոյ . . . . .	162
ԴԱՍ Ը.	Հինգերորդ պատութրան . . . . .	167
ԴԱՍ Թ.	Շարունակութիւն հինգեր. պատութրանին .	172
ԴԱՍ Ժ.	Պարտիք մարդոյ յայեւալլ վիճակս կենաց .	179
ԴԱՍ ԺԱ.	Պարտիք ամուսնաց . . . . .	184
ԴԱՍ ԺԲ.	Վեցերորդ պատութրան . . . . .	189
ԴԱՍ ԺԳ.	Եօթերորդ պատութրան . . . . .	193
ԴԱՍ ԺԴ.	Ութերորդ պատութրան . . . . .	199
ԴԱՍ ԺԵ.	Խններորդ պատութրան . . . . .	204
ԴԱՍ ԺԶ.	Շարունակութիւն խններորդ պատութրանին	208

ԴԱՍ ԺԷ.	Տասներորդ պատութրան . . . . .	213
ԴԱՍ ԺԸ.	Սէր ընկերին . . . . .	218
ԴԱՍ ԺԹ.	Շարունակութիւն Սիրոյ ընկերին . . . . .	224
ԴԱՍ Ի.	Պարտիք առ անձն. — Ա. Աշխատսիրութիւն	226
ԴԱՍ ԻԱ.	Բ. Համբերութիւն . . . . .	229
ԴԱՍ ԻԲ.	Գ. Բարեխառնութիւն, կամ չափաւորութիւն հաճոյից եւ հեշտութեանց . . . . .	233
ԴԱՍ ԻԳ.	Դ. Բարեխառնութիւն հոխութեան . . . . .	235
ԴԱՍ ԻԴ.	Ե. Բարեխառնութիւն պատուասիրութեան .	239

**ՄԱՍՆ Գ.****Մ Ի Զ Ո Յ Ք**

ԴԱՍ Ա.	Շնորհք . . . . .	245
ԴԱՍ Բ.	Եօրն Խորհուրդք Եկեղեցւոյ . . . . .	247
ԴԱՍ Գ.	Մկրտութիւն. — Գրոշմ . . . . .	249
ԴԱՍ Դ.	Խորհուրդն հիանդաց, —Պատկ. —Կարգ .	250
ԴԱՍ Ե.	Ապաշխարութիւն . . . . .	259
ԴԱՍ Զ.	Քննութիւն խնդի . . . . .	262
ԴԱՍ Ե.	Խոստովանութիւն . . . . .	266
ԴԱՍ Ը.	Հաղորդութիւն . . . . .	270
ԴԱՍ Թ.	Արժանաւոր եւ անարժան ճաշակումն Ա. Հաղորդութեան . . . . .	273
ԴԱՍ Ժ.	Պատարագ . . . . .	278
ԴԱՍ ԺԱ.	Երկրորդ միջոց շնորհնաց. Աղօքք . . . . .	282
ԴԱՍ ԺԲ.	Պայմանք բարւոք աղօքելոյ . . . . .	285
ԴԱՍ ԺԳ.	Տէրունական աղօքք. — Առաջին մասն . .	288
ԴԱՍ ԺԴ.	Տէրունական աղօքք. — Երկրորդ մասն . .	295
ԴԱՍ ԺԶ.	Եգաղացութիւն. Օգուտք բարեպաշտու- թեան. — Երջանկութիւն Քրիստոնեա- կան կենաց . . . . .	303

新編集人式書

ՀՀ Ազգային գրադարան



NL0161303

ՅՈՒԳՐԵԱԼ ԵՐԱՎՈՒՐՈՒԹԻՒՆՔ

Տ. ԵՐԱՆ ԱՐԵՊԻԿԱԿՈՂՈՍԻ ԴԱՐ ՊԵՏ

— 52 —

ՔՆԱՐ ՊԱՆԴԽԵՒՆ	Քերուածք
ՎԱՐԴԵՆԵՔ	Քերուածք
ԱՐԵՈԿ ԵՐԿՐՈՐԴ	Աղքերգուրին
ԱԼԱՆԱԾԱԿԱՆ	Կատակերգուրին
ՑԱՆԳԱՐԱՆ	Բառզիրք յանգաց Հայ լեզուի
ԳԱՇՆԱԿԵՔ	Քերուածք Համարքինի
ՀԱՅՈՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ	ԱՆԳԻՐՈԼԵՈՆԱԿԵՐ
ՆԱԽԱԿՐԹԱՆԵՔ	ՖՐԱՆՏԵՐէՆ 1,620Ի
ՆԱԽԵՍԱԿԱՆ	ՔՐԵՍՏՈՆԵԱԿԱՆ
ԿՐԹԱԿԵՆ	ՔՐԵՍՏՈՆԵԱԿԱՆ

Ըստ մամլով

ԴԱՍԱԿԱՆ ԿՐՈՆԱԳԻՑ ՑՈՒԹԻՒՆ